



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1909

1910

1911

1912

1845

205

84

n - 60

2011

84
7-60

Ա. ՏԻՒՄԱ

ՊՐԱՖԼՈՆ ԴԵՐԿՈՄՈ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

ՀԱՏՈՐ ԵՈԹՆԵՐՈՐԴ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՑ

ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԱՆ

ԶՄԻՒՌՆԻԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԱՆ

— 1874 —

ՊՐԱՔԼՈՆ ԳԵՐԿՈՄՍ

Ա.

Ի՞շտ որ շեխ ԳՈՒՇԱԿԱԾ ՈՇ ՆԵՑԵԴ ԵԽ ՈՇ ԴՐԵՆԴ

Սէնդ-Ենյան կանդ առաւ այն սանդղին ոտքն որ նաժիշտնես
բուն սենեակները կ'տանէր՝ իշխանուհոյն առաջին դստիկոնին
նեցքե:

Անկից անցնող սպասաւորի մը միջոցաւ Մալիքօրնը կանչել
տուաւ, որ տակաւին իշխանին քովին եր:

Տաս վայրկենէն Մալիքօրն հասաւ քիթն օդին տուած և ստուե-
մին մէջ հստոտելով:

Թաղաւորն ընկրկեցաւ, ներքնակաւթին ամենէն մութ կողմը
քաշուելով:

Ընդ հակառակն Սէնդ-Ենյան առաջ անցաւ:

Բայց այն ինչ իր փափաքը յայտնելու համար քանի մը խօսք
բառ, որ Մալիքօրն անմիջապէս ետ քաշուեցաւ:

— Հօ, հօ — ըստ նա — ինչպէս, կ'ինդրեն որ սրատոյ
նաժիշտներուն սենեակը մոցնեմ քեզ:

— Այո՞ :

— Քաջ զիտես որ չեմ կարող այդպիսի բան մ'ընել, առանց
դիտնալու թէ ինչ նպատակաւ կ'ինդրես:

— Դժբաղպարար, սիրելիդ իմ Պ. Մալիքօրն, անկարելի է
ինձ այս մասին բացատրութիւն մը տալ, ուստի պէտք է որ
վաստահիս բարեկամու՝ որ երկ քեզ գմուարին վիճակէ մ'ազա-
տեց, և կ'աղաջէ քեզ այսօր որ զինքը նոյնակս աղատես:

— Բայց ես, պարոն, ուզածս քեզի կ'ըսէի. ուզածս առ եր

որ բաց օդին չպառկիմ, և ամեն պարկեշտ մարդ այսպիսի փափաք մը կրնայ խոստովանիլ, մինչդեռ դու, դու բան մը չես խոստովանիր :

— Հաւասար ինձ, սիրելիդ իմ Պ. Մալիքօրն — պնդեց Աէնդ-Էնյան — որ եթէ ներելի լիներ ինձ բացատրութիւն մը տառ լու, այդ բացատրութիւնը կ'տայի անշուշտ :

— Ինչո՞ւ համար :

— Դու բան ամենին, լաւ դիտես, քանի որ զիս պատի մը վրայ բռնեցիր երբ օրիորդ Մօնդալէի հետ կ'սիրաբանէի . արդ՝ իմ կողմէս մեծ բարեմոտ թիւն պիտի լիներ, և դու ալ կ'խոստովանիս այս բանս անշուշտ, եթէ անոր հետ սիրաբանելովս՝ անոր սենեկին գուռը քեզի բանամ :

— Է՛ս, ով ըստ քեզի որ անոր համար բանալին կ'աւղեմ :

— Աւրեմն որո՞ւ համար կ'ուղես :

— Նա առանձին չընակիր, կարծեմ, սենեակը :

— Անտարակոյս, ո՞չ :

— Միթէ օրիորդ Լա Վալիերի հետ չընակիր :

— Այո՞ , բայց իրօք օրիորդ Լա Վալիերի հետ զործ չունիս որչափ չընկի օրիորդ Մօնդալէի հետ . երկու մարդ կայ միայն որոց պիտի կարենայի բանալին տալու . նախ՝ Պ. Պրաժլօնին սիրահի տայի՝ թէ որ աղաչը զիս որ տամ, երկրորդ՝ թագաւորին՝ եթէ հրամայէր :

— Լաւ ուրեմն, տուր ինձ այդ բանալին, սպարոն, կ'հրամայեմ քեզ — ըստ թագաւորը մութ տեղէն դուրս ելնելով և իր վերաբերուն կէս մը բանալով — օրիորդ Մօնդալէն քու քովդ պիտի վար իջնէ, մինչդեռ մենք վեր պիտի ելնենք օրիորդ Լա Վալիերի մօտ . վասն զի՞ իրօք անոր հետ է մեր զործը :

— Թագաւորը — զոչեց Մալիքօրն մինչև թագաւորին ծոնկը խոնարհելով :

— Այո՞ , թագաւորը — ըստ Լուի Ժամելով — թագաւորն որ դիմադրութեանդ համար այնքան կ'զովէ զքեզ որչափ անձնաւ տուր լինելուդ համար : Պարոն, ոտք ելիր . լրտ մեզի մեր խընդ դաւայութիւնը :

— Վեհափան, Զեր հրամանին պատրաստ եմ — ըստ Մալիքօրն սանդուղը ցոյց տալով :

— Վար իջեցնուր օրիորդ Մօնդալէն — ըստ թագաւորը — և անոր բառ մ'անդամ մի ըսեր իմ այցելութեանս վրայ :

Մալիքօրն ՚ի նշան հնագանդութեան խոնարհեցաւ . և վեր ել նելը շարունակեց :

Բայց թագաւորը՝ յանկարծական խորհրդածութեան մը վրայ , անոր ետևէն զնաց և այնքան մեծ արագութեամբ զնաց, որ՝ թէն Մալիքօրն արդէն սանդղին կէսը հասած էր, անոր հետ մի և նոյն ժամանակ սենեակը հասաւ :

Այն ատեն՝ Մալիքօրնի կէս բաց ձգած դրան ետևէն տեսաւ , Լա Վալիեր թիկնաթուին վրայ ընկած՝ և միւս անկիւնը Մօնդալէն՝ որ իր մազերը կ'սանտրէր՝ և զիշերուան զգեստովը մեծ հայլիի մ'առջեւ կանգուն կեցած Մալիքօրնի հետ կ'բանակցէր :

Թագաւորը յանկարծ գուռը բացաւ և ներս մտաւ :

Մօնդալէ ձիկ մը ձգեց դրան ձայնին, և թագաւորը ձանչելով՝ խոյս տուաւ :

Այս տեսքին՝ Լա Վալիերն ալ իր կողմէն՝ իբրև ելեկտրականութենէ շարօնեալ մեռելի պէս ուսք ելաւ և ապա իր թիկնաթուին վրայ ընկաւ :

Թագաւորը գէպ անոր զնաց ծանրօրէն :

— Ունկնդրութիւն մը կ'ուզես , օրիորդ — ըստ անոր պաղութեամբ — աչա պատրաստ եմ քեզ մտիկ ընելու , խօսէ :

Սէնդ-Էնյան՝ իբրև խուլ, համբ և կոյը գերը խաղալով հաւատարմութեամբ, Սէնդ-Էնյան՝ դրան մէկ անկիւնը քաշուեր էր և զիպուածով զտած մէկ աթոռակին վրայ նասեր էր :

Գոնակի աեղլ ծառայող սրահակին ներքև սքլամ՝ պատին կըռ-թնած՝ առանց տեսնուելու մտիկ ըրաւ, սպահապան շան մը գերը խաղալու համբերասար ողովով համակերպելով՝ որ կ'հսկէ առանց իր տիրոջ նեղութիւն աալու :

Լա Վալիեր՝ բարկացած թագաւորին տեսպէն մեծ աչ ու դող զգալով՝ երկրորդ անդամ մ'ալ ուսք ելաւ, և խոնարհ ու աղերս սաղին դիբք մը բռնելով,

— Վեհափառ տէր — թոթովլեց նա — ներեցէք ինձ :
 — Ե՛ս, օրիորդ, ի՞նչ կ'ողես որ քեզի ներեմ — հարցուց կուի ԺԴ :

— Վեհափառ, մեծ սխալմունք մ'ըրի, մեծ սխալմունքէ աւելի՝ մեծ յանցանք մը զործեցի :

— Դո՞ւ :

— Վեհափառ տէր, ձեղ վիրաւորեցի :

— Ամենին — պատասխանեց կուի ԺԴ :

— Վեհափառ, կ'աղերսեմ ձեղ, ինձի գէմ այդ ահարկու ծանրութիւնը մի պահէք որ թաղաւորիդ իրաւացի սրտմտութիւնը կ'յայտնէ : Կ'զշամ որ վիրաւորեցի ձեղ, վեհափառ, բայց պէտք ունի՛ բացատրելու ձեղ թէ ինչպէս ակամայ վիրաւորեցի ձեղ :

— Ամենէն առաջ, օրիորդ — ըստ թաղաւորը — ի՞նչ բանի մէջ զիս վիրաւորած կրնաս լինիլ : Ես չեմ կրնար գուշակել : Միթէ նորասի աղջկան մը կատակով, խիստ անմեղ կատակ մը : Դիւրահան երիտասարդի մը վրայ ծիծաղեցաք, այդ շատ բնական է . ուրիշ որ և է կին քու ըրածդ պիտի ընէր :

— Ո՛չ, Զեր Վեհափառութիւնը զիս այդ խօսքերով կ'ձգմէ :

— Ես ինչո՞ւ համար ուրեմն :

— Վասն զի՞ եթէ կատակն իմ կողմէս եկած լինէր, անմեղ չպիտի լինէր :

— Վերջապէս, օրիորդ — վրայ բերաւ թաղաւորը — միթէ այդ միայն եր ըսելիքդ իդնէ ունկնդրսութիւն ինսդրելով :

Եւ թաղաւորը զրեթէ քայլ մը նահանջեց :

Այս առեն Լա Վալիեր, սուղ և ընդհատ ձայնով մը, արտասուաց կրակէն չորցած աշերով ըստ կարդի քայլ մ'առաւ գէպ թաղաւորը :

— Զեր Վեհափառութիւնն ամէն բան լսեց — ըստ նա :

— Ամէն ինչ :

— Ամէն ինչ որ ըսի աբքայական կանչին մօտ :

— Եւ ոչ բառ մը կարուսի, օրիորդ :

— Եւ Զեր Վեհափառութիւնն իմ ըստած մափկ ընելով կարծ արդեօք որ իր զիւրահաւանութիւնը կ'ձաղքնէ :

— Այս, զիւրահաւանութիւն, ճիշտ այդ է, բառը զտար :

— Եւ Զեր Վեհափառութիւնը կասկած մը չունեցան որ ինձի պէս խեղճ աղջիկ մը կրնայ ուրիշ կանանց հնազանդելու բոնադասուիլ :

— Ներէ, բայց երբէք չպիտի կարենամ ըմբռնել թէ ի՞նչ պէս այն որու կամքն այնպէս աղասութեամբ երեան կ'ելնէր արքայական կաղնիին ներքեւ այդ աստիճանի ներդործուի ուրիշին կամքէն :

— Ո՛չ, բայց սպառնալիքը, տէր իմ :

— Սպառնալիքը . . . ով կ'սպառնար քեղ, ով կ'համարձակէր քեղ սպառնալ :

— Անոնք որ իրաւոնք ունին սպառնալու, Վեհափառ :

— Զեր կրնար ընդունիլ որ մէկն իրաւոնք ունենայ սպառնալու իմ թաղաւորութեանս մէջ :

— Ներեցէք ինձ, տէր արքայ, բայց Զեր Վեհափառութեան քովն անզամ կան բաւական բարձրադիր անձինք որ ունին կամ իրաւոնք կարծեն ունենալ առանց ապադայի, առանց հարստութեան և լոկ իր անունն ունեցող աղջիկ մ'ի կորուստ մասնելու :

— Եւ ի՞նչպէս 'ի կորուստ կ'մասնեն :

— Այս անունը կորսնցնել տալով ամօթալի արտաքսումով մը :

— Ո՛չ, օրիորդ — ըստ թաղաւորը մեծ գառնութեամբ մը — շատ աւելի կ'սիրեմ այն անձինքն որ ինքզինքնին կ'արգարացնեն առանց ուրիշները մեղադրելու :

— Վեհափառ :

— Այս, կ'խոստովանիմ որ ծանր է ինձ տեսնել զիւրին արդարացում մը, ինչպէս որ կրնայ լինիլ քուկր, որ իմ առջես խառն ու շիռթ ներկայի շատ ուրիշ յանդիմանութիւններով և ամբաստանութիւններով հիւսուած :

— Որոց հաւատ չէք ընծայեր ուրեմն — զոչեց Լա Վալիեր :

Թաղաւորը լուսութիւն պահեց :

— Ո՛չ, ըսէր ուրեմն — կրկնեց Լա Վալիեր աղնուութեամբ :

— Կ'ցաւիմ խոստովանելու այդ բանը — կրկնեց թաղաւորը խանարհնելով պարութեամբ :

Նորատի աղջիկը խօրունկ բացադանչութիւն մ'արձակեց, և իր ձեռներն իրարու զարնելով,

— Այսպէս ուրեմն իմ խօսքիս չէք հաւտար — ըստ նա: Թագաւորը չպատասխանեց:

Լա Վալիերի կերպարանն այս լուռթեան վրայ բոլորովին այլայլեցա:

— Այսպէս կ'կարծէք թէ ես, ես այս ծաղը, այս վատանուն դաւադրութիւնը պատրաստեցի որպէս զի Զեր Վեհափառութիւնն անպատիժ կերպով խաղցնեմ:

— Է՛ս, Աստուած իմ, այդ ոչ ծաղը է և ոչ վատահամբաւութիւն — ըստ թաղաւորը — և ոչ իսկ դաւադրութիւն մ'է, քիչ շատ զուարձալի կատակ մ'է և այլ ոչ ինչ:

— Ո՛չ — մրմուաց նորատի օրիորդը յուսահատ — թագաւորդինձ չհաւտար, թագաւորդ չուզեր ինձ հաւտալ:

— Իրօք չեմ ուզեր հաւտալ քեզ:

— Աստուած իմ, Աստուած իմ:

— Մտիկ ըրէ . իրգք, շատ բնական բան մ'էր ձեր ըրածը: Խնդնովին ըսած էք. թագաւորն ետեւ էս կ'զայ, մտիկ կ'ընէ, կը դիմէ զիս. կարելի է որ թագաւորն իմ միջոցաւ զուարձանալ կ'ուզէ, անոր միջոցաւ մենք զուարձանանք, և որովհետեւ թագաւորը մեծասիրա մարդ մ'է, անոր սրտէն բռնենք:

Լա Վալիեր իր գլուխը ձեռացը մէջ պահեց հեծլլստանը մը խեղճելով: Թագաւորն անդ թարար շարունակեց. իր բոլոր կրած նեղութեանց վրէծը խեղճ աղջիկն կ'առնուր:

— Ենթագրենք ուրեմն սա առասպելը թէ ես կ'սիրեմ զանի որ ամենուն մէջ իմ աշխս զարկաւ: Թագաւորն այնքան պարզմիտ և զոռող է միանգամայն, որ ինձ պիտի հաւտայ, այն ատեն այս պարզմտութիւնը թագաւորին պիտի պատմենք և պիտի ծիծաղինք:

— Ո՛չ — զոչեց Լա Վալիեր — այդ բանը, այդ բանը մտածել, բայց սոսկալի է:

— Եւ — շարայարեց թագաւորը — այս բաւական չէ. եթէ այս զոռող իշխանը կատակն իբրև ճշմարիտ բան մ'ընդունի, եթէ հրապարակաւ իր ուրախութիւնն անխոհեմութեամբ յայսնէ,

լաւ, այն ատեն՝ բոլոր արքունեաց առջև թաղաւորը պիտի պղտիկ ընկնի. արդ՝ օրին մէկը՝ իմ սիրողիս իբրև չքնաղ պատմութիւն մը պիտի պատմեմ այս բան, իմ ամուսնոյս տանելիք օժտիս մէկ մասը պիտի կազմէ այս արկածն որով թագաւոր մը ծաղը եղաւ նենդամիտ օրիորդի մը ձեռօք:

— Վեհափան — զոչեց Լա Վալիեր մոլորած և յնորած — կ'աղերսեմ, մի, մի ըսէք ուրիշ խօսք մը. միթէ չէք տեմներ որ զիս կ'սպաննեք:

— Ո՛չ, երդիծանք — մրմուաց թաղաւորը, որ սակայն սկսեր էր շարժիլ:

Լա Վալիեր ծնդաց վրայ ընկաւ, և այնպէս խստիւ որ իր ծունկերը գետնին վրայ հնչեցին:

Ասկա ձեռներն իրարու կցելով,

— Վեհափան — ըստ — ամօթը նախադաս կ'համարիմ քան թէ մատնութիւնը:

— Ի՞նչ կ'ընես — հարցուց թաղաւորը, բայց առանց շարժում մ'ընելու որ խեղճ աղջիկը վեր վերցնէ:

— Վեհափան, երբոր իմ պատիւս ու խելքս ձեզի զոհէմ, թերեւս հաւտաք իմ անկեղծութեանս: Իշխանուհոյն սրահն և իշխանուհոյն բերնով ձեզի ըստած պատմութիւնը ստութիւն մ'է. մեծ կազմին ներքե ըստածս . . . :

— Լաւ ուրեմն:

— Այն միայն ճշմարիտ էր:

— Օրինարդ — զոչեց թաղաւորը:

— Վեհափան — զոչեց Լա Վալիեր իր զգացողութեանց թափէն մղուելով — Վեհափան, եթէ այս տեղս ուր իմ երկու ծունկերս զամուած են, եթէ մեռնիմ իսկ, պիտի կրկնեմ մինչև ձայնիս մարիլս, ըսի որ ձեզ կ'սիրեի . . . լաւ, կ'կրկնեմ որ կ'սիրեմ ձեզ:

— Դո՞ւ:

— Կ'սիրեմ ձեզ, վեհափան արքայ, ձեզ տեսած օրէն 'ի վեր, այն օրէն որ 'ի զլուա կ'մաշէի, ձեր արքայական նայուածքն իմ վրայ ընկաւ՝ լուսաւոր և կենսատու. կ'սիրեմ ձեզ, Վեհափան:

Գիտեմ որ արքայական մածափառութեանդ գէմ յանցանք մ'է որ ինձի պէս ողորմելի աղջիկ մ'իր թաղաւորը սիրէ և անոր ըսէ : Վատահեցէք զիս այս յանդգնութեանս համար , քամաչեցէք զիս այս լրբութեանս համար , բայց մի ըսէք երբէք , մի կարծէք երբէք որ ես զնեղ ծաղը ըրի , թէ ես ձեղ մասնեցի : Թաղաւորութեան հաւատարիմ տոհմի մ'աղջիկն եմ , Վեհափառ , և կը սիրեմ . . . կ'սիրեմ իմ թաղաւորս . . . ոչ , ահա կ'մեռնիմ :

Եւ յանկարծ Լա Վալիէր ուժաժափ , անձայն և շնչասպառդեանն ընկաւ ինքն իր վրայ ծալլուած , նման այն ծաղկին ուրու վրայ կ'խօսի Վերպիլիոս և որու գպած է հնձողին մանգաղը :

Թաղաւորն այս խօսքին՝ այս ուժգին աղերսանայ վրայ՝ ոչ ով սպահեր էր և ոչ կասկած , իր բոլոր սիրան այս սիրայ հրատապ շնչին բացուեր էր , որ այնովէս աղնիւ և արիական լեզու մը կը խօսէր :

Ուստի՝ երբ այս սիրոյ եռանդուն խոստովանութիւնը լսեց , ակարայաւ և իր դէմքն երկու ձեռացը մէջ ծածկեց :

Բայց երբ Լա Վալիէրի ձեռքն իր ձեռաց պլուած դզայ , երբ սիրաշունչ աղջիկն զաղջ ձնշումն իր երակները բորբոքց՝ ինքն ալ ըստ կարուի վառեցաւ և Լա Վալիէրը մէջքէն բռնելով վերցուց և սրաին վրայ սեղմաց :

Բայց նա՝ կիսամեռ՝ և զլուխն ո սերուն վրայ երերուն , այլ ևս չէր ապրեր :

Այն ատեն թաղաւորն աշարեկ՝ Սէնդ-Էնյանը կանչեց :

Սէնդ-Էնյան՝ որ խոհեմութիւնն այն աստիճանի հասուցեր էր որ անշարժ կ'մնար իր անկեան մէջ արտառք մը սրբել կեղծելով , թաղաւորին կոչման վաղեց :

Այն ատեն Լուիին օղնեց որ նորասի աղջիկը թիկնաթուի մը վրայ նատեցնեն , անոր ձեռացը մէջ զարկաւ , հոտաւէտ ջուր անոր երեսին սրսկեց կրինելով .

— Օրին՛ր , աղէ , օրին՛ր , լմնցաւ , թաղաւորը կ'հաւատայ քեզ , թաղաւորը քեզի կ'ներէ : Է՛ս , նայէ , նայէ , զդուշացիր , թաղաւորին սիրալ սաստիկ պիտի շարժես , օրիորդ , Նորին Վեհափառութիւնը զլայուն , թաղաւորը սիրտ մ'ունի : Ա՛ս , սա-

տանայ , օրին՛րդ , խելքդ դլուխդ բեր , թաղաւորը շատ զոհաս է :

Արդարեւ թաղաւորը յայտնապէս կ'զոհատէր :

— Օրին՛րդ , օրին՛րդ , Ճշմարիալ — կ'շարունակէր Սէնդ-Էնյան — սթափիր , կ'աղաւչմ , կ'պաղապախմ քեզ , ժամանակն է . մատածէ մի անգամ որ եթէ թաղաւորն անհանդսութիւն դդայ , սիրտի ստիպուիմ երթալ իր բժիշկը կանչելու : Ա՛ս , այս , ինչ փորձանք է , Աստուած իմ . օրին՛րդ , սիրելի օրիորդ , ինքպինքիդ եկուր , Ճիկ մ'ըրէ , շնուռ :

Գժուարին էր Սէնդ-Էնյանի դործածած ճարտասանութենէ աւելի համազկեր լեզու մը զործածել . բայց այս ճարտասանութենէ աւելի ազդու և աւելի ներլուծող բան մ'արթնցոց Լա Վալիէրը :

Թաղաւորն անոր առջեւ ծունր դբեր էր և անոր ձեռքին ափին մէջ այնպիսի հրատապ համբոյըներ կ'զրոշմէր որք են ձեռաց ինչ որ են ջրթերուն համբոյըներն երեսին : Ի վերջէ օրիորդն ինք գինքին եկաւ , աչերը նուազորէն բացաւ . և մարմրուկ ակնարկում մը :

— Ա՛ս , Վեհափառ — մըմուաց նա — ուրեմն ինձ ներեցիք :

Թաղաւորը չպատասխանեց . . . տակաւ ին շատ այլայլած էր :

Սէնդ-Էնյան կարծեց թէ պարտաոր էր վերսակն հեռանալ . . . : Նորին Վեհափառութեան աչերէն գուրս ցայտող բոյը զուշակեր էր :

Լա Վալիէր ոտք ելաւ :

— Եւ այժմ , Վեհափառ — ըստ նա արիութեամբ — այժմ որ ինքնինքս արդարացոցի , գէթ այսպէս կ'յուսամ , Զեր Վեհափառութեան աշաց առջեւ , շնորհ ըրէք ինձ ներել որ վանք մը քաշուիմ : Բոլոր զենացս մէջ իմ թաղաւորս սիրտի օրհնեմ , և այն աեղ պիտի մեռնիմ զԱստուած սիրելով , որ ինձ երջանկութեան օր մը պարզեց :

— Ա՛ս , ոչ — պատասխանեց թաղաւորը — այս տեղ պիտի ապլիս զԱստուած օրհնելով ընդ հակառակն , բայց Լուին սիրելով , որ քեզի երանաւէտ կեանք մը սիրտի պատասխաէ , Լուի որ քեզի կ'սիրէ , Լուի որ քեզ երդում կ'ընէ :

— Ո՛՛, ՎԵՀԱՓԱՌՈ, ՎԵՀԱՓԱՌՈ . . . :

Եւ Լա Վալիերի այս կասկածին վրայ՝ թաղաւորին համբոյրաներն այնքան հրատապ եղան, որ Սէնդ-Էնյան կարծեց թէ իր պարտաւորութիւնն էր սրահակին միւս կողմն անցնիլ:

Բայց այս համբոյրները՝ զրոս՝ ի սկզբան մերժելու ոյժ չուներ Լա Վալիեր, սկսան նորատի օրիորդն այրել:

— Ո՛՛, տէր արքայ — զոչեց նա այն ատեն — մի զղջալ տաք ինձ այսչափ անկեղծ գտնուելուս, վասն զի աշդ կերպով պիտի հաստատեք որ տակաւին զիս կ'արհամարհէք:

— Օրիորդ — ըսաւ յանկարծ թաղաւորն եա քաշուելով պատկառանօք — երկրիս երեսը չկայ մէկն որ քան զքեզ աւելի սիրեմ և յարդեմ, և Աստուծոյ վրայ կ'երդնում որ արքունեացս մէջ այսուհետեւ քան զքեզ աւելի յարդեալ անձ մը չսիտի զըսնուի. ուսաի, օրիորդ, ներում կ'ինսդրեմ իմ սրտմտութեանս համար, սիրոյս սաստիութեան արդիւնքն էր, բայց կարող եմ հաւասարել քեզ որ աւելի պիտի սիրեմ ուզածիդ չափ քեզ յարդով:

Ապա անոր առջեւը խոնարհելով և ձեռքը բռնելով,

— Օրիորդ — ըսաւ անոր — կ'աւզես պատիւ ընել ինձ ընդունելով այս համբոյրս որ ձեռքիդ վրայ կ'պրոշմեմ:

Եւ թաղաւորն իր շուրթը՝ օրիորդին դողահար ձեռքին վրայ դրաւ թեթևակի և յարգանօք:

— Այսուհետեւ — յարեց Լուի ոտք ելնելով և Լա Վալիերն իր ակնարկով ծածկելով — այսուհետեւ իմ պաշտպանութեանս ներքեւ ես. քեզի առուած նեղութեանս վրայ ուրիշի բան մը ըսեր, ուրիշներուն ալ ներէ ինչ չարիք որ քեզի ըրին: Ապա դային մէջ այնքան վեր պիտի դտնուիս անոնցմէ որ ոչ միայն քեզի երկիւղ չպիտի աղջեն այլ և կարեկցութիւնդ անդամ չպիտի շարժեն:

Եւ բարեպաշտութեամբ բարենց որպէս թէ տաճարէ մը դուրս կ'ելնէր:

Ապա Սէնդ-Էնյանը կոչելով՝ որ խոնարհաբար մօտեցաւ,

— Կոմս — ըսաւ — յուսամ որ օրիորդ Լա Վալիեր պիտի

հաճի իր բարեկամութենէ մաս մը հանել քեզի՝ փոխարէն այն բարեկամութեան զոր ընդ միշտ անոր նուրբեցի:

Սէնդ-Էնյան ծունը կրկնեց Լա Վալիերի առջեւ:

— Ի՞նչ մեծ ուրախութիւն պիտի զդամ — մրմռաց նա — եւթէ օրիորդն այդպիսի պատիւ մը ընէ ինձ:

— Երթամ պիտի ընկերուհիդ քեզի զրկելու — ըսաւ թաղաւորը: — Մնաս բարեաւ, օրիորդ, կամ լաւ ևս ըսեմ, 'ի կրկն տեսութիւն. շնորհ ըրէ չմոնալ զիս աղօթիցի մէջ:

— Ո՛՛, ՎԵՀԱՓԱՒԱ տէր — ըսաւ Լա Վալիեր — անհոգ եւդիք. Աստուծոյ հետ իմ սրտիս մէջն էք:

Այս վերջին խօսքը թաղաւորը բոլորովին զմայլեցուց, և ուրախ զրւարթ սանդուղներէն վար իջաւ Սէնդ-Էնյանն ալ ետեէն քաշուլով:

Իշխանուհին այս վախճանը չէր զուշակած. ոչ նայադ, ոչ դրիադ այս մասին բան մը չէին խօսած:

❖

ՖԷԶՎԻԹՆԵՐՈՒՆ ՆՈՐ ԶՈՐԱՊԵՏԸ

Մինչդեռ Լա Վալիեր և թաղաւորն իրենց առաջնն խոստովանութեան մէջ անցելոյն բոլոր վիշտերը, ներկային ամէն երջանկութիւնն և ապազային բոլոր յոյսերը կ'շփոթէին, ֆուքէն իր բնակարանը դառնալուն՝ այսինքն՝ դղեկին մէջ իրեն տրուած սենեակը, ֆուքէն Արամիսի հետ կ'խօսակցէր ճիշտ այն բաներուն վրայ որոց մասին նոյն պահուն թաղաւորն անհոգ էր:

— Պիտի ըսես ինձ — սկսաւ ֆուքէն երբոր իր հիւրը թիկանաթուի մը վրայ նստեցուց և ինքն ալ անոր մօտ նստաւ — պիտի ըսես ինձ, Պ. Ճէրպէլէյ, թէ Պէլ-Խալի գործն այժմ ի՞նչ վիճակի մէջ կ'զանուի, և արդեօք անկից լուր մը ստացա՞՞:

— Պարոն վերատեսուչ — պատասխանեց Արամիս — այն կողը

մէն ամէն բան մեր փափաքին համեմատ կ'քալէ . ծախքերը վճառուեցան , և մեր խորհուրդները միշտ զաղտնի կ'մնան :

— Բայց թաղաւորին անդ կարդելիք պահապան զօրախումբը :

— Այս առառ լուր առի թէ տասն հինգ օրէ՝ ՚ի վեր հասեր է անդ :

— Ի՞նչպէս վարուեր են անոնց հետ :

— Սքանչելի՛ կերպով :

— Բայց հին զօրախումբն ի՞նչ եղաւ :

— Ի Սարզօ ցամաքն ելաւ , և անկից անմիջապէս Կինապէրի կողմը դիմեց :

— Հապա նոր զօրականները :

— Այս ժամոս մերն են :

— Միթէ սապէդ ես ըսածիդ վրայ , սիրելիդ իմ զ. Վան :

— Սասց եմ , և հիմակ պիտի տեսնես թէ ի՞նչպէս անցան դորձերը :

— Բայց ամէն զօրանոցներէն , գիտես արդէն որ Պէլ-Իսլ ամենէն վատթարն է :

— Այդ զիտեմ և ըստ այնմ կ'վարուիմ . չկայ միջոց , ոչ հաղորդակցութիւններ , ոչ կիներ , ոչ խաղ . արդ՝ այսօր իրասի ցաւալի է — յարեց Արամիս այնպիսի ժպիտով մ'որ իրեն յատուի էր միայն — տեսնել թէ ի՞նչպէս երիտասարդները զբօնուլ կ'ողեն , և հետեւապէս՝ որշափ կ'հակին այն անձին կողմն որ զառանքը կ'վճարէ :

— Բայց եթէ ՚ի Պէլ-Իսլը դուարձանան :

— Եթէ թաղաւորին շնորհիւ զբօնուն , թաղաւորը պիտի սիրեն , բայց եթէ թաղաւորին շնորհիւ տաղտկանան . և Գուքէի շնորհիւ զբօնուն , զ. Գուքէն պիտի սիրեն :

— Եւ միթէ մատակարարիս իմաց տոմիր որ անոնց համելէն անմիջապէս ետք . . . :

— Ո՛չ , զանոնք թողարքին որ ոթ օր ձանձրանան որշափ որ կընան , բայց՝ ոթ օրէ ետք՝ բողոք բարձին ըսելով թէ վերջին սպաններն իրենցմէ աւելի կ'զբօնուն : Այն ատեն անմոց պատասխան տուին թէ հին սպանները կարող եղեր էին զ. Գուքէի բա-

բեկամութիւնը շահիլ , և թէ զ. Գուքէ , զանոնք իբրև բարեկամ Ճանչելով , ուզեր էր անոնց բարի աչքով նայիլ որպէս զի իր հողերուն վրայ ձանձրոյթ չզգան : Այն ատեն մտածել սկսան :

Բայց՝ մատակարարին անմիջապէս յաւելցոց թէ՝ առանց զ. Գուքէի հրամանները նախադաշտակելու , իր աերը բաւական կ'Ճանչելը յայսնելու թէ՝ թագաւորին ծառայութեան մէջ զանուող ամէն ազատորդի իր համակրութեան արժանի կ'գատէր , և թէ՝ որ շափ որ նորեկները չեր Ճանչեր , անոնց համար պիտի ընէ ինչ որ ուրիշներուն համար ըրած է :

— Սքանչելի՛ է : Եւ ասոր վրայ , խոստումներուն հետեւցան արդեօք պարզեները : Գիտես , կ'փափաքիմ որ իմ անուան խոստայուած բանը կատարուի :

— Ասոր վրայ՝ սպաններուն դործածութեան յանձնեցին մեր երկու արագընթաց նաւակներն ու մեր ձիերը . զլսաւոր տան բանալիներն անոնց տուին , այնպէս որ այն տեղ որսորդութիւն և շրջադաշտութիւններ կ'ընեն Պէլ-Իսլի ափկիններով , և շրջակայքը՝ ծովէն չվախցող անձներով :

— Եւ բաւական կ'գանուին ՚ի Սարզօ և ՚ի Վան , այնպէս չէ , զերապատիւ տէր :

— Ո՛չ , բոլոր ծովեղերը լեցուն են — պատասխանեց Արամիս հանդարտութեամբ :

— Հապա դինունները :

— Ամէն ինչ յարաբերական է , կ'իմանաս . զինուոններուն համար դինի , ողատուական ուտելիք և բարձր թոշակ :

— Ծատ լաւ , այնպէս որ . . . :

— Այնպէս որ կրնանք այն սպահապան զօրախմբին վրայ վստահիլ , որ արդէն միւսէն լաւաղոյն է :

— Լամ :

— Ասկից կ'հետեւի որ , եթէ Աստուած կամենայ որ երկու ամիսն անզամ մը զօրականները փոփոխին , երեք տարիէն ետք , բոլոր բանակն անկից անցած պիտի լինի , այնպէս որ փոխանակ զօրադունդ մ'ունենալու մեղի համար , յիսուն հաղար մարդ սիեւ ունենանք :

— Այս , քաջ դիտէի — ըստ ֆուքէ — որ ոչ ոք քեղի չափ թանկաղին , անվարձ բարեկամ՝ մը չունէր , ո . Հէրազէյ , բայց այս բաներուս մէջ — յարեց նա ծիծաղելով — մեր Վալօն բարեկամը կ'մոռնանք , ի՞նչ եղաւ : Այս երեք օրերն որ Սէն-Մանտէ անցուցի , կ'խոստովանիմ որ ամէն բան մոռցայ :

— Ո՛չ , ես , ես չեմ մոռնար — վրայ բերաւ Արամիս : — Բորթոս Սէն-Մանտէն է , մարմինը կ'զիրնայ , աղւոր կերակուրաներ կ'ուտէ , ընտիր դինի կ'խմէ . անոր տալ տուի փոքրիկ ծառաստանը շրջադաշտելու արտօնութիւնը , ձեմելիք մը զոր միայն քեզի պահած ես , ուղածին պէս կ'գործածէ : Սկսաւ քալելու . եր ոյժը կ'կաղդուրէ մանր թմբիներ ծռելով կամ հին կաղնիւներ կոտրելով ինչպէս որ կ'ընէր երբեմն Կրօսոնցի Միլճնը , և որովհետեւ ծառաստանն առիւծներ չկան , հաւանական է որ զանի անմաս դանենք : Քաջասիրտ է իրաւի այս մեր Բորթոսը :

— Այս , բայց վերջապէս պիտի ձանձրանայ :

— Ո՛չ , ելքէք :

— Պիտի հարց ու փորձ ընէ :

— Մարդ չտեսներ : Բայց վերջապէս , կ'աղասէ կամ բանի մը կ'յուսայ :

— Անոր յոյս մը տուի , զոր առտու մը պիտի կատարենք , և այս յուսով կ'աղըի :

— Ի՞նչ յոյս :

— Թաղաւորին ներկայանալու յոյսը :

— Հօ՛ , հօ՛ , ի՞նչ իրաւունքով :

— Կ'հարցնես , իրեւ հարտարապէտ ոլէլ-Իոլի :

— Միթէ կարել՞ է :

— Իրաւ է :

— Անտարակիյս . բայց աւելի կարեսը չէ որ Բորթոս Պէլ իուլ դառնայ :

— Ի՞նչ բայց շատ է . կ'մոտածեմ իսկ զանի կարելի եղածին չափ շուտով զբուիլ անդ : Բորթոս շատ մնափառութիւն ունի , ա'Արագանեան , Աթոս և ես միայն կ'ձանչենք անոր տկար կողմը : Բորթոս երբէք մատնտու չլինիր . արժանապատութիւնը դիտցող

մարդ է . սոլայից առջև խաչակրաց ժամանակին մէկ բաղդախընդիր ասակետին ներդործութիւնը պիտի ունենայ : Աւազասպայն պիտի դինովցնէ առանց դինովնալու , և ամենուն զարմանկին ու համակրութիւնը շարժող անձ մը պիտի լինի . ուստի՝ եթէ երբէք հրաման մը կատարել տալու պէտք ունենանք , Բորթոս կենդանի հրամանակատար մ'է , և պէտք է որ ուղածը կատարեն անվիշալ :

— Ուրեմն , զրկէ զանի :

— Եմ ալ զիտաւորութիւնս այդ է , բայց միայն քանի մ'առուան մէջ . վասն զի պէտք է որ բան մ'ըսեմ քեղի :

— Ի՞նչ բան :

— Այսինքն ա'Արգանեանէ կ'կասկածիմ : Խնչպէս որ գիտեցիր , Գօնդէնպլո չպահուիր հիմակ , և ա'Արգանեան բացակայ կամ անզործ չգտնուիր պարապ տեղը : Արդ հիմակ որ գործերս լնցուցած եմ , պիտի ջանամ իմանալու թէ ի՞նչ են ա'Արգանի զործերը :

— Գործերդ աւարտած են ըսիր :

— Այս :

— Ուրեմն շատ երջանիկ ես , և կ'փափաքէի որ նոյնն ըսեմ :

— Յուսամ որ ալ մտատանջութիւն չունիս :

— Հըմ :

— Թաղաւորը քեզ մեծ սիրով կ'ընդունի :

— Այս :

— Եւ Գօլպէր քեզ հանգիստ կ'թողլու :

— Գրեթէ :

— Ուրեմն — ըստ Արամիս այնպիսի դաղափարաց կցորդութեամբ որ իր զօրութիւնը կ'կաղմէր — ուրեմն , կրնանք մտածել թէ ի՞նչ պէտք է ընել փոքրիկին համար :

— Ի՞նչ փոքրիկ :

— Միթէ արդէն մոռցար :

— Այս :

— Լա Վալիերի մասին :

— Ա՛չ , չիշա է :

— Միթէ արամաղիր չե՞ս այս փոքրիկ աղջիկը շահելու :
 — Մէկ կիտով միայն :
 — Ի՞նչ է այդ կէտը :
 — Այսինքն սիրոս ուրիշ տեղ բռնուած է և այս փոքրիկ աղջիկան համար բան մը չեմ զգար :
 — Հօ , հօ — ըստ Արամիս — սիրոտ զըաղմծ է , ըսիր :
 — Այո՞ :
 — Կրող , պէտք է զգոյշ լինիւ այդ մասին :
 — Ինչո՞ւ :
 — Վասն զի սոսկալի բան մը պիտի լինի եթէ սրտովդ զըաղմծ լինիս , երբ զլիսէդ պէտք կայ :
 — Իրաւոնք ունիս : Ուստի՝ տեսար որ առաջին հրաւերդ ստանալուս ամէն բան թողոցի : Բայց դառնանք պզափիլին : Ի՞նչ օդուտ կ'առեսնես անոր զըաղելովս :
 — Աւասիկ օգուտը : Կ'ըսեն թէ թաղաւորը կ'ախորդի այս աղջէն , կամ կէթ այսպէս կ'կարծեն :
 — Եւ դու որ ամէն բան դիտես , ուրիշ բան ալ պիտի դիտնաս :
 — Գիտեմ որ թագաւորը շուտով փոխուեցաւ . զիտեմ որ առջի օր թագաւորն իշխանուհոյն համար կ'այրէր . թէ արդէն քանի մ'օր կայ որ իշխանն այս կրակին վրայ մայր թագուհոյն դանդատեցաւ , թէ ամուսնական կոխներ և մայրական յանդիմանութիւններ տեղի ունեցան :
 — Ուստի՝ դիտես այս ամէն բաները :
 — Վերջապէս՝ զիտեմ :
 — Լաւ ուրեմն :
 — Լան , այս վէճերէն և յանդիմանութիւններէն ետք՝ թագաւորը խօսք մ'անդամ չուղղեց իշխանուհոյն :
 — Ապա՞ :
 — Աստ , միտքը Լա Վալիկի վրայ դարձոց : Օրիորդ Լա Վալիկը իշխանուհոյն պատույ նամիշտն է , Գիտեմ արդեօք թէ սիրոյ մէջ ի՞նչ բան ուղարկէն կ'անուանէն :
 — Ի հարկէ զիտեմ :

— Լաւ ուրեմն , օրիորդ Լա Վալիկը իշխանուհոյն քսղարկուն է : Այդ կայութենէ օգուտ քաղէ : Դու պէտք չունիս աղջից , բայց վերջապէս՝ երբ ինքնամբութիւնը վիրաւորի՝ յաղթանակն աւելի զիւրին կ'զառնայ . փոքրիկը թաղաւորին և իշխանուհոյն դաղմանեաց հաղորդ պիտի լինի : Խելացի մարդ մը ինչեր չըներ զաղոնիքով մը :
 — Բայց ի՞նչպէս անոր մօտենալ պէտք է :
 — Կ'հարցնե՞ս այդ բանը — ըստ Արամիս :
 — Անտարակոյս , անով զըաղելու ժամանակ չպիտի ունենամ :
 — Կա աղքատ է , խօնարհ է , անոր կացութիւնը կ'բարուքես . թէ իրեւ տիրուհի թաղաւորը նուաճէ , թէ իրեւ սրտակցուհի անոր մօտենայ՝ միշտ խորհրդակից մը վաստրկած պիտի լինիս :
 — Շատ լաւ . — պատասխանեց Գուքէ : — Ի՞նչ ընելու է այս փոքրիկ աղջկան մասին :
 — Երբ կին մը փափաքած ես , ի՞նչ ըրած ես , պարոն վերատեսուչ :
 — Անոր զիր զրած եմ : Իմ սէրս անոր յայտնած եմ , իմ ծառայութիւններս անոր շնորհած , և Գուքէ ստորագրած եմ :
 — Եւ միթէ մէկը գիմարգած է քեզի :
 — Կին մը միայն — ըստ Գուքէ : — Բայց չորս օր կայ որ միւսներուն պէս անձնատուր եղաւ :
 — Սիթէ զրելու ծանրութիւնը կ'ուզէն առնուլ — ըստ Արամիս Գուքէին զրիշ մը տալով :
 — Գուքէ զայն առւաւ :
 — Տուն տոււր ինձ — ըստ նա : — Գլուխս այնշափ զըաղմծ է ուրիշ բանով որ երկու ասղ անզամ չեմ կարող շարագրել :
 — Լաւ — ըստ Արամիս — զրէ :
 — Եւ տուն տուաւ :
 « Օրիորդ , քեզ տեսայ և չպիտի զարմանաս բնաւ որ քեզ զեղանի դտայ :
 « Բայց՝ արքունիքը քեզի արժանի կայութիւն մը չունենալուդ՝ միայն խեղճ կեանք մը պիտի անցընես :

« Պարկեցա մարդու մը սէրը , եթէ երբէք փառասիրութիւն մունիս , կարող է խելքիդ և հրապոյրներուդ իբրև օժանդակ ծառայել :

« Իմ սէրս քեզի կ'սուիրեմ , բայց ըստ որում սէր մը , որչափ խոնարհ և խոհական լինի կրնայ իր պաշտաման առարկան վտանգի ենթարկել , անվայել է որ քու արժանիքդ ունեցող անձ մը իր ապագան ապարդիւն տեսնելով վտանգի ենթարկելու յանձն առնու :

« Եթէ իմ սիրոյս պատասխանելու դիջանիս , իմ սէրս քեզի պիտի ցոյց տայ իր երախտադիտութիւնը քեզ ընդ միշտ ազատ և անկախ կացութեան մը մէջ գնելով » :

Գորելն ետե՛ Գուքէ Արամիսին նայեցաւ :

— Ստորադրէ — ըստ Արամիս :

— Միթէ կարեո՞ր է :

— Այս դրոյս ներքե քու ստորադրութիւնդ մէկ միլիօն կ'արժէ . զու կ'մոռնաս այս բանս , իմ սիրելի վերատեսու չս :

Գուքէ ստորադրեց :

— Այժմ որո՞ւ ձեռօք պիտի զբկես գիրը — Հարցուց Արամիս :

— Պատուական ծառայի մը ձեռօք :

— Անշուշտ անոր վրայ վստահ ես :

— Իմ սովորական սպասարկուս է :

— Շատ լաւ : Ինչ և է , այս կողմէն խաղ մը կ'խաղանք որ ծանր չէ :

— Ի՞նչպէս :

— Եթէ իրաւ է , ըստիդ պէս՝ թէ փոքրիկ աղջիկը յօժարութիւններ ունի թագաւորին և իշխանուհոյն համար , թագաւորն անոր ուղածին չափ ստակ պիտի տայ :

— Ուրեմն թագաւորը ստակ ունի՞ — Հարցուց Արամիս :

— Ճշմարիտը , պէտք է հաւտալ որ ունի , քանի որ ալ չխնդրեր :

— Ո՛չ , վերսալին պիտի խնդրէ , անհոգ եղիր :

— Ասկէ զատ՝ կ'կարծէի թէ վօի հանդիսին վրայ խօսք պիտի բանայ :

— Լաւ ուրեմն :

— Բնաւ ասոր վրայ խօսք չըրաւ :
— Խօսքը պիտի ընէ :
— Ո՛չ , թագաւորը շատ անդութ կ'կարծէս , սիրելիդ իմ Հէրպէլէյ :

— Նա չէ անդութը :
— Նորատի է , ուրեմն բարեսիրա է :
— Նորատի է , ուրեմն ակար է կամ կրքու . և Պ. Գուլպէր իր աղտոտ ձեռացը մէջ կ'պահէ անոր ակարութիւնն ու կիրքը :
— Կ'նայիմ որ անորմէ կ'երկնչիս :

— Զեմ ուրանար այդ բանը :
— Ուրեմն կորսուած եմ :
— Ի՞նչպէս :

— Թագաւորին մօտ ստակովս միայն ուժով էի :
— Աովա՞ :

— Եւ կործանած եմ :
— Ո՛չ :

— Ի՞նչպէս ո՞չ : Միթէ իմ գործերս քան զիս աւելի լաւ գիտես :

— Կարելի է :
— Եւ սակայն եթէ այն հանդէսը պահանջէ :
— Այս հանդէսը կ'տաս :

— Հապա դրամ :

— Միթէ եբբէք պակսած ունի՞ քեզ :

— Ո՛չ , թէ որ դիտնայիր թէ ինչ գնով վերջինը ձեռք ձղեցի :

— Գալիքը քեզի բնաւ սուզի չպիտի նստի :

— Ուրեմն ո՞վ պիտի տայ զայն ինձի :

— Ե՞ս :

— Վեց միլիօն պիտի տաս ինձ :

— Այսու՞ :

— Դո՞ , վեց միլիօն պիտի տաս :

— Եթէ պէտք լինի տասն միլիօն :

— Ճշմարիտը , սիրելիդ իմ Հէրպէլէյ — ըստ Գուքէ — այդ վտանգութիւնը :

— Ի՞չ :

— Աւրեմն զու ով ես :

— Կարծեմ թէ զիս կ'ձանչես :

— Ա'սխալիմ. ուրեմն, ի՞նչ կ'ուղես :

— Փրանսայի դահին վրայ թաղաւոր մը կ'ուղեմ որ Գուքէ ի անձնուէր լինի, և կ'ուղեմ որ Պ. Գուքէ ինձ անձնուէր մնայ :

— Ո՛չ — զոչեց Գուքէ անոր ձեռքը սեղմելով — ես արգե՞ն քուկդ եմ, այդ մասին կասկած չկայ. բայց, հաւտա, սիրելիդ իմ Հէրալէյ, ինքինքդ կ'խարես :

— Ի՞նչ բանի մէջ :

— Թաղաւորն երեկ ինձ անձնուէր չպիտի լինի :

— Կարծեմ թէ ես չըսի որ թաղաւորը քեզի անձնուէր սպիտի լինի :

— Բայց եթէ՝ ընդ հակառակն՝ քիչ մ'առաջ ըսիր :

— Ես թաղաւորը չըսի : Թաղաւոր մ'ըսի :

— Միթէ նոյն բանը չէ :

— Ընդ հակառակն՝ շատ տարբեր բան է :

— Զեմ հասկընար :

— Հիմակ պիտի հասկընաս : Ենթագրէ որ այս թաղաւորը Լուի ԺՊէն տարբեր մարդ մը լինի :

— Տարբեր մարդ մը :

— Այս, թաղաւոր մը որ ամեն բան քեզի պարտաւոր լինի :

— Անկարելի՞ բան :

— Մինչեւ անդամ իր դահը :

— Ո՛չ, յիմար ես : Փրանսայի աթոռին վրայ նստելու կաքող ուրիշ մարդ չկայ բայց միայն Լուի ԺՊ թաղաւորը : Ես ուրիշ մը չեմ տեսներ բնաւ :

— Ես, ես մէկը կ'տեսնեմ :

— Միայն թէ իշխանը չլինի — ըստ Գուքէ Արամիսին նայելով մոտանջութեամբ . . . — բայց իշխանը . . . :

— Իշխանը չէ :

— Բայց ինչպէս կ'ուղես որ արքայական ցեղէ չեղող իշխան էլը, ի՞նչպէս կ'ուղես որ իրաւոնք չունեցող իշխան մը . . . :

— Իմ դիտցած թաղաւորս, կամ քու թաղաւորդ ինչ որ արածան է պիտի լինի, սնկոյթ եղիք այդ մասին :

— Զգոյշ եղիք, զգոյշ եղիք, Պ. Հէրալէյ, ինձ սարսուռ կաղկես, ինձ թալուկ կ'ասա :

Արամիս ժպտեցաւ :

— Սարսուռ ու թալուկ կ'զգաս առանց մնձ նեղութեան — սրատասիանեց նա :

— Ո՛չ, վերատին կ'ըսեմ, զիս կ'զարհուրես :

Արամիս ժպտեցաւ :

— Կ'ծիծաղիս — հարցուց Գուքէ :

— Եւ երբ օրը զայ, դու ալ ինձի պէս պիտի ծիծաղիս. միւայն այժմ պարտաւոր եմ մինակ ծիծաղիլ :

— Բայց բացատրէ միտքդ :

— Երբ օրը զայ, պիտի բացատրեմ, մի վախնար : Ինչպէս դու Ս. Պետրոս չես և ոչ ես Յիսուս, իրաւ, բայց քեզի պիտի ըսեմ. « Յներահաւան մարդ, ինչո՞ւ համար կ'կասկածիս » :

— Է՛հ, Աստուած իմ, կ'կասկածիմ . . . կ'կասկածիմ, վասն զի չեմ տեսներ :

— Աւրեմն կոյր ես, ուստի իրբե Ս. Պետրոս քեզի հետ չպիտի վարուիմ, այլ իրբե Ս. Պողոս, և պիտի ըսեմ. « Օր մը պիտի զայ որ աչերդ պիտի բացուին » :

— Ո՛չ — ըստ Գուքէ — որչափ կ'փափաքէի հաւտալ :

— Գու չե՞ս հաւտար, քու զոր տաճն անգամ անցուցի անդունդէ մ'ուր մինակդ պիտի գահալիմէիր, դու չես հաւտար, թէ ե դու ընդհանուր գործակալութեան պաշտօնէն տեսչութեան պաշտօնին հասար, և տեսչութեան կարգէն առաջին պաշտօնէի կարգն անցար, և այդ առաջին պաշտօնէի աստիճանէն արքունեաց ինաւմակալի կարգը պիտի անցնիս : Բայց ոչ — ըստ նա իր յաւիտենական ժպիտով . . . — ոչ, ոչ, չես կարող տեսնել, և հետեւագլու չես կարող նաեւ այս բանին հաւտալ :

Եւ Արամիս ոտք ելաւ քաշուելու համար :

— Աւերջին խօսք մ'ունիմ — ըստ Գուքէ — զու երբեկ այս պէս խօսած չես ինձ, երբեկ այդպափ վաստահ կամ լու ես յանհ դուզն չես երեցած ինձ :

— Վասն զի բարձր խօսելու համար , աղեաք է որ մարդ աշղատ ձայն ունենայ :

— Ռւրեմն ունիս այդ ձայնը :

— Այո :

— Ռւրեմն քիչ ատենէ վեր ստացած ես :

— Երեկուանէ ՚ի վեր :

— Ա՛յ , Պ. Հերպլէյ , զգոյշ եղիք , ապահովութիւնը մինչեւ յանդղութեան կ'հասցնես :

— Վասն զի մարդ կրնայ յանդուդն լինիւ երբ զօրաւոր է :

— Զօրաւոր ես :

— Քեզի տասն միլիոն ընծայեցի . վերասին կ'ընծայեմ քեզի : Ֆուքէ ոտք ելաւ ըստ կարդի բոլորովին շփոթած :

— Նայինք — ըստ — նայինք , ըսիր թէ թաղաւորներ տապալելու և անոնց տեղ ուրիշներ դնելու զօրութիւն ունիս : Աստուած մեղք չսեպէ , բայց առասիկ , եթէ յիմար չեմ , քիչ մը առաջ ըսածդ :

— Յիմար չես , և ես այսպէս ըսի քիչ մ'առաջ :

— Եւ ինչո՞ւ համար ըսիր :

— Վասն զի այսպէս կարող է մարդ խօսիւ կործանեալ դաշերու և նորահաստատ թագաւորներու վրայ , երբ այն մարդը թաղաւորներէ և զահերէ վեր է . . . այս աշխարհիս մէջ :

— Ռւրեմն ամենակարո՞ղ ես — դոչեց ֆուքէ :

— Արգէն ըսի և կ'կրկնեմ — պատասխանեց Արամիս փայլուն աչօք և դողդոջուն շրթով :

Ֆուքէ իր աթուին վրայ ընկաւ և իր դլուխը ձեռաց մէջ ամփոփեց :

Արամիս պահ մ'անոր նայեցաւ , ինչպէս որ կ'նայի մարդկային ճակատացիբներու հրեշտակը պարզ մահկանացուի մը նկատմամբ :

— Մնաս բարեաւ — ըստ անոր — հանդիստ քնացիր և նամակդ Լա Վալիէրի դրկէ : Վաղը պիտի տեսնուինք , այնպէս չէ :

— Այո , վաղը — ըստ ֆուքէ սթափող մարդու մը պէս զլուխը ցնցելով — բայց ո՞ր պիտի տեսնուինք իրարու հետ :

— Թաղաւորին ձեմնլիքը , եթէ կամնաս :

— Շատ լաւ :

Եւ իրարմէ բաժնուեցան :

Փ

ՓՈԹՈՐԻԿ

Հետեւեալ օրը՝ արեւ ծագեցաւ մութ և տժոյն , և որովհետեւ ամեն ոք զիտէ ը արքայական ծրագրին մէջ որոշեալ ձեմնլիքը՝ ամենքն իրենց աչքը բանալով դէպ ՚ի երկին տարին :

Ծառելուն բարձունքը թանձր և հրատապ մշտշ մը դադարեր էր որ հազիւ կարող եղեր երկրէս երսուն ոտք վեր ելնել արեւուն Ճառաղայթից ներքե՝ որ թանձր ու ծանր ամպի մը քողին մէջէն կ'երևէր :

Նոյն առառու՝ ցող չկար : Գալարիները չոր մնացեր էին , ծաղիկները թորշումը էին : Թուշունները սովորականէն նուաղ կ'երպէին անշարժ տերեններու վրայ , որպէս թէ մեռած լինէին : Այլանդակ , շփոթ , կինասական մըմունջներ որ կարծես թէ արեւուն շնորհիւ դոյութիւն և կենդանութիւն կ'առնուն՝ բնութեան այն շնչառութիւնն որ ամեն միւս աղմուկներու մէջ անդադար լսելի կ'լինի , նոյն օրը դադրած էր . երբէք այսպիսի մնձ լուսթիւն մը չէր տիրած :

Երկինից այս արաւմութիւնը թաղաւորին աչաց զարկաւ երբ քաւնէն արթնալով պատուհանն ելաւ :

Բայց որովհետեւ շրջադաշտ թեան համար արգէն հրամաններ տրուած էին , քանի որ ամեն պատաստութիւններն եղած էին , քանի որ , և այս կէտն ամենէն վճռականն էր , Լոի այս շրջադաշտութեան վրայ յոյսը դրեր էր իր երեակայութեան խոսպամներուն պատասխաններու համար , և արգէն կրնանք ըսել , եր օրտին սկիտացիցը , թաղաւորն առանց վարանման որոշեց որ եր-

կնից վիճակը չէր կրնար արդիւկը իր արդեն որոշած շրջադայուածինը, և ինչ օդ որ ընէ, այս շրջադայուածինը պիտի կատարուի:

Սակայն երկնուստ առանձնաշնորհնեալ երկրային քանի մը թագաւորութեանց մէջ կան ժամեր ուր մարդ կարծէ թէ երկրային թագաւորին կամբն երկնային կամաց վրայ ներդործութիւն ունի: Օդոստոս Վիր իլիսոն ունէր իրեն ըսելու համար. Նույն թագաւոր տեսաւ տառ (զիշերայն բոլոր տեսիլները մտաց կը ներկայանան): Լուի ժողովուածու ունէր, որ իրեն ուրիշ տեսակ բաներ պիտի ըսել, և Աստուած, որ անոր համար այնքան կամակատար պիտի երեւէր որչափ Արամազդ երեցած էր Օդոստոսին:

Լուի՝ ըստ սովորականին՝ պատարազը մտիկ ըրաւ, բայց պէտք է խոստովանիլ՝ փոքր ինչ անմտադիր էր Արարշին ներկայութեան՝ արարածին յիշատակութը: Ճամբերցութեան տաեն ստէպ վայրիեանները համեց, ատա բռաքէները, որոնք զինքը կ'բաժնէին ճեմելիքին սկսելիք երանաւէտ միջոցէն, այսինքն այն միջոցէն որ իշխանուհին իր պատոյ օրիորդաց հետ համբայ պիտի ելնէր:

Այս իրաւ է որ զգեկին մէջ ոչ ոք դիակը առջի իրկուն Լավալիէրի և թագաւորին մէջ անցած տեսակցութիւնը: Կարելի է որ Մօնդալէ՛ իր սովորական լեզուադարութեամբը՝ այն լուրը կ'տարածէր, բայց այս պարագայիս մէջ Մօնդալէ՛ Մալիքօրնի խրատին կ'հետեւէր, որու բերանը կղպէր էր անձնական շահունկատու:

Իսկ Լուիին դալով՝ այնքան երջանիկ էր որ ներեր էր, կամ սասոր մօտ բան մ'ըրեր էր, իշխանուհին, իր առջի երեկոյեան շարամութեան համար: Արդարեկ՝ աւելի դոհ լինելու պատճառ ունէր քան թէ դանդաստելու: Առանց այս չարամատութեան Լավալիէրէն նամակ չպիտի ընդունէր, առանց այս նամակին, ունակընդութիւն չպիտի տեղի ունենար, և առանց այս ունկնդրութեան՝ անստուդութիւն մէջ պիտի մնար: Հետեւապէս թագաւորին սիրառը շատ երջանիկ էր և ոխ մը չէր կրնար պահէլ գէթնոյն միջոցին:

Ուստի փոխանակ խոժուելու իր հարաբ տեսնելու ատեն՝ Լուի

մտադրեց որ անոր սովորականէն աւելի բարեկամութիւն և շնորհալի ընդունելութիւն մը ցցց տայ:

Սակայն պայմանաւ մ'էր միայն, սա պայմանաւ որ կանուխկեկ պատրաստ դանուէր:

Ահա այս բաներուս կ'մտածէր Լուի սպատարադի ժամանակ, և որ, պէտք է ըսել, ժամերգութեան ատեն մոոցնել կ'այլին իրեն այն բաներն որոց վրայ պարտաւոր էր խորհիլ իրքեւ եկեղեցւոյ անդրանիկ որդին և ամենաքրիստոնեայ թագաւորը:

Սակայն Աստուած այնքան ներողամիտ է երիտասարդաց սխալանաց մասին, ինչ որ սէր է, նոյն իսկ մեղապարտ սէր՝ իր հայրական աշաց առջև այնպէս շուառվ շնորհ կ'զտնեն, որ պատարագէն ելնելուն՝ Լուի՝ իր աշերը դէպ երկին վերցնելուն՝ կրցաւ տեսնել ամզի մը պատառուն տեղերին այն կատոյտ օմոցին մէկ անկինն որու վրայ Տիրոջ ոտքը կ'կոխէ:

Գրեակը մտաւ, և որովհետեւ շրջադայուածիւնը կէս առուր համար միայն որոշուած էր, և տակաւին ժամը տասն էր, սկսաւ մեծ փութով աշխատակիլ Գօլպէրի և Լիօնի հետ:

Բայց որովհետեւ աշխատելու ատենն իսկ՝ Լուի սեղանէն պատուհան կ'երթար, ըստ որում այս պատուհանն իշխանուհին տապատարին վրայ կ'այլէր, կարող եղաւ ու. Գուքէն աեսնել զաւթին մէջ, որու չորս զին կ'առնւին պալատականները՝ առջի իրկուն թագաւորին առջև շնորհ զանելէն ի վեր, և որ իր կողմէ սիրալի և բարեբաղալ գէմքով թագաւորին կ'երթար իր յարգանքը մատուցանելու:

Թագաւորը Գուքէն տեսնելուն՝ բնազդումով մը Գօլպէրի կողմը դարձաւ:

Գօլպէր կ'ժպտէր և ինքն ևս բարեյօժարութեամբ ու խնդութեամբ լի կ'երեւէր: Այս երջանկութիւնն ունեցեր էր յորմէ հետէ որ իր զբաղիրներէն մին ներս մանելով թղթակալ մը յահնձներ էր անոր և՝ Գօլպէր՝ առանց զայն բանալու իր վարակին լայն զբանին մէջ դրեր էր:

Բայց՝ որովհետեւ միշտ Գօլպէրի ուրախութեան խորը շարադրուակ բան մը կար, Լուի այս երկու մոփաներէն՝ նախադաշտարեց Գուքէին մպիտը:

Նշան ըրաւ պաշտօնէին վեր ելնելու, ապա Լիոնի և Գոլպէրի կողմէով գառնալով,

— Լմմցոցէք — ըստ — այդ տեղեկադիրը, դրասեղանիս վըրայ դրէք, զայն հանշարտ գլխով պիտի կարդամ:

Եւ դուրս ելաւ:

Թաղաւորին ըրած նշանին վրայ՝ Ֆուքէ վեր ելնելու փութացեր էր: Իսկ Արամիս՝ որ պաշտօնէին կ'ընկերանար, ծանրօրէն դուչիկ պալատականաց խմբին մէջ քաշուեր և անոնց մէջ անհետ եղեր էր առանց թաղաւորէն տեսնուելու:

Թաղաւորն ու Ֆուքէ սանդղին գլուխն իրարու հանդիպեցան:

— Վեհափառ — ըստ Ֆուքէ թաղաւորին ցոյց տուած շնորհալի ընդունելութիւնը տեսնելով — Վեհափառ, քանի մ'օրէ վեր զիս չափէն աւելի կ'պատուէք: Այլ ևս նորատի թաղաւոր մը չէ, այլ նորատի աստուած մ'է որ կ'իշխէ Ֆրանսայի վրայ, բերկրութեան, երջանկութեան և սիրոյ Աստուածը:

Թաղաւորը կարիեցաւ: Թէև այս դովեստը դդուելի, դարձեալ փոքր ինչ ողղակի էր:

Թաղաւորը Ֆուքէն փոքրիկ սրահ մը տարաւ, որ իր դրասենեակը ննջարանէն կ'զատէր:

— Գիտե՞ս արդեօք ինչու համար քեզ կոչեցի — ըստ թաղաւորը պատուհանին եղը նստելով այնպէս որ աչքէ չհեռացնէ այն ածուներն որու վրայ կ'նայէր իշխանուհոյն տաղաւարին երկրորդ մուտքը:

— Ա՛չ, տէր իմ . . . բայց սապյդ եմ որ բարեյաջող բանի մը համար պիտի լինի, Զեր Վեհափառութեան շնորհալի ժպտին վրայ դատելով:

— Ա՛չ, դու կ'սախադատես:

— Ա՛չ, տէր իմ, կ'նայիմ ու կ'աւեսնեմ:

— Ուրիմ կ'սխալիս:

— Ե՞ս, տէր իմ:

— Վասն զի քեզ կանչեցի որ հետդ կուի ընեմ:

— Ինձի հետ, Վեհափառ:

— Այս, և շատ ծանր կուի մը:

— Ճշմարիաը, Զեր Վեհափառութիւնը զիս ու դողի մէջ կ'ձգէ . . . և սակայն իր արդարասիրութեան և բարութեան վըրայ լի վստահութեամբ կ'սպասեմ:

— Ականջիս ինչ հասաւ, Պ. Ֆուքէ, կ'ըսեն թէ մեծ հանդէս մը կ'պատրաստես 'ի Վո:

Ֆուքէ ժպտեցաւ՝ ինչպէս կ'ժպտի հիւանդն երբ մոռցուած և նորհաս տենդի մ'առաջին սարսուը կ'զգայ:

— Եւ միթէ զիս չես հրաւիրեր — շարունակեց թաղաւորը:

— Վեհափառ — պատասխանեց Ֆուքէ — ես այդ հանդիսին վրայ չէի մտածեր, և երէկ իրկուն էր միայն որ իշ բարեկամաց մին (Ֆուքէ այս բառն աւելի ուժգին հնչեց) միաբա ձգեց:

— Բայց ես երէկ իրկուն տեսայ քեզ և ինձի այս մասին խօսք մը չբացիր, Պ. Ֆուքէ:

— Վեհափառ, ինչպէս յուսայի որ Զեր Վեհափառութիւնը վերնադաւառներէն այդ աստիճան իջնելու և իր արքայական ներկայութեամբ իմ բնակարանս պատուելու պիտի խնարհէր:

— Սոստի պատճառ, Պ. Ֆուքէ, ինձ բնաւ հանդիսիդ վրայ չխօսեցար:

— Այս հանդիսին վրայ չխօսեցայ թաղաւորիդ, նախ վասն զի այս հանդիսին վրայօք բան մ'որոշուած չէր, երկրորդ՝ վասն զի մերժումէ կ'երկնչէի:

— Եւ ինչ պատճառ ոնեիր այդ մերժումն երկնչելու, Պ. Ֆուքէ: Զգայշ եղիքը, միտքս դրած եմ քեզ նեղը զնելու:

— Վեհափառ, այնքան մեծ էր փափաքս որ թաղաւորդ իմ հրաւեր ընդունի . . . :

— Լաւ ուրեմն, Պ. Ֆուքէ, աղկից դիւրին բան չկայ, ինչպէս որ կ'դիակեմ, մեր մէջ համաձայնելու: Փափաք ունիս զիս հանդիսիդ հրաւիրելու, ես ալ փափաք ունիմ դալու, հրաւիրէ զիս, և պիտի զամ:

— Ի՞նչ, Զեր Վեհափառութիւնը պիտի հաճի ընդունելու: — մրմարյ վերատեսուչը:

— Ճշմարիաը, պարոն վերատեսուչ — ըստ թաղաւորը ծիծառդիլով — կարծեմ թէ ոչ միայն կ'ընդունիմ, այլ ես ինքնինքս կը հրաւիրեմ:

— Զեր Վեհափառութիւնը զիս պատով և խնդրութեամբ կը լնու — դոչեց Գուքէ — բայց պիտի ստիպուիմ կրկնելու ինչ որ Պ. Լա Վեհեօվիլ ձեր Հանրի Դ. Հարին կ'ըսէր . Տօնու, ոռ սառ միշտ (Յէր իմ, չեմ արժանի) :

— Իմ պատասխանս այդ խօսքիդ սա է, Պ. Գուքէ, որ եթէ պարահանդէս մը տաս, թէ հրաւիրեալ լինիմ թէ ոչ, պիտի զամ այդ պարահանդիսին :

— Ա՛հ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, թաղաւորս — ըստ Գուքէ իր գլուխն ամբառնալով այս շնորհին վրայ, որ իր մտքին մէջ, իր կարծանումն էր : — Բայց Զեր Վեհափառութիւնն ինչորէս իմացաւ այդ բանը :

— Հասարակաց ձայնէն, Պ. Գուքէ, որ քու վրադ հրաշքներ կ'պատմէ նցյալէս քու տանդ սրանչելիքը : Միթէ պարծանդ պիտի համարիս, Պ. Գուքէ, որ թագաւորը քու վրադ նախանձի :

— Այդ զիս աշխարհիս ամենէն երջանիկ մարդը պիտի ընէ, Վեհափառ, վասն զի այն օրն որ իմ թաղաւորս Վոհի վրայ պիտի նախանձի, իմ թագաւորիս վայել բան մ'ընծայելու առիթ պիտի ունենամ :

— Լաւ ուրեմն, Պ. Գուքէ, պատրաստէ հանդէսդ, և տանդ երկու գոները կոնակի վրայ բաց :

— Եւ գուք, Վեհափառ, օրը սրոշեցէք :

— Այսօրուանէ մինչեւ մէկ ամիս :

— Վեհափառ, միթէ ուրիշ փափաք մը չունիք յայտնելու :

— Ո՛չ ինչ, պարոն վերատեսուչ, միայն կ'փափաքիմ որ մինչ չեւ այն օրը կարելի եղածին չափ ստէպ քեզ իմ քովս ունենամ :

— Վեհափառ, պատիւ ունիմ ձեր շրջալայութեան մասնակից դանուելու :

— Շատ լաւ, ես ալ իրօք գուրս պիտի ելնեմ, Պ. Գուքէ, և աւասիկ, տես սա կանայքն որ ժամադրութեան վայրը կ'երթան :

Թաղաւորն այս խօսքին վրայ՝ ոչ միայն երիտասարդի մ'եռանգով, այլ սիրահար երիտասարդի մը կրակով՝ սրատուհանէն քաշուեցաւ որպէս զի իր սենեկապանին ներկայացուցած ձեռնոցներն ու դաւազմնն առնու :

Դուրսը կ'լսուէր ձիերու դափրն և զա թին աւազին վրայ անխներուն դղրիւնը :

Թաղաւորը վար իջաւ :

Այն միջոցին որ դրանդին վրայ երեցաւ ամէն մարդ կայ առաւ : Թաղաւորը շիտակ նորատի թագուհոյն կողմը քալեց : Խակ մայր թագուհին՝ որ միշտ կ'ատապէր իր ունեցած հիւանդութենէ, չէր ուզած գուրս եւնել :

Մարի-Թէրէզ իշխանուհոյն հետ կառք մտաւ, և թաղաւորը հարցուց թէ որ կողմէն պատյան ընելու կ'փափաքէր :

Թաղաւորը՝ որ այն ինչ աեսեր էր Լա Վալիէրն որ՝ առջի օրու ան գէպքերուն վրայ բոլորովին դունատած՝ իր երեք լնկերուն հիներուն հետ կառքը կ'հեծնէր, թագուհոյն պատասխանեց թէ մասնաւոր տեղ մ'որոշած չունի, և թէ իրեն համար ամէն տեղ նոյնն է ուր որ ինք գտնուի :

Այն ատեն թագուհին հրամայեց որ ուղեցոյց հեծեալները դէպ ի Աբրմօն դաւնան :

Ուղեցոյցներն ընդ առաջ քշեցին :

Թաղաւորը ձին հեծաւ : Քիչ մ'ատեն թագուհոյն և իշխանուհոյն կառքին զոնակին քովէն քալելով անոնց հետեւցաւ :

Օդն երթալով պարզուեր էր, սակայն տեսակ մը փոշոտ քող մը, աղաեղի շաղարշի պէս՝ երկնից երեսը պատեր էր, արեն իր ճառագայթից շրջանին մէջ լուսանիշ հիւլներ կ'լուսաւորէր :

Զերմութիւնը հեղձամիջուկ էր :

Բայց որովհեաւ թաղաւորն երկնից վիճակին մտադիր չէր երեք, ոչ ոք փոյթ ցցուց, և թագուհոյն տուած հրամանին համեմատ շրջադայութիւնը դէպ ի Աբրմօն կ'դիմէր :

Պալատականաց խումբն աղմկալի և զա արթ էր, կ'երեէր թէ ամէն ոք կ'ջանար ուրիշներուն մոռցնել տալ առջի երեկոյեան կծու վիճարանը թիւները :

Մանաւանդ իշխանուհին շքնաղ էր :

Իրաւի, իշխանուհին իր գոնակին մօտ կ'աեսնէր թագաւորը, և որովհեաւ չէր կարծեր թէ անդ կ'պանուի թագուհոյն համար, կ'յուսար որ իր արքայալն իրեն վերադասած էր :

Բայց Ճամբուն վրայ քառորդ մղոնի չափ գնալէն ետև՝ թաղաւորը՝ շնորհալի ժպիտ մը ցոյց տալով՝ բարեկց և սանձը դարձոց, թողոց որ թագուհոյն կառքն առաջ անցնի, նոյնպէս առաջին պատոյ նամիշաներունը, ապա յաջորդաբար ամենքը՝ որ անոր կայ առնուլս տեմնելով՝ ըստ կարդի կենալ կ'ուզէին:

Բայց թագաւորը ձեռքով նշան կ'ընէր որ իրենց Ճամբան շարունակեն:

Երբոր Լա Վալիերի կառքն անցաւ, թագաւորն անոր մօտեցաւ: Թաղաւորը նամիշաները բարեկց և անոնց կառքին հետեւլու կ'պատրաստուէր՝ երբոր յանկարծ կառաց շարքը կանկ առաւ:

Անտարակոյս թագուհին՝ թագաւորին հեռանալուն վրայ անհանդիսա լինելով՝ այս շարժումն ընելու հրաման տուած պիտի լինէր:

Ըսթեցողը կ'յիշէ որ այս շրջադաշութեան ուղղութիւնն անոր յանձնուած էր:

Թաղաւորը հարցնել տուաւ. թէ կառքերը կեցնել տալով՝ ի՞նչ փափաք ունէր:

Հետիւտն դնալու, պատասխանեց թագուհին:

Անտարակոյս կ'յուսար որ նամիշաներուն կառքին հետեւող թաղաւորը չպիտի համարձակէր նոյն իսկ նամիշաներուն հետեւիլ հետիւտն:

Անտառին միջնէն էին:

Իրօք՝ շրջադաշութիւնը՝ ըստ երեսոյթին՝ աղոր պիտի լինէր, մանաւանդ երազողներուն և սիրողներուն համար աղոր:

Երեք հատ կեղեցիկ ծառուղիներ՝ երկայն, հովանաւոր և բլրաւէտ՝ իրենց դադար առած քառուղիէն կ'տարածուէր ընդ առաջ:

Այս դաշտաւէտ ու լուռաւ ծառուղիները՝ ատամնաձեւ տեւըներով՝ որոց իւրաքանչիւրը մէկ ոտք բարձր երկնից հորիզոն մը տնէր և ծառերուն ճիշդերուն մէջէն կ'երեւէր, կ'յօրինէին նոյն տեղեաց տեսարանը:

Այս ծառուղիներուն խորը՝ ակներև անձիւթեամբ շտարեալ եղերուներ կ'անցնէին ու կ'պառնային, որոնք պահ մը Ճամբուն

միջնէր կայ առնէն և դլուս ամբառնալէն ետև՝ սլաքի պէս կը խուսափէին և մէկ ոստումով անտառին թանձրախիտ կողմերը թափանցելով՝ անչետ կ'լինէին, մինչդեռ՝ ատեն ատեն՝ փիլիսոփայ նապաստակ մը՝ ետեսի ոտից վրայ կանգուն՝ իր առ ջնէ թաթերուվը քիթը կ'քերէր և չորս գին կ'նայէր տեսնելու համար թէ արդեօք մօաեցող և իր հանդիսուը, խորհրդածութիւնները, Ճաշն ու սէրը վրդովով անձանց ետես մը, կամ թեին տակ հրացան կրող մէկը կայ:

Սակայն բոլոր ընկերութիւնը կառքերէն իջած էր, տեսնելով թագուհոյն իջնելը:

Մարի-Թէրէզ իր մէկ նամիշախին թերը մտաւ, և թաղաւորին շեղակի ակնարկ մը նետելէն ետև, որ՝ թագուհոյն ուշադրութեան առարկայ լինելը՝ չսեսնելու զարկաւ, առաջին շաւիղը բռնեց և անտառին մէջ մտաւ:

Երկու ուղեցոյցներ նորին Վեհափառութեան առ ջնէն կ'երացին դաւազաններով որպէս զի Ճամբուն վրայ քարուն եղող ձիւղերը վերցնեն կամ տատասկները հեռացնեն:

Իշխանուհին կառքէն վար իջնելուն Պ. Կիչն իր քովը դտաւ, որ անոր առ ջե խոնարհեցաւ և անոր հրամանին ներքե մտաւ:

Իշխանն Գիլիսա՝ իր առ ջի օրուան բաղնիքէն շատ ուրախ ու գոհ լինելուն՝ յայտներ էր թէ զետք նախադաս կ'համարի, և Կիշին արձակուրդ տալով՝ դղեակը մնացեր էր Լօրէն ասպետին և Մանկիանի հետ:

Այլ ևս նախանձու ամենաթեթե կասկածն անդամ շէր զզար:

Ուստի ընդունայն փնտուեր էին զանի ընկերութեան մէջ, բայց որովհետեւ կշխանն առանձնասէր էր, որ սովորաբար ընդհանուր զուարձութիւնէ շատ համ չէր առներ, իր բացակայութիւնը զոհութեան առիթ եղաւ քան թէ ցաւակցութեան:

Ամէն մարդ թագուհոյն և իշխանուհոյն տուած օրինակին հետեւեր էր, դիպուածին կամ Ճաշակին բերմունքին համեմատ շըջնով:

Ինչպէս որ ըսինք՝ թագաւորը Լա Վալիերի մօտ կեցեր էր, և ձիէն վար իջնելով այն միջոցին որ կառքին դռնակը կ'բանային՝ իր ձեռքն անոր կարկառեր էր:

Անմիջապէս Մօնդալէ և Դօնէյ-Շարանդ հեռացեր էին, առաջինը յատուկ դիտմամբ, երկրպարզ խոչեմութենէ:

Միայն սա տարբերութիւնը կար երկոյոցնց մէջ, որ մին կ'հեռանար թաղաւորին հաճելի, միւսը՝ անհաճոյ լինելու փափաքով:

Վերջին կէս ժամուն մէջ՝ օդն ալ այլ և այլ փոփոխութիւններ կրեր էր. բոլոր այն քողը դէպ 'ի արևմուտք դիզուեր էր՝ իբրև ջերմ հովէ մը մղեալ. ասա ներհակ յորձանքէ մը քշուելով՝ ծանր ծանր և թանձրամած կ'յառաջանար:

Փոթորիկը մօտալուտ կ'երեսէր. բայց որովհետեւ թաղաւորը չէր աեսներ, ոչ ոք կարծէր իրաւոնք ունենալ զայն տեսնելու:

Ուստի շրջադաշտութիւնը շարունակեցին. քանի մը մասայզ անձինք ատեն ատեն իբրենց աչքը դէպ 'ի երկինք կ'ամբառնային:

Ուրիշ աւելի երկուա անձինք, առանց կառքերէն հեռանալու ման կ'սային, այնպէս որ եթէ փոթորիկը փրթի ներս մտնեն պատսպարուին:

Բայց շրջադաշտութիւն մեծ մասը, տեսնելով որ թաղաւորն արթաբար անսատը մտա. Լա Վալենիրի հետ, թաղաւորին հետեցաւ:

Թաղաւորն այս աեսնելով՝ Լա Վալենիրի ձեռքը բոնեց և կողմակի ծառուղի մը քաշեց տարաւ, որ այս անդամ ոչ ոք իշեց անոր հետեւելու:

¶

ԱՆՁԲԵՒ

Կոյն պահուն ճիշտ այն ճամբուն մէջ ուր այն ինչ մտեր էր թաղաւորը Լա Վալենիրի հետ միայն, ծառերուն ներքեւ քալելով փոխանակ ողին հետեւելու, երկու մարդիկ կ'պարտէին իրենց վիճակին վրայ բոլորովին անհող:

Իրենց դլուխը ծռած բաներ էին իբրև մարդիկ որ ծանրակշիռ խնդիրներու վրայ՝ կ'խորհին:

Զէին տեսած ոչ սիշը, ոչ իշխանուհին, ոչ թաղաւորն և ոչ Լա Վալենիրը:

Յանկարծ օդին մէջ ճաճանչ մ'երեցաւ, և ապա խուլ ու հեռաւոր որոտում մը:

— Ա՛յ — ըստ մին գլուխն ամբառնալով — ահա փոթորիկը: Միթէ կառաց կողմը գառնանք, սիրելիդ իմ Հերալէյ:

Արամիս աչքը վեր վերցուց և օդը քննեց:

— Ա՛յ — ըստ — դեռ ստիպողական բան չկայ:

Յետոյ՝ խօսակցութիւնը սկսելով այն տեղէն ուր ձեռ էր,

— Ուրեմն կ'ըսես թէ մեր երէկուան դրած նամակն այժմ իր ուղղութեան հասած սկսի լինի:

— Կ'ըսեմ թէ իրօք հասած է:

— Որո՞ւ ձեռօք յանձնել տուիր:

— Իմ սպասաւորիս ձեռօք, ինչպէս որ սպատիւ ունեցայ քեզի ըսելու:

— Միթէ սպատասխանը բերան:

— Զանի նորէն չուեսայ. անշոշտ փոքրիկ աղջիկն իշխանուշոյն կ'ապասաւորէր կամ իր սենեակը կ'հազուէր, և դրասարը սկսի սպասել տուած լինի: Մեկնելու ժամը հասնելուն դուրս եւլանք: Ուստի չեմ՝ կրնար դիտնալ թէ ի՞նչ անցաւ այն տեղ:

— Մեւնելէն առաջ թաղաւորը տեսար:

— Այն:

— Ի՞նչպէս զտար զանի:

— Սքանչելի կամ վատանուն ինձի հետ Ճշմարիտ կամ կեղծ ծաւոր կերպով վարուած լինելուն համար:

— Հապա հանդէսը:

— Ամսէ մը տեղի սկսի ունենայ:

— Խրզինքը հրափրեց:

— Այնակէս թախանձանօք որ Գօլպէրին մատը Ճանչեցի:

— Շատ լսու:

— Միթէ դիշելն երազներդ չցրուեց:

— Ի՞նչ բանի վրայ:

— Այս սպարադայիս մէջ ինձ տալիք օղնութեանդ վրայ:

— Ո՛չ, բոլոր դիշերը դրելով անցուցի, և ամէն հրամանները արուած են :

— Հանդէսը քանի մը միլիօնի պիտի նստի, պէտք չէ որ այս մասին սասցի լինինք :

— Ես վեց միլիօն կ'գնեմ . . . դու ալ քու կողմէդ՝ ի հարկին երկու երեք միլիօն դիր :

— Հրաշաղործ մարդ մ'ես, սիրելիդ իմ Հէրալէյ :

Արամիս ժպաեցաւ :

— Բայց — շարունակեց Գուքէ դշյղն ինչ մտատանջութեամբ քանի որ այդպէս միլիօններ կ'շարմես, ինչո՞ւ համար՝ քանի մ'օր առաջ՝ քու քսակէդ շտուիր Պէզմօի յիսուն հաղար Փրանքը :

— Վասն զի՞ քանի մ'օր առաջ, Յորին պէս աղքատ էի :

— Եւ այսօ՞ր :

— Այսօր թաղաւորէն աւելի հարուստ եմ :

— Շատ լսու — յարեց Գուքէ — ես մարդ կ'ձանչեմ: Գիւտեմ որ անկարող ես տուած խոստումդ շկատարել. չեմ ուզեր բնաւ դաղսնիքդ պահանջել, շխօսինք այս մասին :

Կոյն պահուն խուլ զուռում մը լսելի եղայ, և յանկարծ կայծականացած պայմեցաւ :

— Հօ, հօ — լսաւ Գուքէ — արդէն դու շակեր էի որ փոթորիէն պիտի բանուինք :

— Օ՞ն, երթանք կառքերը դանենք — լսաւ Արամիս :

— Ժամանակ չպիտի ունենանք — լսաւ Գուքէ — ահա անձրեն մկանաւ :

Եւ իրօր՝ որպէս թէ երկինքը բացուեցաւ՝ խոշոր կաթիւներով տարափ մ'անտառին դմբէթը թնատայուց :

— Ո՛չ — լսաւ Արամիս — ժամանակ ունինք կառայ համնիւ անձրեը տերեներուն չիջած :

— Լաւաղոյն է — լսաւ Գուքէ — քարայր մը քաշուիլ:

— Այս՝ բայց ո՞ւր դանելու է քարայրը — հարցոց Արամիս :

— Ես — լսաւ Գուքէ ժպտելով — զիտեմ որ ասկից տաս քայլ հեռու քարայր մը կայ :

Յետոյ ասդին անդին շրջելով,

— Այս — լսաւ — Ճիշտ այս կողմն է :

— Քանի երջանիկ ես որ այդպէս լսու յիշողութիւն մ'ունիս — լսաւ Արամիս լսու կարդի ժպտելով — բայց միթէ չե՞ս վախսար որ՝ կառապանդ մեր դարձը շտեսնելով՝ չկարծէ թէ ուրիշ ճամբով դարձած ենք, և արքունեաց կառայ չհետեւի :

— Ո՛չ — լսաւ Գուքէ — այդ մասին վտանդ չկայ. երբ իմ կառապանիս կ'ապսպիրեմ որ աեղ մը կենայ, թաղաւորին մէկ յատուկ հրամանը միայն կարող է զանի հեռացնել, և դարձեալ այդ ևս կասկածելի է. ասկէ զատ՝ չեմ կարծեր որ մենք միայն այսչափ անտառին մէջ յառաջայած լինինք: Տրոփիւն և ձայն կ'լսեմ:

Եւ այս խօսքն լսելով՝ Գուքէ վերադարձաւ՝ և իր դաւազանով բացաւ խիտ Ճիւղերն որ Ճամբան կ'խափանէին :

Արամիս՝ Գուքէին հետ իր աշքը բացուածքէն ներս թափանցեց:

— Կի՞ն մը — լսաւ Արամիս :

— Մարդ մը — լսաւ Գուքէ :

— Լա Վալիէր :

— Թաղաւո՛րը :

— Հօ, հօ — լսաւ Արամիս — արդեօք թագաւորն ալ քու քարայր կ'ձանչէ: Ասոր վրայ չպիտի զարմանայի, վասն զի Գօնդէնպլօի յաւերժհարսանց հետ կանոնաւոր յարաբերութեան մէջ կ'երեւի :

— Ի՞նչ փոյթ — լսաւ Գուքէ — միշտ դիմենք մեր քարայրը. Եթէ չգիտեր զայն, նայինք թէ ի՞նչ պիտի լինի. Եթէ զիտէ, մինչգեռ նա մէկ գոնէն ներս պիտի մտնէ, մենք միւսէն դուրս պիտի ելնենք, քանի որ երկու բացուածք ունի:

— Հեռու է այն — հարցոց Արամիս — ահա անձրեը կ'կաթի տերեներէն :

— Հասանք :

Գուքէ քանի մը Ճիւղեր հեռացուց, և ճայռի խոռոչ մ'երեան եկաւ, որ ծածկուած էր բոլորովին հաւամրդով, բաղեցալ և խիտ վայրի կաղնիով մը :

Գուքէ Ճամբան ցցուց :

Արամիս ետևէն զնաց :

Քարայրը մտնելու ատեն Արամիս դլուխը դարձուց :

— Հօ — ըստ — աւասիկ անտառը կ'մտնեն, աւասիկ այս կողմը կ'զիմն :

— Լաւ ուրեմն, ասկից հեռանանք — ըստ Գուքէ մադելով և Արամիսը վերարկուէն քաշելով — բայց չեմ կարծեր որ թագւորն իմ քարայրս դիսնայ :

— Երօք — ըստ Արամիս — կ'փնտռեն, բայց աւելի թանձր ծառ մը կ'փնտռեն միայն :

Արամիս սխալ չէր դատած, թագաւորը վեր օդին կ'նայէր և չէ թէ չորս կողմը :

Լաւ Վալիկէրի թեն իր թեկին ներքեւ բռներ էր, անոր ձեռքն իր ձեռաց մէջ :

Լաւ Վալիկէր սկսեր էր նամէտ խոտին վրայ սահիլ :

Լուի աւելի ուշադրութեամբ իր չորս զին նայեցաւ, և աշազին տերեալսիս կաղնի մը տեսնելով՝ լաւ Վալիկէրը սոյն ծառին տակ բերաւ պատսպարեց :

Խեղջ աղջիկն իր չորս կողմը կ'նայէր, կարծես թէ կ'վախնար և միանդամայն կ'փափաքէր որ իր ետևէն մարդիկ զան :

Թագաւորը զանի ծառին կոճղին կոթնցուց՝ որու լայն շրջանակը՝ տերեներուն թանձրութենէ սպաշտանուելով՝ այնշափ չոր էր, որսիւ թէ նոյն պահուն հեղեղանման անձրեւ մը չէր վավեր : Թագաւորն անոր առջև կեցաւ դլուխը բայց :

Պահ մ'ետք՝ ծառին ոստերէն քանի մը կայլակներ կալթեցան և թագաւորին Ճակտին վրայ ընկան, բայց ինք հոգ չըրսու :

— Ո՛չ, տէր արքայ — մրմնաց լաւ Վալիկէր թագաւորին դլսարկն հրելով :

Բայց թագաւորը խոնարհութին ըրսու և յամառութեամբ մերմեց զլուխը ծածկելու :

— Տեղդ թագաւորին տալու ամենայարմար միջոցն է — ըստ Գուքէ Արամիսին ականջին :

— Ամենայարմար միջոցն է մտիկ ընել և անոնց ըսելիք խօսքերէն բառ մ'անդամ չկորուսել — սպատասխանեց Արամիս Գուքէի ականջին :

Արդարեւ երկուքնին ալ լրտ կեցան, և թագաւորին ձայնը մինչև իրենց հասաւ :

— Ո՛չ, Աստուած իմ, օրիորդ — ըստ թագաւորը — կ'տեսնեմ կամ լաւ ևս մտատանջութիւնդ կ'զոշակեմ : Հաւտան որ կը ցաւիմ քեզ ընկերութենէ զատելով մկուսանալուս և այս տեղս բերելուս ուր անձրեն ալիսի տառապիս : Արդէն թթջուած ես կարելի է որ կ'միս :

— Ո՛չ, տէր արքայ :

— Եւ սակայն կ'գողաս :

— Վեհափառ, երկիղ կ'զամ միայն որ իմ բացակայութիւնածու չմեկնեն այն միջոցին որ ամէն մարդ անշուշտ գումարուած են :

— Պիսի առաջարկէի քեզ կառուց կողմն երթալ, օրիորդ, բայց, իրաւի, նայէ և մարդ ըրէ, և ըսէ ինձ եթէ կարելի է այս պահու Ճակրայ ելնել :

Արդարեւ երկին կ'զուար և անձրեը հեղեղի պէս կ'վագէր :

— Բայց զարձեալ — շարունակեց թագաւորը — չեն կարող ծուռ մեկնել այս ընթացքդ : Միթէ Գրանսայի թագաւորին հետ չես, այսինքն տէրութեան առաջին ազատորդիկն հետ :

— Անցուշտ, Վեհափառ — պատասխանեց լաւ Վալիկէր — և այս ինձի համար շատ մեծ երջանկութիւն մ'է . ուստի իմ վրայ մտածելով չէ որ մեկնութիւններէն կ'երկնչիմ :

— Ուրեմն որո՞ւ համար է :

— Չեզի համար, տէր արքայ :

— Ինձի համար, օրիորդ — ըստ թագաւորը ժպանելով : — Միտքդ չեմ հասկնար :

— Արդեօք Չեր Վեհափառութիւնն արդէն մոռցաւ երէկ իր կուն իշխանուհուց սրահն անցածը :

— Ո՛չ, այդ սպարազան մոռնանք, կ'ազաշեմ, կամ լաւ ևս ներէ ինձ յիշելու որպէս զի նորէն շնորհակալութիւնս յայտնեմ նումակիդ համար, և . . . :

— Վեհափառ — ընդիմջեց լաւ Վալիկէր — աշա անձրեը կը վազի և դուք ձեր դլուխը բաց կ'կենաք :

— Կ'աղաջեմ, օրիորդ, միայն ինքզինքիդ հող տար :

— Ո՛չ, ես — ըստ Լա Վալեկը ժպտելով — ես դեղջուհի մ'եմ և վարժ կ'գտնուիմ Լուար գետին մարդերն ու Պլուայի պարաւէզները վաղել, ինչ օդ որ ընէ : Խակ' իմ զղեստիս դալով — յարեց նա իր բեհեղէ հագուստին նայելով — Զեր Վեհափառութիւնը կ'տեսնէ որ մեծադին բաներ չեն եթէ արտին :

— Իրաւի, օրիորդ, արդէն քանի քանի անկամ դիտեցի որ ամէն ինչ անձիդ պարտաւոր ես քան թէ հազուստիդ : Գու բնաւ պչրասէր չես և այդ ինձի համար մեծ յատկութիւն մ'է :

— Վեհափառ, զիս չափէն աւելի լաւագոյն մի համարիք, այլ ըսեք միայն . Զես կարող պչրասէր լինիլ :

— Ինչո՞ւ համար :

— Բայց — ըստ Լա Վալեկը ժպտելով — վասն զի հարուստ չեմ :

— Ուրեմն կ'խոստովանիս որ աղւոր բաները կ'սիրես — զոչեց աշխուժիւ թագաւորը :

— Վեհափառ, միայն իմ հասած բաներս աղւոր կ'գտնեմ : Ամէն ինչ որ ինձի համար շատ բարձր է . . .

— Քեզի անսարքե՞ր է :

— Իմ աշքիս օտարութի է, որպէս թէ արդիլեալ լինէր :

— Եւ ես, օրիորդ — ըստ Ժակաւորը — կ'նայիմ որ իմ արքունեաց մէջ քեզի արժանի դրից մէջ չես զանուիր : Անշուշալնտանեացդ ըրած ծառ այտթեանց վրայ ինձ բաւական չխօսեցան : Քու տանդ բարեբաստութեան համար իմ հօրեղայր բան մը չէ ըրեր :

— Ո՛չ, ոչ, աւ արքայ : Կորին արքայական բարձրութիւնը, Օրէանի դոքսն իմ հօրուիս Պ. Աէն-Ռըմի շատ մեծ բարիք ըրաւ : Տրուած ծառայութիւնները դայզն էին, և կրնանք ըսել որ վարձն ալ նոյն համեմատութեամբ եղաւ : Ամէն մարդ իր թագաւորին մեծ մեծ ծառայութիւններ հատուցանելու համար առիթներ գտնելու երջանկութիւն չունի : Անտարակայս՝ եթէ առիթներ չպակսէին, իմ ընտանիքս իր փափափին չափ մեծասրաւութեամբ պափ վարժէր, բայց այս երջանկութիւնը չունեցանք :

— Լաւ ուրեմն, օրիորդ, թաղաւորաց պարտին է զիստուածն տղիել, և կ'առաջադրեմ բաղլին վասաները ձեզի դէմ ըստ կարի շուտով դարմանել :

— Ո՛չ, Վեհափառ — զոչեց Լա Վալեկը աշխուժիւ — եթէ կ'հաճիք դործելն իրենց արդի վիճակին մէջ թողու շնորհ ընէիք :

— Ի՞նչ, օրիորդ, միթէ կ'մերժես ինչ որ քեզի պարտաւոր եմ, ինչ որ քեզի համար ընելու կ'փափաքիմ :

— Վեհափառ, իմ բոլոր փափաքածս ըրին, երբոր իշխանութիւնն առան մէջ զիս ընդունելով պատուեցին :

— Բայց եթէ քեզի համար կ'մերժես, դէթ քու պարագայիցդ համար ընդունէ :

— Տէր արքայ, այդ ձեր վեհանձն բնաւորութիւնը զիս կ'շացընէ և կ'ահաբեկէ, վասն զի՝ բարութենէ շարժեալ իմ տանս համար ինչ որ ընելք՝ նախանձուներ պիտի յարուցանեք մեզի դէմ և թշնամիներ ձեղի : Թողէք մեզ, Վեհափառ տէր, մեր չափաւորութեան մէջ, թողէք իմ բոլոր զզացած զզացումներուս անշահինդրութեան խնդադին փափկութիւնը :

— Ո՛չ, ահաւասիկ սքանչելի լեզու մը — ըստ թաղաւորը :

— Իրաւ է — մրմռաց Արամիս Գուքէի ականջին — և այս ոճին վարժած չպիտի լինի :

— Բայց — պատասխանեց Գուքէ — եթէ այդպիսի պատասխան մը այս իմ տանսակիս :

— Լաւ — ըստ Արամիս — կանխաւ չդատենք այլ վախճանին սպասենք :

— Այս ևս ըսեմ, սիրելի Պ. Հերալէյ — յարեց վերատեսուչը, որ Լա Վալեկը յայտնած բոլոր զզացումներուն հաւատալու տրամադիր չէր երևեր — շատ անդամ ճարտար հաշիւ մ'է թագաւորաց հետ անշահաճանդիր երեկիլը :

— Ես աւ ձիշտ այդ կ'խորհէի այս միջոցին — ըստ Արամիս :

Թաղաւորը Լա Վալեկը մօտեցաւ, և որովհետև կաղնիին աեւդներէն ջուրն երթալով աւելի կ'սրսէկը, իր զլսարկը նորասի աղջկան զլսուն վրայ կախուած բռնեց :

Նորատի օրիորդն իր աղւոր կապոյտ աշերն այս արքայական զլխարկին տարաւ, որ զինքը կ'պատսպարեր և հառաջ մը հանելով գլուխը ցնցեց :

— Ո՛չ, Աստուած իմ — ըսաւ թաղաւորը — ուրեմն ինչտիուր խորհուրդ կրնայ ծնիլ սրտիդ մէջ երբ իմն իբրև ասպար զայն կ'պահպանէ :

— Վեհափառ, ահա ըսեմ ձեզի : Արդէն այս խնդիրը բացեր էի, խնդիր մը որու վրայ իմ հասակս ունեցող աղջկան մը համար գժուարին է ճառել, բայց Զեր Վեհափառութիւնը զիս ըստթեան հարկադրեց : Տէր արքայ, դոք ձեր տէրը չէք. տէր արքայ, դոք ամուսնացած էք. որ և է զզացում որ Զեր Վեհափառութիւնը թագուհին կրնար հեռացնել, ձեղ իզմով զրադելու գրգելով, խորոնկ վշտաց աղբիր մը պիտի լինի թաղուհւոյն համար :

Թաղաւորն անոր խօսքն ընդհատելու ջանաց, բայց աղերսազին շարժումով մը շարունակեց նա .

— Թաղուհին այնպէս զարովով կ'սիրէ ձեզ, տէր արքայ, որ զիւրին է ըմբռնել, թաղուհին ձեզի կ'հետեւի աչքով երբ իրմէ հեռու քայլ մը կ'առնոք : Չեզի պէս ամուսին մ'ունենալու երկութեամբը՝ կ'աղաջէ Աստուծոյ արտաստաղին որ ձեզ իրեն պահէ, և ձեր սրտին ամենէն թեթև շարժման նախանձախնդիր է :

Թաղաւորը վերստին խօսիլ ուզեց, բայց Լա Վալիէր դարձեալ իշխեց շթողլու :

— Միթէ մեղապարտ զործ մը չպիտի լինէր — ըսաւ անոր — եթէ՝ այսպիսի վառվուն և աղնիս զորով մը տեսնելէն ետեւ Զեր Վեհափառութիւնը թաղուհւոյն նախանձու առիթ մը տար : Ո՛չ, ներեցէք ինձ այս բառս, տէր արքայ : Ո՛չ, Աստուած իմ, զիտեմ արդէն որ անհնար է, կամ լաւ ես, պէտք է որ անհնար լինի որ աշխարհիս ամենէն մեծ թաղուհին ինձի պէս ուղորմելի աղջկէ մը նախանձի : Բայց այս թաղուհին կին է, ինչ պէս պարզ կ'կան մը սիրալ, իրն ալ կրնայ այնպէս կասկածներու երթաւ զոր չարամիտ մարդիկ աւելի կ'թունաւորեն : Յանուն Աստուծոյ, տէր արքայ, իմ հողս մի տանիք, արժանի չեմ :

— Ո՛չ, օրիորդ — զոչեց թաղաւորը — ուրեմն չես մոածեր որ այդպէս խօսելով, իմ յարդանքս սպանչացման կ'փոխես :

— Վեհափառ, իմ խօսերս տարբեր կերպով կ'մեկնէք . զիս իրօք եղածէս լաւացոյն կ'համարէք . զիս աւելի մեծ կ'ընէք քան զոր Աստուած ըրած է : Ճնորհ կ'ինդրեմ, տէր արքայ, վասն զի՞ եթէ չզիտնայի որ թագաւորդ իր աէրութեան ամենէն վեհանձն մարդն է, պիտի կարծէի թէ թաղաւորդ զիս ծաղրել կ'ուզէ :

— Ո՛չ, անտարակոյս, չես վախնար սցդպիսի բանէ մը, ես լիովին ստոյդ եմ — զոչեց Լուի :

— Տէր արքայ, պիտի ստիպու իմ հաւտալու եթէ թաղաւորդ այդ լեզուն զործածել շարունակէ :

— Ուրեմն շատ անբաղդ իշխան մ'եմ — ըսաւ թաղաւորը տրաման թեամբ մ'որ շինովի չէր — քրիստոնեայ աշխարհին ամեն գժբաղդ իշխանը, քանի որ զօրութիւն չունիմ հաւտա ընծայել տալ խօսերուս այնպիսի անձի մ'առ չե զոր երկիրս երեմն ամենէն շատ կ'սիրեմ և որ իմ սիրա կ'խորտակէ սիրոյս հաւտալ մերժելով :

— Ո՛չ, տէր արքայ — ըսաւ Լա Վալիէր թաղաւորը հեռացնելով մեղմիկ, որ հետզհետէ իրեն մօտեցեր էր — ահա, կարծէմ թէ փոթորիկը կ'իջնէ և անձրել կ'զադրի :

Բայց՝ Ճիշտ այն միջոցին որ խեղճ աղջիկը՝ իր սիրաը՝ որ անտարակոյս շատ համաձայն էր թաղաւորին սրտին հետ, Ճնշելու համար, այս խօսերը կ'արտասանէր՝ փոթորիկն անոր ըսածը սուտ հանելու կ'պահպատաէր, կապուտակ փայլակ մ'անտառը լուսաւորեց զանդաշական նշանով մը՝ և թնդանօթի որոսման նման ամսղուս մը երկու նորատի սիրահարներու զլսուն վրայ Ճայթեցաւ, որպէս թէ զիրենք պատսսպարով կաղնիին բարձրու թիւնն այս որոտումը կ'զրդուիր :

Նորատի օրիորդը չկըսաւ արհաւ թօք Ճիշտ մը չարձակել :

Թաղաւորը մէկ ձեռքով զանի իր սրտին մօտեցուց և միւսովն անոր զլուխը ծածկեց որպէս թէ կայծակէն պահպանէլ կ'ուզէր :

Լուսամբար պահ մ'անցաւ այնպէս որ այս երկու անձննք ինչ պէս ամեն բան որ նորահասակ է և սիրեցեալ չքնաղ տեսարան

Ժ'ընձայելով, անշարժ մնացին, մինչդեռ Գուքէ եւ Արամիս զանոնք կ'նկատէին ակնապիշ, Լա Վալալիէրի և թաղաւորին պէս անշարժ գիրբով մը :

— Ո՛չ, տէր արքայ, տէր արքայ — մըմռաց Լա Վալալիէր — կ'լուէք :

Եւ իր զլուխն ակամայ ուսին վրայ ծուեց :

— Այս — ըսաւ թաղաւորը — կ'նայիս որ փոթորիկը չանցնիր:

— Տէր արքայ, ազգարարութիւն մ'է :

Թաղաւորը ժաղուցաւ :

— Վեհափառ, Ասուոծոյ ձայնն է որ կ'սպառնայ :

— Լաւ ուրեմն — ըսաւ թաղաւորը — իրօք այս շանթն իրքե ազգարարութիւն կ'ընդունիմ, եթէ հինգ վայրկենէն նոյն ուժով և սաստիութեամբ վերանորոգի . բայց եթէ չնորոգուի, ներէ ինձ մտածելու որ փոթորիկը փոթորիկ մ'է և այլ ոչ ինչ :

Եւ նոյն պահուն թաղաւորը զլուխը վեր վերցուց որպէս թէ երկնից վիճակը քննելու :

Բայց իրը զի երկին Լուիին դաւակից լինէր, հինգ վայրկենի լուութեան ժամանակ որով երկու սիրահարներուն աչ ու դողին յաջորդեր էր, նոր որոտում մը չլսուեցաւ, և երբ երկին նորէն դուաց տեսանելի կերպով հեռանալու համար էր, և որպէս թէ այն հինգ վայրկենի մէջ փոթորիկն ՚ի իմախուսա դառնալով՝ հովվէն մղեալ տաս մղոն ձամբայ առած լինէր :

— Լաւ ուրեմն, Լուիզ — ըսաւ թաղաւորը մեղմիկ — միթէ վերստին պապանամ ինձ երկնային բարկութեամբ, և որով հետեւ կայծակն իրքե նախազգացում կ'սեպես, դոնէ կ'ասարակուսիս որ դժբաղդութեան նախազգացում մը չէ :

Նորատի օրիորդն իր զլուխը վերցուց . նոյն պահուն՝ ջուրը տերեւաշէն կամարէն անցնելով թաղաւորին գէմիքին վրայ կ'հոսէր:

— Ո՛չ, տէր, տէր իմ՝ արքայ — ըսաւ աղջիկն անդիմադրելի երկիւղի ձայնով մը, որով թաղաւորը յետին ծայր յուզուեցաւ . և ինձի համար է — մըմռաց նա — որ թաղաւորդ այս պէս անձրեն դլուխը բայց կ'մնայ . բայց ես ինչ եմ:

— Կ'տեսնես — ըսաւ թաղաւորը — դու փոթորիկը վանող

աստուածուհի մ'ես, դու զեղեցիկ օդ բերող զօրութիւն մ'ես :

Արդարեւ արեւոն մէկ Ճառադայթը՝ անտառին մէջէն սրսկելով՝ անդամանդներու պէս կ'կաթէր այն կայլակներն որ տերեներուն վրայ կ'զլորէին կամ ոստերուն միջավայրներուն մէջ կ'թափէին :

— Վեհափառ տէր — ըսաւ Լա Վալալիէր զրեթէ նկոն, բայց ծայրագոյն Ճիդ մ'ընելով — Վեհափառ, վերջին անդամ մ'ևս խորհեցէք թէ ինչ ցաւեր պիտի զզաք իմ պատճառաւաւ : Աստուած իմ, այս պահուս ձեզ կ'փնտռեն, ձեզ կ'կոչեն : Թաղուհին անշուշտ անհանդիսա պիտի լինի, և իշխանուհին, ո՛չ, իշխանուհին . . . — զուեց նորատի օրիորդն այնպիսի զզացմանը որ զարհուրանքի կ'նմանէր :

Այս անոնք տպաւորութիւն մ'ըրաւ թաղաւորին վրայ . գողելաւ և Լա Վալալիէրը թողող ց, զոր ցայն կէտ դրկած կեցեր էր :

Յետոյ նայելու համար Ճամբուն կողմը զիմեց, և զրեթէ մտահոգ գարձաւ վերստին Լա Վալալիէրի մօտ :

— Իշխանուհին, ըսիր — հարցուց թաղաւորը :

— Այս, իշխանուհին, իշխանուհին որ միանդամայն նախանձու է — ըսաւ Լա Վալալիէր խորունկ շեշտով մը :

Եւ իր աշունքն որ այնքան վեհերոտ, այնքան ամօթահար էին, պահ մը թաղաւորին աշերը քննելու ժուցան :

— Բայց — վրայ բերաւ Լուի ինքն իր վրայ Ճիդ մ'ընելով — կարծեմ թէ իշխանուհին իրաւոնք մը չունի իղնէ նախանձելու, իշխանուհին իրաւոնք չունի . . . :

— Ափսոս — մըմռաց Լա Վալալիէր :

— Ո՛չ, օրիորդ — ըսաւ թաղաւորը զրեթէ յանդիմանական ձայնով մը — աննայմէ ես արդեօք որ կ'մտածեն թէ քոյր միկրաւոնք ունի իր եղարթէն նախանձելու :

— Վեհափառ տէր, ինձ չընկնիր բնաւ Զեր Վեհափառութեան զաղտնիքը թափանցելու :

— Ո՛չ, միթէ ուրիշներու պէս գո՞ւ ալ կ'հաւտաս — զուեց թաղաւորը :

— Կարծեմ թէ իշխանուհին կ'նախանձի, այս, Վեհափառ պատասխանեց Լա Վալալիէր հասաւտամասութեամբ :

— Աստուած իմ — ըստու թաղաւորը մտասան ջութեամբ — արդ գեօք քեզի նկատմամբ բունած ընթացքէն բան մը դիտեցիր : Արդ գեօք իշխանուհին չարակամ վարմունք մ'ունեցած է քեզի դէմ որ կարենաս այս նախանձին վերադրել :

— Ամենեին, տէր արքայ, ես այնքան աննշան էակ մ'եմ, ես ո՛չ, եթէ այդ իրաւ է, այն ատեն . . . — զուեց Լուի զարմանալի ուժնութեամբ մը :

— Վեհափառ — ընդմիջեց օրիորդը — անձրել դադրեցաւ ալ, կարծեմ թէ կ'զան, կ'զան :

Եւ ամէն պաշտօնական արարողութիւն մտնալով թաղաւորին թեր բռներ էր :

— Լաւ որեմ, օրիորդ — պատասխանեց թաղաւորը — թող որ զան : Ո՛վ պիտի համարձակի անյարմար դատելու օրիորդ Լավալիէրի ընկերութեամբ անցընելս :

— Գիտացէք, Վեհափառ, ո՛չ, տարօրինակ բան մը պիտի սեպեն որ այսպէս թրջուած լինիք, որ ինձի համար այսպէս մեծ զոհողութիւն մ'ըրած լինիք :

— Ես միայն իմ աղաստորդոյ պարտքս կատարեցի — ըստ Լուի — և վայ անոր որ իր պարտքը չկատարեր իր թաղաւորին ընթացքը բանբասելով :

Արդարէն նոյն պահուն ծառուղիին մէջ քանի մը շտապող և հետարբիր դլուխներ կ'երեւէին, որ կարծես թէ մէկը կ'փնտուէին, և որ՝ թաղաւորն ու Լավալիէրը տեսնելով իրենց փնտուածը կտած կ'երեւէին :

Ասոնք թաղուհւոյն և իշխանուհւոյն կողմէ զրկուած անձինք էին, որ իրենց զլիարկը հանցին նորին Վեհափառութիւնը տեսած լինելու ի նշան :

Բայց Լուի որչափ որ Լավալիէր շփոթած էր, իր յարդական և զորովազին գիրքը չփոխեց :

Ապա՝ երբ բոլոր պալատականները ծառուղոյն մէջ զումարուեցան, երբ ամէն մարդ դիտեց թաղաւորին առ օրիորդն ցոյց տուած յարդական նշանները կանգուն և զլուխը բաց կենալով անոր առ ջեւ մրրկին ժամանակ, թաղաւորը թեն օրիորդին տուաւ,

սպասող խմբին կողմը տարաւ դանի, ամենուն տուած ողջունին դլխովը պատասխանեց, և իր զլիարկը միշտ ձեռքը բռնած ունենալով, օրիորդն առաջնորդեց նա մինչև կառքը :

Եւ որովհետեւ անձրել տակաւին կ'վազէր շարունակ՝ խոյս տուող փոթորկին յետին ողջոյնը, միւս տիկինները, որ ՚ի յարդանս չէին համարձակած թաղաւորէն առաջ կառք մտնելու, առանց զլիարկի և լոգիի այս անձրել կ'ընդունէին, որմէ թաղաւորը՝ կարելի եղածին չափ՝ իր զլիարկովը կ'պահպանէր անոնցմէ ամենէն խոնարհը :

Ինչպէս թագուհին նոյնակ իշխանուհին հարկաւ տեսան թաղաւորին այս ծայրացեղ մարդավարութիւնը . իշխանուհին այլ յայլիշ եղաւ այնչափ որ արմկովը թագուհին հրեց անոր ըսելով .

— Կայէ, բայց նայէ :

Թագուհին աչերը զոցեց որպէս թէ թալուկ մ'զզաց : Զեռքն երեսին տարաւ և կառք հեծաւ :

Իշխանուհին անորմէ ետքը կառք մտաւ :

Թաղաւորը ձին հեծաւ, և առանց այս կամ այն կառքի դռնակը նախադաս համարելով հետեւելու՝ ֆօնդէնալո դարձաւ, սանձերը ձիուն վզին վրայ ձգած՝ և ինք մասախոհ ու բոլորովին յափշտակուած :

Երբոր բազմութիւնը քաշուեցաւ գնաց, երբ ձիերուն և կառաց ձայնը լսեցին որ երթալով կ'նուազէր, վերջապէս երբ բոլորին ստուզեցին որ ոչ զերենք կարող էր տեսնել, Արամիս ու Գուգէ իրենց քարայրէն ելան :

Ապա երկու բարեկամները ծառուղին հասան լուութեամբ :

Արամիս իր աչքը թափանցեց ոչ միայն իր առջեն ու ետեւ տարածուող ընդարձակութեան մէջ, այլ նաև անտառներուն թանձրութեան մէջ :

— Պ. Գուգէ — ըստ նա երբոր լիովին ապահով եղաւ որ առանձին են — պէտք է որ և է կերպով Լավալիէրի զրած զիրդ ետ առնես :

— Այդ զիւրին բան է — ըստ Գուգէ — եթէ սպասաւորս զայն շյանձնեց :

— Պէտք է որ անպատճառ կարելի լինի այդ բանը, կ'իմանա՞ս :
 — Այո՛, թաղաւորը կ'սիրէ այս աղջիկը, այնպէս չէ :
 — Չատ կ'սիրէ, և որ վատն է, այս աղջիկը խանդազին կը սիրէ զթագաւորը :
 — Ասկից կ'չետեկի որ մեր յատակաղիծը կ'փոխենք, այնպէս չէ :
 — Անտարակոյս, ժամանակ չունիս անցընելու, պէտք է որ կա Վալիերը տեսնես, և այսուշետեւ՝ անոր սիրահարը լինելու երբէք չմտածելով, ըստ որում այս անկարելի է, անոր ամենէն սիրական բարեկամն և խոնարհ ծառան ինքնինքն ցոյց տալու պարտիս աշխատիլ :

— Այսպէս պիտի ընեմ — պատասխանեց Գուքէ — և առանց ընդդիմութեան պիտի ընեմ. այս աղջիկը վեհանձն աղջիկ մը կ'երեւի ինձ :

— Կամ ձարտար աղջիկ մը — ըստ Արամիս — բայց այդ ալ նոր պատճառ մ'է :

Ապա յարեց պահ մը լուռթիւն պահելէն ետեւ .

— Եթէ չեմ սիսալիր այս աղջիկը թաղաւորին ուժին սէր պիտի աղդէ : Կառք հեծնենք և մինչև դուեակն երթանք սանձարձակ :

Ե

ՏՈԲԻ

Արամիսի հրամանին վրայ՝ վերատեսչին կառքը մեկնելէն երկու ժամ ետք՝ որոնք միասին դէպ 'ի ֆօնդէնապլօ կ'փութային՝ կութորկին վերջին շնչէն երկնից երեսը վազով ամպերուն արագութեամբ, Լա Վալիեր իր սենեակը կ'զտնուէր, բեհեղէ նուրբ զգեստով՝ և իր նախընթրակն աւարտելով մարմարէ փոքրիկ սեղանի մը վրայ :

Յանկարծ իր դուռը բացուեցաւ, և սենեկապան մ'իմացուց անոր որ Գուքէ իրեն յարդանքը մատուցանելու հրաման կ'իմնդրէր :

Խորհջան աղջիկն երկու անդամ կրկնել տուաւ այս իմպիրը, վասն զի միայն անուամբ կ'ձանչէր ֆուքէն, և կարելի չէր իրեն գուշակելու թէ դանձուց սպաշտոնէի մը հետ ի՞նչ յարաբերութիւն կրնար ունենալ :

Սակայն՝ ըստ որում կրնար թաղաւորին կողմէն եկած լինիլ, և մեր մէջ բերած խօսակցութեան նայելով՝ շատ կարելի կ'երեւէր, իր հայլիին մէջ աչք մը նետեց, քիչ մ'ես երկնցուց իր մաղերուն երկար զանդուբներն և հրաման տուաւ որ Գուքէն ներս հրամցնեն :

Սակայն Լա Վալիեր ակամայ այլայլութիւն մը կ'զդար : Պաւասի կնկան մը համար վերատեսչին այցելութիւնը գուեհիկ բան մը չէր : Գուքէ՝ որ այնքան երեւէր էր իր վեհանձնութեամբը, իր իդասիրութեամբն ու կանանց մասին ունեցած փափկութեամբը՝ աւելի հրաւերներ ընդունած քան ունկնդրութիւններ ինքրած էր :

Շատ տուներու մէջ վերատեսչին ներկայութիւնը հարստութիւն նշանակած էր : Շատ սրաւերու մէջ այն սէր նշանակած էր :

Գուքէ՝ Լա Վալիերի սենեակը մտաւ յարգանօք, այնպիսի շնորհքով՝ մը ներկայանալով որ նոյն գարձր մարդոց նշանական դրոշմն էր, և որ այսօր չհասկցուիր, նոյն իսկ ժամանակին կենդանակիրներուն մէջ, որ պատկերհանը զանոնք 'ի կենդանութիւն բերելու փորձ փորձած է :

Լա Վալիեր Գուքէի արարողական ողջունին թոշակաւոր աշաւկերուոյ մը խոնարհութեամբ պատասխանեց, և անոր աթու մը ցցուց :

Բայց Գուքէ ծռելով,

— Զպիտի նստիմ, օրիորդ — ըստ նա — մինչև չհասկընամ որ ինձ ներած ես :

— Ե՞ս — հարցուց Լա Վալիեր :

— Այո՛, դու :

— Բայց ի՞նչ բանի ներեմ, Աստուած իմ :
 Գուքէ իր թափանցող ակնարկը նորափի օրիորդին վրայ սկեռեց, և կարծեց տեսնել անոր դէմքին վրայ խիստ անմեղ զարմանք մը :

— Կ'նայիմ, օրիորդ — ըստ նա — որ ինչչափ վեհանձնութիւն նոյնչափ խելք ունիս, և աչացդ մէջ կ'կարգամ իմ հայցած ներողութիւնն : Բայց շրթերու ներողութիւնն ինձ բաւական չէ, կանխաւ կ'ըսեմ քեզի, պէտք է նաև ինձ սրաի և մաքի ներողութիւնը :

— Պարոն — ըստ Լա Վալիեր — կ'երդնում որ ըստածէդ բան մը չեմ հասկընար :

— Այդ ալ փափուկ ընթացք մ'է որ զիս կ'զմայլեցնէ — պատասխանեց Գուքէ — և կ'նայիմ որ չես կամիր զիս ամօթապարտ ձգել :

— Ամօթապարտ, իմ առջևս ամօթապարտ մնալ : Բայց խօսէ նայիմ, ի՞նչ բանի համար ամօթապարտ պիտի մնաս :

— Արդեօք կ'սխալիմ — ըստ Գուքէ — և միթէ այնքան բարերազդ եմ որ իմ ընթացքս քեզ անհաճոյ չէ երեցած :

Լա Վալիեր ուսերը բարձրացուց :

— Ճշմարիտը, պարան — ըստ նա — հանելուկներ կ'խօսիս, և ըստ երեսյթին շատ տեղ եմ որ չեմ հասկընար :

— Շատ լաւ — յարեց Գուքէ — չպիտի պնդեմ : Միայն ըսէ ինձ, կ'աղաչեմ, որ կարող եմ քու կատարեալ ներողութիւնն յուսամլ :

— Պարոն — ըստ Լա Վալիեր տեսակ մ'անհամբերութեամբ քեզի պատասխան մը միայն ունիմ, և յուսամ որ քեզ դոհ պիտի ընէ : Թէ որ դիմայի թէ ի՞նչ յանցանք գործած ես ինձի դէմ, քեզի պիտի ներէի : Եւս առաւել, քաջ կ'իմանաս, որ այդ յանցանքը չգիտաւլուս . . . :

Գուքէ շրթերը պնդեց ինչպէս որ Արամիս պիտի ընէր :

— Ուրեմն — ըստ — կընամ յուսալ, եղածը մտոնալով, մենք միշտ հաշտ պիտի մնանք, և շնորհ պիտի ընես հաւտալու իմ յարդական բարեկամութեան :

Լա Վալիեր կարծեց թէ սկսեր էր հասկընալ ինդիրը :

— Ո՛չ — ըստ ինքնիրեն — չէ կ'կարծեր որ Պ. Գուքէ այս չափ տենչայ այսպիսի նոր շնորհի մ'աղբիրը փնտութու :

Ապա՝ բարձրահայն յարեց :

— Չեր բարեկամութիւնը, պարոն, ձեր բարեկամութիւնն ինձ կ'նուիրէք, այդ մեծ պատիւ մ'է ինձ, և զիս անշափս կ'մեծարէք : Վիակեմ — ըստ Գուքէ — որ տիրոջ բարեկամութիւնը կը քայ առելի փայլուն և փափաքելի երեխլ քան թէ ծառայինը, բայց կ'հաւաստեմ ձեզ որ այս վերջինը դարձեալ անձնուէր, հաւատարիմ և գլխովին անշահասէր պիտի լինի :

Լա Վալիեր խօսարհութիւն ըրաւ . արդարե վերատեսչին ձայնին մէջ շատ համոզում և ջշմարիտ անձնութիւն կար :

Ռւստի Լա Վալիեր իր ձեռքն անոր կարկառեց :

— Կ'հաւտամ ձեզ — ըստ նա :

Գուքէ աշխուժիւ բռնեց նորատի օրիորդին կարկառած ձեռքը :

— Ուրեմն — յարեց Գուքէ — ընդդիմութիւնն մը չունիք, այնպէս չէ, այն անբաղդ նամակս ինձ դարձնելու :

— Ի՞նչ նամակ — հարցոց Լա Վալիեր :

Գուքէ հարց ու փորձ ըրաւ, ինչպէս որ արդէն ըրեր էր, իր ակնարկին բոլոր զօրութեամբը :

Վնոր կերպարանին վրայ նոյն անմեղութիւնը, նոյն պարզմտութիւնը դիտեց անոր գէմքին վրայ :

— Օ՛ն, օրիորդ — ըստ նա այս ժխտումը լսելով — կ'ստիւմ խոստովանելու որ այդ գրութիւնդ շատ փափուկ է, և ես առ ողիղ մարդ մը չպիտի սեպուիմ եթէ ձեզի պէս վեհաճն օրիորդէ մ'երկիւղ ունենամ :

— Երաւի, Պ. Գուքէ — պատասխանեց Լա Վալիեր — խորին յաւով ստիպուած եմ ձեզի կրկնելու որ խօսքերէդ բոլորովին բան մը չեմ հասկընար :

— Բայց վերջապէս, պատույդ վրայ, իմ կողմէս նամակ մը չստացաք, օրիորդ :

— Պատույս վրայ կ'ըսէմ, որ բնաւ չստացայ — պատասխանեց հաստատութեամիր Լա Վալիեր :

— Շատ աղէկ, այդ բաւական է ինձի : Օրիորդ, ներեցէք ինձ նորագելու ձեզ իմ անկեղծ համարման և յարդանաց հաւաստիքը :

Ապա խօսարհութիւն ընելով դուրս ելաւ որ երթայ Արամիսը դանէ, որ իր սենեկակը կ'սպասէր, և թողով Լա Վալիերն որ ինքն իրեն հարցնէ թէ արդեօք վերատեսչը խենթացեր էր :

— Լաւ ուրեմն — հարցուց Արամիս որ Գուքէին անհամբերութեամբ կ'սպասէր — միթէ մտերմէդ դո՞չ ես :

— Սքամչայած եմ — պատասխանեց Գուքէ — իսելքի ու սրափ կին մ'է :

— Միթէ չսրումնեցա՞ :

— Ընդ հակառակն, և ոչ իսկ հասկընալու երես ցցուց :

— Ի՞նչ հասկընալու :

— Հասկընալու որ իրեն գրած լինիմ :

— Սակայն վերջապէս ստիպուած է խօսքդ իմանալու զիրն ետ տալու համար, վասն զի յուսամ՝ որ ետ տուած է :

— Ամսնեին չտուաւ :

— Գէթ ստուգեցիր որ զիրն այրած է :

— Սիրելիդ իմ Պ. Ճէրպէյ, արդէն ժամ մը կայ որ մութին խաղ մը կ'խաղամ, և այս խաղին, որչափ որ զուարձալի է, պէտք է վերջ տալ : Լաւ իմացիր գործը . փոքրիկ օրիորդն իմ ըսածս չհասկընալու զարկաւ, ուրացաւ որ իզնէ զիր մը ստացած լինի, ուստի ընդունելութիւնը վճռապէս ուրանալուն՝ չկրցաւ ոչ զիրն ետ տալ և ոչ այրել :

— Ո՛չ, ո՛չ — ըստ Արամիս մտատան ջութեամբ — ի՞նչ կ'ըսես :

— Կ'ըսեմ քեզի որ մեծ մեծ երդումներ ըրաւ որ նամակ ընդունած չէ :

— Ո՛չ, այդ չափը կ'անցընէ : Եւ միթէ չպնդեցիր :

— Ընդ հակառակն, պնդեցի և թախանձանքս մինչև յանդզնութեան հասուցի :

— Եւ միթէ շարունակ ուրացա՞ :

— Շարունակ :

— Միթէ պահ մը սուտը չհանեցիր :

— Ամսնեին :

— Ասպա ուրեմն, սիրելիդ իմ, նամակդ անոր ձեռքը թողուցիր :

— Պէտք եղաւ այսպէս վարուիլ, թշուառականս :

— Ո՛չ, այդ մեծ սիսալմանկը մ'է :

— Գուն, գուն իմ տեղու լինէիր ի՞նչ պիսի ընէիր :

— Ստոյդ է որ չի կրնար բանադատել, բայց այս գործը բա-

ւական տաղնասիլչ է . այնպիսի զիր մը պէտք չէ որ մեղլ գէմ մնայ :

— Ո՛չ, այն նորաաի օրիորդը վեհանձն է :

— Եթէ ստուդիւ վեհանձն էր, պէտք էր որ նամակդ ետ տալ :

— Քեզի կ'ըսեմ որ վեհանձն է, անոր աշերը տեսայ, և քիչ շատ մարդ կ'ձանչեմ :

— Ուրեմն կարծես թէ Ճշմարիս ըստ :

— Ո՛չ, բոլոր սրտովս :

— Լաւ, ես կարծեմ թէ կ'սխալինք :

— Ի՞նչպէս :

— Կարծեմ իրօք որ նա զիրդ բնաւ ստացած չէ, ինչպէս որ քեզի ըստ :

— Ի՞նչպէս, զիրս ստացած չէ :

— Ո՛չ :

— Միթէ կ'ենթադրես որ . . . :

— Ես կ'ենթադրեմ որ մեղլ անծանօթ պատճառաւ մը, քու մարդդ զիրը յանձնած չպիսի լինի :

Փուքէ սկահակի մը զարկաւ :

Սպասաւոր մ'եկաւ :

— Տորին կանչէ — ըստ նաև :

Պահ մ'եւոք՝ մարդ մ'երեցաւ անհանդիստ աչօք, նուրբ քեր նոյլ, կարճ թերով և կոր քամակով :

Արամիս անոր վրայ ասր աչքը սկեռեց :

— Կ'ովեն թոյլ տալ որ ես անձամբ հարց ու փորձ ընեմ — Հարցուց Արամիս :

— Հարցուր — ըստ Գուքէ :

Արամիս շարժում մ'ըրաւ խօսքը սպասաւորին ուղղելու, բայց կանկ առաւ :

— Ո՛չ — ըստ — ոլիսի հասկընայ որ իր պատասխանին մեծ կարեւորութիւն կ'առանք . դու ինքնին հարց ու փորձ ըրէ, ես գրել պիսի կեղծեմ :

Իրօք Արամիս սեղանի մ'առջեն նստաւ, սպասաւորին դարձելով կոնակը, և անոր ամէն մէկ շարժումն ու ակնարկը կ'քննէր զուգահեռական հայլիի մը մէջ :

— Ըստ եկուր, Տորի — ըստ Գուքէ :
 Սպասաւորը բաւական հասաստ քայլով մ'առաջ անցաւ :
 — Իմ յանձնարարութիւնս ի՞նչպէս կատարեցիր — Հարցոց անոր Գուքէ :
 — Բայց սովորական կերպով, աէր իմ — պատասխանեց մարդու :
 — Վերջապէս՝ սպասով :
 — Լա Վալելիք օրիորդին սենեակը մտայ, որ պատարագի դացեր էր, և տանակն իր զարդարանին վրայ դրի : Միթե դուք աւայսպէս չե՞ք ապսպլած ինձ :
 — Այս, այդպէս . այդ է ըսելիքդ միայն :
 — Բոլորովին այս է, աէր իմ :
 — Մարդ կար անդ :
 — Ո՛չ ոք :
 — Ռւրեմն, ըսածիս պէս թաղչեցար :
 — Այս :
 — Միթե օրիորդը վերադարձաւ :
 — Տասն վայրկեան եագլ :
 — Եւ միթե նամակն ուրիշ մէկն առան :
 — Ո՛չ ոք, վասն զի ոչ ոք ներս մտաւ :
 — Դրամէն, հասա ներսի կողմէն :
 — Իմ կեցած տեղէս մինչև սենեկին խորը կրնայի տեսնել :
 — Մտիկ ըրէ — ըստ Գուքէ սպասաւորին նայելով ակնապիշ եթէ այն զիրը հասցէին չդնաց, բացէ ՚ի բաց խառալանէ . վասն զի՞ եթէ սխալմունք մը զործուեցաւ, այդ սխալմունքիդ փոխարէն զլուագ վրայ պիտի տաս :
 — Տէր իմ — ըստ նա — իմ ըսած տեղս նամակը դրի, և կէս ժամ միայն կ'ինդրեմ ապացոյանելու համար որ նամակն օրիորդ Լա Վալելիք ձեռքն է, կամ թէ նոյն իսկ նամակը ձեզի քերելու :
 Արամիս հետաքրթութեամբ կ'նայէր սպասաւորին :
 Գուքէ դիւրաւ վատահութիւն կ'ընձայէր . այս մարդը քսան տարի իրեն ծառայեր էր :
 — Գնա՞ — ըստ շատ աղէկ, բայց այդ ըսածիդ ապացոյցը ըսեր ինձի :

Սպասաւորը դուրս ելաւ :
 — Լաւ ուրեմն, ի՞նչ կ'մասձես — Հարցոց Գուքէ Արամիսին :
 — Կ'մասձեմ թէ պէտք է որ և է կերպով Ճշմարտութիւնը սառուկել : Կարծեմ թէ նամակը Լա Վալելիքի ձեռքը հասած է կամ չէ հասած . թէ առաջին պարագային մէջ, պէտք է որ Լա Վալելիք զայն քեղի յանձնէ, կամ զայն աչքիդ առջեւով զոհ ընէ քեղ, թէ երկրորդ պարագային մէջ պէտք է նամակը ձեռք ձգել, եթէ այս բանիս համար միլիօն մ'անդամ վասնել հարկ լինի : Կայինք, միթէ այդ չէ կարծիքդ :
 — Այս, բայց սակայն, սիրելի եղիսկապոս, կարծեմ թէ ինդիրը կ'չափաղանցես :
 — Կոյր, քանի կոյր ես — մրմնաց Արամիս :
 — Լա Վալելիք զոր իրը առաջին կարգի քաղաքագէտ կ'նկատենք, պարզապէս պշրասէր մ'է՝ որ կ'յուսայ թէ իրեն պիտի սիրաբանեմ, վասն զի արդէն անոր հետ սիրաբանեցի, և այժմ՝ որ թագաւորին սիրոյն հաստատ նշանը տեսաւ, կ'յուսայ զիս նամակովը սահմանել : Եւ այս բնական է :
 Արամիս զլուխը ցնցեց :
 — Միթէ քու կարծիքդ ալ այս չէ՝ ըստ Գուքէ :
 — Նա պշրասէր չէ — ըստ :
 — Թո՛ղ որ ըսեմ . . .
 — Ո՛չ, ես պշրասէր կանայքը կ'ձանչեմ — ըստ Արամիս :
 — Բարեկամ, բարեկամդ իմ :
 — Երկար ատեն կայ որ իմ ուսմունքս ըրի, ըսել կ'ուզես :
 Ո՛չ, կանայք չեն փոխարիք :
 — Այս, բայց մարդիկ կ'փոխուին, և այսօր աւելի կասկածուես քան թէ երբեմն :
 Յետոյ, ծիծաղիլ սկսելով,
 — Նայինք — ըստ — եթէ Լա Վալելիք մէկ երրորդով զիս և թագաւորն երկու երրորդով սիրել կամենայ, այս վիճակն ընդունելի պիտի համարին :

Արամիս ուրք ելաւ անհամբերութեամբ :

— Լա Վալելիք — ըստ նա — երբէք սիրած չէ և մինակ թագաւորը պիտի սիրէ :

— Բայց վերջապէս — ըստ Գուքէ — ի՞նչ պիտի ընես :
 — Լաւագոյն է հարցնել ինձ թէ ի՞նչ պիտի ընէի :
 — Լաւ, ի՞նչ պիտի ընէիր :
 — Նախ՝ չպիտի թողուի որ այն մարդը դուրս ելնէ :
 — Զ՞ո՞լ, Տոբի՞ն :
 — Այո՛, Տոբին, մատնիչ մ'է նա :
 — Ո՛չ :
 — Ես ստոյդ եմ այս մասին : Դուրս չպիտի ձգէի որ ելնէ մինչ որ Ճշմարտութիւնն ինձ չխոստովանէր :
 — Դեռ ատեն ունինք :
 — Ի՞նչպէս :
 — Նորէն կանչենք զանի, և քու կողմէդ ալ հարց ու փորձ ըրէ :
 — Շատ աղէկ :
 — Բայց կ'հաւասաեմ քեզ որ բոլորովին աւելորդ է այդ : Քսան տարիէ, 'ի վեր իմ քովս է նա, և երբէք ամենամեթե անշաւատարմութիւն մը չէ ըրած ինձ . և սակայն — յարեց Գուքէ ծիծաղելով — դիւրին էր :
 — Դու կանչէ՞ նայիմ : Այս առառու ինձ այնպէս երեցաւ որ այն դէմքը Գօլպէրի մէկ մարդուն հետ մեծ խորհուրդ կ'ընէր :
 — Ո՞ւր տեղ :
 — Ախուներուն դիմացը :
 — Բա՛չ, բոլոր սպասաւորներս այն մամարդին մարդոց հետ դասակ դանակի կ'զան :
 — Քեզի կ'ըսեմ որ տեսայ, և իր դէմքը՝ որ ինձի անծանօթ պիտի լինէր՝ երբոր քիչ մ'առաջ ներս մասաւ, ինձ անախորժ տապաւորութիւն մ'ըրաւ :
 — Ինչո՞ւ համար բան մը չըսիր, երբ այս տեղն էր :
 — Վասն զի գեռ նոր իմ յիշատակներս գրգռելով պարզ կը տեսնեմ :
 — Հօ՛, հօ՛, Ճշմարիաը զիս կ'զարհուրես — ըստ Գուքէ :
 Եւ վերստին սկահակին զարկաւ :
 — Միայն թէ արդէն զործը զործէն անցած չլինի — ըստ Արամիս :

Գուքէ երկրորդ անգամ մ'ալ զարկաւ :
 Սովորական սենեկապանն երևաւ :
 — Տորին — ըստ Գուքէ — Տորին կանչել տուր :
 Սենեկապանը վերատին դուռը զոյեց :
 — Բայցարձակ իշխանութիւն կ'թողուս ինձ, այնպէս չէ :
 — Կիազօր :
 — Կարող եմ ամէն միջոց 'ի զործ դնել Ճշմարտութիւնն իւմանալու համար :
 — Ամէն :
 — Մինչեւ անգամ սպառնալիք :
 — Ես քեզ իմ տեղս ընդհանուր փոխանորդ կ'կարդեմ :
 Տաս վայրկենի չափ սպասեցին, այլ ընդունայն :
 Գուքէի համբերութիւնը հասնելով նորէն սկահակին զարկաւ :
 — Տորի՛ — զուեց նա :
 — Բայց, ակը իմ — ըստ սպասաւորը — զանի փնտոելու վըքայ են :
 — Զիլնար հեռու տեղ զացած լինիլ, անոր յանձնարարութիւն մը չտուի :
 — Երթամ իմանամ, ակը իմ :
 Եւ սենեկապանը դուռը զոյեց նորէն :
 «ոյն միջոցին Արամիս՝ անհամբեր այլ լոիկ կ'պարտէր սենեկին մէջ :
 Տամն վայրկեան ևս սպասեցին :
 Գուքէ զարկաւ այնպէս ուժով որ կրնար ամբողջ զերեզմանատուն մ'արթնցնել :
 Սենեկապետը դողդոջուն ներս մտնելուն հաւատալի էր որ բօթ լուր մը կ'ըերեր :
 — Տէր իմ, կ'սխալիք — ըստ նա, գեռ ևս Գուքէ հարցում մը չըրած — Տորին յանձնարարութիւն մ'ըրած պիտի լինիք, վասն զի ախուն իշնելով ձեր ամենէն ընտիր նմոցն առեր և ինքը թամբեր է :
 — Ապա՞ :
 — Մեկներ է :

— Մեկներ է . . . — զոցեց Գուքէ : — Վաղեցէք, բանեցէք դանի :

— Հէ, հէ — ըստ Արամիս՝ անոր ձեռքէն թոնելով — հանդարտէ, բանը բանէն անցեր է ալ :

— Բանը բանէն անցեր է :

— Անտարակյս, ես հաւասարի եմ : Այժմ կասկած չտանք, այս հարուածին արիւնքը կշունք և անոր առաջն առնունք, եթէ կարող ենք :

— Բայց ի՞չ ե է — ըստ Գուքէ — մեծ չէ գերազականթիւնը :

— Այսէն կարծես — ըստ Արամիս :

— Անտարակյս, ներելի է մարդու մը սիրազիր մը զրել կոնկան մը :

— Մարդու մը, այն, իսկ համատակի մը, ոչ, մանաւանդ երբ այս կինը թաղաւորին սիրած կինն է :

— Ի՞չ, բարեկամէ իմ, թաղաւորը չէր սիրեր Աա Վալեէրն ոթօր առաջ, և ոչ իսկ երէկ կ'սիրեր, և զին ալ երէկուան զին է . ես չէի կարող զուշակել թաղաւորին սէրը, քանի որ տակաւին թաղաւորին սէրը զոյութիւն չունէր :

— Թո՛ղ այդպէս լինի — պատասխանեց Արամիս — բայց զըժքաղդաբար նաւակին անթուական է : Ահա այդ կէտն ամենէն աւելի զիս կ'տանջէ : Ա՛չ, թէ որ երէկուան թուականը միայն ունենար, քեզի համար ամենաթեթև անհանդատութիւնն անդամ չէի ունենար :

Գուքէ ուսերը բարձրացուց :

— Եւ միթէ ինամակալ ունիմ ես — ըստ նա, — և միթէ թաղաւորն իմ ըղբզիս և մարմնիս թաղաւորն է :

— Իրաւոնք ունիս — պատասխանեց Արամիս — այս ինդրոյն սիք եղածէն աւելի կարեւորութիւն չտանք . ասկից զատ . . . լաւ ուրեմն, եթէ մեղ սպառնան, սպաշտականութեան միջոցներ ունինք :

— Ո՛չ, սպառնան — ըստ Գուքէ — այդ մըտնի խայթը չես անցըներ այն սպառնալեաց կարդն որ կարող են վտանգել իմ հարսաւութիւնս ու կեանքս, այնպէս չէ:

— Ե՛չ, խորհէ մի անդամ, ո, Գուքէ, որ մըջունի մը խայթը կրնայ հսկայ մը սպաննել, եթէ խայթը թունալի է :

— Բայց այն ամենակարողութիւնն որու վրայ քիչ մ'առաջ կը խօսէիր, ըսէ նայինք, միթէ անցաւ զնաց արդէն :

— Այս, ամենակարող եմ, բայց անմահ չեմ:

— Նայինք, ամենէն ստիպողական բանն է, կարծեմ, այժմ Տորին զտնել, այս չէ կարծիքդ :

— Ո՛չ, այդ Տորին չպիտի զտնես — ըստ Արամիս — և եթէ թանկաղին եր աչքիդ, անոր սուզը բանէ :

— Վերջապէս աշխարհիս մէկ կողմը պիտի զտնուի անշուշտ ըստաւ Գուքէ :

— Իրաւոնք ունիս, թո՛ղ որ զիտցածս ընեմ — պատասխանեց Արամիս :

Զ

ԻՇԽԱՆՈՒՀԱՅՆ ԲԱՂԴԻ ՑՈՅՑԸ ՔԱՌԱՊԱՏԻԿ

Աննա թաղուհին աղացեր եր նորատի թաղուհին որ զայ իրեն այցելութիւն ընէ :

Աննա թաղուհին՝ բաւական ատենէ՝ ի վեր՝ ցաւազար և իր դեռեցիութեան ու երիտասարդութեան բարձունքէն ընկնելով այն պիսի արագընթաց տկարութեամբ որ շատ մաքառող կանանց անկուսը կ'նշանակէ, իր նկութական հիւանդութենէ զատ կ'տառապէր նաեւ տեմնելով որ իբրև կենդանի յիշատակ կ'երեի արքունեաց նոր զեղեցիկ կանանց, նոր խելքերու և նոր զօրութեանց մէջ :

Իր բժշկին խորհուրդը, նոյնպէս հայելոյն՝ շատ աւելի քիչ վիշտ կ'պատճառէին իրեն քան թէ պաշտամանաց ընկերութեան այն անողոքնելի ընթացքէն, որոնք՝ նաւուն մուկերուն պէս՝ ունջը կ'թողուն հնութեան աւերտումներէն ջրին մուտքը տեմնելով :

Աննա թաղուհին իր անդրանիկ որդւոյն իրեն նուիրած ժամերէն զահ չէր երեեր :

Թաղաւորն որ բարի զաւակ մ'եր, աւելի կեղծեօք քան թե սիրավ, նախ իր մօրը քովը կ'զար առտու և իրկուն մէկ ժամ անցընելու . բայց տէրութեան դործոյ զբաղելու սկսելէն՝ի վեր, առտուան և երեկոյեան այցելութիւները կ'ո ժամով նուազեր էին, ապա, փոքր առ փոքր առտուան այցելութիւնը բոլորովին դադրեցոց եր :

Պատարագի ատեն զիրար կ'աեսնէին . երեկոյեան այցելութիւնն իսկ տեսակցութեան մը փոխուեր էր, և այս տեսակցութիւնը կամ թագաւորին սենեակը կ'լինէր ընկերութեան մէջ, կամ իշխանուհոյն սենեակը՝ ուր թագուհին կ'զար յօժարութեամբ իր երկու որդւոց սիրոյն համար :

Ասկից կ'չեաեէր այն մեծ իշխանութիւնը զոր իշխանուհին արքունեաց մէջ ստացեր էր, և այսպէս իր տունն արքայական ընկերութեան ձշմարիտ կերպոնը կ'զառնար :

Անա թագուհին այս բանս զզաց :

Տեսնելով որ ցաւազար է, և ցաւերէն կ'ստիպուէր ստէպ առանձին մմալու, վշտային դիմեց որ իր օրերուն և զիշերներուն մեծ մասը միայնակ, անօգուտ և յուսահատ կ'անցընէր :

Կ'յիշէր նա սարսափահար այն առանձնութիւնն որ կ'ձգէր զինքը երբեմն կարտինալ Ռիշլիէօն, դմնդակ և անտանելի իրիկուններ, թէ և այն ատեն միմիթարուելու համար երիտասարդութիւն, գեղեցիկութիւն ունէր, որ միշտ իրենց ընկերակից ունին յոյսը :

Այն ատեն մտածեց պալատականներն իր սենեակը փոխադրելու և իշխանուհին ալ՝ իր փայլուն նամիշտներովն այն մթին և արդէն տիսուր բնակարանը քաշելու՝ ուր Գրանսայի թագաւորի մ'որբեարին, Գրանսայի թագաւորի մը մայրը ստիպուած էր Գրանսայի թագաւորի մը միշտ արտասուագին կողակցին կանխահաս որբեարիութիւնը միմիթարել :

Անա թագուհին մոածեց :

Իր կենաց մէջ շատ դաւեր էր : Այն աղւոր ատեններն երբ իր նորատի զլուխը միշտ յաշող խորհուրդներ կ'ծնէր, իր փառամիրութիւնն ու սէրը դրգուելու համար քովը հրաբորոք բարեկամուհի մ'ունէր, որ իրմէ աւելի փառասէր էր, բարեկամուհի

մ'որ զինքը սիրեր էր, և այս ալ հազուազիւտ բան էր արքունիքը, և այս զձուձ նկատումներէ շարժեալ իրմէ հեռացեր էր :

Բայց այնքան տարիներէ՝ ՚ի վեր, տիկին Մօսվիլէն, Լա Մօլէնայէն զատ, այս սպասուհի սանտուն, որ իրրե հայրենակցուհի և հին խորհրդակիցն էր, ո՞լ կրնար պարձենալ թէ թագուհոյն լաւ խորհուրդ մը տուեր էր :

Կոյնապէս այս նոր զլուխներու մէջ՝ ո՞լ կրնար յիշել անցեալը, որով կ'ապրէր նա միայն :

Անա թագուհին տիկին Շէվրէօզը յիշեց, որ նախ աւելի իր կամօքը տարադրեցաւ կամ թէ թագաւորին, յետոյ յաքսոր մեռաւ աննշան աղատորդին մը կին :

Ինքնովին հարցուց թէ ափիկն Շէվրէօզ ինչ խորհուրդ պիտի կրնար տալ իրեն երբեմն այսպիսի պարագայի մէջ իրենց յասուկ եղող խարդաւանաց շփոթութեան մէջ, և լրջօրէն մաածլէն ետակ՝ իրեն այնպէս երեցաւ որ այս նենդամիտ, փորձառու և խորագէտ կինն իր հեղնական ձայնով իրեն կ'պատասխանէր :

— Բոլոր այս նորահասակ երիտասարդներն աղքատ են և ընչասէր : Ուկիի և հասոյթի պէտք ունին որպէս զի իրենց զուարձութեանց ձարակ տան, զանոնք շահու հրապոյրով գրաւէ :

Անա թագուհին այս յատակադիճն լնտրեց :

Իր քսակը լեցուն էր . Մաղարէնի ձեռօք իրեն համար գիզուած և ապահով վայր մը դրաւած ահապին դումարի մը տէրն էր :

Գրանսայի ամնէն գեղեցիկ գոհարներն ունէր, և մանաւանդ այնպիսի խոշորութեամբ մարդարիաններ զորս թագաւորն ամէն անդամ տեսնելուն կ'հաաչէր, վասն զի իր թագին մարդարիաններն ասոնց քով կորեակի հատեր էին :

Անա թագուհին այլ ևս զեղեցիութիւն և հրապոյր չունէր իր վրայ : Հարստութիւնը պարզեց և իրրե խայծ առաջարկեց իր քով զալ ուղողներուն՝ կամ ուկի սկսաններ խաղէ վաստըկելու, կամ աղէկ օրերուն ձարտարութեամբ տրուած ընծաներով, կամ եկամուաի դումարներ զորս թագաւորէն կ'խլէր հայցելով, և այս ալ ընելու պարտաւոր էր իր վարկը պահելու համար : Եւ նախ այս միջոցն իշխանուհոյն վրայ փորձեց, որու ստացումն իրեն համար ամնէն թանկադինն էր :

Դշխանուհին թէ և իր խելքին և երիտասարդութեանը վրայ վասահ էր, զլիսիկոր ընկաւ ծուղակն որ իրեն առջե բացուած էր: Փոքր առ փոքր պարզեներով հարստանալուն՝ այս կանխահաս ժամ ժառանգութիւններէն ախործեցաւ:

Անա թագուհին նոյն միջոցը բանեցուց իշխանին և նոյն իսկ թաղաւորին համար:

Իր սենեակը վիճակահանութիւններ բացաւ:

Սեր հասած օրը՝ մայր թագուհոյն սենեակը վիճակահանութեան ինդիր կար և թագուհին վիճակի կ'զնէր ականակուռ և ընտիր շնուռած երկու զեղեցիկ ապարան ջաններ:

Վիտաները հին ու ծանրագին բազմազոյն ակներ էին. իբրև եկամուռ՝ ալամանդները մեծ կակ դումար մը չէին ներկայացներ, բայց այս գործն այնքան հին ու հազրաւալիւատ էր որ աբրունեաց մէջ կ'փափաքէին ոչ միայն ունենալ այս ապարան ջաններն այլ և թագուհոյն թեր տեսնել զանոնք, և թէ՝ զանոնք դրած օրերը մեծ շնորհ մ'էր անոր ձեռքերն համրաւթելով ապարան ջաններուն սրանչանալու ներսիլ:

Պալատականներն այս մասին քաղաքավարութեան նրբութիւններ ունէին սա վճիռը հաստատելու, թէ ապարան ջաններն անդին սիրամի լինէին եթէ գերազգօրէն թագուհոյն թերուն նման թերու վրայ չէր կին:

Այս զովեսան եւրոպայի ամէն լեզուաւ թարդմանուելու պատիւն ունեցեր էր, այս նիւթին վրայ հազարէն աւելի դաղղիարէն և լատիներէն երկտողեան ուստանաւորներ կ'շրջէին:

Այն օրն որ Անա թագուհին վիճակահանութիւնն որոշեց, վճռական վայրիեան մ'էր. թագաւորն երկու օրէ՝ ի վեր իր մօրը քով չէր եկած. իշխանուհին ալ երեսը կախեր էր գրիագներու և նայագներու նշանաւոր աեսարանէն եաբը:

Թագաւորը չէր խոժաւեր, այլ ամենազօրաւոր զբունք մը զինքն աբրունեաց մըրիկներէն և զուարձութիւններէն վեր կ'հանէր:

Անա անոր ու շը գրաւեց հետեւալ օրուան համար երեւելի վիճակահանութիւնն իմացնելով:

Այս նստակաւ նորատի թագուհին տեսաւ, որմէ աւտու այցելութիւն մը խնդրեց, ինչպէս որ արդէն ըսինք:

— Աղջիկս — ըսաւ անոր — աղւոր լուր մը պիտի հաղորդեմ քեզի: Թագաւորը քու վրայ շատ անու և խօսքեր ըրաւ: Թագաւորը նորատի և զիւրախար է. բայց որչափ ժամանակ որ իմ քովս մնաս, քեզնէ չպիտի համարձակի հեռանալու, և ասկէ զատ մեծ զորովանօք քեզի կապուած է: Այս իրկուն իմ սենեակս վիճակահանութիւն կայ, պիտի դամ:

— Ըսին ինձ — պատասխանեց նորատի թագուհին տեսակ մը վեհերու յանդիմանութեամբ — թէ Զեր Վեհափառութիւնն իր աղւոր ապարան ջանները վիճակի կ'զնէ, որմնք այնքան հազուադիւտ բանէր են՝ զսր թագին պահարանէն դուրս պէտք չէր հանել, եթէ ոչ ու թիւ պատճառաւ, գէթ ձեր ապարան ջանները լիւնելուն համար:

— Աղջիկս — ըսաւ ատեն Անա թագուհին, որ պզտիկ թագուհոյն բալոր միապը զտակեց և ուղեց զանի միսիթարել այս բնձան շառնլուն — պէտք էր որ իշխանուհին՝ ի սպառ իմ սենեակս քաշեմ:

— Իշխանուհին — ըսաւ պզտիկ թագուհին կարմրելով:

— Անտարակիցյա, միթէ չե՞ս ուղեր քու քովդ ոսոխ մ'ունենալ, անոր վրայ հսկել և տիրել, քան թէ իմանալ որ թագաւորն անոր սենեակն է, միշտ սիրաբանելու և սէր ընդունելու տրամադիր: Այս վիճակահանութիւնը խայթ մ'է որ ասոր համար կը զործածեմ. միթէ կ'մազարե՞ս զիս:

— Ո՛չ, ո՛չ — ըսաւ Յարի-Թէրէղ ծափ զարնելով սիրուն Սպանուհոյ մը տղայամտութեամբ:

— Եւ միթէ չե՞ս ցաւիր, սիրելիս, այս ապարան ջանները քեզի չտալուս, ինչպէս որ այս էր՝ ի սկզբան իմ գիտաւորութիւնս:

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ, իմ բարի մայրս . . . :

— Լաւ ուրեմն, սիրելի աղջիկս, նայէ որ աղւորնաս, և թուղմը ընկերութիւնը փայլուն լինի. որչափ զուարթ լինիս աստ, այնքան աւելի զեղանի պիտի երեխս և քու փայլով ու աստիճանալ ամէն կիները պիտի նսեմացնես:

Յարի-Թէրէղ խանդալից մեկնեցաւ:

Ժամ՝ մ'ետք՝ Անա թագուհին իր սենեակը կ'ընդունել իշխանուհին, և զանի լաւ մը զգուելով,

— Աղոր լուրեր ունիմ — կ'ըսէր նա — թաղաւորը կ'զմայլի այս վիճակահանութենէ :

— Ես — ըստ իշխանուհին — այնքան դմայլած չեմ, այս ապարանջանները ձեր, սղտիկ թագուհի ոյն և իմ թեկիս վրայ տեսնուելու տեղ ուրիշներուն թեր տեսնուի, ահա այդ բանն ինձ ծանր կ'երեսի :

— Հա, հա — ըստ Աննա թագուհին իր ժպիտովը ծածկելով զգացած բուռն մէկ ցաւը — մի նեղանար, նորատի կին . . . և մէկն ինդրոյն ձախորդ կողմը մի նայիր :

— Ա՛ս, ափին, բազդը կոյր է . . . և ըսին ինձ որ երկու հարիր տոմսակ ունիս :

— Այդշափ ոնիմ : Բայց պիտի դիտնաս որ մէկ հողի միայն պիտի վաստըկի :

— Անսարակոյս : Որո՞ւ պիտի իյնայ, կրնամ ըսել — ըստ իշխանուհին յուսահատ :

— Կ'իշեցնես ինձ որ այս զիշեր երաղ մը տեսայ . . . : Ո՛չ, իմ երաղներս բարեգուշակ են . . . ո՛քափ քիչ կ'քնանամ :

— Ի՞նչ երաղ . . . միթէ կ'տառապիս :

— Ո՛չ — ըստ թագուհին հեղձամիջուկ զարմանալի հաստատամութեամբ մը, թէե ծոցը նորէն կոկիծ մը կ'զդար . . . — ուստի երազեցի որ թաղաւորն ապարանջաններ կ'շահէր :

— Թաղաւորը :

— Հիմակ պիտի հարցնես ինձ թէ թաղաւորն ի՞նչ կրնայ ըսել ապարանջանները, այնպէս չէ :

— Երատ է :

— Եւ սակայն պիտի յաւելուս . շատ մեծ բարեբազգութիւն մը կ'լինի եթէ թաղաւորը շահի, վասն զի այս ապարանջանները ձեռք ձգելէն ետեւ՝ պիտի տափառի մէկու մը տալու :

— Օրինակի համար քեզի տալու :

— Այս պարագայիս մէջ իսկոյն պիտի տամ զանոնք, վասն զի չես կարծեր անշուշտ որ գրամական նեղութենէ տտիպեալ այս ապարանջանները վիճակահանութեան կ'դնեմ : Աննախանձ զանոնք տալու համար է . բայց եթէ դիտուածը չուզէ զիս նեղութենէ առ

դատել, լան, դիտուածը պիտի ուղղեմ . . . : Ես քաջ դիտեմ ապարանջաններն որուն պիտի ընծայեմ :

Այս խօսքերն ըսելու ատեն այնպէս նշանակալան կերպով ժըստեցու որ իշխանուհին չորրհակալութեան համբայը մը տալով վճարեց :

— Բայց — յարեց Աննա թագուհին — միթէ ինձի չափ չզիւես որ թաղաւորն ինձ չպիտի տայ ապարանջանները, եթէ վաստըկի :

— Ուրեմն թագուհոյն պիտի տայ :

— Ո՛չ, մի և նոյն պատճառու որ ինձի չպիտի տայ . վասն զի եթէ կամենայի թագուհոյն ընծայելու, անորմէ պէտք չպիտի ունենայի այս մասին :

Իշխանուհին կողմնակի ակնարկ մը նետեց ապարանջաններուն վրայ, որ իրենց տիկն մէջ, մօտակայ սեղանի մը վրայ կ'շողային :

— Ո՛քափ կեզեցիկ են — ըստ նա հառաչելով : — Ա՛ս, բայց — ըստ իշխանուհին — միթէ չէնիք մոռնար որ Զեր Վեհափառութեան երազն ուրիշ բան չէ բայց եթէ լոկ երազ :

— Ըստ պիտի զարմանայի — պատասխանեց Աննա թագուհին — որ իմ երազ խափումիլ լինի . այս բանս շատ քիչ անդամ պատահած է ինձ :

— Ուրեմն կրնաս մարդարէ լինիլ :

— Քեզի բոի, աղջիկն, որ ես դրեթէ երբէք չեմ երազեր . բայց այնպիսի այլանդակ համադիպութիւն մ'է այս երազին և մոտածութեանցս համադիպութիւնը, որչափ յարմար կ'զայ իմ յատակածիս :

— Ի՞նչ յատակադիծ :

— Օրինակի համար սա թէ ապարանջանները պիտի շահիս :

— Այն ատեն թագուհուը չպիտի լինի :

— Ո՛չ — ըստ Աննա թագուհին — նորին Վեհափառութեան սիրաը քոկինէդ այնքան հեռու չէ . . . դու որ անոր սիրական քոյրն ես . . . : Այնքան հեռու չէ, ըսի, որ իմ երազ խափումիկ համարիմ : «այէս բաղդդ բանելու շատ տոիթներ իան, լահ համրէ զանոնք :

— Կ'համբեմ։
 — Նախ՝ երազինը։ Եթէ թագառորը շահի, սասցդ է որ ապարանջանը քեզի պիտի տայ։
 — Այդ իբրև մէկ բաղդ կ'ընդունիմ։
 — Եթէ դու շահիս, պիտի ստանաս ապարանջանը։
 — Բնապէս, այդ ալ ընդունելի է։
 — Վերջապէս, եթէ իշխանը շահի։
 — Ո՛չ — ըստ իշխանուհին քահ քահ ծիծաղելով — զանոնք Լօրեն ասպետին պիտի տայ։
 Աննա թագուհին իր հարսին պէս սկսաւ ծիծաղել, այսինքն՝ այնչափ սրառովին որ իր ցաւը վրան եկաւ և այս սստաիկ խնդութեան ժամանակ իր գէմքը դունատեց։
 — Ի՞նչ ունիս — ըստ իշխանուհին ահաբեկ։
 — Ո՛չ ինչ, ո՞չ ինչ . . . շատ խնդացի . . . և սիրոս . . . : Չորրորդ բաղդին վրայ էինք։
 — Ո՛չ, այդ չեմ դաներ։
 — Ներէ ինձ, ես ինքզինքս վաստըկողներէն դուրս չեմ հաներ, և եթէ շահիմ, սասցդ եղիր որ ապարանջանը քեզի պիտի տամ։
 — Շնորհակալ եմ, շնորհակալ եմ — դոչեց իշխանուհին։
 — Յուսամ որ այսպէս բաղդդ պիտի բանի, և այժմ երազու իրականութեան հաստատուն դոյներ առնլու կ'սկի։
 — Ճշմարիտը, ինձ յոյս և վստահութիւն կ'աղդես — ըստ — և եթէ այսպէս վաստըկիմ ապարանջանը հարիւ բապատիկ աւելի արժեք պիտի ստանայ իմ աչքիս։
 — Աւելին այս իրկուն պիտի տեսնուինք։
 — Այս իրկուն։
 Ես. իշխանուհիներն իրարմէ բաժնուեցան։
 Աննա թագուհին՝ իր հարսէն բաժնուելէն եակ՝ ըստ ապարանջանը քննելով։
 — Շատ թանկաղին են, արդարեւ, վասն զի անով սրտի մը չետ պիտի հաշտուիմ և միանդամայն դադարիք մ'երեան պիտի հանեմ։

Ապա իր ամսոյի ննջարանին դառնալով, — Խմ իմ'զ Շէվրէօղ, միթէ այսպէս պիտի խաղայիր խաղը ըստ գատարկութեան . . . : — Այս, այնողէս չէ։
 Եւ իբրև հինաւորց անուշահոտութիւն մ'իր բոլոր ծաղիկ հասակը, իր բոլոր յիմարական երևակայութիւնը, բոլոր երջանկութիւնն իրեն եկան այս կոչման արձագանքին հետ։

Է

Ա. Ի Ճ Ա Ը Ա Հ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Իրկունը՝ ժամին ու թին՝ ամենքը թագուհոյն բնակարանը դումարուեր էին։ Աննա թագուհին՝ իր հանդիսական հազուսով էր, գեռ ևս աղըր էր իր զեղեցկութեանը բեկորներով և այն ամէն միջոցներով զրս պըքասիրութիւնը կրնայ յաջողակ ձեռաց մէջ զնել, և կ'ծածկէր, կամ լաւ ևս կ'ջանար ծածկելու զինքը շրջապատով և իր վրայ գեռ ևս զմայլող պալատականաց աչքէն, մեր նախորդ զլիսին մէջ նշանակած միջոցներուն շնորհիւ, այն հիւանդութեան արդէն տեսնանելի աւերտումներն որմէ՝ քանի մը տարի ետք չդիմանալով պիտի մեռնէր։

Իշխանուհին՝ որ զրեթէ Աննա թագուհոյն չափ պըքասէր էր, թագուհին պարզ և բնական, ինչպէս միշտ, իր երկու կողմը նատեր էին և անոր շնորհաց արժանի լինելու կ'մրցէին։

Պատոյ տիկինները՝ որ իբրև զօքաբանակ զումարուեր էին որ աւելի ուժզին և հետեապէս աւելի յաջողութեամբ գիմաղբեն երիտասարդաց իրենց վրայ ըստ նենդալի ակնարկութեանց, քառակուսի զօքաղնդի մը պէս՝ փոխադար կ'օղնէին զիրար որպէս զի ինքզինքնին պահպանեն և պատասխանեն։

Մօնդալէ որ այս արձակամարտին մէջ ճարպիկ էր, բոլոր կանացի բանակը կ'պաշտպանէր թշնամոյն գէմ անդադար արձակած կրակով։

Սէնդ-Էնյան՝ օրիորդ Շարամողի յամառութեամբը լրբութեան համուղ խստութենէ յուսահատ՝ կ'ջանար անոր կոնակը գարձնելու, բայց զեղեցիկ օրիորդին երկու անդիմադրելի տչաց փայլունութենէ նկուն՝ ամեն վայրկեան կ'դառնար իր պարառութիւնը կը յայնէր հպատակութեան նոր նոր ցոյցերով, որոց Դօնէյ-Շարանդ վերաբին ժպիրհ կ'պատասխանէր :

Սէնդ-Էնյան բոլորովին շփոթեր մնացեր էր, և չէր զիտեր ինչպէս վարուի :

Հա Վալիեր՝ չէ թէ արքունիք՝ այլ պալատական իննկարկուներու սկզբնառութիւն մ'առնէր :

Սէնդ-Էնյան՝ յուսալով որ այս հնաբքով Աթէնախի նայուածքն իր վրայ կ'քաշէ, եկեր էր բարեկէլու նորասի օրիորդն այնպիսի յարդանօք՝ որ քանի մ'անդէտ հանդիսականներու հաւտացոց թէ Սէնդ-Էնյանի նպատակն է Լուիզի միջոցաւ Աթէնախն ամնիքել :

Բայց ասոնք՝ անձրեխն տեսարանին ոչ ականատես և ոչ տեղակ եղաղներն էին : Միայն մեծադրոյն մասն արդէն տեղեակ և քաջ տեղեակ լինելով նոյն տեսարանին իր յայտնապէս վայելած արքայական շնորհն իր քովը հրապուրեր էր արքունեաց ամենն ձարասար նոյնպէս յիմար մարդիկը :

Առաջնները, վասն զի ոմանք կ'ըսէին, Մօնդէյնի պէս. «Ի՞նչ զիտեմ» :

Միւն վասն զի կ'ըսէին նրապէի պէս. «Կարելի է ՞» :

Մեծ մասն ասոնց հետեւեր էր, ինչպէս որսի տեսն հինգ վեց որոտական բարակներ միայն կ'հետեւին իենդանուոյն հետոցը, մինչդեռ շաներու խումբը բարակներու հետոց կ'հետեի :

Տիկնայք և թագուհին իրենց պատուց աղջկանց և կանանց հագուստն ու կապուստը կ'քննէին, ինչպէս նաև միւս տիկնանց, և կ'զիջանէին մոռնալու որ թագուհիներ են յիշելով միայն որ կիսներ են :

Այսինքն ամեն կոճկէն հաղնող անդթաքար կ'պատակէին ինչպէս որ Մօլիեր պիտի ըսէր :

Երկու իշխանուհիներն իրենց ակնարկը մի և նոյն ձամանակ Հա Վալիերի վրայ կ'սեամին, որ՝ ինչպէս ըսինք, նոյն պահուն բոլորովին շրջապատեալ էր : Իշխանուհին անդութ էր :

— Ճշմարիտը — ըստ նա մայր թաղուհւոյն կողմը ծուելով եթէ բաղկն արդար լինէր, այս փոքրիկ Լա Վալիերին նպաստաւոր կ'զանուեր :

— Կարելի չէ — ըստ մայր թաղուհին ժպանելով :

— Ինչպէս :

— Երկու հարիւր տոմսակ կայ միայն, այնպէս որ ամենքը ցուցակին մէջ չկըցան անցնիլ :

— Աւրեմն Լա Վալիեր չկայ ցանկին մէջ :

— Ո՛չ :

— Անդք եղաւ : Կարելի է ինքը վաստըկէր և ծախէր զանոնք :

— Ծախէլ — զոչեց թաղուհին :

— Այս, ասով օժիտ մը կրնար ձարել, և չպիտի ստիպուեր առանց օժիտի կարգուելու, ինչպէս որ հաւանօքէն պիտի պատահի այս բանս :

— Ա՛ս, վա՛շ, իրա՞ւ : Խեղջ փոքրիկ — ըստ մայր թաղուհին — միթէ շրջապղեսաներ չունի՞ :

Եւ այս խօսքն արտասանեց այնպիսի կնկան մը պէս որ երբէք չքաւորութիւնն ինչ է չկըցած է հասկընալ :

— Երաւի՛, նայէ՛, կարծեմ, Աստուած մեղք չսեպէ՛, որ այս իրկուն հաղած կոճկէնն այս ասուած ձեմելիքի ժամանակ հաղածն է, և զայն չարելով պահած է՝ ՚ի շնորհս թաղաւորին որ հոգ տարաւ զանի անձրեկն պահպանելու :

Այս միջոցին խիկ որ իշխանուհին այս խօսքը կ'արտասանէր, թաղաւորը ներս կ'մանէր :

Թերեւս երկու իշխանուհիները թաղաւորին այս դալուստը չտեսնէին, այնքան զբաղած էին բանբասանքով, բայց յանկարծ ձանը բիեկ՝ Հա Վալիերը տեսաւ՝ սրահին առջե ուաքի վրայ կեցած՝ որ այլայլեցաւ և բոլորտիքը զտնուով պալատականներու քանի մը խօսք ըստ . ասոնք անմիջապէս հետայան : Այս շարժումն իշխանուհիոյն աչքը գէպ ՚ի դուռը տարաւ : Նոյն պահուն՝ պահակաց հրամանատարն իմացուց թաղաւորին դալուստը :

Այս աղդաբարութեան վրայ՝ Հա Վալիեր՝ որ մինչ ցայն կէտաչքը սրահին կողմը տարած էր, յանկարծ վար ասուաւ :

Թաղաւորը ներս մտաւ :

Մեծ ճաշակով հաղուած էր թաղաւորը շքեղօրէն, և իշխաւն ու Ռօքլօր գքսին հետ կ'խօսակցէր, որոց մին իշխանին աջ կողմը բռներ էր և Ռօքլօր գուքն իր ձախ կողմը :

Նախ թաղաւորը թաղուհիներուն կողմը դիմեց, և զանոնք շնորհալի յարգանօք բարեկց : Իր մօրը ձեռքը բռնեց պաղաւ, քանի մը խօսք ուղղեց իշխանուհւոյն իր հաղուախն վայելութեան վրայ, և սկսաւ ընկերութեան շրջանն ընել :

Լա Վալիերի ալ աղջոյն տուաւ, ինչպէս տուեր էր միւսներուն ոչ առելի ոչ պակաս :

Ապա Նորին վէհափառութիւնն իր մօրն և կնկանը քովը դարձաւ :

Երբոր պալատականները տեսան որ թաղաւորը միայն մնուի խօսք մ'ուղղեց այս աղջկան որ առառու այնքան յարդ ու պատիւ ստացեր էր, այս պաղութենէ իսկոյն հետեւ թիւն մը հանեցին :

Այս հետեւ թիւնը սա եղաւ թէ թաղաւորը քմածին հաճոյք մ'ունեցած էր, բայց այս հաճոյքն անցեր դացեր էր :

Սակայն պարտաւոր էին բան մը դիմել, այսինքն թէ՝ Լա Վալիերի մօտ պալատականաց կարգը կ'զանուեր Պ. Գուքէ, այս յարգական քաղաքավարութիւնը նորասոի աղջկան իրեւ պահպանութիւն կ'ծառայէր զինքը յայտնապէս վրդովող այլ և այլայլութեանց մէջ :

Սակայն Պ. Գուքէ օրիորդ Լա Վալիերի հետ սռելի մտերամութեամբ խօսակցելու կ'սպարասառէր, երբոր Պ. Գուպէր մօտեցաւ, և Պ. Գուքէին սռ չեւ իր խոնարհութիւնն ընելին ետև ամենայն յարգական մարդավարութեան օրինօք՝ Լա Վալիերի մօտ նստելու միաբը գրած երեցաւ որսկէս զի անոր հետ խօսակցութեան սկսի : Գուքէ անմիջապէս իր սռելին հեռացաւ :

Բոլոր այս շարժումները կ'դիմէին յետին աւշաղրութեամբ Պօնդալէ և Վալիբօրն, որոնք իրարու կ'հալորդէին իրենց դիմութիւնները :

Կիշ սկասուհանի մ'որմածակը կեցած՝ իշխանուհին միայն կը մեմնէր : Բայց որովհետեւ իշխանուհին ալ իր կողմէ ստէպ իր

աչքը Լա Վալիերի վրայ կ'նետէր, Կիշին աչքը՝ իշխանուհին աչքէն առաջնորդեալ՝ ուր ուրեմն նորասոի աղջկան վրայ կ'դառնային :

Լա Վալիերի բնազդումով զզաց բոլոր այս ակնարկներուն բեռն իր վրայ ծանրանալը, ակնարկներ՝ որոց ոմանք կամակրութեան էին ոմանք նախանձու : Այս վիշտը մեղմելու համար ոչ իր ընկերուհիներուն կողմէ համակրութեան խօսք մը կ'ընդունէր և ոչ թաղաւորին կողմէ սիրոյ նայուածք մը :

Հետեւապէս եղիկելի աղջկան զզացած ցան ոչ ոք կրնար բացարել : Այն ատեն մայր թաղուհին մօտեցնել առաւ աշտանակակին որու վրայ գրւած էին վիճակահանութեան թղթերը, որ երկու հարիւր հաս էին և աղաչեց տիկին Սօսվիլին որ ընարելոց ցուցակը կարգաց :

Աեւլորդ է ըսել որ այս ցուցակը էրիւելի կանոնաց համեմատ յօրինուած էր . անոր զլումն էր թաղաւորը, ապա մայր թաղուհին, ապա թաղուհին, ապա իշխանը, ապա իշխանուհին և այսպէս յաջորդաբար :

Ամենուն սիրաը կ'գողար այս ընթերցման ժամանակ . թաղուհին ապարանն երեք հարիւր հողի հրաւիրուած էին : Ամէն մէկը կ'հարցնէր իւրավի թէ արդեօք իր անունը պիտի փայլի՞ առանձնաշնորհ անու անց մէջ :

Թաղաւորը միւսներուն չափ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր :

Լա Վալիեր, համբոյր և համբերասար, ոչ ինչ չյայսանեց :

Այս ընթերցմանութեան ժամանակ՝ թաղաւորը բնաւ աչքն անոր վրայէն չվերցաց . նորասոի օրիորդն իր չորս զին ճառագայթող այս կենսատու ներկործութեան ներքեւ կ'բացուէր, այնքան անսարաւ էր և զուարթ որ սիրոյ զզացումն զաս զզացում մ'իր սիրան ու հողին չէր թափանցեր :

Թաղաւորն իր յարատե ուշադրութեամբն օրիորդին սրտաշարժ անձնուրացութիւնը վարձատրելով ցոյց կ'տար իր սիրուհոյն թէ՝ կ'համակար անոր բոլոր մեծութիւնն ու փափկութեանը :

Երբ ցուցակը դոյցւեցաւ, բոլոր զանց առնուած կամ մռացուած կանանց գէմքը վհասար թեամբ տիրեցան :

Կոյնսպէս Սալիքօրն մոռցուած էր մարդոց կարդին մէջ, և իր գէմբը ծումըկելով բացայաց ըսել կ'ուզէր Սանտալէի, որ իրեն պէս մոռցուած էր,

— Արդեօք բաղդին հետ չպիտի հաշտուինք այնսպէս որ նա մեղ չմոռնայ :

— Ո՛չ, անտարակոյս — սպատասխանեց օրիորդ Օրին ուշիմ ժպիաը :

Տոմանիները՝ իւրաքանչիւրին թլւին համեմատ՝ բաժնուեցան : Թաղաւորն ամենէն առաջ իրն առաւ, ապա մայր թաղուհին, ապա իշխանը, ապա թաղուհին և իշխանուհին և այսպէս միւս ներն յաջորդաբար :

Այն ատեն Աննա թաղուհին Սպահոյ կաշիէ սպարկ մը բացաւ, որու մէջ երկու հարիւր թուանշան կ'զանուէր դաղտակը զնդակներու վրայ փորագրուած, և պարկը ներկայացուց ամենէն գեռատի համբշաներէն մէկուն որպէս զի զնդակ մը հանէ :

Այս ծանր ծանր պատաստութեանց մէջ ընչափրութեան յօյս մը կ'ափրէր ամենուն որտին մէջ քան թէ հետափրբութեան :

Աէնդ-Էնյան օրիորդ Գոնէ-Շաբանդի ականջին ծուեցաւ :

— Քանի որ երկուքնիս մէշմէկ թիւ ունինք, օրիորդ — ըսաւ նա — միայնենք մեր բաղդը : Եթէ շահիմ, քուկդ է ապարանշանը, իսկ եթէ շահիս, ինձի միայն ազւոր աչաշդ մէկ ակնարկը առներ :

— Ո՛չ — ըսաւ Ամէնախս — քեզի լինի ապարանշանը եթէ շահիս . . . : Ամէն մարդ իրեն համար :

— Անդութ ես — ըսաւ Աէնդ-Էնյան — և քեզ պիտի պատճեմ քառեակով մը .

Աղուր երես, ի՞մ աղուրնաց
գէմ շառ անսասոր ես . . . :

— Լոռութին — ըսաւ Ամէնախս — մի խօսիր որ շահող թիւ ըլսեմ :

— Թիւ ։ — ըսաւ նորատի աղջիկն որ Սպահոյ կաշիէ սպարկէն դաղտակը զնդակ մը հանէր էր :

— Թաղաւորը — զոչեց մայր թաղուհին :

— Թաղաւորը շահեցաւ — կրկնեց զուարթադին թաղուհին :

— Ո՛չ, թաղաւորը, երազդ — ըսաւ իշխանուհին զուարթամեր Աննա թաղուհին ականջին :

Թաղաւորը միայն դաշտ թեան նշան մը չցցոց :

Միայն շնորհակալ եղաւ բաղդին՝ ի շնորհս իւր ըրածին համար թեթե ողջոյն մուղղելով նորատի աղջկան որ արագընթաց զիւցուհոյն իրեւ փոխանորդուհին ընտրուեր էր :

Ապա՝ Աննա թաղուհոյն ձեռքէն ասպարանշանը պարունակուատուին ընդունելով, մինչդեռ բոլոր հանդիսականնեւն ընշափրութենէ մրմունջներ կ'հանէին :

— Արդարեւ շատ գեղեցիկ է այս ապարանշանը — ըսաւ նա :

— Կայեցէք դոք — ըսաւ Աննա թաղուհին — և դոք ինքնին դասեցէք :

Թաղաւորը նայեցաւ :

— Այս — ըսաւ — և իրօք ահա սքանչելի միտայլ մը . ինչ նուրբ դործ :

— Ի՞նչ նուրբ դործ — կրկնեց իշխանուհին :

Մարի-Թէքրէդ թաղուհին իսկոյն հասկըցաւ որ թաղաւորն իւրեն չպիտի պարկեէ ապարանշանը, բայց որովհետեւ իշխանուհոյն ալ տալու միտք մը չէր յայտներ, զոհ եղաւ կամ զրեթէ հանդարասեցաւ :

Թաղաւորը տեղը նստաւ :

Պալատականաց մէջ ամենէն ընտանիներն եկան յաջորդաբար այս հրաշալիքը մօտէն քննելու և զմայլելու, այնպէս որ՝ թաղաւորին հրամանաւ՝ զոհարը ձեռքէ ձեռք անցաւ :

Խոկոյն ամենքը, թէ բան հասկըցող թէ տղէտ, զարմանալով բացադարձութիւններ արձակեցին և թաղաւորը շնորհաւորեցին :

Արդարեւ ամենքն ալ սքանչալու պատճառ ունէին . ոմանց աղամանկները հիանալի կ'երեսէին, այլոց փորագրութիւնը :

Կամացք յայտնապէս իրենց սրանեղութիւնն երեան կ'հանէին տեմնելով որ այնպիսի զանձ մը մարդոց ձեռքն ընկած էր :

— Պարոններ, պարոններ — ըսաւ թաղաւորն որուն աշքէն ոչ

ինչ չէր վրիպեր — իրափ, տեսնողը պիտի կարծէ թէ Սարինացոց պէս ապարանջաններ կ'զնէք. քիչ մ'ալ կանանց անյուշեք զանոնք, որոնք՝ իրաւամբ կ'երեխն ինձ որ ձեզնէ լաւ կ'հասկընան այդպիսի բաները:

Այս խօսքն իշխանուհին սպասած բնաբանն երեցան:

Ասկէ զատ՝ այսպէս կ'հաւատար, քանի մայր թագուհւոյն աչաց մէջ վստահութեան նշաններ կ'տեմնէր:

Երբ ընդհանուր վրդովման ժամանակ թագաւորն այս դիտողաւթինն ըրաւ, ապարանջանը բռնող պալատականն իսկոյն զայն Մարի-Թէլթէղ թագուհւոյն ձեռքը տուաւ, որ, դիմանալով, խեղչ կին, թէ այն ապարանջանն իրեն սահմանուած չէր, հաղիւ ու թեմն նայեցաւ անոր և անմիջապէս իշխանուհւոյն անցուց:

Իշխանուհին՝ և մասնաւորապէս իրմէ աւելի իշխանը՝ ընչափաւթեան երկար ակնարկ մը նետեցին ապարանջանին վրայ:

Ապա սոյն դոհարն իր մօտ զմնուող կանանց անցուց, այս բառը միայն արտասանելով, բայց այնպիսի շեշտով մ'որ երկար խօսք մը կ'արձէր:

— Փառաւո՞ր:

Այն կանայք որ իշխանուհւոյն ձեռքէն ապարանջանն առերէին, իրենց ուղածին չափ զայն քննելով ժամանակ անցուցին, և ապա աջ կողմը տալով զայն պտըսցուցին:

Նոյն պահուն թագաւորը հանդարտօրէն կ'խօսակցէր Կիշին և Գուքէի հետ:

Աւելի խօսել տալու հակամէտ էր նա քան թէ մաիկ ընելու: Թաղաւորը խօսքի դարձուածքին վարժած լինելով՝ իր ականջը՝ ինչպէս այն մարդոց որ անվիճելի զերազանցութիւն մը կ'ներդորձեն ուրիշ մարդկան վրայ, խօսակցութեան ցիր ու ցան բառէն միայն պատասխանի արժանի անհրաժեշտ բառը կ'առնուր:

Իսկ իր ուշագրութիւնն ուրիշ աեղ էր:

Իր աչաց հետ կ'թափառէր այն:

Գօնէլ-Շաբանդ օրիորդը տոմսակներու մէջ զրուած անուանց վերջինն էր, և որպէս թէ ցանկին մէջ զրուածին համեմատ տեղ մը բռնած էր՝ իրմէ եաբը կ'զային Մօնդալէ և Լա Վալիէր:

Երբոր ապարանջանն այս վերջին երկու օրիորդաց ձեռքը հասան, կարծես թէ ամէն մարդ այնուհետեւ ուշագրութիւն չըրաւանոր:

Այնպիսի խօնարհ ձեռօք կ'բունէին այս դոհարները նոյն միջացին որ կարծես թէ անոնց կարեւորութիւնը կ'ուաղէր:

Սակայն զարձեալ Մօնդալէ ինդութիւնէ, հախանձէն և ընչասիրութենէ սարտու մ'զաց ապարանջանին աղսոր քարերը տեսանելով՝ քան թէ անոր չքնաղ ձեռակերաը:

Յայանի է որ եթէ Մօնդալէի հարցնէին թէ ապարանջանին նիւթական արժէքը թէ ոչ արտեստական զեղցիկութիւնը կ'ընարէ, առանց վարանման աղամանզները նախաղաս պիտի համարէր քան թէ զործը:

Ճետեապէս գժուարու անցուց զայն իր Լա Վալիէր ընկերուհւոյն: Լա Վալիէր զրեթէ անտարբէր աչք մը նետեց դոհարին վրայ:

— Ո՛չ, քանի պերճ են այս ապարանջանները, քանի շքեղ են — զուեց Մօնդալէ — և դու, Լուիզ, ասոնց վրայ շե՞ս սպանչանար: Բայց արդարեւ դու կին չե՞ս:

— Այս — պատասխանեց նորատի օրիորդը պաշտելի մելամաղձութեամբ մը — բայց ինչո՞ւ փափաքիլ այն բանն որ չկրնար մերը լինիլ:

Թագաւորը՝ զլուխը ծռած ընդ առաջ օրիորդին ըստածը մտիլ կ'ընէր:

Այն ինչ այս ձայնին հնչիւնն իր ականջին զարկաւ՝ որ թաղաւորը լուսազեղ ոտք ելաւ, բոլոր շրջանէն անցնելով՝ իր տեղին Լա Վալիէրի մօտ զնալու համար,

— Օրիորդ — ըստ նա — դու կ'սիսալիս, դու կին ես և ամէն կին կիւկան դոհարներու իրաւոնք ունի:

— Ո՛չ, Վեհափառ — ըստ Լա Վալիէր — միթէ չե՞ք ու զեր բնաւ իմ համեստութեանս հաւատալ:

— Կարծեմ թէ, օրիորդ, ամէն առաքինութիւններն ունիս, ինչպէս նաև անկեղծութիւն: ուսափ կ'երդմնեցնեմ քեղ անկեղծօրէն ըսել թէ այս ապարանջաններն ի՞նչպէս կ'զանես:

— Վեղյիկ են, վեհափառ, և մինակ թաղուհւոյ կրնան ընծայուիլ:

— Շատ ուրախ եմ, օրիորդ, որ այդ է քու կարծիքդ. ապարանջանները քուկդ են և թագաւորը կ'աղաչէ քեզ զանոնք ընդունելու:

Եւ որսվէնտե Լա Վալիեր՝ ահ ու գողի նմանով շարժումով մը զոհարին տուփը թաղաւորին կ'կարկառէր, թագաւորը մեղմիկ հրեց Լա Վալիերի գողգոջուն ձեռքը:

Զարմացման լուութիւն մ'որ մահաւան լուութենէ աւելի սղաւ լի էր՝ նոյն ընկերութեան մէջ կ'ափրէր: Եւ սակայն թաղուհիները դեռ ևս ոչ իմացած և ոչ հասկըցած էին ինչ որ թագաւորն ըսեր և ըրեր էր:

Բարեգութ բարեկամուհի մ'այս լուրը տարածելու հողը վրան առաւ:

Այս եղաւ Գօնէյ-Շարանդ՝ որ իշխանուհւոյն ըրած նշանակին վրայ մօտեցաւ:

— Ահ, Աստուած իմ — դոչեց Գօնէյ-Շարանդ — քանի երջանիկ է այս Լա Վալիերը. թագաւորն անոր առաւ ապարանջանները:

Իշխանուհին այնպէս ու մոլին խածառ շրմունքն որ կաշին երեսն երեցաւ արինը:

Նորասոի թաղուհին մերթ Լա Վալիերի և մերթ իշխանուհւոյն երեսը նայելով սկսաւ ծիծաղիլ:

Աննա թաղուհին իր ծնօտն աղոր սպիտակ ձեռքին վրայ կըռալիսեց և ընդ երկար համակուած մնաց կասկածով մ'որ իր միտքը կ'կրծէր և սոսկալի վշտով՝ մ'որ իր սիրտը կ'կրծէր:

Երբ Կիշ տեսաւ որ իշխանուհին կ'գունատի, այս գունատութեան պատճառը զուշակելով արտարնօք ժողովէն գուրս ելաւ և աներեսյթ եղաւ:

Այն ատեն Մալիքօրն մինչև Մօնղալէի մօտ սահեցաւ, և խօսակցութեանց ընդհանուր աղմկին ժամանակ,

— Օ՛ր — ըստ անոր — քու քովդ ունիս մեր հարստութիւնն ու մեր ապարան:

— Այս — սպատասխանեց Մօնղալէ:

Եւ զորովագին համբուրեց Լա Վալիերը զոր ներսէն խեղդեւլու փափաք ունէր:



ՄԱԼԱԿԱՆ

Արքունեայ մէջ այս փառասիրական երկար ու բուռն կոխները՝ սրտի սիրոյ գեմ մղուելու ասեն, մեր վէպին անձերէն մին, զոր թերես ամենէն քիչ երեսի վրայ ձղել պէտք էր, շատ երեսի վրայ ընկած էր, շատ մոռցուած և շատ դժբաղդ էր:

Արդարեւ ա'Արդանեան, ա'Արդանեան, վասն զի իր անուամբն անուանել պէտք է որպէս զի յիշուի թէ այսպիսի անձ մը զօյութիւն տնեցած է, ա'Արդանեան այս շոշողուն և թեթե ընկերութեան մէջ բնաւին դործ մը չուներ ընելու: Երկու օր Գօնդէնպլօի մէջ իր թագաւորին հետեւէն և անոր հովուերգական և դիւյտն-կատակերգական ծպտումները տեսնելէն ետեւ՝ հրացանակիրը զայցեր էր որ այս չէր բաւեր իր կեանքը լնլու համար:

Երբ ամէն վայրիեան իրեն մօտ զալով շատեր կ'հարցնէին.

— Պարսն ա'Արդանեան, սա զզեսոր միթէ կ'վայլէ ինձ:

Անոնց կ'պատասխանէր իր մեկին և ծաղրաբան ոճով:

— Բայց կարծեմ թէ Սէն-Լօրան տօնավաճառին կապկին շափլու հագուած էք:

Այս այնպիսի զովեստ մ'էր զոր ա'Արդանեան կ'ընէր երբ ու իշ մ'ընելու փափաք չունենար. կամայ ականայ, պէտք էր ու բեմն անով շատանալ:

Եւ երբ անոր կ'հարցնէին

— Պ. ա'Արդանեան, ինչ պիտի հագուիս այս իրկուն.

— Սա կ'պատասխանէր.

— Պիտի հանուիմ:

Եւ այս պատասխանը տիկնանց ծիծաղն իսկ կ'շարժէ լ :

Բայց այսպէս երկու օր անցընելէն ետե՛ հրացանակիրը տեսանելով որ այս թեթև զուարձութեանց մէջ ինք դործ չունէր, և թէ թագաւորը բարիլը, ԱՇ-Վանտէն և զէ-Խոլը բոլորովին մոռցեր էր կամ բոլորովին մոռցած կ'երևէր,

Որ Պ. Գօլովէր կանթեղներ և հրախաղութիւններ կ'երաղէր,

Եւ թէ տիկնայք դէթ մէկ ամիսուան համար իրարու աշքէր ըստնու ժամանակ ունէին,

Տ'Արդանեան թագաւորէն արձակուրդ ինդրեց ընտանիքի դործոց համար :

Այն միջոցին որ Պ. ա՛Արդանեան այս հարցումը կ'ընէր անոր, թագաւորն անկողին կ'մտնէր, պարելէն յոդնաբեկ :

— Զիս թողնու կ'ուզես, Պ. ա՛Արդանեան — հարցուց թագաւորը զարմացած դէմքով մը :

Նորի ժամանակ կրնար երբէք հասկընալ թէ ինչպէս մարդ մը իրմէ հեռանալ կ'ուզեր երբ իր մօտ մնալու մեծ պատիւը կ'վայելէր :

— Աւեհափառ — ըստ ա՛Արդանեան — պէտք է հեռանամ. զամն զի ձեզի օգուտ մը չունիմ : ԱՇ, թէ որ պարելու ատենք հակառակամէտը բանելու կարող լինէի, այն ատեն ինդիրը կը փոխուէր :

— Բայց, սիրելիդ իմ Պ. ա՛Արդանեան — պատասխանեց թագաւորը ձանրաբար — այժմ առանց հակառակամէտի կ'պարեն :

— ԱՇ, զարմանք — ըստ հրացանակիրն իր անզալի հեղնութիւնը շարունակելով — այդ չէի զիտեր, ես :

— Աւրեմն իմ պարելս չտեսա՞ր — հարցուց թագաւորը :

— Այո՛, բայց կարծեցի որ այդ պարն երթալով պիտի տաքնար : Ես սփալեր եմ. այս ալ պատճառ մ'է ինձ քաշուելու : Աւեհափառ, կ'կրկնեմ, գուք իզնէ պէտք չունիք . ասկէ զատ՝ եթէ Զեր Աւեհափառութիւնը պէտք ունենայ, կարող է զիս զտնել :

— Ըստ լաւ — ըստ թագաւորը :

Եւ արձակուրդը շնորհեց :

Աստի ա՛Արդանեանը Գօնդէնալու չպիտի փնտենք, անօդուտ պիտի

տի լիներ . այլ մեր ընթերցողաց ներողութեամբ՝ Լօնպար փողոցն ՚ի Բէլ՛-դ'Օր պիտի դանենք զանի, մեր պատկառելի Բլանշէ բարեկամին մօտ :

Երեկոյեան ժամն ոթէ, օդը տաք է, պատուհան մը միայն բաց է, և այս ալ դեմնայարկի վրայի սենեկինն է :

Այլ և այլ բովլիճայքի հոտը՝ փողոցի տուլին նուազ եկամուտ այլ աւելի թափանցող հոտին խառնուելով հրացանակիրին ունզաց կ'զարնէր :

Տ'Արդանեան՝ տափակ յենարան ունեցող ահաղին աթուուի մը վրայ պառկած էր, և սրունքն աթուուակի մը վրայ դրած լինելով առանց երկնյանելու, այնպիսի բութ անկիւն մը կ'ձեացնէր այս դիբքով որ նմանը հազիւ կ'աեսնուի :

Իր աշքը՝ որ այնքան նորը և շարժուն էր ըստ սովորութեան, այժմ անթարթ զրեթէ քողարկեալ կ'երեկի, և իրբե անայլայլեւ լի նսպատակ՝ իր ակնարկը սեեռած էր կրակարաններու Ճեղքուածքէն տեմնուող կապոյտ երկնից մէկ փոքրիկ անկիւնը . կապոյտ մասն այնքան էր որքան որ պէտք էր մէկ կտորն սապերու կամ լուրիաներու պարկերուն մէկուն մէջ տեղաւորելու համար որ զետնայարկի կրպակին զլիսաւոր համբարը կ'կաղմէին :

Տ'Արդանեան այսպէս երկնյած, այսպէս պատուհանէն ըրած դիտողութեամբն անբանացած՝ պատերազմի մարդ չէ ալ, ա՛Արդանեան պալատի սպայ մը չէ ալ, քաղաքաւոր մ'էր որ ընթրիքի և անկողին մէջ թմրած կ'մնայ . այն ընտիր այլ դատարկ ըղեղներէն մին որ զաղափարի մը համար տեղ մը չունին, այնչափ նիւթը կատաղորէն կ'լրատեսէ իմացականութեան դրան առջև, և կ'հսկէ մաքսանենդութեան վրայ որով թերես տեղի ունենար զանկին մէջ մտածութեան նշոյլ մը մուծանելով :

Ըսինք որ մութը կտիւեր էր . կրպակները կ'լուսաւորուէին մինչդեռ վերին սենեակներու պատուհանները կ'դոցուէին . զիշերապահ դօրաց գունդի մը քայլերուն անկանոն դափրը կ'լսուէր :

Տ'Արդանեան կ'շարունակէր ոչ ինչ չլսել և ոչ ինչ չնայել բայց եթէ իր երկնից կապոյտ անկիւնը :

Իրմէ երկու քայլ հեռուու՝ բոլորովին մութին մէջ սիմինտրի

պարկի մը վրայ պառկած կ'երեւէք բլանշէ , վորը սոյն պարկին վրայ , երկու թերեն իր ծնօտին ներքե , և կ'սայէք ա՛Յրդանեանի մտածելը , երազելը կամ աչքը բաց նիրհէելը :

Այս նայուածքն արգէն բաւական ժամանակէ ՚ի վեր կ'տեւէք :

Բլանշէ սկսաւ նախ ,

— Հըմ , հըմ , ընել :

Տ'Արդանեան շարժում մը չըրաւ :

Այն ատեն Բլանշէ տեսաւ որ աւելի աղդու միջոցի մը դիմել պէտք էք . Հասուն խորհրդածութենէ ետք՝ ներկայ պարագայից մէջ ամենէն ճարտար դասւ իր պարկէն վար գետինը դլորիլ կամաւ ինքն իրեն գէմ , միմնալու սա բառը .

— Ապո՛շ :

Բայց՝ Բլանշէ վար ընկնելով որչափ որ աղմուկ ելաւ , ա՛Յրդանեան՝ որ իր կենաց ընթացքին մէջ աւելի ծանր աղմուկներ լած էք , բնաւ բանի տեղ չդրաւ կարծես այս աղմուկք :

Ասկէ զատ՝ աշաղին սայլակ մ'որ քարով բեռնաւորուած էք , Սէնդ-Ֆէտէրիկ գոնին ենելով իր անիւներուն հանած աղմկէն Բլանշէ անկման աղմուկը խափանեց :

Սակայն Բլանշէ կարծեց թէ՝ ՚ի նշան լոիկ հաւանութեան՝ ա՛Յրդանեան անհշմարելի կերպով ժպտեցաւ ապուշ բառը լսելուն:

Ասկից համարձակութիւն առնելով ըստաւ .

— Միթէ կ'քնանամ , Պ. ա՛Յրդանեան :

— Ո՛չ , Բլանշէ , և ոչ իսկ կ'քնանամ — պատասխանեց հրացանակիրը :

— Յուսուհասութիւն կ'պատճառես ինձ — ըստաւ Բլանշէ — այդ ի՞ն բառն արտասանելուդ :

— Լաւ , ի՞նչ իսյ , միթէ այդ բառը դաղղիական բառ չէ , Պ. Բլանշէ :

— Գաղղիարէն է , Պ. ա՛Յրդանեան :

— Լաւ , ուրեմն :

— Լաւ , այդ բառը զիս կ'արտմեցնէ :

— Բայցարէ ինձ այդ արտմութիւնդ , Բլանշէ — ըստաւ ա՛Յրդանեան :

— Եթէ ըսես որ և ոչ իսկ կ'քնանամ , կերպով մ'ըսած կ'լինիս որ քնանալու սփոփանքն անդամ չունիս : Կամ աւելի պարզ ըսեմ , որպէս թէ յայտնէիր . Բլանշէ , Ճաթելու չափ կ'ձանձրանամ :

— Բլանշէ , դիտես որ երբեք չեմ ձանձրանար :

— Բաց ՚ի այսօր և երեկուանէ :

— Բա՛ :

— Պ. ա՛Յրդանեան , աչա ութ օր կայ որ Գօնդէնովուն գարձած ես , աչա ութ օր կայ որ ոչ հրամաններ ունիս տալու և ոչ զունդդ մարդելու : Հրացաններու , թմբուկներու աղմկէն զուրկ ես . այն , ես որ հրացան զործածած եմ , այդ բանը զիտեմ :

— Բլանշէ — պատասխանեց ա՛Յրդանեան — կ'հաւասարեմ քեզ որ բնաւ չեմ ձանձրանար :

— Աւրեմն այդ տեղ մեռելի պէս պառկած ի՞նչ կ'ընես :

— Խմ բարեկամ Բլանշէ , Արօչէլի պաշարման ատեն , երբ անդէի , երբ գու ալ կայիր , վերջապէտ ամնիք անդ էինք , Վա Ռօշէլի պաշարման ատեն արաբացի մը կար որ երեւէլի էր իր օձաձեւ զնդակները զարնելու եղանակին համար : Խելացի երիտասարդ մ'էր , թէկ եղական դոյն մը , քու ձիթապտուղներուդ դոյնն ունէր : Լաւ ուրեմն , այս արաբացին , կերակուր ուտելէն կամ աշխատելէն ետեւ այս միջոցիս պառկած կերպովս կ'պառկէր , և կիրական նատիւ գանձու առաջարկու մը , և եթէ հրամանատար մ'իր կողմէ անյնելու յանդիմանէր զինքը միշտ քնանալուն համար , արաբացին հանդարտ կ'պատասխանէր . և Լաւադոյն է նատիւ քան կանգուն մնալ , սլառկիր քան նատիւ , մեռնիւ քան թէ պառկիլ » :

— Սկամիա արաբացի մ'էր թէ իր զոյնովն և թէ իր առածներովս — ըստաւ Բլանշէ — քաջ կ'յիշեմ զանի : Անձ զոհունակութեամբ բողոքականներուն դլու իր կ'կարէր :

— Ճիշտ այդպէս , և երբ արձէք ունենային զաննիք կ'զմուէր :

— Այս , և երբ այսպէս զմուսելու կ'աշխատէր իր բոլոր իսութերով և մեծ մեծ տունկերով կողովազործի մը կ'նմանէր որ զամբիւդներ կ'շինէ :

— Այո՛, Բլանշէ՛, այո՛, Ճիշտ այդ տղան է՛ :
 — Ո՛չ, իմ ճիշողութիւնս ալ բաւական զօրաւոր է՛ :
 — Տարակոյս չունիմ . բայց ի՞նչ է կարծիք իր բանադատութեան վրայ :
 — Պարոն, մէկ կողմէ կատարեալ կ'զտնեմ, միւս կողմէ անհեթեթ է :
 — Բացատրէ՛, Բլանշէ՛, բացատրէ՛ :
 — Լառ ուրեմն, պարոն, արդարեւ լաւագոյն է նստած լինիլ քան թէ կանգուն, այս Ճշմարիտ է՛, մանաւանդ երբ մարդ յուղնած է քանի մը պարագաներու մէջ . . . (և Բլանշէ չարամտութեամբ մը ժպտեցաւ) : Լաւագոյն է պառկած լինիլ քան թէ նըստած : Բայց վերջին առաջարկութեան դալով, այսինքն թէ լաւագոյն է մեռած լինիլ քան թէ պառկած, ահա կ'յայտնեմ որ զանի անհեթեթ կ'զտնեմ, թէ աւելի նախադաս կ'սեպեմ անկողինը, և եթէ իմ կարծիքս չունիս, պատճառն այս է որ, ինչ պէս պատիւ ունիմ քեզի ըսելու, ճամթելու չափ կ'ձանձրանաս :
 — Բլանշէ՛, միթէ կ'ձանչես Պ. Լա Փօնդէնը :
 — Սէն-Մէտէրիկ փողոցի անկիւնը դսնուող գեղադնրծը :
 — Ո՛չ, առակիախօսը :
 — Ա՛չ, վարպետ ագուալը :
 — Ճիշտ այն, լաւ ուրեմն, ես ալ անոր նապաստակին պէս եմ :
 — Ուրեմն նա նապաստակ մ'ունի՞ :
 — Ամէն տեսակ կենդանիներ ունի :
 — Լաւ, ի՞նչ կ'ընէ իր նապաստակը :
 — Կ'խորհի :
 — Հա՛, հա՛ :
 — Բլանշէ՛, ես ալ Պ. Լա Փօնդէնի նապաստակին պէս եմ, կ'խորհիմ :
 — Կ'խորհիս — ըսաւ Բլանշէ մտայոյդ :
 — Այո՛, քու բնակարանդ բաւական տխուր է և զիս մտածութեան կ'տանի, Բլանշէ . յուսամ որ այս մասին համամիտ պիտի դմուխս ինձ :
 — Սակայն, պարոն, փողոցին վրայ կ'նայիս :

— Թշուառական, այս ալ ահա սփոփիչ է, հէյ :
 — Այս ալ սասոյդ է, պարոն, որ եթէ ետեի կողմը բնակէիր, պիտի տաղտկանայիր . . . ոչ, ըսել կ'ուզեմ որ աւելի շատ պիտի խորհիմ :
 — Հաւանսոս վկայ, չփիտեմ, Բլանշէ՛ :
 — Գէթ — ըսաւ նպարավաճառը — եթէ խորհրդածութիւններդ այն տեսակէն լինէին որ Շարլ Բի դահակալութեան առաջնորդեց քեզ :
 Եւ Բլանշէ վերսախն թեթև ծիծաղի մը ձայնը հանեց որ առանց նշանակութեան չէր :
 — Ա՛չ, Բլանշէ՛, բարեկամի իմ — ըսաւ ա'Արդանեան — փառասէր կ'դառնաս :
 — Արդեօք ուրիշ թագաւոր մը չկայ որ գահը նստեցնես, Պ. ա'Արդանեան, չկայ Մօնդ մ'որ տուփը դնես :
 — Ո՛չ, սիրելին իմ Բլանշէ՛, բոլոր թագաւորներն իրենց աթոռներուն վրայ են . . . կարելի է այնչափ հաստատ նստած չեն որչափ ես այս աթոռին վրայ, բայց վերջապէս նստած են :
 Եւ ա'Արդանեան հառաչ մը հանեց :
 — Պ. ա'Արդանեան — ըսաւ Բլանշէ — զիս կ'վշապնես :
 — Դու շատ բարեսիրտ ես, Բլանշէ :
 — Կասկած մ'ունիմ, Աստուած մեղք չսեպէ :
 — Ի՞նչ կասկած :
 — Պ. ա'Արդանեան, կ'նիհարնաս :
 — Ո՛չ — ըսաւ ա'Արդանեան իր լանջը զարնելով որ պարապ զրահի մը պէս հնչեց — անկարելի է, Բլանշէ :
 — Ա՛չ, Ճշմարիտը — ըսաւ Բլանշէ սրտաղին — իմ բնակարանիս մէջ կ'նիհարնաս :
 — Ապա՞ :
 — Ապա, չարկիք մը պիտի դորձեմ :
 — Օ՞ն, ի՞նչ կ'ըսես :
 — Այո՛ :
 — Ի՞նչ պիտի ընես, ըսէ նայինք :
 — Այդ վեշտ պատճառողը պիտի փնտռեմ :

— Ահա հիմակ ալ վիշտ մ'ունիմ կ'ըսես :

— Այն, վիշտ մ'ունիս :

— Ոչ, Բլանշէ, ոչ :

— Ես կ'կրկնեմ որ ունիս . այս, ցաւ մ'ունիս և կ'նիշարնաս :

— Կ'նիշարնամ, ստոյդ ես :

— Զգալի կերպով . . . Մալակա, թէ որ շարունակ նիշարնաս, թուր մը պիտի առնում և շիտակ ու. Հերալէյի կոկորդը կտրելու պիտի երթամ :

— Ե՞ր ըստ մ'Արդանեան ոստոսելով իր աթոռին վրայ — Ի՞նչ կ'ըսես ինձ, Բլանշէ, և Պ. Հերալէյի անունն ի՞նչ զործոնի քու համեմներուդ մէջ :

— Լան, լան, եթէ կամիս սրդողէ, նախառէ զիս՝ եթէ կամիս : Բայց, թշուառական, ես իմ ըստ զիտեմ :

Բլանշէ այս երկրորդ յանդիմանութեան ատեն՝ մ'Արդանեան այնպիսի գիրք մը բռներ էր որ կարող լինի անոր ամէն մէկ ակնարկն անդամ զիտելու, այսինքն երկու ձեռքն երկու ծնդաց վրայ կոթընած անտեր էր, վեղն արժանի նախարարականուն կողմն երկնցուցած :

— Նայինք, բացատրէ միտք — ըստ անոր — և ըսէ ինձ թէ ի՞նչպէս այդպիսի ծանր հայհայնք մ'արտասանելու կարող եղար : Պ. Հերալէյ որ քու վաղեմի զլիաւորդ էր, քու բարեկամդ էր, եկեղեցւոց պաշտօնեայ մը, եսլիսկոս եղած հրացակիր մը, ուու, Բլանշէ, անոր վրայ սուր պիտի վերցնէիր :

— Սուրս իմ հօրս վրայ անդամ կ'վերցնեմ քանի քեզ այդ վիճակն մէջ կ'տեսնեմ :

— Պ. Հերալէյ, ազատորդի մը :

— Այդ փոյթու չէ բնաւ, եթէ աղասորդի խոկ է : Աև սե խորհ հուրդներ կ'աղդէ քեզ, և ես այդ զիտեմ : Եւ ով որ սե բաներ կ'խորհի, կ'նիշարնայ : Մալակա . չեմ ուղեր որ Պ. մ'Արդանեան իմ տունէս աւելի նիշար ելնէ քան ի՞նչ որ էր եկած ժամանակը :

— Ի՞նչպէս ինձ սե խորհուրդներ կ'տայ : Նայինք, վերսախն բացատրէ, բացատրէ :

— Ահա երեք զիշեր կայ որ միտք խոլիկներ կ'պաշարն :

— Ի՞՞՞ :

— Այու, քու, և թէ այդ խոլիկը տեսած ժամանակդ կ'կըրկնես . « Արամին, նենդամիա Արամիս » :

— Ահ, միթէ այդպէս խօսեցայ — ըստ ա'Արդանեան մտատանջ :

— Խօսքս վկայ, այդպէս ըսիր :

— Լան, ասպա՞ : Դու զիտես սա առածը, բարեկամ . « Ամէն երաղ սուտ է » :

— Ոչ ամենեին, վասն զի՞ երեք օրէ՝ ի վեր՝ քանի ամստամ որ զուրս ելար, ՚ի դարձին միշտ կ'հարցնեիր ինձ . « Տեսա՞ր Պ. Հերալէյը . . . » և կամ « Պ. Հերալէյէն ինձ ուղղեալ նամակ առիր » :

— Բայց կ'երեսի ինձ թէ բնական է այս սիրական բարեկամիս հողը տանիլս — ըստ մ'Արդանեան :

— Կ'հաւանիմ, բայց մաշելու աստիճանին շափ չէ :

— Բլանշէ, պիտի զիրնամ, իմ պատւոյս վրայ խօսք կ'տամ քեզի :

— Շատ լսւ, պարօն, կ'ընդունիմ, վասն զի զիտեմ որ՝ երբ պատւոյդ վրայ խօսք տաս, այդ խօսքդ նուիրական է . . . :

— Այլ ևս Արամիսի վրայ չպիտի երազեմ :

— Շատ լսւ :

— Այսուհետեւ չպիտի հարցնեմ քեզի թէ Պ. Հերալէյէն զիր կայ :

— Շատ լսւ :

— Բայց բնաւ պիտի բացատրէս ինձ :

— Խօսէ, պարօն :

— Ես զիտող եմ . . . :

— Քաջ զիտեմ . . . :

— Եւ քիչ մ'առաջ զարմանալի հայհայնք մ'ըրիբ . . . :

— Այու :

— Այդպէս հայհայելու սովոր ես թէկ . . . :

— Մալական, ըսել կ'ուղես :

— Ճիշտ այդպէս :

— Նպարալաձառ լինելէս վեր այս է իմ հայհայնքս :

— Ճիշտ է, չամիչի անուն մ'է այդ։
 — Այդ իմ զայրացման հայհոյանքս է. երբ մի անդամ Մալակա ըսեմ, այնուհետև մարդ չեմ։
 — Բայց վերջապէս բերնէդ այդպիսի հայհոյանք մը չէի լսած։
 — Իրաւ է, սպառն, ես ալ ուրիշէ ուսայ։
 Եւ Բլանշէ այս խօսքն ըսելու ատենը՝ աշքը թարթեց խորամանկ դէմքով մ'որ տ'Արդանեանի բոլոր ուշադրութիւնը դրաւեց։
 — Հէ, հէ — ըրաւ նա։
 Բլանշէ կրինեց։
 — Հէ, հէ։
 — Դէն, դէն, Պ. Բլանշէ։
 — Ճշմարիտը, պարոն — ըսաւ Բլանշէ — ես քեղի պէս չեմ, ես, կեանքս երագելով չեմ անցըներ։
 — Անիրաւ ես։
 — Ըսել կ'ուզեմ ձանձրանալով, պարոն. քիչ մը ժամանակ տնինք ապրելու, ինչո՞ւ համար անկից օգուտ չքաղենք։
 — Դու եպիկուրեան փիլիսոփայ մ'ես, ինչպէս որ կ'երեսի, Բլանշէ։
 — Ինչո՞ւ համար չլինիմ։ Մարդուս ձեռքն երբ ողջ է, կ'զրէ և շաքար ու համեմք կ'կըռէ. երբ ոտքը պնդակազմ է, կ'պարէ կամ կ'պտրտի. երբ ստամբոն ակռաներ ունի, կ'լափէ ու կ'մարսէ, սիրաը բոլորովին զառանած չէ. լաւ, պարոն . . .
 — Լաւ, վերջը, Բլանշէ։
 — Ահա, այդպէս . . . — ըսաւ նպարավաճառը ձեռները շպիշիլով։
 Տ'Արդանեան ոտքին մէկը միւսին վրայ խաչածե դրաւ։
 — Բարեկամդ իմ Բլանշէ — ըսաւ անոր — զարմանքս շարժելով զիս անբան կ'գարձնես։
 — Ինչո՞ւ համար։
 — Վասն զի բոլորովին նոր դոյնով մը կ'յայտնուիս դու ինձ։
 Բլանշէ յետին ծայր շփանալով իր ձեռքը շփելը շարունակեց կաշին քերթելու չափ։
 — Հա, հա — ըսաւ նա — որովհետեւ աւանակ չեմ, կ'կարծես թէ ապուշ պիտի լինիմ։

— Լաւ, Բլանշէ, ատոր բանադատութիւն կ'ըսեն։
 — Իմ զաղափարիս լաւ հետևէ, պարոն։ Ինքնիրենս ըսի — շարունակեց Բլանշէ — երկրիս վրայ երջանկութիւն չկայ, առանց հաճոյքի։
 — Ո՛չ, ո՛րչափ իրաւ է այդ ըսածդ, Բլանշէ — ընդմիջեց տ'Արդանեան։
 — Արդ՝ վայելենք՝ եթէ ոչ հաճոյք, հաճոյքն այնքան հասարկ բան չէ, զէթ սփոփանք։
 — Եւ միթէ դու կ'սփոփին։
 — Անտարակակայս։
 — Բայցարէ ինձ քու սփոփելու կերպէ։
 — Վահան մը կ'առնում ձանձրոյթին դէմ մաքառելու համար։ Իմ ժամանակս համբերութեամբ կ'բաժնեմ, և Ճիշտ այն օրն որ ձանձրանալիքս կ'զգամ, կ'զուարձանամ։
 — Միթէ այդչափ դիւրին է ինդիրը։
 — Այս։
 — Եւ միթէ դու ինքնին գտար այդ եղանակը։
 — Այս, առանձին։
 — Հրաշալի է։
 — Այսպէս չէ։
 — Անշուշու, և իրաւ որ փիլիսոփայութեանդ նմանը չկայ երկրիս երեսը։
 — Լաւ ուրեմն, իմ օրինակիս հետևէ։
 — Հրապուրիչ բան է։
 — Դու ալ ինձի պէս ըրէ։
 — Իմ ուղածս ալ այդ է, բայց ամէն մարդիկ նոյն ընութիւնը չունին, և կարելի է որ եթէ պէտք լինէր ինձ քեզի պէտք զուարձանալու, անհնարինս պիտի տաղտկանայի . . .
 — Վաշ, նախ փորձէ։
 — Նայինք, ինչպէս կ'ընես։
 — Միթէ դիսած ես որ բացակայ կ'դանուիմ։
 — Այս։
 — Յատուկ կերպով մը։

— Ըլջանաւոր կերպով :
 — Իրաւ որ այդպէս է :
 — Դիտեցիր ուրեմն :
 — Սիրելի Բ-լանշէ, կընաս երեակայել՝ որ երբ մարդիկ զրեթէ ամէն օր զերար կ'տեսնեն, և յանկարծ մին բացակայ կ'զըտնուի, բայցակային կարօտ կ'մնայ միւսը : Միթէ գու ալ զիս չես կարօտնար երբ գործով գուրսերը կ'շրջիմ :
 — Անհուն կ'կարօտնամ, այսինքն առանց հողւոյ մարմն մ'եմ :
 — Այդ մասին համախոտ ենք, շարունակենք :
 — Ո՞ր ժամանակ կ'բացակայիմ :
 — Ամէն ամսուն 15ին և 30ին :
 — Եւ գուրս ո՞րչափ ատեն կ'մնամ :
 — Երբեմն երկու, երբեմն երեք, երբեմն չորս օր :
 — Ի՞նչ կարծեցիր որ կ'ընեմ դուրսը :
 — Առնելիք կ'բույնես :
 — Եւ ՚ի դարձին ի՞նչպէս դտած ես զէմբս . . . :
 — Շատ գոհունակ :
 — Կ'տեսնեն, դու ինքնին կ'ըսես, միշտ գոհունակ : Եւ այս գոհունակութիւնն ի՞նչ բանի առիր . . . :
 — Կ'կարծէի թէ առուտուրդ լաւ վիճակի մէջ է, կ'մոտածէի որ ծախու առած բրինձդ, չոր սալորներդ, խամ շաբարդ, ծեծուած տանձերդ և շարարդ լաւ դնով կ'վաճառես : Բ-լանշէ, դու միշտ բնութեամբ նկարաղեղ բաները սիրով էիր, ուստի չզարմացայ բնաւ երբ տեսայ որ նպարավաճառի արհեստն ընարեր ես, որ ամենէն բազմազան և բնութեան հաճելի արուեստներէն մէկն է, քանի որ այս առուտուրին մէջ զտնուողն ամէն բնական և հոտակատ բաներ կ'զործածէ :
 — Պարոն, շատ լաւ ըսիր, բայց քանի կ'սխալիս :
 — Ի՞նչպէս, կ'սխալի՞ր :
 — Այն, երբ կ'կարծես թէ ամէն տասն հինգ օրն անդամ մ'ասպանք զնելու կամ ստակ ժողվելու կ'երթամ : Հօ, հօ, պարոն, ի՞նչպէս այդպիսի բան մը մտքէդ անցուցիր . հօ, հօ, հօ :
 Եւ Բ-լանշէ սկսաւ ծիծաղիլ այնպէս որ ա՛Արդանեանի իմացութեան վրայ կամկածներ կ'ամր :

— Կ'խոստովանիմ — ըստու հրացանակիրը — որ խելքիդ չափ բարձր չէ իմն :
 — Պարոն, սասցդ է :
 — Ի՞նչպէս, սասցդ է :
 — Պէտք է որ սասցդ լինի, քանի որ գու ես ըսողը, բայց քաջ զիտէ որ ասով իմ կարծ կըս չեմ փոխեր քու խելքիդ վրայ :
 — Ա՛ս, քանի մեծ բարերադդութիւն :
 — Ա՛ս, գու հանձարի տէր մարդ մ'ես, դու . և երբ գործը սկատերազմի, ուազմաղիտութեան, յանկարծական յարձակման վրայ կ'գառնայ, իրաւ որ՝ թաղաւորները քու քովդ ոչ ինչ են . բայց հողւոյ հանգստութեան մասին, մարմնոյ իննամոց համար, եթէ կարելի է ըսել, կենաց շաբարեղէնի համար, ա՛ս, պարոն, ինձ հանձարեղ մարդոց խօսքը մի ըներ, իրենք իրենց յատուկ դահճճներն են :
 — Լաւ, Բ-լանշէ — ըստու ա՛Արդանեան հետաքրքրութիւնէ սըբաթաթունտ — իրաւ որ յետին ծայր ուշադրութիւնս կ'զրդուս :
 — Արդէն առաջուան պէս չես տաղտկանար կարծեմ, այնպէս չէ :
 — Ես չէի տաղտկանար, սակայն ինձ խօսելէդ ՚ի վեր՝ առելի կ'զուարձանամ :
 — Օ՞ն անդր, լաւ սկզբնաւորութիւն, քեզ պիտի բժշկեմ, հաւաստի եղիր :
 — Իմ ուղածս ալ այդ է :
 — Կ'ուղըս որ փորձ մ'ընեմ :
 — Ա՛նմիջապէս :
 — Լաւ, այս տեղ ձիեր ունիս :
 — Այն, տամն, քսան, երսուն հատ :
 — Այդ զափ ձիու պէտք չկայ . երկու հատ բաւական է :
 — Քու հրամանիդ պատրաստ են, Բ-լանշէ :
 — Լաւ, ես քեզ պիտի տանիմ :
 — Երբք :
 — Վաղը :
 — Ո՞ւր :

— Ա՛Հ, չափէն աւելին կ'հարցնես :
 — Սակայն պէտք է խոստովանիս որ ուր երթալիքս իմանալ
կարեռը է :
 — Գեղը կ'սիրե՞ս :
 — Ո՛չ շատ, Բլանշէ :
 — Ուրեմն քաղաքը կ'սիրես :
 — Ըստ պարադայմին :
 — Լու ուրեմն, քեզ պիտի տանիմ այնպիսի վայր մ'որ կէս
քաղաք կէս զեղ լինի :
 — Ճատ լաւ :
 — Այնպիսի տեղ մ'ուր պիտի զբանուս, հաւաստի եմ այս
մասին :
 — Սքանչելի է :
 — Եւ հրաշալի, այն այնպիսի տեղ մ'է ուսկից կ'վերադառ-
նաս ձանձրանալուդ համար :
 — Ե՞ս :
 — Մահու չափ :
 — Ուրեմն երթալիք տեղդ ֆօնդէնպլօ է :
 — Ճիշտ ֆօնդէնպլօ :
 — Ի՞նչ, ֆօնդէնպլօ պիտի երթաս :
 — Այն, պիտի երթամ անդ :
 — Եւ ի՞նչ երթաս պիտի ընես 'ի ֆօնդէնպլօ, Աստու ած իմ :
 Բլանշէ տ'Արդանեանի պատասխանեց նենդութեամբ լի քթի-
թով մը :
 — Այն կողմերը հող մը պիտի ունենաս, անզգամ :
 — Ո՛Հ, չնչին տեղ մը, հիւղ մը :
 — Քեզ բոնեցի :
 — Բայց, պատույս վրայ կ'ըսեմ, շատ սիրուն՝ վայր մ'է :
 — Բլանշէի զիւղը պիտի երթամ — զոչեց տ'Արդանեան :
 — Երբոր կամնաս :
 — Միթէ վաղուան համար չըսի՞նք :
 — Վա՞ղը, թո՞ղ այդպէս լինի, ասկէ զատ՝ վաղն ամսոյս 14ն
է, այսինքն առջի օրն է այն օրուան ուր կ'վախնամ ձանձրանա-
լու . այսպէս ուրեմն, որոշուած է զործը :

— Այո՛, որոշուած :
 — Զիերէդ մին ինձի փոխ կ'տան :
 — Լաւադիյնը :
 — Ո՛չ, ամենէն հանդարտը նախադաս կ'սեպեմ. ես երբէք
վարժ ձիաւոր մը չեմ եղած, զիսես արդէն, և նպարավաճառի
խանութիս պէս բոլորովին զոստեցայ, և ասկէ զատ . . . :
 — Եւ ասկէ զատ ի՞նչ :
 — Ապա — յարեց Բլանշէ ուրիշ քթիթով մը — և ապա չեմ
ուզեր յոդնիլ :
 — Եւ ինչո՞ւ համար — համարձակեցաւ հարցնելու տ'Արդանեան :
 — Վասն զի այնուհետեւ չպիտի կրնամ զումնուլ — պատասխա-
նեց Բլանշէ :
 Եւ այս ըսելով՝ իր սիմինդրի պարկին վրայէն ելաւ ձգտելով
և իր բոլոր ոսկորներն իրարու ետեւ՝ տեսակ մը ներդաշնակու-
թեամբ ճայթեցնելով :
 — Բլանշէ, Բլանշէ — զոչեց տ'Արդանեան — կ'յայտարարեմ
որ երկրիս վրայ քեզի նմանող թուլամորթ մարդ մը չկայ : Ա՛Հ,
Բլանշէ, կ'նայիմ որ տակաւին իրարու մօտ տակառ մ'աղ չկե-
րանք որ զիրար ձանչենք :
 — Եւ ինչո՞ւ համար, պարոն :
 — Վասն զի տակաւին քաջ չեմ ձանչեր զքեզ — ըսաւ տ'Ար-
դանեան — և արդարեւ, հուսկ ուրեմն կ'ստիպու իմ հաւտալու ինչ
որ պահ մը մտածեր էի, այն օրն որ 'ի Պուլօնյը, Պ. Վարդի
սպասաւոր՝ Լիւլէնը զիւղեցիր, Բլանշէ, իրաւ որ հնա-
րագէտ մարդ մ'ես :
 Բլանշէ սկսաւ մեծամութեամբ լի ծիծաղով մը ինդալ, հրա-
ցանակրին բարի գիշեր ըսաւ, և կրպակին ետեսի կողմն իջաւ,
որ իրեն ննջարանի տեղ կ'ծառայէր :
 Տ'Արդանեան աթուին վրայ իր առջի գիրքն առաւ, և իր ճա-
կասն որու պահ մը կնճիռը պարզուեր էր, առաջուանէ աւելի
խոհուն դարձաւ :
 Արդէն Բլանշէի յիմարութիւններն ու երազները մոռցեր էր :
 — Այո՛ — ըսաւ նա իւրավի, իր խորհրդածութեանց թելն առ-

նլով՝ որ այս զուարձալի առանձնախօսութենէ կարեր էր, և որուն մասնակից ըրինք քիչ մ'առաջ հասարակութիւնը — այն, ամէն բան անդ է :

«Ա. Իմանալ թէ Պէղմօ ինչու համար Արամիսը տեսնել կ'ու գէր :

«Բ. Իմանալ թէ ինչու համար Արամիս իր վրայ տեղեկաթիւն չտար :

«Գ. Իմանալ թէ ո՞ր է Բորթոս :

«Այս երեք կէտէրու ներքեւ կ'հանդչի զաղսնիքը :

«Արդ — շարունակեց տ'Արդանեան — քանի որ մեր բարեկամ ները մեղ մոռցած են, մեր խեղճ խելքին դիմնիք : Մարդ կրցածը կրնայ ընել, անօրէն, կամ Մալակա, ինչպէս որ Բլանշէ կ'ըսէ :

ԹՅ

Պ. ՊէջոՒԻ ՆԱՄԱԿԸ

Տ'Արդանեան իր յատակաղծին հաւատարիմ՝ հետեւալ օրն իսկ Պ. Պէղմօի այցի զնաց :

Կոյն օրն՝ Պասդիյլ մաքրութեան օր էր. թնդանօթները մաքրեր փայլեր էին, սանդուղները քերթեր, փակակալներն իրենց բանալիներն իրենք մաքրելու դորձով զբաղած կ'երեկին :

Խոկ պահականոցի ղինուրները, զաւիթները կ'ըրջէին՝ սա պատճառանօք որ բաւական մաքրու էին :

Պէղմօ հրամանատարը մեծ քաղաքավարութեամբ ընդունեց տ'Արդանեանը. բայց անօր հետ այնպէս զաղսնապահութեամբ վարուեցաւ որ տ'Արդանեան իր բոլոր նրբամատութեամբը չկրցաւ բերնէն բառ մը քաղել :

Որչափ որ խոհեմութեամբ կ'վարուէր հրամանատարը, նոյն շափ տ'Արդանեանի անվաստահութիւնու կասկածը կ'աւելնար :

Այս վերջինը կարծեց նաև որ հրամանատարը նոր յանձնարարութեան մը համեմատ կ'վարուէր :

Պէղմօ տ'Արդանեանի հետ՝ ի Բալէ-Բուայալ չէր վարուած պաղարին և անթափանցելի մարդու մը պէս ինչպէս որ տ'Արդանեան կ'աեսնէր զՊէղմօ՝ ի Պասդիյլ :

Երբոր տ'Արդանեան զանի խօսել տալ ուղեց դրամի սախառղական գործոց վրայ որ Պէղմօն զԱրամիսը փնտուելու ստիպեր էր, և նոյն իրկուն այնքան դիւրահաղորդ կ'ընէր զանի, Պէղմօ պատճառելու թէ բանտին մէջ հրամաններ ունի տալու՝ տ'Արդանեանը թողոց այնքան երկար ատեն առանձին որ մեր հրացանակիրը՝ ստոյդ լինելով որ ուրիշ խօսք մը չպիտի կարենայ հանել Պէղմօի բերնէն՝ Պասդիյլին հեռացաւ զնաց և հրամանատարն այլ իր տեսչութենէ վերստին չգարձաւ :

Բայց տ'Արդանեան կասկած մ'ունէր և երբ մի անդամ կասկածով զրգուէր, տ'Արդանեան այլ ևս չէր քնանար :

Տ'Արդանեան մարդոց համար էր ինչ որ է կատուն չորբոտաւնեաց համար. անհանդստութեան և միանդամայն անհամբերութեան նշանակը :

Ինչպէս անհանդարու կատու մը մի և նոյն տեղը չմնար, նոյն պէս չմնար մետաքսեայ փամփուշն որ հօվին թեթեաղոյն շնչէն կ'երերի : Արտեսող կատու մ'իր զիտողութեան վայրին առ ջև մեռած է, ոչ անօթութիւնն և ոչ ծարաւը չեն կրնար զինքն իր խորհրդածութենէ դարձնել :

Տ'Արդանեան որ անհամբերութեամբ կ'մրկէր, յանկարծ սյս զլացումը թոթուեց իբրև ամենածանը բեռ մը : Ըստ իւրովի որ իրմէ ինչ զաղսնիք որ կ'պահէին ճիշտ այն զաղսնիքն էր զըր կարեսը էր իրեն համար թափանցել :

Հետեապէս մատածեց որ Պէղմօ անշուշտ Արամիսին ճայն պիտի տար, եթէ Արամիս անօր որ և յանձնարարութիւն տուած էր : Եւ այս բանս իրօք պատահեցաւ :

Հաղիւ թէ Պէղմօ նիւթապէս ժամանակ ունեցաւ բանտէն վերագաւունալու՝ որ տ'Արդանեան Բըդի-Սիւոկ փողոցին մօտ դարանամուտ կեցաւ այնպէս որ կարենայ Պասդիյլէն ելնողները տեսնել :

Ժամ մը Հերո-ՌՕր սպասելին ետե, այն քիւին ներքեւ ուր հովանի կար, տ'Արդանեան պահակ մը տեսաւ որ դուրս կ'ելնէր :

Արդ՝ ասկէ աւելի լաւ նշան մը չէր կրնար փափաքիլ։ Ամէն պահակ կամ փակակալ իր ելուսափ օրերն ունի և նոյն իսկ ժամբ ՚ի Պատղիլ, քանի որ ամենքը պարտաւորած են ո՛չ կին ունենալ և ոչ օթևան գղեկին մէջ։ ուստի կրնան դուրս ելնել առանց հետաքրքրութիւն շարժելու։

Բայց զօրանոցի զինւոր մ'երբ պահակութեան պաշտօն կ'վարէ ինչպէս յայսնի է, քսան չորս ժամ փակուած կ'մնայ, և այս բանս ա'Արդանեան ամենէն լաւ դիտէր։ Ուրեմն այս զինւորը մասնաւոր և ստիպողական հրամանի մը վրայ դուրս ելած պիտի լինէր։

Ինչպէս ըսինք, զինւորը Պատղիլէն ելաւ, և ծանր ծանր կը քալէր իբրև երջանիկ մարդ մ'որ փոխանակ ձանձրալի պահականոցի մ'առջև պահպանութիւն ընելու, կամ ոչ նուազ տաղտկալի ամրոցի մը վրայ, յանկարծ ազատութեան հետ շրջադաշութեան շնորհը կ'ընդունի, մանաւանդ երբ այս երկու զուարշութիւններն իբրև ծառայութիւն կ'նկատուին։

Աէնդ-Անդուանի արուարձանին կողմը դիմեց, օդը ծծելով և արևուն տաքնալով ու կանանց նայելով։

Տ'Արդանեան հեռուէն անոր ետևէն զնաց։ Տակաւին այս մասին իր գաղափարները հաստատած չէր։

— Պէտք է որ ամէն բանէ առաջ— մտածեց նա — այս թշուառականին գէմքը տեսնեմ։ Մարդ մը տեսնել, զանի դատել ըսել է։

Տ'Արդանեան աւելի շուտ քալել սկսաւ, և զինւորէն անցաւ, և այս ալ դժուարին բան մը չէր։

Ոչ միայն անոր գէմքը տեսաւ, որ բաւական ուշիմ էր և աներկիղ, այլ և տեսաւ անոր քիթը, որ քիչ մը կարմիր էր։

— Այս թշուառականն օղին կ'սիրէ — ըսաւ նա իւրովի։

Այն միջոցին որ կարմիր քիթը կ'տեսնէր, կ'տեսնէր նաև զինւորին զօտիին մէջ ճերմակ թուղթ մը։

— Լաւ, նամակ մը կ'տանի — յարեց ա'Արդանեան։

Գժոարութիւնն էր միայն նամակը ստանալ։ Արդ՝ զինւոր մը շատ ուրախ կ'լինի Պ. Պէզմօի կողմէ սուրհանդակ ընարուելովի։ իր պատգամաւորութիւնը չծախսեր։

Մինչդեռ ա'Արդանեան իր կուռփիները կ'կրծէր, զինւորը Սէնդ-Անդուանի արուարձանին մէջ կ'յառաջանար։

— Անտարակոյս Սէն-Մանտէ կ'երթայ այս մարդը — ըսաւ նա իւրովի — և չպիտի իմանամ մէկ ինչ կայ այն նամակին մէջ։

Տ'Արդանեան ինչ ընելը չկիտեր։

— Եթէ համազեստս ունենայի — ըսաւ իւրովի ա'Արդանեան,

— աս թշուառականն իր նամակին հետ բունել պիտի տայի։ Իմ առջևս ելող առաջին պահականոցի մարդիկ ինձ օգնութեան կը համակին անշուշա։ Բայց, թշուառս, ինչ հարկ կայ այս տեսակ դորձի մը համար անունս տալ։ Արբեցնեմ, բայց այն ատեն պիտի կասկածի երթայ և զիս պիտի զինովցնէ . . .։ Անօրէն, անմիտ մարդ մ'եմ, և իմ բանս բուսաւ։ Յարձակիմ այս թշուառին վրայ, սուսերամարտիմ, իր նամակին համար զինքը սպաննեմ։ Լաւ, եթէ թագուհւոյ մը նամակը լինէր լորտի մ'ուղղեալ, կամ կարտինալի մը նամակին առ թաղուհի մը, դարձեալ ինչ և է։ Բայց, Ասսուած իմ, ինչ անշահ դաւեր են այս Պ. Արամիի, Գուբէի և Գուլպէրի դաւերը։ Մարդու կեանքը դնել այս բանին համար, ո՛չ, իրաւ որ տասն սկուտ անդամ չեմ տար։

Մինչդեռ այսպէս կ'իմաստասիրէր իր ըղունզն ուտելով պեխերուն հետ, աղեղնաւորներու փոքրիկ գունդ մը տեսաւ և ոստիկան մը։

Այս մարդիկ ձերբակալ ընելով կ'տանէին վայելու շ դէմքով մարդ մ'որ բոլոր ուժով կ'ատրուբերէր։

Աղեղնաւորներն անոր հագուստը պատուեր էին և զանի կ'քաշքէին։ Կ'խնդրէր որ զինքը յարգանօք տանին, ինքզինքն աղատորդի և զինուոր անուանելով։

Մեր զինուորը տեսաւ փողոցին մէջ և պուաց։

— Զինուոր, օգնութեան հասիր ինձ։

Զինուորը նոյն քայլով զինքը կանչողին կողմը քալեց, և ամբոխն անոր հետևեցաւ։

Այն ատեն ա'Արդանեանի միաքը բան մ'եկաւ։

Այս առաջինն էր. պիտի տեսնենք որ գէշ միտք մը չէր։

Երբոր ազատառութիւն կ'պատմէր զինուորին որ տան մը մէջ իբրև

զող մը բոհուեր էր, մինչդեռ իրօք սիրող մ'էր, զինուորն անոր ցաւակից դանուելով միսիմարութիւն և խորհուրդ կ'տար այնպիս սի ծանրութեամբ մ'որ դաղղիացի զինուորն իր ինքնասիրութեան և կարդապահութեան մէջ կ'զմուէ : Յ'Արդանեան զինուորին ետեւ սահեցաւ որ ամբոխէն կ'սեղմուէր, և շուտ մը զօտիէն թուղթը կամցուկ մը քաշեց :

Արովչետեւ նոյն սրահուն պատառուն ազատորդին այս զինուորը կ'քաշքշէր, և ոստիկանն ազատորդին կ'քաշքշէր, տ'Արդանեան իր կողսպուտն առանց որ և է անպատեհութեան կատարեց :

Տան մը մոյթէն տասն քայլ հեռու զնայ և հասյէն կարգաց :

«Առ Պ. Վալօն, 'ի տուն Պ. Գուքէի, 'ի Սէն-Մանուէ » :

— Լաւ — ըստ նա :

Եւ նամակին կնիքը բացաւ առանց պատուելու, ապա չորս ծալք ունեցող թուղթը քաշեց, որ միայն սա բառերը կ'պարունակէր .

«Սիրելի Պ. Վալօն, շնորհ ըրէք Պ. Հերալէյի ըսել որ Պասդիլ եկաւ և հարց ու փորձ ըրաւ :

«Զեր անձնուէրը,

«ՏԸ ՊԻԶՄՕ »

— Լաւ ուրեմն, քաջ է — զոչեց տ'Արդանեան — ահա այս լիովին պայծառ խնդիր մ'է . Բորթոս անոր մէջն է :

Իր իմանալիքին վրայ սոսոց լինելով,

— Թշուառական — մատծեց հրացանակիրը — աւասիկ ողորմելի զինուոր մ'որուն նենդամիտ Պէզմօ իմ խարէութեան համար մեծ միաս պիտի հասցնէ . . . : Եթէ տուանց նամակի վերադառնայ . . . ինչ պիտի ընեն անոր : Իրաւ որ այս նամակին պէտք չունիմ, երբ միանդամ հաւկիթը կ'կլւնք, ինչի կ'ծառայեն կեցները :

Տ'Արդանեան տեսաւ որ ոստիկանն ու աղեղնաւորները զինուորը համոզեր էին և իրենց կալանաւորը կ'տանէին շարունակ :

Իսկ կալանաւորն ամբոխէն շրջապատեալ էր և իր ողբը կ'շարունակէր :

Տ'Արդանեան ամենուն մէջ տեղն եկաւ և նամակը զեսինը ձգեց, և ոչ ոք զինքը տեսաւ . յետու ընդ փոյթ հեռացաւ : Զինուորն

իր ճամբան ընկաւ դէպ 'ի Սէն-Մանուէ, շատ մտածելով այն առատորդւոյն վրայ որ իր պաշտպանութիւնը խնդրեր էր :

Յանկարծ իր նամակին վրայ մտածեց, և զօտին նայելով աեւսաւ որ նամակը գողցեր են : Իր արհաւրօք պրձակած ձայնը տ'Արդանեանի հաճոյք պատճառեց :

Այս խեղջ զինուորն իր չորս դին նետեց աչքն անձկութեամբ, և 'ի վերջէ քսան քայլ հեռու՝ իր ետեւ տեսաւ երանելի պահարանը : Անոր վրայ ընկաւ՝ ինչպէս բաղէն կ'սրանայ իր որսին վրայ :

Պահարանը փոքր ինչ փոշոտեր էր իրաւ և ճմրդուեր, բայց վերջապէս նամակը գտնուեր էր :

Տ'Արդանեան գիտեց որ նամակին խորտակուած կնիքը զինուորին շատ հոգ կ'պատճառէր, բայց բարեսիրտ մարդը հուսկ ուրբան հնչնուքը փարատեց և զիրը զօտիին մէջ դրաւ :

— Գնաւ — ըստ տ'Արդանեան — այսուհետեւ ժամանակ ունիմ, իմ առջեւէս զնաւ : Կ'երեկի թէ Արամիս Բարիդ չէ, քանի որ Պէզմօ Բորթոսին կ'զրէ : Այս սիրական Բորթոսը, ինչ խնդութիւն է զանի տեսնելը . . . և անոր հետ խօսակցիլը — ըստ Կասքօնը :

Եւ իր քայլը զինուորին քայլին վրայ կանոնաւորելով միտքը գրաւ անորմէ քառորդ մ'ետք՝ Պ. Գուքէի տունը հասնիլ :

Ժ

ԸՆԹԵՐՑՈՂԸ ՀԱՇՈՒԹԵԱՄՄԻ ՊԻՏԻ ՏԵՍՆԱԿ ՈՐ ԲՈՐԹՈՍ ԻՐ ՈՅՁԱԼ ՄԻՇՏ Կ'ՊԱՀԱԿ :

Տ'Արդանեան՝ իր սովորութեան համեմատ՝ հաշուեր էր որ մէն մի ժամ վաթսուն վայրկեան և մէն մի վայրկեան վաթսուն մանրերկորդ կ'արմէ :

Այս հաշուին շնորհիւ՝ որ վայրկենի և մանրերկորդի Ճշգրիտ

Հաշիւ մ'էր, դանձոց սպաշտօնէին դրան առջև հասաւ այն միջոցն որ զինւորը դուրս կ'ելնէր, դօմին պարապ :

Տ'Արդանեան գրան առջև ներկայացաւ, բարապան մ'որուն դղեստին բոլոր կարուածները բանուած էին՝ դուռը կէս բայց պահեց :

Տ'Արդանեան կ'փափաքէր ներս մանել առանց անունը տալու, բայց ձար չկար : Աւստի անունը տուաւ :

Այս զիջումը՝ որ ամէն գժուաբութիւն յարդարել պէտք էր, ինչպէս որ դէթ ա'Արդանեան կ'խորհէր, անօդուտ եղաւ, վասն զի բարապանը վարանեալ մնաց . սակայն երբ ա'Արդանեան կրկնեց իր ախաղուը՝ այս է թաղաւորին պահակաց հրամանատար, բարապան՝ առանց բոլորովին ձամբայ բանալու՝ աւելի ևս շխափանեց պայն :

Տ'Արդանեան հստիլցաւ որ բարապանին մեծասաստ հրաման մը տրուած է այս մասին :

Աւստի որոշեց սուտ խօսիլ, և այս ալ զիւրին էր ընել, քանի որ սուտին մէջ պետութեան փրկութիւնը կ'աւենէր, կամ պարզապէս իր անձնական շահը :

Աւստի յարեց իր արդէն ըրած յայտարարութեանց թէ ո. Վալօնին այն ինչ նամակ բերող զինւորն իր պատղամաքերն էր, և թէ այն նամակն իր դալուստն իմաց տալու համար միայն դրուած էր :

Հետեւապէս ոչ ոք ա'Արդանեանի մաից քարոտն եղաւ, և ա'Արդանեան ներս մտաւ :

Սպասաւոր մ'անոր ընկերամանալ ուղեց, բայց ա'Արդանեան պատասխանեց որ այս ծանրութիւնն իրեն համար առնուլ անօդուտ էր, քանի որ կատարելապէս զիտէր թէ ո. Վալօն ուր կը դանուէր :

Այսպէս լիուլի տեղեկութիւն ունեցող մարդու մ'ըսելիք չէր մնար :

Աւստի թոյլ տուին որ ա'Արդանեան մինակն երթայ :

Հրայանակիրն աչքէ անցոց ամէն բան, դրանդ, պարտէղ, որահ : Գառորդ մը քալեց այս անդը բան աբբայական ասլարանը,

որ որչափ հրաշալիք նոյնչափ կարսսիք, որչափ սպասաւորներ նոյնչափ սիւներ և գոներ կ'պարունակէր :

— Արդարեւ — ըստաւ նա իւրավիլ — այս տան սահմաններն երկրիս սահմանները պիտի լինին : Արդեօք Բորթունին խելքին վշեց Բիերֆօն գառնալու ո. Ֆուքէի տունէն դուրս չելնելով :

Ի վերջէ զդեկին մէկ մենաւոր կողմէ հասաւ՝ որ հատած քարէ պատով շրջապատեալ էր, որու վրայ շատ մը ծաղկաւէտ տունկեր կ'մաղլէին, որոց փայլուն ծաղկինները ստուղներու պէս խոշոր էին և ամուր :

Շրջապատին վրայ տեղ տեղ արձաններ կ'բարձրանային վեհչերուա և խորհրդաւոր դիրքով : Ասանք վեստեան կուսանք էին մեծածալ պարեղօտի ներքեւ ծածկուած, արագաշարժ հսկողներ իրենց մարմարեայ քօղերուն մէջ պահուած և գաղտնուգողի ակնարկով պալատին վրայ նայող :

Հերմէս մը, մատոր բերնին վրայ, հոլաթե Խրիս մը, մեկոններով ուողեալ կ'տիրէին ծառերուն ետեկն տեմնուող պարակներուն և չենքերուն վրայ . բոլոր այս արձանները սպիտակ կիսազէմով կ'երեսէին բարձր նորմներու վրայ, որոնք իրենց ու կատարները դէպէ երկին կ'արձակէին :

Այս նորմներուն բոլորտիքը զարաւոր վարդենիներ պատաստած էին, որ իրենց ծաղկալից օղերն երկաղի սուաերէն կ'անցնէին և ստորին ճիւղերուն և անդրիններուն վրայ հոտաւէտ ծաղկանց անձրեւ կ'տեղային :

Այս հմայական բաները մարդկային մտքի գերազոյն ձգանց արդինք երեցան հրայանակիրն : Բանահիւսելու մաքի տրամադրութեան մէջ կ'անուէր : Քանի մտածէր որ Բորթոս այսպիսի Եղեմի մը մէջ կ'բնակէր, Բորթոսի վրայ բարձրագոյն զաղափար մը կ'ստանար, այնքան իրաւ է որ ամենէն բարձր դլուխներն անդամ շրջակայ իրաց ներդործութենէ ազատ չեն :

Տ'Արդանեան գուռը դտաւ . դրան վրայ տեսակ մը զսպանակ տեսաւ, զայն գարձաց : Դուռը բացուեցաւ :

Տ'Արդանեան ներս մտաւ, դուռը վերատին զոցեց և զմբեթաւոր տաղաւար մը մտաւ, ուր ուրիշ ձայն չէր լսուեր բայց միայն ջրվէժներու և թունոց երդերու :

Տաղաւարին դուռը՝ սպասաւոր մը տեսաւ :

— Այս տեղ կ'բնակի Պ. Վալօն, այնպէս չէ — ըստ տ'Արդանեան առանց վարանելու :

— Այս, պարո՞ն — պատասխանեց սպասաւորը :

— Իմաց առեւ անոր որ տ'Արդանեան ասպետը, Նորին Վեհափառութեան հրացանակրաց հրամանատարը, իրեն կ'սպասէ :

Տ'Արդանեանը սրահակ մը մոցոցին :

Տ'Արդանեան ընդ երկար չսպասեց . խիստ ծանօթ քայլափոխ մը մօտակայ սրահին յատակը դղրդեց, գուռ մը բացուեցաւ կամ լաւ ևս մղուեցաւ և Բորթոս եկաւ իր բարեկամին զիրկն ընկառ այնպէս շփոթութեամբ որ իրեն կ'վայլէր :

— Դու, այս տեղ — զուշեց նա :

— Հապա դու — պատասխանեց տ'Արդանեան : — Ա՛հ, կեղծամի՛տ :

— Այս — ըստ Բորթոս շփոթ ժպիտով մը ժպտելով — այս, զիս Պ. Գուքէի տունը կ'գտնես, և այս բանս դոյզն ինչ զարմանքդ կ'պատճառէ, այնպէս չէ :

— Ո՛չ, բնաւ, ինչո՞ւ համար Պ. Գուքէի բարեկամներէն մին չպիտի լինէիր . Պ. Գուքէ շատ բարեկամներ ունի, մանաւանդ ինչքի տէր մարդոց մէջ :

Բորթոս այս զովեստն իրեն վրայ չառնըու համեստութիւնն ունեցաւ :

— Այս ես կայ — յարեց նա — որ զիս 'ի Պէլ-Խոլ տեսար :

— Այս ալ նոր պատճառ մ'է որով կ'յորդորուիմ կարծելու որ Պ. Գուքէի բարեկամներէն մին ես :

— Սասց է որ զանի կ'ձանչեմ — ըստ Բորթոս շփոթութեամբ մը :

— Ա՛հ, բարեկամ — ըստ տ'Արդանեան — որչափ մեղապարտ ես իմ առջես :

— Ի՞նչո՞ւ համար — զոչեց Բորթոս :

— Ի՞նչպէս, Պէլ-Խոլի պէս սքանչելի ամրոցներ կ'շինես և գու ինձ չես իմայներ :

Բորթոս կարմրեցաւ :

— Այս բաւական չէ — շարունակեց ա'Արդանեան — զիս վար կ'տեսնես, զիտես որ թաղաւորին քանին եմ, և չես դուշակեր որ թաղաւորը յետին ծայր փափաքելով ձանչել այն արժանիքի տէր մարդն որու ձեռօք շինուած են այն ամրութիւններն որոց վըրայ այնչափ փառաւոր նկարագիրներ կ'ընեն անոր, չես դուշակեր որ թաղաւորը զրկեց զիս որ դանեմ այն մարդը :

— Ի՞նչպէս, թաղաւորը զրկեց քեզ որ իմանաս . . . :

— Տէր վկայ, թող, չխօսինք ալ այս բանիս վրայ :

— Կայծակներ — ըստ Բորթոս — ընդ հակառակն, խօսինք այդ ինդրայն վրայ . թաղաւորը զիտէ՞ր որ Պէլ-Խոլը կ'ամրացնեն : — Ե հարկէ, միթէ թաղաւորն ամէն բան չզիտէր :

— Բայց զիտէ՞ր թէ ամրացնողն ով էր :

— Ո՛չ, չզիտէր, միայն իրեն տրուած տեղեկութեանց վրայ կ'կանկածէր որ պատերազմական անուանի մարդ մը պիտի լինէր :

— Կրո՞ղ — ըստ Բորթոս — եթէ զիտայի այդ բանը :

— Վանէն չզիտի խոյս սայիր, այնպէս չէ :

— Ո՛չ, ի՞նչ ըսիր երբ զիս նորէն զտար :

— Սիրելիդ իմ, խորհեցայ :

— Ա՛հ, այս, զու միշտ կ'խորհիս, դու . . . : Եւ խորհելովդ ի՞նչ զտար :

— Բոլոր Շշմարտութիւնը դուշակեցի :

— Ա՛հ, զուշակեցիր մի :

— Այս :

— Ի՞նչ դուշակեցիր . նայինք — ըստ Բորթոսս թեսաթուի մը մէջ լաւ ևս տեղաւորուելով և սինդսի կերպարան մը դասելով :

— Նախ դուշակեցի որ Պէլ-Խոլը կ'ամրացնես :

— Է՛հ, այդ գտաւարին բան մը չէր դուշակելը . զիս գործի վրայ տեսար :

— Բայց սպասէ . ուրիշ բան մ'ալ դուշակեցի . այսինքն Պէլ-Խոլը կ'ամրացնէիր Պ. Գուքէի հրամանաւ :

— Իրաւ է :

— Այս չէ բոլոր ըսելիքս : Երբոր դուշակելու խանդս բանէ, կէս ձամբան չեմ մնար :

— Սիրական տ'Արդանեանս :

— Գուշակեցի որ ու . Գուքէ այս ամբութիւնները բոլորավին դաշտնի պահել կ'ուզէր :

— Այդ էր իր զիասաւորութիւնը , արդարե՛ ինչպէս որ կարծեմ — ըստ Բորթոս :

— Այս , բայց զիասե՞ս արդեօք թէ ինչու համար զաղանի պահել կ'ուզէր :

— Անշնչաշ . որպէս զի ոչ ոք իմանայ — ըստ Բորթոս :

— Նախ այդ պատճառը կայ . բայց այդ փափաքը վեհանձնութեան խորհուրդ մը կ'ծածկէր . . . :

— Սասպէ — ըստ Բորթոս — իմացած եմ որ ու . Գուքէ շատ վեհանձն է :

— Վեհանձնութիւն մը զոր թագաւորին ցուցնել կ'ուզէր :

— Հօ , հօ :

— Կ'զարմանան այս բանիս :

— Այս :

— Սիթէ չզիտէ ի՞ր այդ :

— Ո՛չ :

— Լաւ , ես զիտեմ :

— Ուրեմն կախարդ ես :

— Բնաւին :

— Ուրեմն ուստի՞ զիտես :

— Ա՛ս , ըստ հետեւ մը . նոյն իսկ Գուքէին ըսածը լսեցի երբոր թագաւորին կ'խօսէր :

— Ի՞նչ կ'խօսէր :

— Թէ ոէլ-իսլն իրեն համար ամրայնել տուեր էր , և թէ ոէլ-իսլն իրեն պարզ կ'ընէր :

— Ա՛ս , միթէ զու լսեցի՞ր Գուքէին այդպէս խօսիլը թագաւորին :

— Բառ առ բառ այսպէս լսեցի : Մինչև անդամ յաւելցուց . « ոէլ-իսլն իմ մէկ ճարտարապետ բարեկամիս ձեռօք ամրայցուցի , մեծ արժանիքի տէր մարդ մ'է , և հրաման կ'ինդրեմ զանի Զեր վեհափառութեան ներկայացնելու : — Իր անունն ի՞նչ է ,

Հարցոց թաղաւորը : — Պարոն Վալոն , պատասխանեց ու . Գուքէ : — Ծատ լսեւ , պատասխանեց թաղաւորը , զանի ներկայացնելք ։

— Թաղաւորն այդպէս պատասխանեց :

— Տ'Արդանեանի խօսքս վկայ :

— Հօ , հօ — ըստ Բորթոս : — Ուրեմն , ինչու համար չներկայացոցին զիս :

— Միթէ այս ներկայացման խօսքը չըրի՞ն քեզի :

— Անտարակնյամ . բայց գեռ ևս կ'սպասեմ :

— Անհոգ եղիք , օրը պիտի դայ :

— Հըմ , հըմ — խանչեց Բորթոս :

Տ'Արդանեան այնպէս մը ձեւացոց թէ չըեց Բորթոսի ձայնը , և խօսակցութիւնը փոխելավ ,

— Բայց շատ առանձնական վայր մը կ'բնակիս , կարծեմ , այնպէս չէ , բարեկամ — հարցուց նա :

— Ես միշտ առանձնութիւնը սիրած եմ : Մելամաղձոտ եմ — պատասխանեց Բորթոս հառաջով մը :

— Տե՛ս , իրաւ որ այլանդակ բան է — ըստ ա՛Արդանեան — ես չէի զիտած այդ բնաւորութիւնդ :

— Ուսման հետեւելս ՚ի վեր այսպէս եմ — ըստ Բորթոս հարատար գէմքով մը :

— Բայց յուսամ որ մոքի աշխատութիւններդ մարմնոյդ առողջութեան վես չուուին :

— Ո՛չ , ամենելին :

— Ոյժդ միշտ տեղն է :

— Զափազնյ լսւ , բարեկամդ իմ , չափէն աւելի լսւ է :

— Բայց լսեր էի որ զալստեանդ առաջին օրը . . . :

— Այս , չէի կարող այլ ևս շարժիլ , այնպէս չէ :

— Ի՞նչպէս — ըստ ա՛Արդանեան ժպիտով մը — և ի՞նչ պատճառաւ չէիր կարող շարժիլ :

Բորթոս հասկըցաւ որ անխելք խօսք մ'լսեր էր և ուզեց զայն ուղղել :

— Այս , ոէլ ձիերու վրայ հեծնելով եկայ ոէլ-իսլէն — ըստ հա — և ասով շատ յողնած էի :

— Ռւրեմն չեմ զարմանար ալ որ ես ետևէդ զալով՝ ճամբուն վրայ եօթ ութ հաս ճաթած ձի տեսայ :

— Ծանր եմ, արդէն գիտես — ըստ Բորթոս :

— Այսպէս որ խորտուիսաշ եղեր էիր :

— Ճարպս Հալեցաւ, և այս Հալմամբ հիւանդ եղայ :

— Ա՛ս, խե՞ջ Բորթոս . . . հասկա Արամիս, ի՞նչ ըրաւ քեզ այս պարագայիս մէջ :

— Շատ զոյնեց . . . նոյն իսկ Պ. Գուքէի բժշկին ձեռւքը խնամել տուաւ զիս : Բայց երեակայէ միանդամ՝ որ ութ օրէն ետև այլ ես չէի շոնչ առնուր :

— Ի՞նչպէս, չէիր չնչեր :

— Սենեակը շատ փոքր էր . բոլոր օրը կ'ծծէի :

— Իրամ :

— Գէթ այսպէս հասկըցուցին ինձ . . . ուսաի ուրիշ սենեակ մը փոխակրեցին զիս :

— Ռւր այս անդամ ազան շոնչ կ'առնուս :

— Այս, աւելի ազատ, բայց մարզանք չկայ, չկայ բան մ'ընելու : Բժիշկը կ'պնդէր որ տեղէս չշարժիմ, իսկ ես՝ ընդ հակառակ՝ քան զառաջինն զօրեղ կ'զայի ինքնինքս : Այս բանս ծանր դիպուածի մը տեղի տուաւ :

— Ի՞նչ դիպուած :

— Երեակայէ, սիրելի բարեկամ, որ այն ապուշ բժշկին հրամաններուն ընդվիզելով՝ միտք զրի դուրս ելնելու, հաճելի թուի իրեն այս բանս թէ ոչ: Հետեապէս՝ հրամացեցի ինձ սպասառողլ ծառային որ զդեսաներս բերէ :

— Ռւրեմն բոլորովին մերկ էիր, խե՞ջ Բորթոս :

— Ո՛չ, ամենելին. շքեղ պարեզօտ մ'ունէի, ընդ հակառակն : Սպասառողը հնազանդեցաւ. իմ հազուսս հադայ, որ շատ լայնցեր էր, բայց՝ ասրօբինակ բան, իմ ոտներս ալ լայնցեր էին :

— Այս, կ'իմանամ:

— Եւ իմ կօշիկներս շատ նեղցեր էին :

— Ոտներդ ուռեցած էին :

— Ճիշտ է, դուշակեցիր :

— Անօրէն, խօսելիք գէպքդ այդ էր :

— Այս, այս էր. ես քեզի պէս չմտածեցի այս մասին. ըսի իւրուիլ . « Որովհետեւ տասն անդամ ոտներս կօշիկներուս մէջ մտած են, պատճառ մը չկայ որ մետասաներորդ անդամ մ'ալ չմտնեն » :

— Այս անդամ, սիրելիք իմ Բորթոս, ներէ ինձ ըսելու, ուղիղ գասաղութենէ զուրի էիր :

— Կարձ կատեմ, միջնորմի մ'առջև նստած էի . աջ կօշիկս զնելու փորձ կ'փորձէի . ձեռքովս կ'քաշէի, ծնողովս կ'հրէի, անլուր ճիր թափելով, երբ յանկարձ կօշիկս երկու քաշելիքը ձեռքս մնացին, և ոտքս ձգաեցաւ իբրև բաղիստր մը :

— Բաղիստր . որչափ հմուտ ես ամրութեանց մասին, սիրելի Բորթոս :

— Ոտքս բաղիստրի պէս ձգաեցաւ և միջնորմին զարնելով ծակեց զայն : Բարեկամ, Սամիխոսին պէս կարծեցի թէ տաճարը փլաւ : Անհնար է մի առ մի ըսել թէ որչափ նոյն հարուածէն պատկերներ, յախճապակներ, թաղաներ, վիճակներ, վարագոյրի ձողեր ընկան :

— Բորթոս սկսաւ ծիծաղիլ :

— Իրաւի, ինչպէս որ կ'ըսես, անլուր բան մ'է այդ :

Եւ ա'Արդանեան սկսաւ Բորթոսին պէս ծիծաղիլ :

Բորթոս սկսաւ իսկոյն ա'Արդանեանէ աւելի բարձը ծիծաղիլ :

— Կարեցի — ըստ Բորթոս՝ ձայնն այս զուարթութենէ կարելով — երեք հաղար Փրանքի արժողութեամբ յախճապակներ, հօ, հօ, հօ . . . :

— Լաւ — սպասականեց ա'Արդանեան :

— Զորս հաղար Փրանքէն աւելի արժէք ունեցող հայլիներ խորտակեցի, հօ, հօ, հօ . . . :

— Պատուական :

— Թո՛ղ ճար մ'որ շիտակ դլիիս վրայ ընկաւ և հաղար կտոր եղաւ, հօ, հօ, հօ . . . :

— Գլխուղ վրայ — ըստ ա'Արդանեան, որ կողերը կ'բռնէր ծիծաղելէն :

— Բոլորովին զլխուս վրայ :
 — Ուրեմն զլուխտ պատռեցաւ :
 — Ո՛չ, ընդ հակառակն՝ քեզի ըսի խորտակուողն հայլին էր երբեւ ապակի :
 — Ա՛չ, ձարն ապակի՞ էր :
 — Վենեակի ապակի . հետաքրքրաշարժ զործ մը, սիրելիդ իմ, զարդ մ'օրու նմանը չկար, և երկու հարիւր լիտր կ'կշռէր :
 — Այդ ամենը զլխուդ վրայ ընկաւ :
 — Գլխիս . . . վրայ : Երեակայէ բոլորովին սակեզօծեալ բիւրեղեայ դռնդ մը, վարէն գրուաղեալ, վերէն հոտեղէններով որ կ'վառէին, կտուցներ որ բացեր կ'արձակէին երբոր վառ լինէին :
 — Անշաւած, բայց վառած չէին :
 — Բարեբաղդօրէն, թէ ոչ զիս պիտի այրէին :
 — Եւ միթէ մինալ տափակցար :
 — Ո՛չ :
 — Ի՞նչպէս ոչ :
 — Ո՛չ, ձարը զանկիս վրայ ընկաւ : Ըստ երեսյթին մեր զըլշխուն կատարը չափաղանց կարծը կեղեւ մ'ունինք :
 — Ո՞վ ըստ քեզի այդ բանը, Բորթոս :
 — Բժիշկը : Գմբէթի նման բան մ'որ Բարիլի Կողը-Տամը կրնայ կրել :
 — Վա՛չ :
 — Այն, կ'երեկի թէ այսպէս շինուած է մեր զանկը :
 — Քեզի համար խօսէ, սիրելիդ իմ. քու զանկդ է որ այդպէս շինուած է և չէ թէ ուրիշներունը :
 — Կարելի է — ըստ Բորթոս մնապարծութեամբ — այնպէս որ երբ ձարն ընկաւ մեր զլխին վերել զտնուած դմբէթին վրայ, թնդանօթի որոտման պէս ձայն մ'ելաւ. բիւրեղը խորտակեցաւ և ես ողողեալ վար ընկայ :
 — Արեամբ, խեղջ Բորթոս :
 — Ո՛չ, անուշահոս խւղերով որ սերի պէս կ'հոտէին. պատռական բան էր, բայց չափաղանց աղւոր էր հոտն և կարծես թէ անուշ հոտէն զլուխս դարձաւ. այս բանս զդացած ես երեմն, ա'Արդանեան, անպէս չէ :

— Այն, երբ շուշան կ'հոտութասի . այսպէս ուրեմն, իմ խեղջ բարեկամն, բախումէն զետին ընկար և հոտէն զլուխտ ցաւեցաւ :
 — Բայց զարմանալին սա է, և բժիշկն ալ նոյնը հաստատեց, իր պատռացն վրայ, թէ այսպիսի բան մ'երբեք անսած չունէր :
 — Տարակոյս չկայ որ ուռեցք մ'ունեցար — ընդմիջեց ա'Արդանեան :
 — Հինդ հատ :
 — Ինչո՞ւ համար հինդ հատ :
 — Սպասէ . ձարն իր ստորին ծայրը՝ հինդ հատ ամենասուր զարդեր ունէր :
 — Այ :
 — Այս հինդ զարդերն իմ մաղերու մէջ թափանցեցան, թէ և ինչպէս կ'տեսնես, մաղերս շատ խիտ են :
 — Բարեբաղդաբար :
 — Եւ մորթիս մէջ մտան : Բայց, նայէ զարմանալի բանը, ինձի միայն կ'պատահին այսպիսի բաներ : Փոխանակ խորշեր ընելու, ուռեցք ըմին : Բժիշկն երբեք չկրցաւ բացատրել ինձ այս բանս զոհացոցիշ կերպով մը :
 — Չատ լաւ, հիմակ ես քեզի պիտի բացատրեմ :
 — Մեծ ծառայութիւն պիտի ընես ինձ — պատասխանեց Բորթոս իր աչքը քթելով, և այս ալ իր ուշաղրութեան յետին աստիճանը հասած լինելուն նշանն էր :
 — Ըգեղդ բարձր ուսմանց և կարեւոր հաշիւներու գործածելեդ ՚ի վեր, զլուխտ զարդացաւ, այնպէս որ այժմ դիտութեամբ լի զլուխտ մ'ունիս :
 — Այդպէս կարծես :
 — Ստոյդ եմ : Ճետեապէս փոխանակ թողլու որ զլխուդ խորն օտարոտի բաներ թափանցեն, քու ոսկրաշէն խելապատակդ, որ արդէն չափէն ասելի լեցուն է, անոր վրայ բացուած ծակերէն օկուտ քաղելով աւելորդը գուրս կ'թափէ :
 — Ա՛չ — ըրաւ Բորթոս, որս աւելի պայծառ կ'երեէր այս բացատրութիւնը քան թէ բժշկինը :

— Գլխիդ վրայ տեղի ունեցած հինգ այսումները ձարին չորս զարդերուն միջոցաւ անտարակոյս դիտական դիրտեր էին որ իրաց զօրութենէ գուրս ընկան :

— Սայդ է — ըստ Բորթոս — և ասոր ապացոյցը սա է որ դրսէն աւելի ցաւ կ'պատճառէր ինձ այս բանս քան թէ ներսէն : Պիտի խոստովանիմ իսկ՝ որ երբ փեղոյրս դլուխս կ'գնէի, բռնցի մշելով այն չնորհալի ուժգնութեամբ զոր մենք սուսերաւոր ապատանիք ունինք . լաւ, եթէ իմ բուռս աղէկ կշռուած չլինէր, չափաղնց կսկիծներ կ'զցայի :

— Բորթոս, քեզի կ'հաւտամ :

— Ուստի, իմ բարեմիտ բարեամս — ըստ հսկայն — Պ. Գուքէ՝ տեսնելով որ իր տունն այնքան ամուր չէ, որոշեց ինձ ուրիշ բնակարան մը տալ : Ասոր վրայ զիս այս տեղ զրին :

— Այս պահունի ծառաստանն է, այնպէս չէ :

— Այո :

— Ժամադրութեանց յատկացեալ ծառաստանը, որ այնչափ նշանաւոր է զանձուց պաշտոնէին զաղտնի պատմութեանց մէջ :

— Ես այդ չցիտեմ, ես ոչ ժամադրութիւն և ոչ խորհրդաւոր պատմութիւն ունեցած եմ. բայց կ'թողուն զիս որ իմ ջիւերս մարզեմ, և այս թոյլառութենէ օդուատ կ'քաղէմ ծառեր արմատէն խլելու համար :

— Ինչո՞ւ համար :

— Զեռքս վարժելու, և ասկէ զատ՝ թոչուներու բոյներ բըռնելու համար : Այս աւելի հեշտ կ'զտնեմ քան թէ ծառերու վըրայ ենելը :

— Տիրախի պէս հովտական ես, սիրելի իմ Բորթոս :

— Այո, փոքր հաւկիթները կ'սիրեմ, խոշորներէն շատ աւելի կ'սիրեմ : Զգիտես բնաւ թէ ո՛քան համել է սարեկիկի, տարմահափ, կեռնեխի և սարեկի հինգ հարիւր հաւկիթէ շնուռած ձուազեղը :

— Բայց հինգ հարիւր հաւկիթ, այդ ահաղին բան է :

— Սկսած մը չափ տեղ կ'բունէ — ըստ Բորթոս :

Տ'Արդանեան Բորթոսի վրայ հինգ վայրկենի չափ սքանչացաւ որպէս թէ առաջին անդամ կ'աւեսնէր զանի :

Իսկ Բորթոս՝ իր բարեկամին նայուածքին ներքեւ կ'բացուէր խընդաղին :

Այսպէս մնացին քանի մը վայրկեան, ո'Արդանեան ակնապիշ, Բորթոս զուարթալին :

Տ'Արդանեան խօսակցութեան նոր ձեւ մը տալու հնար մը կը փնտուէր անշուշտ :

— Ծատ կ'զուարճանամս այս տեղ, Բորթոս — հարցուց նա վերջապէս, անտարակոյս իր վինտուած հնարը դանելէն ետե :

— Ո՛չ միշտ :

— Վերևակայեմ այդ ըսածդդ. բայց երբ չափէն աւելի տաղտկանաս, ի՞նչ կ'ընես :

— Ո՛չ, ես այս տեղ ընդ երկար չպիտի մնամ : Արամիս կ'սպասէ որ իմ վերջին այսաւցու անհետի որպէս զի թագաւորին ներկայացնէ զիս, որ ինչպէս կ'ըսեն, ուռեցքի հակառակ է :

— Ուրեմն Արամիս միշտ Բարիկ է :

— Ո՛չ :

— Ուր է ուրեմն :

— Ի Փօնդէնպլօ :

— Առանձին :

— Պ. Գուքէի հետ :

— Ծատ լւա. բայց բան մը կ'զիտեմ զիտե՞ս :

— Ո՛չ, ըսէ որ զիտնամ :

— Կ'կարծեմ որ Արամիս քեզ կ'մոռնայ :

— Այդպէս կարծես :

— Վարն, 'ի Փօնդէնպլօ, կ'իմուգան, կ'պարեն, կ'տօնեն, Պ. Մաղարէնի դինիները կ'մնկեն . . . զիտե՞ս արդեօք որ ամէն իրկուն այն տեղ պարեիներ կան :

— Սատանայ, սատանայ :

— Ուստի ահա կ'ազգաբարեմ քեզի որ քու սիրական Արամիս քեզ կ'մոռնայ :

— Այդ կարելի է, երբեմն մասձեցի :

— Միայն թէ քեզ չմասնէ, կեղծամիւալ :

— Ո՛չ :

— Գիտես արդէն որ նենդամիտ աղուէս մ'է այդ Արամիադ :

— Այս , բայց միթէ զիս կ'մասնէ . . . :

— Մահի ըրէ , նախ քեզ կ'բանտարկէ :

— Ի՞նչպէս զիս կ'բանտարկէ : Միթէ ես բանտարկուած եմ , ես :

— Տարակոյս կայ :

— Կ'փափաքէի որ այդ ըսածդ փորձով հաստատես :

— Շատ դիւրին է : Միթէ դուրս կ'ելնես :

— Երբէք :

— Միթէ ձի կ'հեծնես :

— Երբէք :

— Միթէ թոյլ կ'տա՞ն բարեկամներուդ որ զան քեզ տեսնեն :

— Երբէք :

— Լու ուրեմն , բարեկամ , երբէք դուրս չելնել , երբէք ձի չաշտանակել , երբէք բարեկամ չտեսնել , ասոր կ'ըսեն բանտարկեալ լինիլ :

— Եւ Արամիս ինչո՞ւ համար զիս պիտի բանտարկեր — հարցոց Բորթոս :

— Նայինք — ըսաւ ա'Արդանեան — անկեղծ եղիր , Բորթոս :

— Ոսկիի պէս :

— Արամիս չըրա՞ն Պէլ-Իսլի ամրութեանց յատակաղիծը :

Բորթոս կարմիրեցաւ :

— Այս — ըսաւ նա — բայց բոլոր ըրածն այդ է միայն :

— Ճիշտ այդպէս . և իմ կարծիքս սա է որ մեծ դործ մը չէ այդ :

— Իմ ալ կարծիքն այդ է :

— Լաւ , չափաղանց ուրախ եմ որ իրարու համամիտ ենք :

— Եւ ոչ իսկ Պէլ-Իսլ եկած է — ըսաւ Բորթոս :

— Կ'տեսնես :

— Ես կ'երթայի 'ի Ալան , ինչպէս որ կրցար տեսնել :

— Ի՞նչպէս որ տեսար ըսէ . լաւ , ահա այդ է բոն ինդիքը , սիրելիդ իմ Բորթոս : Արամիս որ մինակ յատակաղծեր ըրաւ , իրք ճարտարապետ կ'ուզէ ծախել ինքնիքը . մինչդեռ քեզ որ

քար քարի վրայ դնելով պատը , բերդաքաղաքն ու ամրոցները շինեցիր , կ'ուզէ կառուցանողի կարգն անցնել :

— Կառուցանո՞լ , այսինքն որմնադիր :

— Ճիշտ այդպէս , որմնադիր :

— Շաղախի զանկիչ :

— Ճիշտ այդպէս :

— Գործ աւո՞ր :

— Գաւար բառը :

— Հօ , հօ , սիրելի Արամիս , միշտ ինքզինքդ քսան հինդ տարու կ'կարծես , ինչպէս որ կ'երեկի :

— Այս բաւական չէ , կարծէ թէ յիսուն տարեկան ես :

— Կ'փափաքէի որ զինքը դործին վրայ տեսնի :

— Այս :

— Թշուառական մ'որ յօդացաւ ունի :

— Այս :

— Որ քարացաւ ունի :

— Այս :

— Որ երեք ակուայէ զուրկ է :

— Զորս ակուայէ :

— Մինչդեռ ես , նայէ մի անդամ :

Եւ Բորթոս իր խոշոր շրթունքը բանալով , երկու շարք ակուայց ցցոց որ փոքր ինչ ձիւնէ նուազ սպիտակ էին , բայց փղուկիրի պէս յստակ , կարծր և ողջ էին :

— Զես կրնար երեակայել , Բորթոս , թէ թաղաւորն որչափ կ'սիրէ ակուաները — ըսաւ ա'Արդանեան : Բու ակուաներդ միտքս կ'ընեն , քեզ թաղաւորին պիտի ներկայացնեմ :

— Դո՞ւ :

— Ինչո՞ւ համար չէ :

— Միթէ կարծես թէ Արամիսին չափ յարդ չունիմ աբքունիքը :

— Ո՛չ , ո՛չ :

— Միթէ կարծես թէ Պէլ-Իսլի ամրութեանց վրայ աչք մը ունենամ :

— Ո՛չ , 'ի հարկէ , ո՛չ :

— Ուրեմն միայն քու շահուգ համար պիտի շարժիմ։
 — Տարակյս չունիմ։
 — Լաւ, ես թագաւորին մտերիմ բարեկամն եմ, և ասոր ասպացոյը սա է որ, երբ անախործ բան մը կայ անոր ըսելու, ես կ'առնում այդ պաշտօնն իմ վրայ։
 — Բայց, բարեկամի իմ, եթէ զիս ներկայացնեմ . . .։
 — Ասզա։
 — Արամիս պիտի սրդողի։
 — Ինձի՞ դէմ։
 — Ո՛չ, ինձի դէմ։
 — Բա՛, թէ այն թէ ես լինիմ ներկայացնողը, քանի որ մէկը պիտի ներկայացնէ քեզ, մի և նոյն բանն է։
 — Ինձ հաղուստ պիտի ընէին։
 — Քու կիններդ շքեղ են։
 — Ո՛չ, ասլսպիրլ տուածներս շատ աւելի զեղեցիկ էին։
 — Զգոյշ եղիր, թագաւորը սլարդութիւնը կ'սիրէ։
 — Ուրեմն ես ալ սլարդ պիտի լինիմ։ Բայց Գուքէ լինչ պիտի ըսէ իմանալով որ մեկներ եմ։
 — Միթէ կալանաւո՞ր ես խոստմամբ։
 — Բնաւ, ո՛չ բոլորովին։ Բայց անոր խօսք տուեր էի որ առանց իմաց տալու չհեռանամ։
 — Կեցիր, այդ բանին վրայ պիտի խորհինք։ Այս տեղ ընելիք բան մ'ունին։
 — Ե՞ս, առ այժմ կարեռը բան մը չունիմ։
 — Կարելի է որ ծանրակշիռ բանի մը համար Արամիսի միջնորդն ես։
 — Իրաւ որ չէ։
 — Ա'իմանաս անշուշտ որ ըսածս քու օդտիդ համար է։ Օրինակի համար, կ'ենթագրեմ որ պաշտօն ունիս Արամիսի պատգամներ ու նամակներ դրկելու։
 — Ո՛չ, նամակներ, այս։ Երբեմն անոր զիրեր կ'զրկեմ։
 — Ո՞ւր։
 — Ի Գօնդէնպլօ։

— Եւ միթէ այդ տեսակ նամակներ ունին։
 — Բայց . . .։
 — Թո՞ղ որ ըսեմ։ Եւ այդ զիրերէն ունին։
 — Ճիշտ հիմակ հատ մը ստացայ։
 — Կարեւո՞ր։
 — Կ'ենթագրեմ որ կարեռը է։
 — Ուրեմն զանոնք չե՞ս կարդար։
 — Ես հետաքրիր չեմ։
 Եւ Բորթոս իր զրագանէն հանեց զինուորին բերած նամակը զոր կարդացած չէր, բայց ա'Արդանեան կարդացած էր զայն։
 — Գիտե՞ս ինչ պէտք է ընել — ըստ ա'Արդանեան։
 — Կրո՞ղ, ինչ որ միշտ կ'ընեմ, պէտք է որ ուզարկեմ։
 — Ո՛չ բնաւ։
 — Ինչո՞ւ, պաշէմ։
 — Ո՛չ, դարձեալ ո՞չ։ Միթէ չըսի՞ն քեզի որ այդ նամակը կարեռը էր։
 — Հատ կարեռը։
 — Լաւ ուրեմն, պէտք է որ դու անձամբ տանիս զայն՝ ի Գօնդէնպլօ։
 — Արամիսին։
 — Այո՞ւ։
 — Իրաւացի է։
 — Եւ որովհետեւ թագաւորն անդ է . . .։
 — Այս սկարագայէս օդուտ պիտի քաղես . . .։
 — Այս սկարագայէս օդուտ պիտի քաղեց քեզ թագաւորին ներկայացնելու համար։
 — Ո՛չ, վարպետորդի ա'Արդանեան, մինակ դու կարող ես այսպիսի հնարք զանել։
 — Ուրեմն, փոխանակ մեր բարեկամին քիչ շատ կարեռը նամակներ ուզարկելու, պէտք է որ մենք անձամբ տանինք։
 — Մաքէս անդամ չանցաւ այդ բանը, թէև շատ սկարդ զիւտ մէ։
 — Աւստի ստիպողական է, սիրելիդ իմ Բորթոս, որ անմիջաւ պէս ճամբայ ելնենք։

— Իրօք — ըսաւ Բորթոս — որչափ շուտ մեկնիք այնքան Արամիսի դիրք չուշանար ձեռքը համելու :
 — Իորթոս, միշտ զօրաւոր կերպով կ'բանադատես, և քու տրամաբանութիւնդ երեակայութեանդ կ'օդնէ միշտ :
 — Այդպէս կարծես — ըսաւ Բորթոս :
 — Հիմնական ուսմանց հետեանին է այդ — պատասխանեց տ'Արդանեան : — Օ՞ն, ելի՛ր երթանք :
 — Բայց — ըսաւ Բորթոս — Գուքէի տուած խոստում :
 — Ի՞նչ խոստում :
 — Այսինքն Սէն-Մանտէէն չհեռանալ առանց անոր իմաց տալու :
 — Ա՛ս, սիրելիդ իմ Բորթոս — ըսաւ տ'Արդանեան — մրչափ սղայ ես :
 — Ինչո՞ւ համար :
 — Գօնդէնապլօ պիտի համիս, այնպէս չէ,
 — Այ՞ս :
 — Այն տեղ պիտի դանես Պ. Գուքէն :
 — Այ՞ս :
 — Կարելի է թագաւորին մօտ :
 — Թագաւորին մօտ — կրկնեց Բորթոս վեհափառոքէն :
 — Եւ անոր կ'մօտենաս ըսելով. «Պ. Գուքէ, պատիւ ունիմ ձեղ իմաց տալու որ այժմ Սէն-Մանտէէն մեկնեցայ » :
 — Եւ — ըսաւ Բորթոս նոյն վեհափառութեամբ — Պ. Գուքէ զիս՝ ի Գօնդէնապլօ թագաւորին ապարանը տեսնելով, չպիտի կը ռնայ ըսել թէ սուտ կ'խօսիմ :
 — Սիրելի Բորթոս, ես ալ այդ ըսելու համար բերանս կ'բանայի, դու իղնէ առաջ ըսիր : Ա՛ս, Բորթոս, ինչ աղջոր ձիրք ունիս, տարիները բնալին չեն փոխեր քեզ :
 — Հազիւ ուրեմն :
 — Ուրեմն այս կարդագրութեան հաւան ես :
 — Կարծեմ թէ եմ :
 — Այլ ևս խղճի խայթ չունիս :

— Ուրեմն քեզ հետս պիտի տանիս :
 — Պատրաստ եմ, երթամ պիտի ձիերս թամբել տալու :
 — Միթէ այս տեղ ձիեր ունիս :
 — Հինդ հաս ունիս :
 — Բիերֆօնէն բերել տուիր :
 — Ո՞չ, Պ. Գուքէ տուաւ ինձ զանոնք :
 — Սիրելիդ իմ Բորթոս, հինդ ձիու պէտք չունիք մեր երկոքին համար. ասկէ զատ՝ արգէն երեք հաս ունիմ 'ի Բարիդ, ուստի ութ հաս պիտի լինի, չափէն աւելի է :
 — Զափէն աւելի չպիտի լինէր թէ որ մարդիկս այս տեղ ունենայի. բայց, ափսոն, աստ չեն :
 — Միթէ կ'յամիս որ սպասաւորներդ հետդ չեն :
 — Կարօտ եմ Մուսքդնին, Մուսքդն պէտք էր ինձ :
 — Պատուական սիրս — ըսաւ տ'Արդանեան — բայց, հաւտանձ, այս տեղ թող տուր ձիանդ, ինչպէս որ անդին թողիր Մուսքդնը :
 — Ինչո՞ւ համար :
 — Վամն զի, վերջէն . . . :
 — Լաւ, ի՞նչ կայ :
 — Լաւ, վերջէն թերեկս լաւ պիտի լինի որ Պ. Գուքէ քեզ բան մը պարզեած չլինի :
 — Զեմ հասկընար — ըսաւ Բորթոս :
 — Անօղուա է հասկընալդ :
 — Սակայն . . . :
 — Քեզի վերջէն պիտի բայատրեմ այս բանս, Բորթոս :
 — Գրաւ կ'զնեմ որ ատոր մէջ քաղաքականութիւն կայ :
 — Եւ խիստ բարակ տեսակէն :
 — Բորթոս՝ այս քաղաքականութեան խօսքին վրայ դլուխը ծռեց, ապա՞ պահ մը լուսթիւն պահէլէն ետե, յարեց .
 — Պիտի խոստովանիմ քեզի, տ'Արդանեան, որ ես քաղաքակէտ չեմ :
 — Քաջ զիտեմ այդ, Տէ՛ր վկայ :
 — Ա՛ս, ո՞չ զիտէ այդ բանը, դու ինքնին ըսիր այդ բանը, դու քաջաց քաջը :

— Ի՞նչ ըսի քեզի , Բորթոս :

— Թէ մարդ իր օրն ունի : Դու ըսիր ինձ այդ բանն և ես ալ զգացի նոյնը : Կան օրեր երբ մարդ նուալ հաճոյք կ'զգայ քան թէ ուրիշ օրեր սուրի հարուածներ ընտունելու :

— Ես ալ այդպէս կ'մտածեմ :

— Իմ ալ այդ է , թէ չեմ հաւտար բնաւ որ սպաննող հարուածներ լինին :

— Կրնդ , և սակայն դու սպաննած ես :

— Այս , բայց ես երբէք սպաննուած չեմ :

— Այդ աղւոր պատճառ մ'է :

— Ուստի չեմ կարծեր թէ սուրի մը սայրէն կամ հրայանի մը զնդակէն մոռնիմ :

— Ուրեմն բանէ մը վախ չունիս . . . :

— Ա՛չ , թերես ջրէն :

— Ո՛չ , ջրուաղուէսի մը պէս կ'լողաց :

— Չորեքօրեայ տենդէ :

— Երբէք այդպիսի տենդէ բռնուած չեմ , և չեմ կարծեր որ երբէք ունենամ . բայց քեզի բան մը պիտի խոստովանիմ . . . :

Եւ Բորթոս ձայնը մեղմացուց :

— Ի՞նչ բան — հարցուց ա'Արդանեան Բորթոսին ձայնին ձայնալցելով :

— Պիտի խոստովանիմ քեզ — կրկնեց Բորթոս — որ քաղաքանութենէ սաստիկ կ'սոսկամ :

— Ա՛չ , վահ — զոչեց ա'Արդանեան :

— Մի շտապիր այդպէս — ըստ Բորթոս ստէնտորեան ձայնով մը : — Տեսայ կարտինալ ՈՒշլիէօն և Պ. Մազարէնը . մին կարմիր քաղաքականութիւն ունէր , միւսը սպիտակ . առաջնը կարել տուաւ Պ. Մարտիյաքի , Պ. Ռուի և Սէն-Մարտի , Պ. Շալէի , Պ. Պուդլիլի , Պ. Մօնդմօրէնսիի գլուխները : Այս վերջնը շատ մը սլարսաւորներ սպաննել տուաւ , որոյ մէջ մենք ալ կայինք , սիրելիի իմ :

— Ընդ հակառակն չկայինք — ըստ ա'Արդանեան :

— Ա՛չ , ի՞նչպէս չէ . վասն զի թէ որ կարտինալն համար ստրու պատենէն քաշեցի , ես թաղաւորին համար կ'զարնէի :

— Սիրելի՝ Բորթոս :

— Խօսքս կ'աւարտեմ : Այսպէս այնքան կ'վախնամ քաղաքականութենէ , որ եթէ այս գործին մէջ քաղաքականութիւն կայ , լաւ ևս ունիմ ՚ի Բիէրֆօն դառնալ :

— Իրաւունք կ'ունենայիր , եթէ ըսածիդ պէս լինէր . բայց , սիրելի Բորթոս , ինձի հետ բնաւ քաղաքականութիւնը դործ չունի , այս ակներև է : Պէլ-Խոլն ամրացնելու աշխատեցար . թագաւորն ուղեց իմանալ այս ամրութեանց աշխատող ճարապիկ ճարտարապետը . ամէն Ճշմարիտ արժանեաց տէր մարդու պէս երկշուաւ ես . կարելի է որ Արամիս քեզ զրուանին ներքե դնել կ'ուղէ . ես այս պարագայիս մէջ քեզ կ'առնում , երեան կ'հանեմ . թագաւորը պիտի վարձատրէ քեզ , և բոլոր իմ քաղաքականութիւնս այս է :

— Այս քաղաքականութեան հաւան եմ , կենդանի է Տէր — ըստ Բորթոս ձեռքը ա'Արդանեանի կարկառելով :

Բայց ա'Արդանեան Բորթոսի ձեռքը կ'ձանչէր , զիտէր որ երբ մի անդամ հասարակ ձեռք մը Բորթոսի հինդ մատերուն մէջ փակուի ճմլուած գուրս կ'ելնէ :

Ուստի՝ չէ թէ ձեռքն այլ կուռփը ներկայացուց իր բարեկամին : Բորթոս և ոչ իսկ զիտեց այս բանս :

Այնուշետե՝ միասին դարս ելան Սէն-Մանտէն : Պահանձները փոքր ինչ փսփսալ սկսան և իրարու ականջ քանի մը խօսք ըսին զոր ա'Արդանեան հասկըցաւ , բայց Բորթոսին քայացարելէն զդուշացաւ :

— Մեր բարեկամը — ըստ նա — Արամիսի կալանաւոր էր բուլըրովին : Նայինք ի՞նչ պիտի պատահէի այս գաւադրին աղատութիւնէ :

ԺԱ

ՄՈՒԿ ՈՒ ՊԱՆԻՔ

Տ'Արդանեան և Բորթոս հետիոտն դարձան , ինչպէս որ տ'Արդանեան եկեր էր :

Երբոր տ'Արդանեան՝ Բէլքն - ՞Օքի կրտակն ամենէն առաջ մտնելով Բլանշէի իմաց տուաւ որ Պ. Վալօն շնորհուկ ուղեռներէն մին պիտի լինէր , երբոր Բորթոս՝ կրտակը մտնելով քիւէն կախուած փայտէ կամթեղներն իր փետրովը դղզգեց՝ վշտագին նախազգացման պէս բան մը վրդովեց այն ուրախութիւնը զոր Բլանշէ հետևեալ աւուր համար պահէր էր :

Բայց մեր նախավաճառն ուկի սիրու մ'ունէր , չին ժամանակի թանկադին մասոնք մը , որ միշտ է և եղած է երիտասարդութեան ժամանակ մը ծերացողներուն համար , և երիտասարդ եղողներուն համար ալ՝ իրենց նախնեաց ծերութիւնը :

Բլանշէ՝ թէ և ներքին դող մ'զգաց և զգալուն պէս զսպեց , Բորթոսը մոտերմական սիրով և յարդանօք ընդունեց :

Բորթոս որ նախ քիչ մը ձիգ էր , այն հեռաւորութեան պատճառաւ որ սեպուհի և նախավաճառի մը մէջ կ'երեէր այն ժամանակը , Բորթոս վերջապէս ընտելացաւ աեմնելով որ Բլանշէ իր մասին այնքան բարեյօժարութիւն և մարդավարութիւն ցոյց կը տար :

Մանաւանդ շնորհապարտ եղաւ իրեն տրուած կամ լաւ ևս շնորհուած աղաստութեան համար որով իր լայն ձեռքը չոր և շաքարեփ պտուղներու մասուկներուն մէջ , նուշի և կաղնի պարկերուն մէջ , շաքարեղենով լի զվրոյներուն մէջ կ'մղէր :

Ուստի՝ թէ և Բլանշէ ստէպ հրաւիրեց Բորթոսն որ լիրի սենեակն ելնէ , բայց Բորթոս նախադաս համարեց՝ Բլանշէի տառն անցընելիք իրկունը՝ իրրե բնակարան ընտրել կրտակը , ուր իր

մատերը կ'զանեին ամէն ինչ որ քիթը հոսոտեր և աչքը տեսեր էր :

Բրօլանսի աղւոր թուղերը , Գօրէսդի կաղլնները , Դուրէնի սալորները Բորթոսի համար զբոսանաց առիթ մ'եղան , և այս պառւղները ձաշալեց հինգ ժամ անընդհատ :

Իր ակւաները , յեսաններու պէս՝ կ'փշրէր կորիզները՝ որոց բեկորները տախտակին վրայ և երթեեկողներուն ներբանին տակ կը ձղմուէին . Բորթոս մշկահոտ չամիչի ողկոյզները բերանը կ'նետէր և կէս լիտրէ բան մի անդամալ ստամբարը կ'անցընէր :

Մթերանոցին մէկ անկիւնը սքլած մանչերն ահարեկ կ'նայէին անոր առանց բառ մ'արտասանել իշխելու :

Զդիտէին թէ ով է Բորթոս , երբէք զանի չէին տեսած : Այն տիտաններուն ցեղն որ Հիւկ-Գարէթի , Գիլիս-Օզոստոսի և Գրանտուա առաջնոյն զրահները կրեր էին , անհետ լինելու մկան էին : Հետեասպէս մտովին կ'հարցնէին թէ արգեօք փէրիներու պատմութեան պայը չէր այն , որ իր անկուշտ փորը պիտի անցընէր Բլանշէի բոլոր մթերանոցը , և այս ալ՝ առանց տակառներն ու մնտուկներն իրենց տեղէն շարժել տալու :

Բորթոս լափելով , ծամելով , կտրելով , կրծելով , ծծելով և կլւելով ատեն ատեն նախավաճառին կ'ըսէր :

— Բլանշէ բարեկամ , առուտուրդ գէշ չէ :

— Եթէ զործերն այսպէս շարունակուին առուտուրը պիտի դադրի — մրմռաց առաջնին մանչը , որ Բլանշէին խօսք առած էր իրեն յաջորդելու :

Եւ յուսահասութեամբ Բորթոսին մօտեցաւ որ խանութին ետևել տանող բոլոր ձամբան բռներ էր : Կ'յուսար որ Բորթոս ոսք պիտի ենիէր , և այս շարժմամբ իր լափող դաղափարները պիտի փարատէին :

— Ի՞նչ կ'ուղես , բարեկամդ իմ — հարցոց Բորթոս սիրալիք դէմքով մը :

— Կ'փափաքէի անցնիլ , պարան , եթէ ձեզ անհանդիստ չեմ լիներ :

— Իրաւունք ունիս — բառ Բորթոս — և այդ բնաւ զիս անհանդիստ չըներ :

Եւ նոյն միջոցին մանչը դօտիէն բռնեց, դեմոնէն վերցուց և մեղմիկ միւս կողմը դրաւ:

Այս գործողութիւնն ըրաւ միշտ ժպանելով նոյն քաղցր դէմքովը:

Աշաբեկ տղուն ոտքը զեսնէն կտրեցաւ այն միջոցին որ Բորթոս զանի զետինը կ'զնէր, այնպէս որ սունկերուն վրայ նստաւ:

Սակայն՝ այս հսկային անուշ լեզուն տեսնելով, նորէն իշխեց անոր խօսելու.

— Ա՛Հ, պարոն — ըստ նա — զդոյշ եղիր:

— Ի՞նչ բանէ, բարեկամ — հարցուց Բորթոս:

— Մարմինդ կրակի պիտի տաս:

— Ի՞նչպէս կրակի, իմ բարի բարեկամն — ըստ Բորթոս:

— Այդ ամենը կիզակ մնունդներ են, պարոն:

— Որո՞նք:

— Չամփչները, կաղիններն ու նուշերը:

— Այն, բայց՝ եթէ նուշերը, կաղիններն ու չամփչները կը տաքցնեն . . . :

— Տարակօյս չկայ, պարոն:

— Մեղքը կ'զովայնէ:

Եւ ձեռքը կարկառելով մեղքի բաց փոքրիկ տակառի մը, որում մէջ կ'զանուէր զնորդներու մեղք տալու համար բահակը, Բորթոս մէկ լիարէ ամբողջ կլեց:

— Բարեկամ — ըստ Բորթոս — հիմակ քեզնէ ջուր պիտի լինդրեմ:

— Դոյլով, պարոն — հարցուց միամորէն մանչը:

— Ո՛չ, բլշակով մը . բլշակ մը բաւական է — պատասխանեց Բորթոս բարեմտութեամբ:

Եւ բլշակը բերնին տանելով, ինչուս որ փողար մը կ'տանի իր փողը, մէկ ումսով պարակեց զայն:

Բլանչէ կ'զողար սեպհականութեան և ինքնասիրութեան համապատասխանող զգացումներով:

Սակայն՝ հին ասպնջականութեան արժանի կոչնականի մը աէս՝ որ. ա՛Արդանեանի հետ մեծ ուշադրութեամբ խօսիլ կ'ձեւցնէր և անոր անդադար կ'կրկնէր:

— Ա՛Հ, պարոն, ի՞նչ ուրախութիւն . . . ա՛Հ, պարոն, ի՞նչ երջանկութիւն:

— Ժամը քանիին պիտի ընթրենք, Բլանչէ — հարցուց Բորթոս — ախորդակ ունիմ:

Առաջին մանչը ձեռներն իրարու կցեց:

Միւս երկուքը դրասեղաններուն ներքե սահեցան, առ ա՛հի որ Բորթոս միսը թարմ չկտնէ և զիրենք ալ չուտէ:

— Այս տեղ միայն թեթև ճաշ մը պիտի ընենք — ըստ ա՛Արդանեան — և երր մի անդամ Բլանչէի զիւղեին համնինք պիտի ընթրենք:

— Ա՛Հ, միթէ քու գիւղդ պիտի երթանք, Բլանչէ — ըստ Բորթոս: — Շատ ուրախ եմ:

— Մեծ պատիւ կ'ընէք ինձ, սեպուհ:

Աւորդուն բառը տղոյց վրայ մեծ ներգործութիւն ունեցաւ, որոնք բարձրաստիճան մարդ մը տեսան այնպիսի այլանդակ ախորդակով մը:

Սակայն այս ախաղոսը զիրենք հանդարտեցուց: Երբէք չէին լսած որ պայ մը սեպուն անունը կրէ:

— Քանի մը պարսիմատ պիտի առնում ճամբուն համար — ըստ Բորթոս դանդաղութեամբ:

Եւ այս ըսելով, անխտնէ պաքսիմատի դորակ մ'իր բաձկնին լսյն դրամնին մէջ պարպեց:

— Իմ կրպակս ազատեցաւ — զոչեց Բլանչէ:

— Այն, պանրին պէս — ըստ զլսաւոր մանչը:

— Ի՞նչ պանիր:

— Հոլանտայի պանրին պէս որու մէջ մուկ մը մտեր էր և որուն միայն կեղեւը դտանք:

Բլանչէ իր կրպակին նայեցաւ, և Բորթոսին ակռայէն պրծած բաները տեսնելով բաղդութիւնը չափազնց դտաւ:

Գլսաւոր մանչը գիտեց թէ ինչ կ'անցնէր իր տիրոջ մտքին մէջ:

— Աերադարձէն վախցիր — ըստ անոր:

— Միթէ վերի սենեակը պտուղներ ունիս — ըստ Բորթոս,

դեանայարկին վերի կողմը ցոյց տալով, ուսկից եկեր էին իմաց տալու որ նախընթրակը պատրաստ էր :

— Ափս'ս — մտածեց նախարավաճառը տ'Արդանեանի ուղղելով աղերսադին ակնարկի մը, որու միտքը կիսովին հասկըցաւ նա :
Նախընթրակէն եաբը ճամբայ ելան :

Ատենն ուշ էր՝ երբ երեք ձիաւորները ժամը վեցին մօտ Բարիէն մեկնելով՝ Գօնդէնպլօի քարայատակը կոխեցին :

Ճամբան ուրախ զուարթ ըրեր էին : Բորթոս Բլանչէի ընկերութենէ կ'ախորդէր, վասն զի այս վերջինը շատ յարգ կ'յայանէր և անոր սիրովին կ'խօսէր մարդերուն, պուրակներուն և ճաղարանցին վրայ :

Բորթոս կալուածատէրի ճաշակ և դուռըութիւնն ունէր :

Երբ տ'Արդանեան տեսաւ որ երկու ընկերներ իրաբու զբաղած են, Ճամբուն վարի կողմբը զարկաւ, և սանձն իր հեծանելիին վզին վրայ թոյլօրէն թողլով ինչպէս Բորթոս և Բլանչէն նոյնպէս բոլոր բաղմութենէ առանձնայցաւ :

Անտարին կասուտակ տերմներուն մշջէն լուսինը մեղմիկ կը սահէր : Դաշտավայրին հոտը ձիերուն անդայ կ'զարնէր՝ որ ուրախութեան ոստումներով կ'չնչէին :

Բորթոս և Բլանչէ սկսան յարգ խօսիլ :

Բլանչէ Բորթոսին խոստովան եղաւ թէ՝ իր հասուն հասակին մէջ՝ արդարեւ երկրագործութիւնը զանց ըրեր էր վաճառականութեան համար . բայց իր մանկութիւնը Բիդարտիա անցուցէր էր, այն աղւոր առուսոյտներուն մէջ՝ որ մինչև ծունկերը կ'բարձրանային և կարմիր ինձորներով լի կանաչագեղ ինձորենիներու ներքեւ, ուստի երգում ըրեր էր, որ բաղդը շնչելուն պէս՝ բնութեան դառնայ և սկսածին պէս իր օրերն անցընէ, այսինքն կարելի եղածին չափ հողի մօտ՝ ուր ամէն մարդիկ պիտի վերջապէս գառնան :

— Հէ, հէ — ըստ Բորթոս ուրեմն քու առանձնակեցութիւնդ մօտ է, սիրելիդ իմ Պ. Բլանչէ :

— Ինչպէս :

— Այս, փոքրիկ հարստութիւն մը զիզէլու վիճակին մէջ կ'երկու ինձ :

— Ի հարկէ — պատասխանեց Բլանչէ — կամ կլոր կումար մը :
— Նայինք, ինչ աստիճան է փառափրութիւնդ, և ո՞րչափ ոտակ զումարելուդ պիտի քաշուիս առուստուրէ :

— Պարոն — ըստ Բլանչէ առանց այս հարցին պատասխան տալու — ո՞րչափ հետաքրքրաշարժ լինի բան մը միշտ ինձ նեղութիւն կ'պատճառէ :

— Ի՞նչ բան — հարցոյ Բորթոս իր ետեր նայելով որպէս թէ Բլանչէի նեղութիւն տառող բանը փնտուէ և զանի ազատէ :

— Ատեն մը — ըստ նախարավաճառը — զիս պարզապէս Բլանչէ կ'անուանէիք, և պիտի ըսելիք: « Ո՞րչափ դրամի կ'ցանկաս, Բլանչէ, և ո՞րչափ զումար ընելուդ քաշուելու կ'մտադրես » :

— Անշնւշտ, անշնւշտ, ասեն մ'այդպէս պիտի ըսելի — պատասխանեց բարեկիր Բորթոս փափկարտութեամբ լի շփոթութեամբ մը — բայց ատեն մը . . . :

— Ատեն մը Պ. ա'Արդանեանի ստասաւորն էի, միթէ այս չէք ուզեր ըսել:

— Այս :

— Լաւ, եթէ այժմ բոլորովին իր սպասաւորը չէր, տակաւին իր ծառան եմ. և ասկէ զատ՝ այն ժամանակէն ՚ի վեր . . . :

— Լաւ ուրեմն, Բլանչէ :

— Այս ատենէն ՚ի վեր, պատիւ ունեցայ անոր ընկերակիցը լինելու :

— Հօ, հօ — ըստ Բորթոս : — Ի՞նչ, ա'Արդանեան նապարավաճառութեամն մէջ մտաւ :

— Ոչ, ոչ — ըստ ա'Արդանեան, որ այս խօսքէն իր մտածութենէ սթափեցաւ, և իր միտքը խօսակցութեան տուաւ այն ճարպիկութեամբ և արագութեամբ որ իր մտաց և մարմնոյն ամէն մէկ դրծողութեան յատուկ դրոշմ մը կ'ընծայէին : — Տ'Արդանեանը չէ նախարավականութեան եղողը, այլ Բլանչէն է որ քաղաքականութեան մէջ մտաւ, այս է միայն բանը :

— Այս — ըստ Բլանչէ զուողութեամբ և զոհոնակութեամբ միանդամյն — միափն փոքրիկ զործողութիւն մ'ըրինք, որ ինձի հարիւր հազար ֆրանք և Պ. ա'Արդանեանի երկու հարիւր հազար ֆրանք շահ բերաւ :

— Հօ , հօ — ըսաւ Բորթոս զարմայմամբ :
 — Այնպէս որ , սեպուհս — շարունակեց նպարավաճառը — կ'աղաչեմ վերսափն ձեղ Բլանշէ անուանել զիս ինչպէս երբեմն և միշտ ընտանութեամբ հետս վարուիք : Ձեք կրնար երեակայել թէ որչափ հաճոյք պիտի զգամ այդ ձեր ընթացքէն :
 — Շատ աղէկ , սիրելի Բլանշէ , եթէ այդպէս է կամքդ — պատասխանեց Բորթոս :
 Եւ ըստ որում Բլանշէի մօտ կ'զանուէք , ձեռքը վերցուց որ անոր ուսին զարնէ ՚ի նշան մտերմութեան :
 Բայց ձիուն մէկ պատեհ շարժումը ձիտորին շարժումն այլայց , այնպէս որ իր ձեռքը Բլանշէի ձիուն զաւակին վրայ ընկաւ :
 Կենդանին երիշամունքը կորացուց :
 Տ'Արդանեան սկսաւ ծիծաղիլ և բարձրաձայն խորհիլ :
 — Զայշ եղիր , Բլանշէ . վասն զի , եթէ Բորթոս քեղ կ'սիրէ շատ , պիտի զգուէ , և եթէ զգուէ , քեղ պիտի տափակցնէ . Բորթոս միշտ շատ ուժեղ է , կ'նային :
 — Ո՛չ — ըսաւ Բլանշէ — Ֆուրդոն ասկից չմուաւ , և սահայն սեպուհը զանի շատ կ'սիրէ :
 — Անշաւշտ — ըսաւ Բորթոս հառաչով մ'որ երեք ձիերն ալ միասին խրանեցուց — և զեռ այս առատու Գ. տ'Արդանեանի կ'ըսէի թէ որչափ կարօտցեր եմ զանի . բայց , ըսէ ինձ , Բլանշէ :
 — Ծնորհակալ եմ , սեպուհ , չնորհակալ :
 — Բարեսիրտ մարդ ես , այն : Ըսէ նայիմ որչափ արտավար ծառաստան ունիս , գու :
 — Ծառաստան :
 — Այո . ապա պիտի համբենք մարդերը , և այնուհետեւ անտառները :
 — Ուր աեղ , սարսն :
 — Քու գղեկիդ մօս :
 — Բայց , սեպուհս , ես ո՞չ դղեակ ունիմ ոչ ծառաստան , ո՞չ մարդ , ոչ անտառ :
 — Ի՞նչ ունիս ուրեմն — հարցուց Բորթոս — և ինչո՞ւ համար ուրեմն զեղ կ'անուանես ունեցածդ :

— Ես երբէք զեղ չըսի , սեպուհս — պատասխանեց Բլանշէ փոքր ինչ պղտիլ ընկնելով — այլ միայն ոսնկայ մը :
 — Հան , հան — ըսաւ Բորթոս — կ'իմանամ , համեստութեամբ կ'խօսիս :
 — Ո՛չ , սեպուհս , ես լոկ ճշմարտութիւնը կ'ըսեմ . բարեկամի համար միայն երկու խուց ունիմ :
 — Բայց այն ատեն բարեկամներդ ո՞ւր կ'պուտին :
 — Կախի թագաւորին անտառը՝ որ շատ աղւոր է :
 — Երօք անտառը շատ աղւոր է — ըսաւ Բորթոս — դրեթէ Պէրիի անտառին չափ աղւոր :
 Բլանշէ աշերը խոշոր խոշոր բացաւ :
 — Միթէ Գօնդէնպլօի նման անտառ մ'ունիս , սեպուհ — կ'մկմաց նա :
 — Այս , երկու հատ իսկ ունիմ . բայց Պէրիինն իմ սիրականս է :
 — Ինչո՞ւ համար — հարցուց Բլանշէ չնորհալի կերպով :
 — Բայց նախ անոր համար որ անոր ծայրը չեմ զիտեր , երկորդ անոր համար որ երեք զողերով լեցուն է :
 — Եւ ի՞նչպէս կրնայ հաճելի լինիլ ձեղ անտառ մ'որ որսի զողերով լեցուն է :
 — Սա պատճառաւ որ իմ երես կ'որսան , և ես ալ զերենք կ'որսամ , և այսպէս խաղաղութեան ատեն՝ ինձի համար պատերազմի պատիկը մը կ'ընծայէ :
 Խօսակցութեան այս տեղն էին՝ երբ Բլանշէ քիթը բարձրացնելով Գօնդէնպլօի առաջն առաները տեսաւ որ որոշակի երկնի վրայ կ'նկարուէին . մինչդեռ այս խիտ և տձեւ կոյտէն վեր կը սլամային դղեկին սրածայր տանկիցները , որու սև աղլւաները լուսնկային կ'շողային մեծ ձկան մը խեցիին պէս :
 — Պարսներ — ըսաւ Բլանշէ — պատիւ ունիմ ձեղի յայտնելու որ Գօնդէնպլօ հասանք :

ԺԲ

ԲԼԱՆՇԵԻ ԳԻՒՂԻԿԸ

Զիաւորներն իրենց զլուխը բարձրացոցին և տեսան որ պարկեշտ Բլանշէին ըսածը բուն ճշմարտութիւնն էր :

Տառ վայրկեան ետք՝ Լիօնի ճամբուն մէջն էին Պօ-Բանի պահդոկին միւս կողմը :

Թանձր թանթրուենիի , գճնկի և զայլուկի երկայն ցանկ մը սեւ և անթափանց շրջապատ մը կ'յօրինէին՝ որու ետև աղիւսէ լայն տանիքով սպիտակ տուն մը կ'բարձրանար :

Այս տան երկու պատուհանները փողոցին վրայ կ'նայէին :
Երկուքն ալ մուժ էին :

Երկուքին մէջ տեղ փոքրիկ դուռ մը կար , դրան վրայ քիւ մը մոյթերով բռնուած և տան մուտքն էր :

Բարձր սեմով մ'որ դրան կ'ելլուէր :

Բլանշէ վար իջաւ՝ որպէս թէ այս դրան պիտի զարնէր , ասկա միտքը փոխելով՝ ձիուն սանձէն բռնեց և դարձեալ երտոն քայլէ չափ տեղ քալեց :

Երկու ընկերներն իրեն կ'հետեւէին :

Այն տտեն սայլարանի դրան մը հասաւ որ քսան քայլ հեռու կ'գտնուէր , և փայտէ գունափակ մը վերջնելով , որ այս դրան միակ ցանկն էր , փեղկերէն մին հրեց :

Այն տտեն ամենէն առաջ ձին սանձէն քաշելով և աղսով շրջապատեալ պղտիկ բակ մը մտաւ , որու աղոր հոտէն կ'երեւէր որ մօտակայ ախոռ մը կար :

— Աղոր կ'հստի — ըսաւ Բորթոս մեծաձայն ինքն ալ վար իջնելով — և արդարև ինքովնքս Բիէրֆօնի զոմերուս մէջ պիտի կարծեց :

— Ես կով մը միայն ունիմ — փոթայ ըսելու Բլանշէ համստութեամբ :

— Ես երսուն հատ ունիմ — ըսաւ Բորթոս — կամ լաւ ևս լուեմ կովերուս թիւը չգիտեմ :

Երկու ձիաւորները ներա մատը էին , Բլանշէ անոնց ետեւէն դուռը զոցեց :

Կոյն միջոցին ա'Արդանեան որ զետին կոփեր էր իր սովորական թեմեաշարժութեամբը՝ աղոր օղը կ'ծծէր՝ և արա տեսնող բարիզցիի մը պէս օղը ծծելով , մէկ ձեռքով այծտերեկի շնոր մը և միւսով վայրի վարդ կ'բրցնէր :

Բորթոս ձողերու երկայնքը բարձրացող ոլուներու վրայ ձեռքը դրեր էր և կ'ուտէր , կամ լաւ ևս կ'արածէր փոճոկ և պտուղ մէկաեղ :

Բլանշէ շուտ մը փոթայ իր յարկին մէջն զեղացիի նման ծերուկ և կորած մարդ մ'արթնցնել որ կրկնոցով ծածկուած լուերուն վրայ պառկեր էր :

Այս զեղացին Բլանշէն Ճանչելով՝ Ձբ տէրը կոչեց զանի , 'Եմեծ զոհունակութիւն համեմալաճառին :

— Զիերը մսուրը քաշէ , ծերուկս , և լաւ կերակուր տուր — ըսաւ Բլանշէ :

— Ո՛չ , մաս վկայ , ի՞նչ աղոր կենդանիներ են ասոնք — ըսաւ զեղջուկը . — ո՛չ , պէտք է որ Ճաթելու չափ կերակրեմ :

— Կեցիր , կեցիր , բարեկամ — ըսաւ ա'Արդանեան — կրող , ինչպէս շուտ մը կ'վճռէք . զարի և կապոյ մը յարդ , ուրիշ բան շուղեր :

— Եւ մաքուր ջուր իմ ձիուս համար — ըսաւ Բորթոս — վասն զի շատ յունած է կարծեմ :

— Ո՛չ , մի վախնաք բնաւ , պարոններ — ըսաւ Բլանշէ — հայր Սէլէսպէնն Խլրիի ծեր զօրական մ'է , ախոռի զործերէն կ'հասկընայ , զուք տունն եկեք , տունը :

Բլանշէ երկու բարեկամներն առաւ ծածկուած ուղիե մը մըտցոց որ բանջարանոցէ մը կ'անցնէր , ասկա առուոյտէ մը , և 'ի վերջնէ փոքրիկ պարտիզի մը կ'յանդէր որու ետեւի կողմը կ'բարձրանար տունը . արդէն այս տան զլիսաւոր ճակատը փողոցին կողմէն տեսանք :

Քանի կ'յառաջանային կարող էին նշմարել դետնայարկին բացուած երկու պատուհաններէն որ սենեկին կից էին, ԲՀանշէի ներքին բնակարանը :

Այս սենեակը՝ որ սեղանին վրայ գրուած կանթեղէ մը մեղմիկ լուսաւորուած էր՝ պարախզն խորը կ'երեւէր իրեւ անգործութեան, հանգստութեան և երջանկութեան դեղածիծաղ նկար մը :

Լուսաւոր կեդրտնէն արձակուելով ուր որ ընկնէր լուսոյ նշոյլ ները թէ հին յախճապակի մը վրայ, թէ մաքրութեամբ շողացող կահի մը վրայ, թէ պատէն կախուած զնիկի մը վրայ, յըստակ պայցառութիւն, յստակ ցոլացում մը կ'զտնէր և բոյին կաթիւն ակնապարար իրին վրայ կ'կաթէր :

Այս կանթեղը՝ որ սենեակը կ'լուսաւորէր՝ մինչդեռ յասմիկներու և ալմանիներու տերեւները պատուհաններու շըջանակներէն կ'իջնային, ձինափայլ գամասկեան փուոյ մը շքեղօրէն կ'լուսաւորէր :

Երկու պիտի կային այս փուոյին վրայ : Գեղին զինի մը բազմաղիմի բիւթեղէ երկայն շլշի մը մէջ կ'փալփէր զմբուխար պէս, և կապոյտ յախճապակէ, մեծ աման մը՝ արծաթէ ծածկոցով, փրփրալի մրողլի մը կ'պարունակէր :

Սեղանին մօս՝ լայն թիկնով աթուի մը վրայ՝ երեւնամեայ իին մը կ'քնանար՝ քաջառողջութեամբ և թարմութեամբ կայտառ :

Եւ այս թարմ արարածին ծնղաց վրայ՝ շիկաղոյն կատու մը՝ ծալլած թաթերուն վրայ մարմինը կծկած, կ'խրկար այնպէս որ՝ աչերը կ'ս բաց՝ կատուային բարուց նայելով կ'նշանակէ,

— Բոլրովին երջանիկ եմ :

Երկու բարեկամք այս պատուհանին առջև ապշած կեցան :

ԲՀանշէ՝ ասոնց զարմանիրը տեսնելով, անուշ ուրախութեամբ մ'այլայլցաւ :

— Ա՛՛, անօրէն ԲՀանշէ — ըստ տ'Արդանեան — հիմակ կը համկնամ բացակայութեանդ նպատակը :

— Հօ՛, հօ՛, այս ինչչափ սպիտակ ձերմակեղէն է — ըստ բորթոս ըստ կարդի որստաձայն :

Այս աղմտ կը լսելով՝ կատուն խոյս տուաւ, տան տիրուհին ընդուած արթոցաւ, և ԲՀանշէ շնորհալի կերպարան մը դասելով, երկու ընկերներն առաջնորդեց սեղանը դրուած սենեակը :

— Կերեցէք ինձ, սիրելի — ըստ նա — ձեզ ներկայացնելու տ'Արդանեան ասպետն իմ պաշտպանն :

Տ'Արդանեան կնկան ձեռքը բոնեց այնպէս ասպետական ձեռքով և պալատականի մարդավարութեամբ ինչպէս պիտի բոներ իշխանուհոյն ձեռքը :

— Աեպուհ Վալլոն աը Պրասիեր աը Բիերֆօն — յարեց ԲՀանշէ :

Բորթոս այնպիսի բարեկ մը տուաւ որմէ նոյն իսկ Ըննա թաղումին դոհ պիտի լինէր, եթէ յետին ծայր պահանջող լինիլ չուղեր :

Այն ասեն կարգն եկաւ ԲՀանշէին :

Տիկնոջ քով դնաց և զանի համարձակ պաղաւ, կանխաւ տ'Արդանեանին և բորթոսին նշան մ'ընելով այնպէս որ կարծես թէ այս բանիս համար ներողաւթիւն կ'ուղէր :

Աւելորդ է ըսել որ այս ներողաւթիւնն իրեն արուեցաւ :

Տ'Արդանեան զովեստ մ'ուղղեց ԲՀանշէի :

— Աւասիիլ — ըստ — մարդ մ'որ իր կեանքը վարել դիտե :

— Պարոն — պատասխանեց ԲՀանշէ ծիծաղելով — կեանքը դրամաղլուխ մ'է զոր մարդ կարելի եղածին չափ խոհական կերպով շահու զնել պէտք է . . . :

— Եւ աշազին շահ կ'վասարկիս — ըստ բորթոս որոտաձայն ծիծաղելով :

ԲՀանշէ տան տիկնոջ դարձաւ :

— Սիրական բարեկամուհիս — ըստ նա — այս տեսած մարդիկի են իմ կենացս մէկ մասը վարողները : Ասոնց վրայ սոնեկ խօսեր եմ քեզի :

— Եւ ուրիշ երկու հոգւոյ վրայ — ըստ տիկնոը խիստ պարզ Փլամանտեան շեշտով մը :

— Միթէ տիկինը հօլմատացի՞ է — հարցուց տ'Արդանեան :

Բորթոս իր պեին ոլորեց, և այս բանս դիտեց տ'Արդանեան, որ ամէն բան կ'դիտէր :

— Անվերսացի եմ — պատասխանեց տիկինը :

— Եւ անունն է տիկին Հելատէր — ըստ ԲՀանշէ :

— Այսպէս չես կոչեր անշուշտ տիկինը — ըստ տ'Արդանեան :

— Խնջու համար չկոչեմ այդպէս — հարցոց Բլանէ :

— Վասն զի քանի այդպէս կոչես զանի պատացոցած կ'լինիս :

— Ո՛չ, զանի Թրուչէն կ'անուանեմ :

— Զքնաղ անուն — ըստ Բորթոս :

— Թրուչէն — ըստ Բլանշէ — Գլանտրայէն եկաւ իր առաքինութեամբ և երկու հաղար Փլօրէնով : Զինքը ծեծող անքերելի ամուսնէ մը խոյս կ'տար : Իբրև բիզարացի՝ միշտ սիրած եմ արտէ զեան տիկինները : Արդուայէն մինչեւ Գլանտրա մէկ քայլ հեռաւորութիւն կայ : Կա եկաւ լալու իր կնքահօր առոնք՝ այսինքն իմ նախորդիս որ ՚ի Լոնսլարա փողոց . ինձ շահու տուաւ իր երկու հաղար Փլօրէնը զոր արդիւնաւորեցի, և հիմակ իրեն տասն հաղար կ'բերեն :

— Կեցցէ, Բլանշէ :

— Ազատ է նա, հարուստ է նա . կով մ'ունի, սպասուհի մը և հայր Սէլէադէնն իր հրամանին տակն են, իմ բոլոր շապիկներս կ'շնէ, իմ բոլոր ձմեռան գուլպաններս կ'զործէ, տասն հինգ օրն անդամ մը զիս կ'տեսնէ միայն և ասով ինքզնին երջանիկ կ'համարի :

— Իրաւի երջանիկ եմ . . . — ըստ Թրուչէն ընտանութեամբ մը :

Բորթոս իր պեխին միւս կիսարոլոն ոլորեց :

— Սատանայ, սատանայ — մտածեց տ'Արդանեան — արդեօք Բորթոսի միաքը դէշ է . . . :

Բայց նոյն պահուն Թրուչէն՝ քաջ հասկընալով որ իր հիւրերն ինչ բանի պէտք ունէին, իր խոհակերուհին քաջալերեց, երկու պնակ սեղանին վրայ աւելցուց և զայն զողարիկ կերակուրներով զարդարեց այնպէս որ ընթրիքը ճաշ, ճաշը հացիերոյթ կ'դառնայ :

Թարմ կարագ, աղած միս, անձրուկ, թունոս, Բլանշի բուլոր համեմները կ'երեւէին սեղանին վրայ :

Կոյնապէս հաւեր, ընդեղէն, աղցան, լճակի ձուկ, զետի ձուկ, անսառի երէ, զաւառին բոլոր բերբը :

Ասկէ զատ՝ Բլանշէ մառանէն կ'զառնար, իր հետը բերելավ

տասն հատ շիշ որու ասպակին աներեսյթ եղեր էր մոխրագոյն փուշոյ մը ներբեկ :

Այս տեսքը Բորթոսի սիրած ինդացուց :

— Անօթի եմ — ըստ նա :

Եւ զնայ տիկինն Թրուչէնի մօտ նստաւ բոցավառ ակնարկով մը :

Տ'Արդանեան միւս կողմը նստաւ :

Բլանշէ դիմացի կողմը նստաւ խոհեմութեամբ և ինդագին :

— Մի նեղանաք — ըստ — եթէ ընթրիքի ժամանակ Թրուչէն սեղանէն յաճախ կ'ելնէ, ձեր պառկելու սենեակները կ'պատրաստէ :

Արդարե՛ տան տիկինը ստէպ սեղանէն կ'ելնէր, և առաջին դստիկոնին վրայ կ'լսուէին փայտէ մահքներու . և անուակներուն դղրդինը :

Կոյն պահուն երեք մարդիկ կ'ուտէին ու կ'խմէին, մանաւանդ Բորթոս :

Սքանչելի բան էր անոնց տեսարանը :

Տասն շիշերը տասն ստուերներ էին երբոր Թրուչէն պանիր բերելով վար իջաւ :

Տ'Արդանեան իր բոլոր ծանրութիւնը պահեր էր :

Ընդ հակառակն Բորթոս իրենին մէկ մասը կորուսեր էր :

Ճակատամարտի վրայ կ'խօսէին, ասկա երգերու վրայ Ճառել մկան :

Տ'Արդանեան խորհուրդ տուաւ որ նորէն պիտի երթան շտեմարանը, և որովհետեւ Բլանշէ բոլորովին շիտակ չէր կարող քաշել, հրացանակրաց հրամանատարն առաջարկեց որ իրեն ընկերանայ :

Ուստի Ճամբարյ ելան երգեր մըմնջելով այնպէս բարձրաձայն որ սատանաներն անդամ խոյս պիտի տային ահարենի :

Թրուչէն սեղանէն չելաւ և Բորթոսին հետ մնայ :

Երբոր երկու որիրամուները փայտի խորհերուն ետև շիշեր կը գնառէին, չոր և հնչական աղմուկ մը լսելի եղաւ որ յառաջ կը դայ երբ այտի մը վրայ երկու շրթեր կ'դրոշմուին :

— Բորթոս ինքզնիքը Ռօշէլ կարծած պիտի լինի — մտածեց տ'Արդանեան :

Ճիշերով բեռնաւորուած վեր ելան :
 Բլանչէ այլ ևս չէր տեմնէր վասն զի միայն կ'երդէր :
 Տ'Արդանեան որ միշտ կ'նայէր, դիտեց որ թրուչէնի ձախ այսն
 աջէն շատ աւելի կարմիր էր :
 Արդ՝ Բորթոս Թրուչէնի ձախ կողմը նստած կ'յատէր, և եր-
 կու ձեռօք սկեսին երկու կողմերը կ'ոլորէր :
 Թրուչէն ևս փառաւոր սեպուչին կ'ժպտէր :
 Անժոխ փրփրալի զինին այս երեք մարդիկը նախ երեք սատա-
 նայ դարձոց, ասլա երեք հատ զերան :
 Տ'Արդանեան կարող չեղաւ մանակալ մ'առնուլ Բլանչէին ըոյ-
 ընել որ իր սանդզէն վեր ելնէ :
 Բլանչէ իրեն ետևէն քարշեց Բորթոսը, որու կ'չըէր Թրուչէն,
 և այս ալ շատ ինգումերես էր իր կողմէն :
 Տ'Արդանեան միայն կրցաւ սենեակները դանել և մահիճները
 բանալ : Բորթոս իրենին մէջ թաղուեցաւ ընկաւ, և իր հրացանա-
 կիր բարեկամը զինքը հանուեցուց :
 Տ'Արդանեան իր անկողին մէջ նետուեցաւ ըսելով .
 — Անօրէն, բայց սակայն երգում ըրեր էի այլ ևս չիմել այն
 դեղնագոյն զինին որ դայլախաղ կ'չոտի : Վա՛շ, ինչ պիտի ըսէին
 եթէ հրացանակիրներն այս վիճակին մէջ տեսնէին իրենց հրա-
 մանատարը :
 Եւ մահին վարագոյները քաշելով .
 — Քարեբաղդօրէն զիս չպիտի տեսնեն — յարեց նա :
 Թրուչէն իր թէկերուն մէջ առաւ Բլանչէն, զանի հանուեցուց
 և վարագոյներն ու գուները զոյեց :
 — Երաւ որ զուարձալի է դիւղը — ըսաւ Բորթոս իր սրունքն
 երկնցնելով որ մահճին փայտերէն անցան, որով մահճին քանի
 մը կտորները դղուելով վար ընկան առանց մէկուն ուշակը ու-
 թիւնը դրաւելու, այնչափ աղւոր զուարձացէր էին Բլանչէի դիւ-
 զիկին մէջ :
 Աւս զիշերն երկու ժամ անցած ամենքը կ'իսրկային :

ԺԳ

ԲԼԱՆՉԷԻ ՏՈՒՆԻ ՏԵՍՆՈՒԱԾՔ

Հետեւեալ օրն երեք զիւցազունները պատուական կ'քնանային :
 Թրուչէն փեղկերը զոյեր էր վախնալով որ նորել արեու Ճա-
 ռալայթները ծանրացած աչերու մնաս չըերէ :

Ուստի մոլով զիշեր էր Բորթոսի վարագոյներուն և Բլանչէի
 ամպհովանին ներբեկ՝ երբ ա'Արդանեան ամենէն առաջ արթննա-
 լով, պատուհանէն անցնող անխոչեմ Ճառագայթէ մը, մահճէն
 վար ցատկեց՝ որպէս զի ինքն առաջ յարձակումն սկսի :

Ուստի նախ Բորթոսի սենեակը ձեռք առաւ որ իրենին մօտա-
 կայ էր :

Այս պատուական Բորթոս զուացող որոսւման մը պէս կ'ննջէր .
 մթութեան մէջ զուոզաբար կ'տարածէր իր հսկայական իրանը,
 և իր ուռած բուռն ոտնի օթոյին վրայ անկողին զուրս կախուեր
 էր :

Տ'Արդանեան Բորթոսն արթնցոց՝ և բաւական ատեն իր աչերը
 շինեց :

«Կոյն սպահուն՝ Բլանչէ կ'հաղուէր և իր հիւրերուն դրան առ-
 ջե զալով զանոնիք կ'ընդունէր մինչդեռ տակալին զիշերուան թըմ-
 բութենէ լ'երեւային :

Թէ և տակալին կանուխ էր՝ արդէն բոլոր տնեցիք ոտքի վրայ
 էին : Խոհարաբուհին անխոնայ հաւեր կ'ջարդէր հաւոցը, և հայր
 Աէլէտէն պարտէղէն ելակ կ'հաւքէր :

Բորթոս ուրախ զուարձու իր մէկ ձեռքը Բլանչէի կարկառեց և
 մ'Արդանեան ներողութիւն ինդրեց ախկին թրուչէնը համբուրելու :

Տիկինն որ յաղթահարեալներուն գէմ ոխ չէր պահէր, Բոր-
 թոսին մօտեցաւ, որու մի և նոյն շնորհը պարզեց :

Բորթոս տիկին Թրուչէնը համբուրեց խորին հառաջով մը :

Այն ատեն Բլանշէ երկու բարեկամաց ձեռքէն բռնեց :
— Չեզի իմ տունս պիտի ցոյց տամ — ըստ նա . — Երեկ իրկուն՝ այս տեղ իրեւ փրան մէջ մոտանք և չլրցանք բան մը տեսնել , բայց՝ լոյս աչքով ամէն իւչ իր տեսքը կ'փոխէ և զո՞չ պիտի լինիք :

— Կախ արտաքին տեսարանը գիտենք — ըստ տ'Արդանեան — ամէն բանէ աւելի տեսարանը կ'զիթէ զիս . միշտ արքայական տուներ բնակած եմ և իշխանները զեղատեսիլ վայրեր ընտրելու մասին ձարպիկ են :

— Ես — ըստ Բորթոս — իմ տեսարանս սիրած եմ . իմ Բիեր ֆօնի դղեկիս մէջ՝ չորս հատ ծառուղի բանալ տուի որ բազմազան տեսարան մը կ'ընծային :

— Հիմակ իմ տեսարանս պիտի տեսնէք — ըստ Բլանշէ :
Եւ երկու հիւրերը պատուհանի մ'առ ջեւ տարաւ :

— Ա՛հ , այս , Լիօնի փողոցն է — ըստ տ'Արդանեան :

— Այս կողմէն երկու պատուհան ունիմ , աննշան է տեսքը . պանդոկ մը կ'տեսնուի միայն , միշտ շարժման մէջ և աղմկալի . անախորժ է այս գրացիս : Այս կողմէն չորս պատուհան ունէի , և մինակ երկու հատ պահեցի :

— Անցնինք — ըստ տ'Արդանեան :

Նրբագաւիթ մը մասն որ սենեակներուն կ'տանէր , և Բլանշէ փեղկերը հրեց բայցաւ :

— Տես , տես — ըստ Բորթոս — վարը բան մը կ'տեսնեմ , ինչ է այն :

— Անտառն է — ըստ Բլանշէ : — Հորիզոնն է , միշտ թանձր դիմ մ'որ դարնան գեղնորակ է , ամառը կանաչ , աշնան՝ կարմիր , և ձմեռը՝ սպիտակ :

— Հատ լսւ . բայց վարագոյր մ'է որ աւելի հեռուն նայելու կ'արգիլէ :

— Այս — ըստ Բլանշէ — բայց ասկից կ'երեի . . . :

— Ա՛հ , սա մէծ դաշտը . . . — ըստ Բորթոս : — Տես , ինչ կ'տեսնեմ հեռուն . . . : Խաչեր , քարեր :

— Զարմանք , բայց գերեզմանոց մ'է այս — զոչեց տ'Արդանեան :

— Ճիշտ այդպէս — ըստ Բլանշէ — կ'հաւաստեմ ձեզի որ շատ հետաքրքրական է : Օր մը շանցնիր որ այս տեղ մէկը չթաղեն : Գօնդէնպլօ բաւական ուժով է : Երբեմն սպիտակ հաղուածե զրոշակներ բռնած նորատի օրիտրոներ են , երբեմն ոստիկաններ են որ աստ կ'զան երգիշներով և թեմին դործաւորներով , երբեմն թաղաւորին տան սպաները :

— Բայց ես այս բանս չեմ սիրեր — ըստ Բորթոս :

— Հատ զըօսալի չէ — ըստ տ'Արդանեան :

— Կ'հաւաստեմ մէկ այս բանս լուրջ մտածմունքներ կ'այս մարդուս — պատասխանեց Բլանշէ :

— Ա՛հ , չեմ ըսեր հակառակը :

— Բայց — շարունակեց Բլանշէ — օր մը պիտի մոռնինք , Պտեղ մը առած մը կարդալով միաքս պահած եմ , որ է այս . «Օդտակէտ մտածմունք մ'է մահուան մտածմունքը » :

— Ես հակառակը չեմ խօսիր — ըստ Բորթոս :

— Բայց — առարկեց տ'Արդանեան — դալարիին , ծաղիկներուն , դետերուն , կասոյտ հորիզոններուն , անսահման դաշտերու դաղափարն ալ առողջաւէտ զաղափար մ'է :

— Եթէ ասոնք ունենայի , չպիսի մերժէի — ըստ Բլանշէ — բայց այս փոքրիկ գերեզմանատունն ունենալով միայն , նոյնպէս ծաղկաւէտ , լուսաւէտ , հովանաւոր և անդոքը , կ'շատանամ , և քաղքին բնակիշներուն կ'մտածեմ որ , օրինակի համար , Լոնգարս փողոցը կ'բնակին , և որ երկու հազար կառուց ուղրիլն ու աղմին մէջ հարիւր յիսուն հազար մարդոց թաւալիլը կ'տեսնեն :

— Բայց , կենդանի — ըստ Բորթոս — կենդանի :

— Ահա այս պատճառաւ — յարեց Բլանշէ երկչոսութեամբ — սիրս կ'հանդարտի ատեն ատեն մեռելներ տեսնելով :

— Այս սասանայ Բլանշէն — ըստ տ'Արդանեան — ծնած էր բանաստեղծ նոյնպէս համեմալաճաւ լինելու :

— Պարսն — ըստ Բլանշէ — ես բաւական աղէկ խմորէ շինուած մարդոց տեսակէն էի զոր Աստուած ըրաւ որպէս զի ատեն մը կենդանանան և լաւ զանեն այն ամէն բաները զոր երկրիս վրայ իրենց բնակութեան ժամանակ կ'տեսնեն :

Այն ատեն տ'Արդանեան պատուհանին առջեն նստաւ, և Բլանչէի այս փիլիսոփայութիւնն իրեն հաստատոն երևելով՝ մտածեց։
— Տէր վկայ — զոշեց Բորթոս — աւասիկ մեղի կատակերգութիւն կ'ներկայացնեն։ Միթէ երդի ձայն չէ լսածս։
— Այո՛, կ'երգեն — ըստաւ տ'Արդանեան։
— Ո՛չ, ստորին կարդի թաղում մ'է — ըստաւ Բլանչէ արհամարհանօք։ Յուղարկաւոր են միայն քահանայն, ժամկոչն ու տիրացու մը։ Կ'նայիք, պարոններ, որ հանդուցեալն իշխան մը չէ։
— Ո՛չ, գաղաղին հետեւող մարդ մը չկայ։
— Կայ — ըստաւ Բորթոս — մարդ մը կ'տեսնեմ։
— Այո՛, իրաւ է, վերաբեռով փաթթուած մարդ մը — ըստաւ տ'Արդանեան։
— Տեսնելու արժանի բան մը չէ — ըստաւ Բլանչէ։
— Իմ հետաքրքրութիւնս շատ կ'շարժէ — ըստաւ տ'Արդանեան աշխուժիւ պատուհանին վրայ արմուկը կոթնելով։
— Աղէ՛, աղէ՛, դու ալ սկսար տեսարանէս ախորդիլ — ըստաւ Բլանչէ զուարթազին։ Դու ալ ինձի պէս կ'ընես, առաջին օրերը տիտոր էի և կ'տաղտկանայի բոլոր օրը խաչ հանելով, և երգերն իբրև բեկու ըղեղին մէջ կ'մանէին, այնուհետեւ երդերով կ'օրորիմ, և զերեղմանատան թռչուններուն չափ սիրուն թռչուններ չեմ տեսած։
— Ես — ըստաւ Բորթոս — ես չեմ զուարժանար, լաւ ևս ունիմ վար իջնել։
Բլանչէ ուստում մ'ըրաւ, ձեռքը Բորթոսին տուաւ պարտէզն առաջնորդելու համար։
— Ի՞նչ, միթէ դու այդ տեղ պիտի մնաս — ըստաւ Բորթոս տ'Արդանեանի կլուխը դարձնելով։
— Այո՛, բարեկամ, այո՛, պիտի զամ զանեմ ձեզ։
— Հէ՛, հէ՛, ո. տ'Արդանեան իրաւունք ունի — ըստաւ Բլանչէ արդէն կ'թաղե՞ն։
— Ո՛չ, տակարին։
— Ո՛չ, այս, մեռելաթաղը կ'սպասէ որ գաղաղին բոլորը կապեն չուանները . . . Տէս, զերեղմանատան միւս ծայրէն կին մը ներս կ'մանէ։

— Այո՛, այո՛, սիրելի Բլանչէ — ըստաւ տ'Արդանեան աշխուժիւ — բայց թող ինձ, թող մինակ, կ'սկսիմ առողջաւէս խորհրդածութիւններ ունենալ, մի վրդովեր դիս։
Երբ Բլանչէ մեկնեցաւ, տ'Արդանեան կ'ես փակ փեղկերուն եւ առէն՝ աչօք կ'լափէր իր զիմացն անցած զարձածը։
Երկու զիակիրներն իրենց պատղարակին չուանները քակելով փոսին մէջ իջեցոցին մեռելը։
Քանի մը քայլ հեռու վերաբերութ մարդը՝ այս սղալի տեսարանին միակ հանդիսատես՝ մեծ նոճի մը կոթներ էր և իր գեմքը բոլորովին կ'պահէր զիամաղներէն և քահանաներէն։ Մեռելը հինգ վայրկենի մէջ թաղուեցաւ։
Փոսը լեցնելէն ետեւ քահանաները զարձան։ Դիամաղն անոնց քանի մը խօսք ուղղեց և անոնց ետևէն դնաց։
Վերաբերութ մարդը բարեւ տուաւ անոնց երբոր առջեւն անցան, և զիամաղին ստակ ընծայեց։
— Անօրէն — մրմուաց տ'Արդանեան — բայց Արամիսն է այս մարդը։
Արդարեւ Արամիս առանձին մնաց, զէթ այս կողմէն վասն զի հաղիւ թէ զլուխը զարձուց որ կնկան մը քայլն և շրջաղեստի մը շրջիւնն իր քովը լսելի եղաւ։
Արամիս իսկոյն գլուխը գարձուց և զլասարկը հանեց պալատականի յարդանօք։ ասկա զսնի առաջնորդեց շագանակենիի և թմրիի ծառերով վայր մ'ուր չքեղ շրիմ մը կ'հովանաւորէին։
— Ո՛չ, զարմանք — ըստաւ տ'Արդանեան — ահա Վանի եղիսկապոսն որ առանձին տեսակցութիւններ ունի։ Ասի միշտ Արամիս աբրան է, ինչպէս որ կ'քճնէր ՚ի նուալի-լը-Սէք։ Այո՛ — յարեց հրացանակիրը — բայց զերեղմանատան մը մէջ եղածը նորիսական ժամադրութիւն մ'է։
Եւ սկսաւ ծիծաղիլ։
Խօսակցութիւնը կ'ես ժամ շարունակ տնեց։
Տ'Արդանեան չէր կարող տեսնել ինկան գէմքը, վասն զի կլունակը զարձուցեր էր . . . բայց քաջ կ'տեսնէր որ սիրոյ վրայ չէն խօսեր այս երկու խօսակիցները, վասն զի պաղութեամբ կ'վար-

ուելն , զուգաշափութեամբ կ'շարժէին , յարձակողական և պահպանուական կերպով հնարադէտ և զրոյշ ակնարիներ իրարու կ'արձակէին :

Խօսակցութենէ ետք՝ տիկինն ուաք ելաւ , և նաև Արամիսին առաջ կ խորին խոնարհութիւն մ'ըրաւ :

— Հօ , հօ — ըսաւ ա'Արդանեան — բայց այս տեսակցութիւնն իրեւ սիրոյ ժամակութիւն կ'վերջանայ . . . : Ի սկզբան մարդը ծունը կ'դնէ , վերջն օրիսրզը կ'նուաճի և այս է աղաջողը . . . ով է այս օրիորդը : Զանի տեսնելու համար թանի մը կ'տայի :

Բայց անկարելի եղաւ : Ամենէն առաջ Արամիս զնաց . տիկինն իր զլուխը լաւ մը ծածկեց և անորմէ ետքը մեկնցաւ :

Տ'Արդանեան չկրցաւ համբերել : Ախոնի փողոցին վրայ նայող պատուհանը վագեց :

Արամիս այն ինչ պահպոկը մտեր էր :

Տիկինը հակառակ կողմէն զարկեր էր : Հաւանապէս անտառին ծայրը տեսնուող կառքն և երկու ձեռքի ձիերուն կողը կ'զիմէր :

Ծանր ծանր և զլուխը ծուած կ'քալէր խորին մտածութեան մէջ թաղուած :

— Անօրէն , անօրէն , պէտք է որ այս կինն ով է զիանամը ըսաւ վերստին հրացանակիրը :

Եւ առանց աւելի խորհրդածելու սկսաւ անոր ետեէն զնալ :

Ճամբան երթալու ատեն՝ կ'հարցնէր իւրովի թէ ի՞նչ միջոցաւ անոր քօղը բանալ տայ :

— Նորատի չէ — կ'ըսէր նա . — ազնուական կին մը կ'երեի : Կրողը տանի զիս , եթէ այս կնկան հասակը չեմ ճանչեր :

Մինչեւ ա'Արդանեան կ'վաղէր , իր բիտերուն և կօշիկներուն աղմուկը փողոցին մէջ այլանդակ շունդ մը կ'հանէր . բաղդն այն պէս բանեցաւ որու չէր սպասեր :

Այս աղմուկը կնկան անհանդստութիւն տուաւ , կարծեց թէ ետեէն եկող մը կայ կամ հալածող , և այս իրաւ էր , և զլուխը դարձուց :

Տ'Արդանեան ցատկեց որպէս թէ իր սրունքներուն մանր կապարեայ զնդակներ զարկին , ապա կիսաշրջան մ'ընելով եւս դաւանալու համար .

— Տիկին Շէվրէօլ — մրմնաց նա :

Տ'Արդանեան չուղեց բնակարանը դառնալ առանց ամէն բան իմանալու :

Հայր Աէլէսէնի պատուիրեց որ գիաթաղին հարց ու փորձ ընէ իմանայ թէ նոյն առաջ թաղուած մուեն ովկ էր :

— Գրանչիսկեան խեղճ մուրայկան մը — պատասխանեց ասի և շուն մ'անդամ չունէր զինքը սիրող որպէս զի իր վերջին հանգստեան տեղն իրեն ուղեկից լիսի :

— Եթէ այդպէս լինէր — մտածեց ա'Արդանեան — Արամիս իր յուղարկաւորութեան ներկոյ չպիտի զանուեր : Վանի եպիսկոպումն անձնուիրութեան կողմէ շուն մ'է , թէ և հոսուալեաց մասին խօսք չունիմ :

ԺԴ

Ի՞նչորէս ԲՈՐԹԱՍ , ԹՐՈՒՇԵՆ ԵՒ ԲԼԱՆՇԵ ԻԲՐԵՒ ԲԱՐԵԿԱՍՄ ԲԱԺԿԱՌԻԵՑԱՆ՝ Ի ՇՆՈՐՀԱՑ Տ'ԱՐԴԱՆԵԱՆԻ

ԲԼԱՆՇԵի տան մէջ լաւ կերան խմեցին :

Բորթոս սամնդուղ մ'ու երկու կերասենի կարեց , մորենիները քաղեց , բայց մինչեւ ելակները չասաւ , իր զօտին պատճառաւ , կ'ըսէր նա :

Թրուչէն որ արդէն հսկային հետ ընտելացեր էր , անոր պատասխանեց :

— Պատճառը զօտիդ չէ , այլ փորդ :

Եւ Բորթոս որպատութենէ Թրուչէնը զրկեց , որ շատ մ'ելակներ ժողվեց և իր ձեռաց մէջ անոր կերցնել տուաւ : Տ'Արդանեան որ նոյն միջոցին հասաւ , Բորթոսը յանդիմանեց իր ծուլութեանը համար և մեղմիկ ցաւեցաւ բլանշեի վրայ :

Բորթոս աղւոր նախաճաշիկ մ'ըրաւ . երբ լմնցուց ,

— Այս աւել շատ ախորժելի կ'զանեմ — ըսաւ նա Թրուչէնի նայելով :

Թրու չեն մպակցաւ :

Նոյնն ըրաւ և Բլանշէ թէն փոքր ինչ նեղանալով :

Այն առեն ա'Արդանեան Բորթոսին ըստ .

— Բարեկամ, պէտք չէ որ Գարուի բերկրանքը մոռջնել տան քեզի մեր՝ ի ֆօնդէնալո ուղերութեան բուն նպատակը :

— Իմ ներկայացումս թաղաւորին :

— Անտարակի՞յս : Քաղաքը պիտի դնամ շրջան մ'ընելու որպէս զի այդ պատրաստեմ : Կ'աղաչէմ ասկից դուրս մի ելներ :

— Ո՛չ, ո՛չ — դոչեց Բորթոս :

Բլանշէ ա'Արդանեանի նայեցաւ երկիւղով :

— Սիթէ երկար ժամանակ բացակայ պիտի դանուին — ըստ նս :

— Ո՛չ, բարեկամ, և այս իրկունին քեզի համար փոքր ինչ ծանր հիւրերէ քեզ պիտի պատառեմ :

— Ո՛չ, ու. ա'Արդանեան, ինչպէս կրնաս ըսել այդ . . . :

— Ո՛չ, զիսեմ, սիրադ պատուական է, բայց տունդ փոքր է : Մարդ կայ որ լոկ երկու արտավար կ'ունենայ և կրնայ թագաւոր մը պատապարել ու զանի երջանիկ ընել, բայց դու մեծ կալուածատէր մը չես :

— Ու. Բորթոսն ալ չէ — մրմուայ Բլանշէ :

— Աիրելի իմ, մեծ կալուածատէր եղաւ այժմ, քսան տարիէ վեր հարիւր հաղար ֆրանքի տէր է, և յիսուն տարիէ վեր երկու կռուփի և միջնողանքի մը տէրն է որոյ նմանն երբէք տեսնուած չեն ֆրանսայի այս գեղեցիկ տէրութեան մէջ : Որդեակ, Բորթոս շատ աւագայր մ'է քով քով, և . . . տելի շատ չեմ ըսեր, գիտեմ որ քիչէն շատ կ'հասկընաս :

— Բայց, ո՛չ, ո՛չ, պարոն, բացատրէ միտքդ . . . :

— Կայէ մի անդամ մրգաստանիդ մէջ պտուղ շմաց, մառանդ պարապ է, անկողինդ կտրուած, շաեմարանդ չորցած, նայէ . . . տիկին Թրուչէնը . . . :

— Ո՛չ, Տէր Աստուած — ըստ Բլանշէ :

— Քաջ զիսայիր որ Բորթոս երսուն զիւղի իշխանն է, որոնք երեք հարիւր զուարթերէս հաղատակուհիներ կ'աղարունակին, և Բորթոսն ալ շատ աղոր մարդ մ'է :

— Ո՛չ, Տէր Աստուած — կրկնեց Բլանշէ :

— Տիկին Թրուչէն պատուական անձ մ'է — շարունակեց ա'Արդանեան — քեզի համար պահէ զանի, կ'լսես :

Եւ անոր ուսին զարկաւ :

Կոյն պահուն համեմավաճառը դիսեց որ Թրուչէն և Բորթոս հեռաւոր գալարազարդ հովանոցի մը ներքե կ'գանուէ ին :

Թրուչէն ֆլամանեան շնորհքով Բորթոսին օղեր կ'շնէր կրկին կերաներով, և Բորթոս սիրազին կ'ծիծաղէր, ինչպէս Սամփոսն Տալիլայի առջե :

Բլանշէ ա'Արդանեանի ձեռքը սեղմեց և հովանոցին կողմը վաղեց :

Բորթոսին 'ի դովեստ լսինք որ նա տեղէն չշարժեցաւ . . . անտարակայս չէր կարծեր որ դէշ բան մը կ'ընէր :

Կոյնալէս Թրուչէն տեղէն չշարժեցաւ, որով Բլանշէ հոգ ըրաւ . բայց որովհետեւ բաւական բարեկիրթ մարդիկ տեսեր էր իր կրպակին մէջ, իր ընթացքը չփոխեց այս անախորժ իրողութեան վրայ :

Բլանշէ Բորթոսին թեն առաւ և ձիերը տեսնելու անոր առաջարկեց :

Բորթոս ըստ որպէսնած էր :

Բլանշէ առաջարկեց Վալլօն սեպուհին իր շինած մէկ ըմպելիէն Ճաշակել, որուն նմանը չկար :

Սեպուհին ընդունեց :

Ահա այսպէս՝ բոլոր օրը, Բլանշէ կարող եղաւ իր թշնամին զբաղեցնել : Իր մատանն ինքնասիրութեանը զահեց :

Տ'Արդանեան երկու ժամէն դարձաւ :

— Ամէն բան պատրաստ է — ըստ . — Կորին Վեհափառութիւնը տեսայ պահ մ'որսի դայած ատենը . թաղաւորն այս իր կուն մեղի կ'սպասէ :

— Թաղաւորը մեղ կ'սպասէ — պոռաց Բորթոս կանդնելով :

Եւ պէտք է անջուշա խոստովանիլ, վասն զի մարդուս սիրտն իրօք շարժուն կոհակ մ'է, այն ատենէն սկսեալ՝ Բորթոս տիկին Թրուչէնի շնայեցաւ այն սրտաշարժ վայելչութեամբ որ Անվէրսի կնոջ սիրտը կակղեցուցեր էր :

ԲԼԱՆՇԵ կրցածին չափ արծարծեց այս փառասիրական միտումը ները . պատմեց կամ լաւ ևս աչքէ անցուց վերջին թաղաւորութեան ամէն շքեղութիւնները , ճակատամարանները , պաշարումները , արարողութիւնները : Անկլիայոց պերճութիւնը պատմեց , երեք արիստօրա ընկերներու ձեռօք շահուած ինչքը , և վերջապէս ա'Արդանեանի բաղրը , որ թէե ՚ի սկզբան ամենէն խոնարհն էր , չուսկ ուրեմն անմնց պարագլուխը գալձեր էր :

Բորթոսը հրահրեց իր մարած երիտասարդութիւնը ցոյց տառ լով . կրցածին չափ գովեց այն մեծ կալուածատէրին անկեղծութիւնն և բարեկամութիւնը յարսկելու հաւատարմութիւնը . Ճարտասան եղաւ , չնարապէտ եղաւ . ԲԼԱՆՇԵ , Բորթոսն զմայլեցուց , թրուշէնը գող հանեց և ա'Արդանեանը մտածութեան տարաւ :

Ժամը վեցին հրացանակիրը հրամայեց որ ձիերը պատրաստեն և Բորթոսը հագուեցնել տուաւ :

ԲԼԱՆՇԵ ի չորհակալ եղաւ իր ընտիր հիւրասիրութեան համար , քանի մ'անորսշ խօսքեր փսփսաց արքունիքն իրեն պաշտօն մը ճարելու մասին , որով ԲԼԱՆՇԵ անմիջապէս մեծ ցաւ թրուչնի մաքին մէջ , վասն զի խեղճ համեմավաճառը՝ որ այնքան բարեսիրա , վեհանձն էր և անձնուեր , երկու մեծ իշխաններու երեւլէն և բաղդատուելէն վեր թրուչնի երեակայութեան մէջ պղտիկցեր էր :

Վասն զի կանայք այսպէս են . իրենց չունեցածը կ'փառասիրեն , և երբ ձեռք ձեռն իրենց փառասիրածը կ'անդոսնեն :

Տ'Արդանեան այս ծառայութիւնը ԲԼԱՆՇԵ մատոցանելէն ետեւ Բորթոսին ըստ կամացակ մը .

— Բարեկամ , բաւական աղոր մատնի մ'ունիս մատդ :

— Հարիւր յիսուն ոսկինոց — ըստ Բորթոս :

— Տիկին թրուչն յիշատակի լաւ ևս պիտի պահէ եթէ այն մատնին անոր տաս — պատասխաննեց ա'Արդանեան :

Բորթոս վարանեցաւ :

— Միթէ կարծես թէ բաւական աղոր չէ մատնին — ըստ հրացանակիրը : — Կ'իմանամ միտքդ . քեզի պէս մեծ իշխան մը հին սպասաւորի մը տունը բնակելէն ետեւ չմեկիր անոր հիւրասիրութիւնն առատօրէն չվարձատրած . բայց հաւտս ինձ , ԲԼԱՆՇ

շէ այնպիսի լաւ սիրու մ'ունի , որ չպիտի զիտէ թէ հարիւր հազար ֆրանք եկամուտ ունիս :

— Ծատ փափաք ունիմ — ըստ Բորթոս ա'Արդանեանի խօսքէն շփացած — տիկին թրուչնի Պրաւիէօի կալուածս շնորհել . այն ալ մատնի մ'է . . . տասն երկու արտավալար :

— Այդ շատ է , իմ բարի Բորթոս , առ այժմ շատ է . . . այդ ուրիշ ատենի պահէ :

Մատէն աղամանդը հանեց և թրուչնի մօտենալով ,

— Տիկին — ըստ — Վալլօն սեպուհը չպիտեր ինչպէս աղաշէ ձեզ , որ իր սիրոյն համար , այս մատնին ընդունիք : Վալլօն սեպուհն իմ ճանցած ամէն առատասիրտ և խոհեմ մարգոց մէկն է : Ձեզի ՚ի Պրասիէօ ունեցած մէկ կալուածը շնորհել կ'ուզէր բայց միաբը փոխեցի :

— Ո՛չ — ըրաւ թրուչնի աշքովն աղամանդը լափելով :

— Սեպուհ — զուեց ԲԼԱՆՇԵ զորովանօք :

— Իմ բարի բարեկամն — կմիմաց Բորթոս , զմայլելով որ ա'Արդանեան իր միտքն այնչափ լաւ բացատրած էր :

Այս ամէն բացադառնութիւններն իրարու խառնուելով նոյն օրը խիստ սրտաշարժ օր մ'ըրին , որ կրնար ծիծաղաշարժ վախճան մ'ունենալ :

Բայց ա'Արդանեան անդ էր , և ամեն ուրեք երբ ա'Արդանեան հրամայած էր , ամէն ինչ իր ճաշակին և փափաքին համաձայն վերջ տուած էր :

Զիրար զրկեցին : Թրուչն ինքովինքին դալով սեպուհին ճոխ առատաձեւնութիւնէ , իր չափը ճանչեց , և իր երկչոտ ու կարմրցած ճակատը միայն ներկայացուց մեծ կալուածատէրին որու հետ առջի օր այնքան շուտով ընտելացեր էր :

Նոյն իսկ ԲԼԱՆՇԵ հեզ և խոնարհ կերպարան մ'առաւ :

Վեհանձնութեան փափաքը բանելով Բորթոս սեպուհն իր դրամաները խոհարար կնկան և հայր Ակէպատէնի ձեռքը պիտի թափէր , բայց ա'Արդանեան զանի կեցուց :

— Հիմակ իմ կարզս է — ըստ :

Եւ կէս ոսկի կնկան և ոսկի մը մարգուն տուաւ :

Արփակոնի սիրտն ուրախութեամբ ընլու և զանի շռայլ ընելու չափ օքչնենք թափեցին իր վրայ :

Տ' Արդանեան Բլանշին ըստ որ զինքը մինչև դղեակն առաջ նորդէ . այն աեղ Բորթոսն իր սենեակը մոցոց , և ինքն ալ մտաւ առանց տեսնուելու այն անձերէն որոց հանդիպելու կ'երինչէր :

ԺԵ

ԲԱՐԹՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Այսն իրկունն իսկ՝ ժամը եօթին՝ թագաւորը սրահակի մը մէջ Ֆիացեալ-Գաւառաց մէկ դեսպանը կ'ընդունէր :

Անկնդրութիւնը քաւորդ մը տեսց :

Յետոյ նոր ներկայացողներն ընդունեց և քանի մը կիներ , որ աւ մնէն առաջ անցան :

Արահակն մէկ անկիւնը կեցած՝ սիւնին ետին՝ Բորթոս և տ' Արդանեան իրարու հետ կ'խօսակցէին մինչև որ իրենց կարդը դայ :

— Միթէ նոր լուրը դիմէս — ըստ հրացանակիր իր բարեկամին :

— Ո՛չ :

— Լաւ ուրեմն , նայէ անոր :

Բորթոս իր մասերուն վրայ բարձրացաւ և զ. Գուքէն տեսաւ որ հագուած շքուած Արամիլը կ'առաջնորդէր :

— Արամիլ — ըստ Բորթոս :

— Որ զ. Գուքէի ձեռօք թագաւորին կ'ներկայանայ :

— Ա՛չ — ըրաւ Բորթոս :

— Պէլ-Իսլն տմրացնելուն համար — շարունակեց տ' Արդանեան :

— Հապաւ ե՞ս :

— Դու , ես արդէն պատիւ ունեցայ ըսելու քեղի , որ գու բարի Բորթոսն ես , ողորմած Աստուծոյ բարի մարդը . տստի քեղ աղաչեր էին որ փոքր ինչ Սէն-Մանտէ կենաս :

— Ա՛չ — կը ինեց Բորթոս :

— Բայց բարեբաղդօրէն աստ եմ — ըստ տ' Արդանեան — և քիչէն իմ կարդս պիտի դայ :

Կայն պահուն Գուքէ թագաւորին կ'ուղղէր խօսքը .

— Վեհափառ , ձեզնէ շնորհ մ'ունիմ խնդրելու . զ. Հերազլէյ վառասէր չէ , բայց զիտէ որ կրնայ օդտակար լինիլ : Զեր Վեհափառութիւնը Հոռմի մէջ դորձակալ մ'ունենալու կարօտ է , և այս դորձակալը զօրաւոր լինի . կրնանք զ. Հերազլէյի համար կարտինալի խոյրը ստանալ :

Թագաւորը շարժում մ'ըրաւ :

— Ես սաէպ Զեր Վեհափառութիւնէ բան չեմ խնդրեր — ըստ Գուքէ :

— Այս ալ խնդիր մ'է — պատասխանեց թագաւորը , որ միշտ ոյս բառով կ'բացարձէր իր վարանումը :

Այս խօսքն վրայ՝ ոչ ոք կրնար պատասխան մը տալ :

Գուքէ ու Արամիս իրարու երես նայեցան :

Թագաւորը շարունակեց :

— զ. Հերազլէյ կրնայ մեղ ծառայել նաև ՚ի Գրամսա . օրինակի համար , իրեր արքեզիսկոպոս :

— Վեհափառ — առարկեց Գուքէ վայելութեամբ մ'որ իրեն յատուկ էր — Զեր Վեհափառութիւն շնորհն անչափ է զ. Հերազլէյի համար . թագաւորին շնորհիւ արքեզիսկոպոսութիւնը կրնայ խոյրին լրացուցիչ մասը լինիլ . մին միւսը չ'արտաքսէր :

Թագաւորը զմայլեցաւ Գուքի պատրաստարանութեանն ու ժպեցաւ :

— Տ' Արդանեան ասկից տեղի լաւ չպիտի պատասխանէր — ըստ նա :

Այն ինչ արտասանեց այս խօսքն որ տ' Արդանեան երեցաւ :

— Զեր Վեհափառութիւնը զիս կոչեց — ըստ նա :

Արամիս ու Գուքէ քայլ մ'առին որ հեռանան :

— Ներեցէք , Վեհափառ — ըստ տ' Արդանեան աշխուժիւ , որ Բորթոսն երեսն հանեց — ներեցէք որ Զեր Վեհափառութեան ներկայացնեմ Վալօն սեպուհը , Գրանսայի ամնէն արիստիրա աղասարդին մին :

Արամիս դոյն նետեց Բորթոսը տեսնելուն . Գուքէ իր բուռնեւ բը կարկամեցուց իր թեսնոյններուն ներքեւ :

Տ'Արդանեան երկոքին ալ ժպակեցաւ , մինչդեռ Բորթոս կ'իսունարհէ թէ արքայական վեհափառութեան առջև յայտնապէս այլայշ լած երևելով :

— Բորթոս ա'ստ — մրմնաց Գուքէ Արամիսին ականջին :

— Եռութիւն , այս մատնութիւն մ'է — պատասխանեց Արամիս :

— Վեհափառ — ըստու ա'Արդանեան — ահա վեց տարի կայ որ ձեզ պարտաւոր էի Պ. Վալոնը ներկայացնել . բայց կան բարեկամներ որ մոլորակներուն կ'նմանին , առանց իրենց բարեկայմաց համախումբ ընկերակցութեամբ չեն քալեր . Պլէյատը (վեց աստեղք) իրարմէ չեն բաժնուիր . ահա այս է պատճառն որ Պ. Վալոնը ձեզի ներկայացնելու համար , այն միջան ընտրեցի երբ անոր քովլ Պ. Հերպլէյը պիտի տեսնէք :

Արամիս քիչ մնաց սիխի շփոթէր : Վէս կերպարանքով մը տ'Արդանեանի նայեցաւ , որպէս թէ անոր մենամարտութեան հրաւերը յօժարակամ կ'ընդունէր :

— Ա՛՛ , այս պարոնները ըստ բարեկամներ են — ըստ թագաւորը :

— Պատուական բարեկամներ , Վեհափառ , և մին միւսին համար պատասխանատու է : Հարցուցէք Պ. Վահի թէ ի՞նչպէս ամբացոցին Պլէլ-Իոլը :

Գուքէ քայլ մ'ետ քաշուեցաւ :

— Պլէլ-Իոլը — ըստ Արամիս պաղութեամբ — այս պարոնն ամրացուց :

Եւ այս ըսելով Բորթոսը ցցուց , որ երկորդ անդամ մ'ալ բարեց :

Լուի կ'սրանչանար և կ'կասկածէր :

— Այս — ըստ տ'Արդանեան — բայց հարցուցէք սեպուշին թէ ով աջակից եղաւ իր աշխատութեանց :

— Արամիս — ըստ Բորթոս համարձակ :

Եւ եսիսկոպոսը ցցուց տուաւ :

— Այս ամեն ի՞նչ կ'նշանակէ — մտածեց եսիսկոպոսը — և այս կատակերգն ի՞նչ վախճան պիտի ունենայ :

— Ի՞նչ — ըստ թագաւորը — պարոն կարտինալ . . . ըսել կ'ուզեր եսիսկոպոսն Արամիս կ'կոչուի :

— Պատերապի մատն — ըստ տ'Արդանեան :

— Բարեկամութեան անուն — ըստ Արամիս :

— Համեստութիւն պէտք չէ — դոչեց տ'Արդանեան — Վեհափառ , այս կրօնաւորին դդակին ներդէ՝ ձեր տէրութեան ամենէն արիասիրա սպայն , ամենէն անվեհեր ազատորդին , ամենէն դիտուն աստուածաբանը պահուած է :

Լուի զլուխը վերցուց :

— Եւ Ճարտարապէտ մը — ըստ նա սքանչանալով նոյն միջացին Արամիսի ունեցած իրօք սքանչելի կերպարանին վրայ :

— Ըստ պատահման Ճարտարապէտ , Վեհափառ տէր — ըստ այն ասեն Արամիս :

— Հրացանակիրաց մէջ իմ զինակիցս էր , Վեհափառ — ըստ տ'Արդանեան ջերմադին — այն մարդն է որու խորհուրդները շատ անդամ ձեր հօրը սպատօնիկից նպաստեցին . . . միով բանիւ Պ. Հերպլէյը , Պ. Վալոնի , ինձի և Լա Ֆէր կոմսին հետ , որ Զեր Վեհափառութեան ծանօթ է . . . կ'յօրինէ ինք այն քառեակն որու վրայ շատեր խօսեցան ձեր հանդուցեալ հօրն օրով և ձեր անչափահաս հասակին ժամանակ :

— Եւ ով ամրացուց Պլէլ-Իոլը — կրինեց թագաւորը խորունկ ձայնով մը :

Արամիս առաջ անցաւ :

— Ինչպէս հօր , նոյնովէս որդւոյն ծառայելու համար — ըստ նա :

Տ'Արդանեան լաւ մը նայեցաւ Արամիսին , մինչդեռ սա սոյն խօսքը կ'արտասանէր : Այնքան Ճշմարիտ յարդ , այնքան ջերմեռանդ անձնուիրութիւն , այնքան անժխտելի համոզում դտաւ նոյն խօսքին մէջ , որ ինք , ինք տ'Արդանեան , յաւիտենական կասկածովը , ինք անվրիսկելին , խարուեցաւ :

— Երբ մարդ սուտ խօսի սյսպիսի ձայն մը չունենար — ըստ նա :

Լուի զդածուեցաւ :

— Ուրեմն — ըստ Գուբեր, որ անձկութեամբ կ'սպասէր այս փորձին հետեանաց — խոյրը շնորհեցի . Պ. Հերալէյ, խօսք կը տամ քեզ որ առաջին առթիւ քեզ կարտինալ ընել տամ: Շնորհակալ եղիր Պ. Գուբեր:

Գուլպէր լսեց այս խօսքը, որով սիրտը խորտակեցաւ :

Արտորնօք սրահէն գուրս ելաւ :

— Գու, Պ. Վալլօն — ըստ թագաւորը — դու ևս խնդրէ .

. իմ հօրս ծառաները վարձատրել կ'սիրեմ:

— Վեհափառ — ըստ Բորթոս . . . :

Աւելի բան մը չկրցաւ արտասանել :

— Վեհափառ — զոչեց տ'Արդանեան — այս պատուական աշատորդին Զեր անձին Վեհափառութենէ շուարած կ'մնայ, այն որ հաղար թշնամնաց ակնարկին և կրակին դիմադրաւ կեցած է : Բայց զիտեմ ինչ կ'մտածէ, և ես, արեւուն նայելու վարծած լինելով . . . , ձեզի պիտի յայտնեմ իր միտքը, բանի մը կարօտ չէ, բան մը չկափաքիր այլ միայն Զեր Վեհափառութեան նայելու երջանկութիւնը քառորդ ժամու չափ :

— Այս իրկուն ինձի հետ պիտի ընթրես — ըստ թագաւորը Բորթոսին բարեւ տալով շնորհալի մակտով մը :

Բորթոս ուրախութենէ և զոռողութենէ կարմիրեցաւ :

Թագաւորը զանի Ճամբեց և տ'Արդանեան սրահին մէջ հրեց զանի դրկելէն ետեւ :

— Իմ քովս նստիր սեղանը — ըստ Բորթոս անոր ականջին :

— Չատ լաւ, բարեկամդ իմ:

— Արամիս երեսը կախեր է ինձի, այնպէս չէ:

— Արամիս երբէք քեզ այսչափ սիրած չէ: Մտածէ մի անդամ որ կարտինալ խոյրն անոր ստանալ տուի:

— Երաւ է — ըստ Բորթոս: — Աղէկ միտքս ընկաւ, միթէ թաղաւորը կ'ախորժի՞ որ իր սեղանը շատ ուտեն:

— Այդ կերպով շատ հաճելի պիտի դառնաս անոր — ըստ տ'Արդանեան — վասն զի արքայական ախորժակ մ'ունի:

— Զիս կ'զմայլեցնես — ըստ Բորթոս:

ԺԶ

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ

Արամիս Ճամբիկութեամբ յարմար ժամանակ մ'ընտրեր էր որ Երթայ տ'Արդանեանն ու Բորթոսը զտնէ: Այս վերջնոյն մօտ զնաց սխննին եաւ՝ և անոր ձեռքը սեղմելով,

— Բանտէս փախար — ըստ անոր:

— Մի սաստեր զինքը — ըստ տ'Արդանեան — ես եղայ, սիրելի Արամիս, զանի փախցնողը:

— Ա՛ս, բարեկամդ իմ — պատասխանեց Արամիս Բորթոսին նայելով — արդեօք նուանլ համբերութեամբ ինձ կ'սպասէիր:

Տ'Արդանեան Բորթոսին օկնութեան եկաւ որ արդէն կ'հեար:

— Դուք եկեղեցականներ էք: Մենք զինուրական մարդիկ շիտակ մեր նպատակին կ'հանինք: Աւասիկ իրողութիւնը: Գացեր էի այն մեր սիրական Պէղմօին այցելութիւն ընելու . . . :

Արամիս ականջները անկեց:

— Վայ — ըստ Բորթոս — կ'յիշեցնես ինձ որ Պէղմօի կողմէ Արամիսի նամակ մ'ունիմ:

Եւ Բորթոս եսլիսկոպոսին տուաւ մեր արդէն զիտցած զիրը:

Արամիս ներողութիւն ինտրեց զայն կարդալու համար, և զայն կարդաց թէ և տ'Արդանեան բնաւ չնեղուեցաւ այս պարագայէն զոր արդէն զուշակեր էր:

Նոյնպէս Արամիս այնպիսի անվրդով կերպարան մը ցցուց որ տ'Արդանեան անոր վրայ ևս քան զես սրանչացաւ:

Նամակը կարգալէն եաւ՝ Արամիս զրպանը դրաւ զայն բոլորովին հանդարս դէմբով մը:

— Ուրեմն կ'ըսէիր, սիրելի հրամանատարս — ըստ նա:

— Կ'ըսէիր — շարունակեց հրացանակիրը — որ Պէղմօի այցելութեան զացեր էի զործի համար:

— Վործի՛ համար — ըստ Արամիս :

— Այժմ — ըստ տ'Արդանեան : — Եւ բնապէս ձեր և մեր բարեկամայ վրայ խօսեցանք : Պարստոր եմ ըսել որ Գէզմօ զիս պաղ կերպավ ընդունեց : Իրմէ բամուեցայ : Արդ՝ վերապառնաւ լու ատենա՝ զինւոր մը մօտեցաւ ինձ և ըստա . (անտարակից կ'ձամու չէր զիս թէ և քաղաքային զգեստ հագեր էի) . « Հրամանատառամք , կ'ուզէք պարտառորել զիս այս պահարանիս վրայ դրուած անունը կարգալով » : Եւ կարգացի զայն . « Առ Պ. Վալլօն , 'ի Սէն-Մանտէ , Պ. Գուքէի տառնը » : Թշտառական , ըսի իւրավի , Բորթոս գարձած չէ , ինչպէս որ կ'մասածէի , 'ի Բիէրֆոն կամ Պէլ-Ֆոլ , Բորթոս Սէն-Մանտէ չէ , ուրեմն Բորթոս մինալ է կամ Արամիսի հետ է . Երթամ Բորթոսը տեսնելու : Եւ զայի Բորթոսը տեսայ :

— Ըստ լաւ — ըստ Արամիս մասախոչ :

— Այդ բանն ինձ պատմած չէիր — ըստ Բորթոս :

— Ժամանակ չունեցայ , բարեկամի իմ :

— Եւ միմէ Բորթոսը Գօնդէնալօ բերիր :

— Բլանշէի տառնը տարի :

— Միթէ Բլանշէ 'ի Գօնդէնալօ կ'բնակի — Հարցուց Արամիս :

— Այս , զերեզմանատան մօտ — զոչեց Բորթոս թեթևեալիք :

— Ինչպէս , զերեզմանատան մօտ — ըստ Արամիս կամկածու :

— Օ՞ն , լաւ — մասածեց Հրացանակիրը — օդուտ քաղենք այս աղմուկէն , քանի որ աղմուկ կայ :

— Այս , զերեզմանատան մօտ — ըստ Բորթոս : — Անտարակոյս Բլանշէ պատուական տղայ մ'է որ պատուական շաքարեղին կ'շնէ , բայց պատուհաններ ունի որ զերեզմանատան վրայ կ'նային : Տիսուր բան է : Այսպէս այս առատու . . . :

— Այս առատու . . . — ըստ Արամիս հետոշեակ յուզուելով : Տ'Արդանեան կւնակը գարձաց և զնաց ասկակին վրայ զինաբական արշաւի եղանակ մը թմրկել :

— Այս առատու — շաբանակեց Բորթոս — քրիստոնէի մը թագումը տեսանք :

— Հայ , Հայ :

— Քանի՛ տխուր էր : Ես չպիտի նստիմ բնաւ տուն մ'ուսկից անդաղար մեռելներու վրայ կ'ային . . . : Ընդ հակառակն՝ կ'եւ բեի որ ա'Արդանեան այս բանս շատ կ'սիրէ :

— Ա՛հ , տ'Արդանեան տեսան :

— Ո՛չ միայն տեսան , այլ աչքովը կլմեց :

Արամիս գող ելաւ և հրացանակը ինյային նայելու համար դարձաւ . բայց տ'Արդանեան արդէն Սէնդ-Էնյանի հետ մնձ խօսակցութեան մը բանուեր էր :

Արամիս շարունակեց Բորթոսն հարցու ու փորձ ընելու . ապա , երբ այս հսկայական կիտրնին ծուծը քամեց , անոր կեղեց նետեց :

Իր տ'Արդանեան բարեկամին կողմը դարձաւ և ուսին վրայ զարնելով ,

— Բարեկամ — ըստ երբ Սէնդ-Էնյան հեռացաւ , վասն զի թաղաւորին ընթրիքն իմաց տու ին :

— Սիրելի բարեկամ — պատասխանեց տ'Արդանեան :

— Մենք թագաւորին սեղանակից չպիտի լինիք :

— Ի՞նչպէս չէ , ես սեղանակից եմ :

— Կրնան ինձի հետ տասն վայրկեան խօսակցիլ :

— Քամն : Այսակ ատեն պէտք է մինչև որ Կորին Վեհափառութիւնը սեղան նստի :

— Ո՞ւր կ'ուզէս որ խօսակցինք :

— Բայց այս տեղ , այս բազմոցներուն վրայ . թաղաւորը դնաց . կրնանք նստիլ և սրահը պարագ է :

— Ուրեմն նստինք :

Եւ նստան : Արամիս տ'Արդանեանի մէկ ձեռքը բռնեց :

— Խօսականէ ինձ , սիրելի բարեկամ — ըստ նա — որ Բորթոսն յորդորեցիր որ քիչ մ'իվնէ կասկածի :

— Կ'խօսառովանիմ , բայց չէ թէ քու հակլցած կերպովք :

Տեսար որ Բորթոս մահու չափ կ'տաղմկանայ , և զանի թաղաւորին ներկայացնելով ուզեցի թէ իրեն և թէ քեզի համար ընելինչ որ երբէք դու ինքնին չպիտի ընես :

— Ի՞նչ :

— Քու զովեսադ :

— Աղնուաբար ըրիր այդ գովեստը, շնորհակալ եմ։
 — Եւ քեզի մօտեցոցի լնկրկող խոյրը։
 — Ա՛հ, կ'խոսառաջնիմ — ըստ Արամիս զարմանալի ժայիտով
մը — ճշմարիտը, միակ մարդ մ'ես բարեկամացդ բաղդը շնորհու։
 — Տեսար ուրեմն որ Բորթոսինն ընելու մոօք շարժեցայ։
 — Ո՛հ, ես ալ կ'մտադրէի այդ բանը, բայց քու բաղուկդ մե-
րինէն երկայն է։
 Տ'Արդանեանի կարդն էր ժպտելու։
 — Նայինք — ըստ Արամիս — պէտք է որ իրարու ճշմարիտը
խօսինք. միթէ զիս միշտ կ'սիրես, սիրելիդ իմ տ'Արդանեան։
 — Միշտ, առաջուան պէտք — պատասխանեց տ'Արդանեան ա-
ռանց շատ խոստանալու այս պատասխանով։
 — Ուրեմն շնորհակալութիւն և կատարեալ անկեղծութիւն —
ըստ Արամիս — թաղաւորին համար եկեր էր 'ի Պէլ-Իու։
 — Ի հարկէ։
 — Ուրեմն Պէլ-Իուը լիովին ամրացոցած թագաւորին ընծա-
յելու հաճոյքէն մեղ զրկել կ'ուզէիր։
 — Բայց, բարեկամ, այդ հաճոյքէն քեզ զրկելու համար,
հարկ էր որ նախ դիտաւորութեանդ տեղեակ լինէի։
 — Միթէ Պէլ-Իուն առանց բան մը զիտնալու եկեր էր։
 — Այս, ձեզնէ ոչ ինչ կրող, ի՞նչպէտ կ'ուզէիր որ զուշա-
կէի թէ Արամիս ճարտարապետ եղեր էր որ Բոլիպոսի և Արքի-
մէտէսի պէտ ամրութիւններ ընելու կարող կ'լինի։
 — Իրաւ է։ Սակայն այն տեղ զուշակեցիր զիս։
 — Ո՛հ, այս։
 — Եւ Բորթոսն ալ։
 — Ամենասիրելիս, չէի դուշակած որ Արամիս ճարտարապետ
մինի, չէի կրցած գուշակել որ Բորթոս նոյնը լինի։ Լատինացի
մը կայ որ ըստ . «Աարդ ճարտարասան կ'գառնայ, բանահիւս կը
ծնի»։ Բայց երբեք չըստաւ. « Բորթոս մը ծնի և ճարտարապետ
դառնայ»։
 — Դու միշտ չքնարակ խելք մ'ունիս — ըստ պաղութեամբ Ա-
րամիս։ — Կ'շարունակեմ։

— Շարունակէ։
 — Երբ մեր կաղմնիքն խնացար, փութացիր դալ Աազաւորին
ըսել։
 — Այնչափ շուտ վաղեցի, սիրելի բարեկամէ իմ, որչափ որ
քու տեկի շուտ վաղելդ տեսայ։ Երբոր մարդ մը՝ Բորթոսին պէտ
երկու հարիւր յիստն ութ լիար կաւելով տարհանդակի պէտ կը
վազէ, երբոր յօդացաւէ տառապող եղիսկոպոս մը (ներէ, դռ-
ըսիր ինձ) երբոր եպիսկոպոս մը կրակի պէտ կ'արշաւէ, ես ալ
կ'ենթագրեմ որ՝ այս երկու բարեկամները՝ որ ինձ կանիսաւ խնաց
չտուին, իղնէ պահէլու խիստ կարեւոր զաղմնիքներ ունին, և ճշմա-
րիաը, այն ատեն ես ալ վաղելու կ'պարտաւորիմ. . . կ'վազեմ
որչափ որ յօդացաւէ աղատ լինիլս ու նիշարութիւնս կ'սերեն։
 — Սիրելի բարեկամ, միթէ չմասձեցիր որ այդ կերպով ին-
ձի և Բորթոսին ախուր ծառայութիւն մ'ըրած պիտի լինէիր։
 — Շատ առէկ մմածեցի, բայց Բորթոս և դու ինձի շատ տխուր
գեր մը խաղցնել տուիր 'ի Պէլ-Իու։
 — Կերէ ինձ — ըստ Արամիս։
 — Կերում կ'ինդրեմ — ըստ տ'Արդանեան։
 — Այնպէս որ այժմ ամէն բան զիտես — շարունակեց Արամիս։
 — Երաւ որ չգիտեմ։
 — Գիտե՞ս որ Պ. Գուքէին իմացոցի գործը, որպէս զի քեզնէ
առաջ թագաւորին առջեն ներկայանայ։
 — Այդ է մութ կ'տաք։
 — Բայց ոչ, Պ. Գուքէ թշնամիներ ունի, դու ալ քաջ զիտես։
 — Ո՛հ, այս։
 — Մանաւանդ երկելի թշնամի մ'ունի։
 — Վասանդառնուր։
 — Մահացու։ Լաւ, այս թշնամիցն ազգեցութեան դէմ զնե-
լու համար, Պ. Գուքէ պարտաւոր էր Թագաւորին մօս մեծ անձ-
նուիրութեան և զրհողութեան աղացայցներ տալ։ Թագաւորին զար-
մանք պատճառեց Պէլ-Իուն անոր ընծայելով։ Եթէ դու ամենէն
առաջ բարիդ հասնէիր, զարմանքը պիտի դադրէր . . . Այն ա-
ռան պիտի կարծէր թէ առ երկիրով կ'յանձնենք Պէլ-Իուը։

— Կ'իմանսուր:

— Ահա այս է բոլոր դաղանիքը — ըստ Արամիս զոհ լինելով որ հրացանակիրն համարեց:

— Միայն առելի պարզ կ'լինէր եթէ զիս մէկդի քաշէիր՝ ի գէլ-իսլ և ինձ ըսէիր. « Սիրելի բարեկամ, Պէլ-իսլ կ'ամը բայցնենք թաղաւորին պարզելու համար . . . : Ծնորչ ըրէ մեզի յայտնելու թէ որու համար կ'զործես: Պ. Գօլտէրի բարեկամն ես թէ ոչ Պ. Գուքէր ։ Կարելի է բան մը չպատասխանէի, բայց այն առեն կրնայիր յաւելու. « Միթէ բարեկամն ես ։ Ես ալ պիսի ըսէիր. « Այս ։ :

Արամիս զլուխը ծոեց:

— Այս կերպով — շարունակեց ա'Արդանեան — իմ ոյժս կ'կոտրէիք, և թաղաւորին զալով պիսի ըսէիր. « Վեհափառ, Պ. Գուքէր Պէլ-իսլ կ'ամբացնէ և լսու կ'ամբացնէ. բայց առափի խօսք մը զոր Պէլ-իսլ կառավարիչը Զեր Վեհափառութեան համար ինձ ըստ ։ Եւ կամ. « Առափի Պ. Գուքէր մէկ այցելութիւնն իր գիտաւորութեանց մասին ։ Այսպէս յիմարի գեր մը չէի խաղար, միշտ ձեր պատրաստած խաղը կընայիք կատարել, և իրարու այսպէս շակն չենք նայեր:

— Մինչդեռ այսօր — պատասխանեց Արամիս — իրին Պ. Գօլտէրի մէկ բարեկամը վարուեցար անշուշտ: Աւրեմն իր բարեկամն ես:

— Ճշմարիտ, ոչ — զոչեց հրամանատարը: — Պ. Գօլտէր զեղջուկ մ'է, և կ'առեմ զանի ինչպէս կ'առէի Մաղարէնը, բայց առանց իրմէ վախճախու:

— Լաւ ուրեմն, ես — ըստ Արամիս — Պ. Գուքէն կ'սիրեմ, և անորն եմ: Իմ կացութիւնն զիտես . . . : Ես ստայուածքի աէք մարդ չեմ. . . Պ. Գուքէ ինձի համար եկամուտ մը, առաջնորդութիւն մը ձեռք ձերց. Պ. Գուքէ զիս իրին վեհանձն մարդ ստարտաւորեց, և աշխարհս բաւական հանչելով կարող եմ ընտիր վլարմուեքը դնհատել: Աւրեմն Պ. Գուքէ իմ սիրտս շահեցաւ, և ես անոր ծառայելու պատրաստ դանուեցայ:

— Շատ լաւ ըրիր: Բարի տէր մ'ոնիս:

Արամիս իր շրմունքը խածաւ:

— Եղածներէն լսապոյնն է, կարծեմ:

Ապա կանկ մ'առաւ:

Տ'Արդանեան զդուշացաւ անոր խօսքն ընդմիջելու:

— Անտարակայս Բորթոսէն իմացար թէ ինչպէս այս բաներուս խառնուեցաւ:

— Ա՛ ։ ըստ ա'Արդանեան — իրաւ է որ հետաքրքիր եմ, բայց բարեկամի մը հարց ու փորձ չեմ ըներ երբ իր Ճշմարիտ դաղանիքն իղնէ պահել կ'ուզէ:

— Քեզի պիտի ըսեմ այդ դաղանիքը:

— Փոյթս չէ, թէ որ այդ սրտակցութիւնը զիս կ'պարտաւորէ:

— Ա՛, մի վախճառը. Բորթոս իմ ամենէն առելի սիրած մարդս է, վասն զիս պարզամիտ է և բարի. Բորթոս ուղիղ միտք մ'ունի: Եպիսկոպոս լինելու ՚ի վեր՝ պարզ բնաւորութիւնները կ'փնտրուեմ, որոնք Ճշմարտութիւնը սիրել կ'տան ինձ և խարդաւանանքն առել:

Տ'Արդանեան պեխը փայտայեց:

— Տեսայ և փնտաւեցի Բորթոսը, անզործ էր, իր ներկայութիւնն իմ երիտասարդական ազւոր օրերս կ'յիշեցնէր ինձ, առանց ներկային վնաս տալ յորդորելու: Բորթոսն ՚ի Վասն կոչեցի: Պ. Գուքէր, որ զիս կ'սիրէ, իմանալով որ Բորթոս զիս կ'սիրէր, առաջին պաշտօնակալութեան առթիւ անոր խոստացաւ աղնուականի կարգն անցնել. աշա այս է բալոր դաղանիքը:

— Զպիտի երեան հանեմ — ըստ ա'Արդանեան:

— Քաջ սիտեմ, սիրելի բարեկամ. ոչ ոք քեզի չափ Ճշմարտապէս կ'ճահիչ պասիւը:

— Գլուելի է այդ խօսքի, Արամիս:

— Այսմ . . . :

Եւ եպիսկոպոսն իր բարեկամին սրախն խորը նայեցաւ:

— Այսմ մենք մեր վրայ խօսիք: Կ'ուզէն Պ. Գուքէի բարեկամներէն մին լինիլ: Մի ընդհատեր խօսքս մինչեւ որ ըսածիս միտքը չիմանաս:

— Մաիկ կ'ընեմ:

— Կ'ուզէն Գրանսայի մարածախն լինիլ, կ'ուզէն նախարար, դուքս լինիլ և մէկ միլիօնի դքսութիւն մը ստանալ:

— Բայց, բարեկամ — սպատասխանեց տ'Արդանեան — այս ամենը ստանալու համար ի՞նչ պէտք է ընել :

— Պ, Գուշէի բարեկամը դառնալ :

— Ես, թագաւորին մարդն եմ, սիրելի բարեկամ :

— Յուսամ թէ բոլորովիսը չես :

— Ո՛չ, տ'Արդանեան միայն մէկ է :

— Կարծեմ թէ փառասիրութիւն ունիս, ինչպէս ունին քեզի պէտ մեծասիր մարդիկ :

— Ի հարկէ ունիմ :

— Լաւ ուրեմն :

— Լաւ, կ'փափաքիմ՝ Գրանսայի մարաջախտ դառնալ, բայց թագաւորը զիս մարաջախտ, դուքս, նախարար պիտի ընէ, թագաւորն ինձ այս ամենը պիտի տայ :

Արամիս յստակ ակնարկ մը ձգեց տ'Արդանեանի վրայ :

— Միթէ թագաւորը տէր չէ — ըստ տ'Արդանեան :

— Ասոր դէմ ոչ ոք կրնայ խօսիլ, բայց Լուի Ժ.Գ. ալ տէր էր :

— Ո՛չ, սիրելի բարեկամ, Ռիշլելօի և Լուի Ժ.Գ. մէջ տ'Արդանեան մը չկար — ըստ հրացանակիրը հանդարտութեամբ :

— Թագաւորին բոլորտիքը — ըստ Արամիս — դայթակդութեան շատ քարեր կան :

— Զէ թէ թագաւորին համար :

— Անտարակիյս, բայց . . . :

— Աւասիկ, Արամիս, կ'նայիմ որ ամէն մարդ իրեն վրայ կ'մտածէ և երբէք այս փոքրիկ իշխանին. ես, զանի պիտի պահանեմ ինքզինքս սպահպանելով :

— Հասկա ապերախտութիւնը :

— Տկարնելն անկէ կ'վախնան :

— Միթէ ինքզինքիդ վրայ ապահով ես :

— Կարծեմ թէ եմ :

— Բայց կարելի է թագաւորը քեղնէ պէտք չունենայ :

— Ընդ հակառակն, կարծեմ թէ առաջուանէ աւելի պէտք պիտի ունենայ, և անս, սիրելի, եթէ պէտք լինէր նոր Գօնտէ մը բունել, ով պիտի բանէր : Այս . . . այս միայն Գրանսայի մէջ :

Եւ տ'Արդանեան սրին զարկաւ :

Իրաւոնք ունիս — ըստ Արամիս գեղնելով :

Եւ սոք ելնելով տ'Արդանեանի ձեռքը սեղմեց :

— Ահա ընթրիքի վերջին զանզակը կ'զարնեն — ըստ հրացանակիր հրացանասարը — կ'ներբե՞ս որ . . . :

Արամիս իր թեր հրացանակիրին վզէն անցուց և անոր ըստ .

— Քեզի պէտ բարեկամ մ'արքայական թաղին դեղցիազոյն զոհարն է :

Ցեսոյ իրարմէ բաժնուեցան :

— Ես արդէն իրաւամբ կ'ըսէի — մտածեց տ'Արդանեան — որ բան մը կայ : Պէտք է փութով վառօդին կրակ տալ — յարեց հրացանակիրը :

Եւ տ'Արդանեան պատրայզն արծարծեց :

Ժ

ԽԾԽԱՆՈՒՀԻՒՆ ԵՒ ԿԻԾ

Արդէն զիտենք որ Կիշ կոմոք որաշէն դուրս ելաւ այն օրն որ Լուի Ժ.Գ. այնքան մեծանձնութեամբ վիճակահանութենէ շահ հած հրաշալի ապարանջանները Լա Վալիերի ընծայած էր :

Կոմոք պալատէն դուրս քիչ մ'ատեն ժուռ եկաւ . միտքը հազար տեսակ կամկածներով և հոգերով վշտաղին համակուած :

Ցեսոյ տեսնուեցաւ նա պատշաճին վրայ՝ հովանաւոր ծառերուն զիմացը՝ իշխանուհոյն երթը դիմելը :

Կէս ժամ ամբողջ անցաւ : Նոյն սպահուն կոմոք միայնակ՝ շատ ախորժելի զաղափարներ չեր կրնար ունենալ :

Իր զրպանէն թղթակալը հանեց, և ընդ երկար վարանելէն եւ մե՛ որոշեց սա խօսքը զրել. « Տիկին, կ'աղերսեմ ձեղ շնորհել ինձ պահ մը խօսակցութեան համար : Մի այլայլիք այս ինդրոյս վրայ որ բնաւ օտար չէ այն յարդանքէն որով մնամ և այլն » :

Այս եղական աղբը բարագիրը սիրոյ տոմսակի ձևով ծալլուած՝ ստորագրելու վրայ էք, եթե զդեմկէն շատ մը կանանց դուրս ել նելը տեսաւ, ապա մարդիկի, վերջապէս թաղուհւոյն սրահը դժոնուող բոլոր բազմութիւնը :

Նոյն իսկ լա վալիերը տեսաւ, ապա Մօնդալէն որ Վալե քօրնի հետ կ'խօսակցէք :

Ճրաւիրելոց մինչեւ յետինը տեսաւ որոնք քիչ մ'առաջ մայր թակուհւոյն սրահը լեցուեք էին :

Խշանուհին չէր անցած, այլ սակայն պարտաւոր էք այն բակէն անցնիլ իր սենեակն երթալու համար, և Կիշ ալ սատշամէն վար բակը կ'անցէք ուշագիր :

Վերջապէս տեսաւ իշխանուհին որ երկու ջահակիր սպայիկներով դուրս կ'ենեք : Շուտ շուտ կ'քալէք նա, և երբ իր դուռն հասաւ, պառաց .

— Պայիկնեք, դացէք Կիշ կոմմը կանչեցէք ինձ . յանձնարարութեան մը վրայ ինձ լուր պիտի բերէք : Եթէ աղատ է, ինորեցէք որ դայ զիս տեսնե :

Կիշ անխօս և անկիւնը պահուած մնաց, բայց երբոր Տիկինը ներս մտաւ, պատշաճէն վար սանդուղներէն իշաւ, իխոս անտարբեք կերպարան մ'առաւ և այնպիսի ընթացք մը բռնեց որ սպայիկներուն հանդիպի, որ արդէն իր բնակարանին կողմը կ'վազէին :

— Ա'չ, իշխանուհին զիս փնտուել կ'առայ — ըստ նա իւրով այլայլած :

Եւ իր տոմսակը սրահուց որ այնուհետեւ անօդուած էք :

— Կոմս — ըստ սպայիկ մը զանի տեսնելով — բարեբաղդ ենք որ ձեզի կ'հանդիպինք :

— Ի՞նչ կայ, պարմնեք :

— Խշանուհիոյն կողմէ հրաման մը :

— Խշանուհիոյն կողմէ — ըստ Կիշ զարմացած դէմքով մը :

— Այո՛, կոմս, Կորին արքայական Բարձրութիւնը ձեղ կը խնդրէ . պարտաւոր էք — ըսին անոր Յանձնարարութեան մը վրայ համար ապա : Միթէ աղման էք :

— Կողին արքայական Բարձրութեան հրամանին պատրաստ եմ : Երբ Կիշխանուհիոյն մենեակին ելաւ՝ դանի դունաւ և մտայով դասաւ :

Մօնդալէ դրան առջեւ կ'կենար, և անհանդիստ էք փոքր ինչ իր ափառուհիոյն մտաց վեճակին վրայ :

Կիշ երկայսաւ :

— Ա'չ, զմէք էք, Պ. Կիշ — ըստ իշխանուհին : — Կ'աղաւ չեմ, ներս մանէք . . . : Օրիորդ Մօնդալէ, քու ծառայութիւնդ լինյաւ :

Մօնդալէ առելի ևս վրդովեալ, բարեկեց և դուրս ելաւ : Երկու խօսակիցներն առանձին մնային :

Կոմսն այս պարագայիս մէջ մեծ առաւելութիւն մ'ունէք . իշխանուհին կոչէք էք զինքն այս տեսակցութեան : Բայց կոմսին ինչպէս կարելի պիտի լինէք այս առաւելութիւնէ օգուտ քաղել : Վասն զի իշխանուհին այնքան այլանդակ անձ մ'էք, այնքան յեղշ յեղուկ բնութեան տէք էք Կորին արքայական Բարձրութիւնը :

Եւ այս բանս փորձավ ցցուց, վասն զի խօսակցութիւնը յանհկարծ սկսելով :

— Լաւ ուրեմն — ըստ նա — միթէ ինձ խօսելէք մը չունիք :

Կոմսը կարծեց որ իշխանուհին իր միտքը դուշակեք էք, կարծեց թէ նա զիտէք զինքը տեսնելու փափաքն ու այս փափաքին նպատակը, վասն զի սիրող մարդիկ դիւրահաւան են և կյոր՝ քերթողներուն կամ մարզարէներուն պէս :

— Այո՛, անտարակայս, աիկին — ըստ նա — և այս բանս շատ այլանդակ կ'զմնեմ :

— Ապարանջաներուն դորձը — դոչեց նա աշխատմիւ — այնպէս չէ :

— Այո՛, աիկին :

— Թաղաւորի սիրահարած կ'տեսնէք, ըսէք :

Կիշ ըսդ երկար անոր նայեցաւ . իշխանուհին այս ակնարկին վրայ՝ որ մինչեւ սրովին խորը կ'թափանցէք՝ աչքը վար առաւ :

— Կարծեմ թէ — ըստ նա — թագաւորը գիտաւորութիւն մը ունեցած պիտի լինի այս տեղ մէկը չարչարելու . թէ ոչ թա

դաւորը՝ այսչափ եռանգուտ չպիտի երեկը . սրտի խնդութեամբ մինչեւ ցարդ անարատ աղջկան մը սպատիւը վտանդի մէջ չպիտի դնէր :

— Լաւ , այն լրտենի՞ աղջկիը — ըստ իշխանուհին մեծամտութեամբ :

— Կարող եմ հաստատել Չեր արքայական բարձրութեան — ըստ Կիշ յարդական հաստատամութեամբ մը — որ Լա Վալիկը օրիորդը սիրուած է մարդէ մը զոր պարտ է յարդել , վասն զի մեծանձն մարդ մ'է նա :

— Ո՛չ , Պրամժօն , կարելի՞ է :

— Իմ բարեկամն : Այն , տիկին :

— Լաւ , եթէ բարեկամդ իսկ լինէր , թագաւորին ի՞նչ փոյթն է :

— Թաղաւորը զիտէ որ Պրամժօն Լա Վալիկը օրիորդին նշանուած է . և որովհետեւ Ռատուլ թաղաւորին ծառայեց արիաբար , թագաւորին ալ անշուշտ անդաբմանելի դժբաղդութիւն մը չպիտի պատճառէ :

Տիկինը սկսաւ այնպէս քահ քահ ձգելով ծիծաղիլ որ այս ընթացքը Կիշի վրայ վշտագին տպաւորութիւն մ'ըրաւ :

— Կ'կրկնեմ , տիկին , որ ես չեմ կարծեր թէ թաղաւորը Լա Վալիկը սիրահարած լինի , և ասոր ապացոյցը սա է , որ ես ալ կ'աղէի հարցնել թէ նորին Վեհափառութիւնն այս սպարագայիս մէջ որո՞ւ անձնասիրութիւնը վիրաւորել կ'ուղէր : Դուք որ բալոր արքունիքը կ'ձանչէք պիտի օգնէք ինձ գտնելու այս անձն այնշափ դիւրութեամբ որչափ որ , ինչպէս ամենուրեք կ'ըսն , Չեր արքայական Բարձրութիւնը շատ սրասակից է թաղաւորին :

Իշխանուհին շրթերը խածառ , և ըստ որում բանաւոր պատճառ մը շունէր մէջ բերելու , խօսակցութիւնը փոխեց :

— Փորձով ցոյց տուէք — ըստ նա անոր վրայ յառելով ակնարկ մ'որ կարծես թէ բոլոր հոդոյ թարգմանն էր — փորձով ցոյց տուէք որ ինձ հարց ու փորձ ընելու դիտաւորութիւն ունէիք , ես որ ձեզ կոչեցի :

Կիշ իր թղթակալէն ծանրօրէն հանեց զրածն և անոր ցցուց :

— Համակրութիւն — ըստ :

— Այն — ըստ կոմին անընկՃելի գործով մը — այն , համակրութիւն . բայց ես բացատրեցի թէ ի՞նչուէս և ինչո՞ւ համար ձեզ կ'փնտուէի . բայց դոք , տիկին , տակաւին չըսկիք թէ ինչո՞ւ համար զիս կ'կոչէիք :

— Կրաւ է :

Եւ նա վարանեալ մնաց :

— Այն ապարան ջաններն իմ խելքս պիտի թոցնեն — ըստ նա յանկարծ :

— Կ'յուսայիք արդեօք որ թաղաւորը զանոնք ձեզի սպարդելք ոպատասխանեց Կիշ :

— Ինչո՞ւ չյուսայի :

— Բայց ձեզնէ առաջ , տիկին , ձեզնէ առաջ , որ իր հարանէք , միթէ թաղաւորը թաղաւորին չունէր :

— Լա Վալիկը էն առաջ զիս չունէր — դոչեց իշխանուհին կարեվէր — միթէ զիս չունէր , միթէ բոլոր արքունիքը չունէր :

— Կ'հաւաստեմ ձեզ , տիկին — ըստ կոմին յարդանօք — որ եթէ ձեր այդպէս խօսիլը լսէին , եթէ այդ կարմրցած աչոնքդ տեսնէին , և մանաւանդ , Տէր Աստուած , սա արտօսին որ արտեանոնքդ կ'թրջէ , ամենքը պիտի ըսէին որ իշխանուհին նախանձու է :

— Կախանձուտ — ըստ իշխանուհին վէսութեամբ — Ես նախանձիմ Լա Վալիկը էն :

Կ'յուսար նա որ այս վէս շարժումով և խրոխտ ձայնով պիտի կարենար Կիշը համողէլ :

— Այն , Լա Վալիկը էն կ'նախանձիք , տիկին — կրկնեց կոմին արիւութեամբ :

— Կարծեմ , պարսն — կմիմաց նա — որ զիս նախատելու կը համարձակիք :

— Ես չեմ կարծեր , տիկին — պատասխանեց կոմին փոքր ինչ վրդոված , բայց այս բուռն ցասումը զավելու դիտաւորութեամբ :

— Գուրս ելիք , պարսն — ըստ իշխանուհին անհնարին զայրովով մը , այնչափ կ'փրփրէր և կ'կատղէր քանի Կիշ կոմին սառնութիւնն ու համը յարդանքը նկատէր :

Կիշ քայլ մ'ետ դնաց , ծանրութեամբ խոնարհութիւն ըրաւ , իր թենոցներուն պէս սպիտակ գէմքով զլուխը վերցուց , և թե-թեակի այլայլած ձայնով մը .

— Պէտք չկար այսափ փութալ — ըստ նա — որպէս զի այս անիբաւ զրկանքը կրեմ :

Եւ կանակը գարձուց առանց շատագելու :

Հինգ քայլ չէր առած կոմը , որ իշխանուհին անոր մօտ վա-ղեց մատակ վաղրի պէս , անոր թենէն բռնեց և զանի գարձնելով ,

— Այդ ձեր կեղծած բոլոր յարդանքը — ըստ նա կատաղութենէ դուահար — նախատինքէ աւելի նախատական է : « Նայինք , նախատեցէք զիս , բայց զոնէ խօսեցէք :

— Հապա դուք , տիկին — ըստ կոմը մեղօրէն իր սուրը քա-շելով — ծակեցէք սիրաս , բայց մանր կրակով մի սպաննէք զիս :

Իշխանուհին կոմին իր վրայ ձգած ակնարկէն՝ ակնարկ մ'որ սիրոյ , հաստատամտութեան , և նոյն իսկ յուսահատութեան գրոշմն ունէր , հասկրցաւ որ՝ առ երևոյթն այսափ հանդարտ մարդ մէ , սրովն ինքն իր սիրաը կրնար ծակել , եթէ բառ մ'ես արտաքրելք :

Ռւստի իշխանուհին սուրն անոր ձեռքէն խլեց , և անոր թեր սեղմելով այնպէս խանդով որ կրնար դորովոյ տեղ անցնիլ .

— Կոմն — ըստ նա — խնայեցէք զիս : Կ'տեսնէք որ կ'առաւա-պիմ , և բնաւ իմ վրաց դութ չունիք :

Արասուքն որ այս զայրայթին յետին տաղնասն էր , իր ձայնը խեղդեցին : Կիշ՝ անոր լայց տեսնելով , զանի թեներուն մէջ ա-ռաւ և մինչև թեաթոռն առաջնորդեց . եթէ պահ մ'ես անցնէր , պիտի մարել խեղդուէր :

— Խնչու համար — մըմուաց նա անոր ձնդաց առջեւ — ցա-ւերդ ինձ չէք խոստովանիր : Վիթէ մէկը կ'սիրեք , ըսեր ինձ , պիտի մեռնիմ այդ բանին համար , բայց գէթ ձեղ միտիթարե-լէն , սփոփիլէն և ձաւայելէն ետեւ :

— Ո՛չ , դուք պատկէս կ'սիրեք զիս — պատասխանեց նա նկուն :

— Այս , այդ աստիճան կ'սիրեմ ձեղ , տիկին :

Եւ անոր առաւ իր երկու ձեռքը :

— Արդարեմ , կ'սիրեմ — մըմուաց նա այնպէս ցած ձայնով որ ոչ կարող էր լսելու :

Բայց կոմոք լսեց :

— Թաղաւորը — ըստ նա :

Գլուխը մեղմիկ ցնցեց , և իր մական ամպերուն այն լուսաւոր մասերուն պէս երկացաւ , որոնք փոթորկէն ետքը՝ այնպէս իմն կ'ե-րելին թէ արքայութիւնը կ'բանան :

— Բայց — յարեց նա — բարեծնունդ սրտի մը մէջ ուրիշ կիրքեր կան : Սէրը , բանասսեղծութիւնն է , բայց այս սրտին կեսանքը զուովութիւնն է : Կոմն , զահի վրայ ծնած եմ , իմ աս-տիճանիս վրայ հպարտ և նախանձու եմ : Խնչու համար թաղաւորն այդպիսի անվայել բաներու մասնակից կ'դանուի :

— Գրադեալ — ըստ կոմը — ահա նորէն կ'անպատուէք այն խեղճ օրիորդն որ իմ բարեկամիս կինը պիտի լինի :

— Գուք այնքան պարզաբնակ էք որ այդ բանին կ'հաւաքաք :

— Եթէ չհաւաքայի — ըստ նա յետին ծայր զունատ — Պրա-ժլոնի վաղն իսկ իմաց կ'տայի . այս , եթէ երեակայէի որ այն խեղճ լաւ վալիիլ Ռատուլին ըրած երգումները մոռցած է . բայց ոչ , վատութիւնն սիրտի լինէր կնկան մը դալանիքն երեան հանել , մեղք մը պիտի լինէր բարեկամի մ'անդորրաւթիւնը վրկովիլ :

— Այդպէս կ'կարծէք — ըստ իշխանուհին վայրադ քրիքի ծովը — թէ տղիտութիւնն երջանկութիւնն է :

— Այդպէս կ'արծեմ — պատասխանեց նա :

— Ուրեմն ապացոյցալ յայտնեցէք — ըստ նա աշխուժիւ :

— Այդ զիւրին բան է , ափիկն . արքունեաց մէջ խօսր կար թէ թաղաւորը ձեղ կ'սիրէր և թէ դուք ալ թաղաւորը կ'սիրէիք :

— Լաւ ուրեմն — ըստ նա զժուարաւ շունչ առնլով :

— Լաւ ուրեմն . ենթագրենք թէ Ռատուլ , իմ բարեկամն զար ինձ ըսեր . « Այս , թաղաւորը կ'սիրէ իշխանուհին , այս , թաղաւորն իշխանուհոյն սիրտը դրաւեց » . կարելի է որ Ռատուլն այն առեն սպաննէի :

— Այս ատեն պէտք պիտի լինէր — ըստ իշխանուհին յամա-ռութեամբ մ'որով կանայք անառիկ կ'զդան ինքնիքնին — որ Պրաժլոն այսպէս ձեղ խօսելու համար աստղոյցներ ունենար :

— Այս իրաւ է միայն — պատասխանեց Կիշ հառաչելով —

որ կանխաւ տեղեկացած չլինելով, զործը խորունկ չքննեցի, և այսօր իմ տղիտութիւնս կեանքս ավատեց :

— Մինչեւ այն աստիճան պիտի հասյնէիք ինքնասիրութիւնդ և պաղութիւնդ — ըստ իշխանուհին — որ այն գժբաղդ երիտասարդը պիտի թողուիք որ առ Լա Վալեհը ունեցած սէրը շարունակէ :

— Այս, տիկին, մինչեւ այն օրն որ Լա Վալեհը յանցաւոր դոնեմ :

— Հասպա ապարանջանները :

— Է՛ս, տիկին, քանի որ թաղաւորէն ստանալու կ'յուսայիք, ես ի՞նչ կրնայի ըսել :

Այս փաստը զօրաւոր էր, իշխանուհին ճշմուեցաւ. այն վայրուենէն ինքզինքը չկրցաւ դոնել :

Բայց որովհետեւ հողին ազնուութեամբ լի էր, քանի որ վառվառուն իմացականութեան տէր էր, նիշին բոլոր փափկութիւնը հասկրցաւ :

Իշխանուհին անոր սրտին մէջ բացորոշ կարգաց որ նա թաղաւորին Լա Վալեհը սիրելը կ'կասկածէր, և այս գուեհիկ միջոցը դործածել չէր կամեր, որ էր սիրասոխ մը կոտրել կնկան մը մոքին մէջ, հաստատելով և ստուգելով անոր առջեւ թէ այս ոստին ուրիշ կնկան մը սիրահարած է :

Գուշակեց իշխանուհին որ կիշ Լա Վալեհի վրայ կասկածաներ ունէր, և թէ անոր վերադարձին ժամանակ տալու, 'ի սպառ զանի 'ի կորուստ շմամնելու համար ուղղակի անոր խօսելու կամ բացէ 'ի բայց անոր ընթացքին վրայ բացատրութիւն խնդրելու դորձն ուրիշ անդամի կ'վերապահէր :

Մէկ խօսքով իշխանուհին այնքան ճշմարիտ մեծութիւն, այնքան վեհանձնութիւն տեսաւ իր սիրահարին սրտին մէջ, որ իր սրտին նոյնպիսի մաքուր կայծով մը բորբոքիլը զդայ :

Կիշ անհաջոյ երեւելու երկիւղ ունէր թէեւ, բանիրուն և անձնուէր մարդու մը կերպարանը կ'զղենուր, զիւցազնի չափ կ'մեծանար, և իշխանուհին նախանձու ու զձուձ կնկան մը կարդը կ'անցընէր :

Այնքան դորսվանօք սիրեց զանի այս բանիս համար իշխանու

հին, որ չկրցաւ անոր այս զդայման վկայութիւնն անոր զւանալ :

— Ահա շատ մ'անիմաստ խօսքեր — ըստ նա ձեռքը բոնիւ լուլ : — Կասկած, յուղմունք, անվատահութիւն, վիշտ, կարծեմթէ բոլոր այս բառերը մեր բերնէն ելան :

— Բարե՛, այն, տիկին :

— Սրբեցէք զանոնք ձեր սրտէն, ինչպէս որ ես կ'փարատեմ մոքէս : Կոմն, թողարկ այս Լա Վալեհէր թաղաւորը սիրէ կամ ոչ, թողարկ աշակերը սիրէ թէ ոչ Լա Վալեհէրը, այսմէն մեր երկուցունց զերն որոշենք : Չեր աչքը խոշոր խոշոր կ'բանաք, ստոյգ եմ որ իմ միտքս չէք հասկնար :

— Այնքան աշխոյժ եք տիկին, որ ձեղի անհաջոյ թուելու կ'երկնչիմ :

— Նայեցէք որչափ կ'դողայ, մեր գողահար պարոնը — ըստ նա շնորհալի խնդրութեամբ : — Այս, պարան, երկու դեր ունիմ խաղալու : Ես թաղաւորին քոյրն եմ, իր կնկանը հարման եմ : Այս իրաւամբ, պէտք չէ որ տան զաւերուն միջամտեմ : Ի՞նչ է կարծիքի :

— Կարելի եղածին չափ քիչ, տիկին :

— Համամիտ եմ, բայց այդ արժանութեան խնդիր մ'է . բայց ասկից ես իշխանին կինն եմ :

Կիշ հառաչեց :

— Այս բանա պարտ է յորդորել ձեղ — ըստ նա դորովալիր ինձի հետ վեհադայն յարդանօք խօսելու :

— Ո՛չ — դոչեց նա անոր ոտքն ընկնելով, զորս դիցուհւոյ մը ոտից պէս համբուրեց :

— Իրաւի — մրմնջեց նա — կարծեմ թէ ուրիշ դեր մ'ալ ունիմ : Կ'մունայի զայն :

— Ի՞նչ դեր, ի՞նչ :

— Ես կին եմ — ըստ նա աւելի մեղմ ձայնով : — Կ'սիրեմ :

Կոմն ոտք ելաւ, իշխանուհին թեերը բացաւ, իրենց շըթունքն իրարու գալան : Վիժակին ետեէն փրոփիւն մը հնչեց : Մօնղալէ զարկաւ :

— Ի՞նչ կայ, օքիորդ — ըստ իշխանուհին :

— Պ. Կիշը կ'փնտռեն — պատասխանեց Մօնդալէ, որ ատեն դուս այս չորս գերերուն դերասանաց բալոր իրարանցումը ահենել, վասն զի Կիշ շարունակ իրենը կատարեր եր զի ցազնօրեն :

ԺՂ

ՄՕՆԴԱԼԻ ԵՒ ՄԱԼԻՔՈՅՆ

Մօնդալէ իրաւոնք ունէր : Ըստ որում՝ Կիշ ամէն տեղ կը փնտռուեր՝ զործոց շատութեան պատճառաւ խիկ, և ոչ ուրեք պատասխան տալու վտանգի մէջ կ'զմնաւէր :

Ճետեապէս, այնքան զօրաւոր է տկար կացութեանց բերմաննը՝ որ իշխանուհին, թէ և իր զուողութիւնը վիրաւորուած, ներքուստ զայրացած էր, չլրցաւ զէթ նայն միջոցին բառ մը պատախանել Մօնդալէի, որ այնչափ յանդգնութեամբ զինքը հետայնող զրեթէ արքայական հրամանին հակառակ շարժեր էր :

Կիշին ալ խելքը զլաէն թուաւ, կամ լսու ևս ըսենք, Կիշ իր զլուխը կորուսեր էր Մօնդալէի զալուստէն առաջ, վասն զի այն ինչ նորասի օրիորդին ձայնը լսեց՝ որ առանց իշխանուհոյն հրաժշտ տալու, ինչպէս քաղաքավարութեան ամենապարզ օրէնքը հաւասարներու մէջ անգամ կ'պահանջէր, հրասապ սրամի և խելացնորի պէս խոյս տուաւ, թողով իշխանուհին մէկ ձեռքը վեր բռնած և հրամարական բարեփ շարժում մ'ընելով :

Վասն զի Կիշ կրնար ըսել ինչպէս ըստ քէրտապէն հարիւր տարի եաքը, թէ իր շրթերու վրայ յաւխանականութեան մը համար երջանկութիւն կ'կրէր :

Արդ՝ Մօնդալէ երկու սիրողներն անկարդ վիճակի մէջ դտաւ : Խցյս տուողին վրայ անկարդութիւն, մնացողին վրայ անկարդութիւն կ'տեսնուեր :

Ուստի նորասի օրիորդը մըմաց իր չորս զին խուզարկու ակարի մը ձգելով :

— Կարծեմ թէ այս անկամ՝ ամենէն հետաքրքիր կնկան փափածին չափ բան հասկցայ :

Իշխանուհին այս հետաղնին նայուածքէն այնչափ շփոթեցաւ որ իբր թէ Մօնդալէի մնջախօսութիւնը լսեց, անոր բան մը չըստաւ, և աչքը վար առնելով իր ննջարանը մտաւ :

Մօնդալէ այս սեւնելով ականջ կախեց :

Այն ատենէն հասկցաւ որ նոյն զիշերն ազատ է, և նոր գուած գրան կողմն անյարգական շարժում մ'ընելով, որ ըսել կ'ուզէր . և Բարի զիշեր, իշխանուհին : Վար իջաւ Մալիքօրնը դամնելու, որ նոյն պահուն հետաքրքրութեամբ կ'գիտէր սուրհանդակ մ'որ փոշելի կ'ելնէր Կիշին սենելին :

Մօնդալէ հասկցաւ որ Մալիքօրն կարեսոր զործի մը վրայ էր . թոյլ տուաւ որ նա աչքը անկէ, վիզն երկնցնէ, և երբ Մալիքօրն իր բնական զիրքը բռնեց, մինակ անոր ուսին դարկաւ :

— Լաւ ուրեմն — ըստ Մօնդալէ — ի՞նչ նոր լուր կայ :

— Պ. Կիշ իշխանուհոյն սիրահարած է — ըստ Մալիքօրն :

— Ի՞նչ աղւոր լուր : Ես աւելի նոր բան մը զիտեմ, ես :

— Եւ ի՞նչ զիտես :

— Սա զիտեմ որ իշխանուհին Կիշը կ'սիրէ :

— Մին միւսին հետեւութիւնն էր :

— Ո՛չ միշտ, իմ առօրիկ պարմնա :

— Միթէ այդ առածն իմ նկատմամբ կ'ըսես :

— Ներկայ անձինք միշտ բաց թողլու է :

— Շնորհակալ եմ — ըստ Մալիքօրն : — Հասկա միւս կողմէն ինչ լուր — շարունակեց նա հարցուփորձը :

— Թաղաւորն այս իրկուն, վիճակահանութենէ ետքը օրիորդ Լա Վալելը առնենել ուզեց :

— Լաւ, միթէ տեսան :

— Ո՛չ բնաւ :

— Ի՞նչպէս ոչ բնաւ :

— Դուռը զոյ էր :

— Այնպէս որ . . . :

— Այնպէս որ թագաւորը զլուխը կախած ետ դարձաւ իր զորքի մոռցած գողի մը պէս :

— Լաւ :

— Հապա երրորդ կողմէն ինչ լուր — հարցուց Մօնղալէ :

— Պ. Կիշին եկող սուրբհանդակը Պ. Պրամճնի կողմէ զրկուած է :

— Լաւ — յարեց Մօնղալէ իր ձեռաց մէջ զարնելով :

— Ինչո՞ւ լաւ ըսկիր :

— Վասն զի գործ բացուեցաւ : Եթէ այժմ ըսենք որ կ'ձանձրանանք , սուտ ըսած պիտի լինինք :

— Հարկ է որ գործը բաժնենք մեր մէջ — ըստ Մալեքօրն — որպէս զի շփոթութիւն չծաղի :

— Այդ շատ սպարզ բան է — սպասախանեց Մօնղալէ : — Երեք դաւ , փոքր ինչ սարցած , փոքր ինչ լաւ լարուած , իրարու վրայ երեք սումսակ կ'ընէ օրը :

— Ո՛չ — զոչեց Մալեքօրն ուսերը բարձրացնելով — չես մտածեր , սիրականս , որ օրն երեք սումսակ դուեհիկ զդացումներու համար է : Գործող հրացանակիր մը , վանսատան մէջ փոքրիկ աղջիկ մը ամէն օր իրարու տոմսակ կ'զրկեն ելնարանին վերէն կամ սպատէն բացուած ծակէն : Այս խեղջ սրտերու բանաստեղծութիւնը տոմսակի մը մէջ կ'ամփոփի միայն : Բայց արքանիքը . . . ո՛չ , դու լաւ չես ճանչեր տակաւին արքայական սէրը , սիրելիդ իմ :

— Նայինք , հետեւթիւնդ հանէ — ըստ Մօնղալէ անհամբեր : — Կարելի է որ վրայ մարդ զայ :

— Հետեւթիւն : Տակաւին նոր սկսայ սպասութիւնս : Գեռ ևս երեք կէտ ունիմ :

— Իրաւի , այդ քու Փլամանեան ծանրութեամբ զիս պիտի սպաննես — զոչեց Մօնղալէ :

— Եւ գու , գու ալ այդ իտալուհւոյ մ'աշխուժութեամբ պիտի խելքս թոյնես : Ուստի կ'ըսէի քեզի որ մեր սիրահարներն իրարու հատորներ պիտի զրեն : Բայց զու ինչ հետեւանք պիտի հանէիր խօսքէդ :

— Աս հետեւանքը թէ մեր կիներէն և ոչ մին իր ընդունած դիրերը չպիտի կինայ պահէլ :

— Տարակոյս չկայ :

— Պ. Կիշն ալ իրեները սկահելու չպիտի համարձակի :

— Հաւանական է :

— Լաւ , ես այդ ամենը պիտի պահեմ :

— Ահա այդ բոլորովին անկարելի է — ըստ Մալեքօրն :

— Եւ ինչ պատճառաւ :

— Վասն զի քու տունդ չես , վասն զի մի և նոյն սենեակը կը բնակիս Լա Վալիերի հետ , թէ սպասոյ օրիորդի մը սենեակն ամենայն զիւրութեամբ կ'խուզարկեն և կ'պրապաեն , վասն զի շատ կ'երկնչիմ թագուհիէն , որ Սպանուհւոյ մը պէս նախանձուտ է , մայր թագուհիէն , որ երկու Սպանուհւոյ պէս նախանձուտ է , և վերջապէս իշխանուհիէն , որ տասն Սպանուհւոյ պէս նախանձուտ է :

— Մէկը մոռցար :

— Զո՞լ :

— Իշխանը :

— Ես միայն կանանց վրայ կ'խօսէի : Ուստի թուանշան դնենք : Կշխանը , թիւ 1 :

— Թիւ 2 , Կիշ :

— Թիւ 3 , Պրամճն գերիսունը :

— Թիւ 4 , Հապա թաղաւորը :

— Թաղաւորը :

— Անտարակոյս թաղաւորն որ ոչ միայն նախանձուտ այլ ամեն աւելի զօրաւոր պիտի լինի :

— Ո՛չ , սիրականս :

— Վերջը :

— Այդ ինչ պիծականոցի մէջ զայիր մտար :

— Դեռ բառական չպացի առաջ , միթէ ինձ հետեւիլ կ'ուղե՞ս :

— Անշուշտ պիտի հետեւիմ : Սակայն . . . :

— Սակայն . . . :

— Քանի որ ժամանակն է , կարծեմ թէ ետ դառնալը խոչեմութիւն պիտի լինի :

— Կոկ ես, կարծեմ թէ մեծաղոյն խոհեմութիւնն է անմիջաւու այս գաւելուն զլուխն ամսյնիլը :

— Զպիտի յաջողլս :

— Քեզի հետ, տասն հատ դաւ կրնամ նիւթել: Այդ է իմ տաղանդու, միթէ չդիման: Ես աբքունիքն ապրելու համար ստեղծուած էի, ինչպէս սաղամանարը բոյերու մէջ:

— Սիրելի բարեկամուհիս, այդ բաղզատութիւնդ ինձ վստահութիւն չազգեր: Կախ շատ զիտցող զիտուներէ լսած եմ որ սաղամանարն անդոյ բան է, և եթէ դոյ լիներ իսկ բոլորովն տապիտած, բոլորովն խորոված պիտի ենէր կրակէն:

— Այդ քու զիտուններդ կրնան շատ զիտուն լինիլ սաղամանարի վերաբերուլ ինպիրներու մէջ: Բայց այդ զիտուններդ բնաւ չպիտի ըսեն քեզի ինչ որ ես պիտի ըսեմ: այսինքն Օր տը Մօնալէ՝ ամսէ մը, Ֆրանսայի աբքունեաց առաջն զիւանազէտը լինելու կոչուած է:

— Թո՞ղ այդպէս լինի, սա սպայմանաւ միայն որ ես երկրորդը դառնամ:

— Խօսկ չկայ. 'ի հարկէ՝ մերը պաշտպանողական և յարձակողական գաշնակցութիւն պիտի լինի:

— Միայն նամակներու մի վստահիր:

— Քանի ինձ յահնեն զանոնք՝ ես ալ ձեռքդ պիտի աւանդեմ:

— Թաղաւորին ի՞նչ պիտի ըսենք իշխանուհոյն վրայ:

— Թէ իշխանուհին կ'սիրէ միշտ թաղաւորը:

— Իշխանուհոյն ի՞նչ պիտի ըսենք թաղաւորին վրայ:

— Թէ անիրաւ պիտի լինէր եթէ անոր չինայէր:

— Լա Վալիէրի ի՞նչ պիտի ըսենք իշխանուհոյն վրայ:

— Ինչ որ կամենանք. Լա Վալիէր մերն է:

— Վերը:

— Կրկնակի:

— Ի՞նչ միջոյաւ:

— Կախ՝ Պրաժլօն գերկումսի ձեռօք:

— Բացատրէ միաբդ:

— Յուսամ որ չես մուցած որ Պ. Պրաժլօն շատ դիրեր դրած է Լա Վալիէրին:

— Ես մնուացկոտ չեմ:

— Այդ դիրերն ես կ'ընդունէի, ես կ'պահէի:

— Հետեապէս քու քովդ են:

— Միշտ:

— Ո՞ւ տեղ, անսո:

— Ո՛չ, ոչ, Պլուա են, զիտցած փոքրիկ սենեկիս մէջ:

— Սիրական փոքրիկ սենեակ, սիրային օիրուն սենեակ, նախասենեակ պալատին ուր օրին մէկը քեզ պիտի բնակեցնեմ: Բայց, ներէ, չսովիր թէ բոլոր այն դիրերը փոքրիկ սենեակն են:

— Այս:

— Միթէ արկղիկ մը մէջ չզրիր զանոնք:

— Անշնչաց. այն արկղիկը որու մէջ քեզնէ ընդունած դիրերս ալ կ'զնէի. նոյնպէս իմիններս երբ դու զործերավ կամ զւարձութիւններով զլաղած չէիր կարող ժամադրութեան ներկայ զմնուիլ:

— Ա՛չ, շատ լաւ — ըստ Վալիքօրն:

— Ինչո՞ւ համար այդ զոհունակութիւնը կ'յայտնես:

— Վասն զի նամակները բերելու համար՝ 'ի Պլուա վաղելու անկարելիունը կ'տեսնեմ: Իմ քովս են այն դիրերը:

— Միթէ արկղիկը բերիր:

— Քու կողմէդ դալուն սիրելի եր այն ինձ:

— Գէթ լաւ պահէ. արկղիկն այնպիսի բնադիրներ կ'պարունակէ որ առ յասպայ մեծ արձէք պիտի ունենան:

— Այնքան ապաւ չեմ, այդ զիտեմ, և աշա Ճիշտ այդ բանին համար կ'ծիծաղիմ, և բոլոր սրատը կ'ծիծաղիմ իսկ:

— Ճիմակ, վերջին խօսք մ'ունիմ:

— Ինչո՞ւ վերջին:

— Միթէ օդիականներու պէտք ունինք:

— Բնանւ:

— Պայիկ, սովասոհի:

— Գէշ, գարշելի: Կամակները դու ինքնին պիտի առնես տաս: Ո՛չ, հպարտութիւն պէտք չէ, ասկա թէ ոչ, Պ. Վալիքօրն և օրիորդ: Օր իրենց զործերը չընելով, պիտի ստիպուին ուրիշներու ձեռօք կատարուած տեսնել:

— Խրառունք ունիս :
 — Բայց ինչե՞ր կ'անցնին ող. Կիշի սենեակը :
 — Ո՛չ ինչ. իր սենեակը կ'բանայ :
 — Անհետանանք :
 Եւ երկուքնին ալ աներևոյթ եղան. դաւադրութիւնը նիւթերէին :

Երօք բացուած պատուհանը ող. Կիշինն էր :
 Բայց ինչպէս որ տղեաները կրնան մտածել, իշխանուհւոյն ստուերը վարագոյններուն ետեւն տեսնելու համար չէր միայն որ կոմու պատուհան կ'ելնէր, և իր մտածութիւնը լոկ սիրային չէր :
 Ինչպէս որ արդէն ըսինք, իրեն սուրհանդակ մը հասեր էր զրաժշնի կողմէ : Պրաժշն Կիշին զրած էր :
 Կոմնն երկու անդամ զիրը կարդացեր էր, և այս դիրն իր վըրայ խորին տպաւորութիւն մ'ըրեր էր :

— Տարօրինա՛կ, տարօրինակ — կ'մրմռար նա : — Ճակատաղիրն ի՞նչ հզօր միջոյներով ուրեմն մարդիկն իրենց նպատակին կ'մրէ :
 Եւ պատուհանէն հեռանալով որպէս զի լուսին մօտենայ, երբ բրդ անդամ կարդաց այն զիրն որու տողերն թէ իր միաքն և թէ իր աչքը կ'այրէին :

« Սիրելիդ իմ կոմն,

« Քալէ .

« ող. Վարդն ՚ի Քալէ դտայ. Պրաժնկէմի հետ ունեցած մենամարտին մէջ ծանր վիրաւորուեր էր :

« Ինչպէս որ դիան, այս Վարդն արի մարդ մ'է, բայց քինանասէր և չարամիտ :

« Քու վրադ խօսք բացաւ, իր սիրտը քեզի շատ հակում ունի, ըստ նա. խօսեցաւ նաև իշխանուհւոյն վրայ զոր զեղանի և սիրալիր կ'դանէ :

« Գիտցած անձիդ համար ունեցած սէրդ դուշակած է :
 « Իմ սիրած անձիս վրայ ալ խօսք ըրաւ, և իմ վրայ ցաւելով շատ մեծ համակրութիւն ցցուց ինձ, և այս ամենն ըստ այն պէս մութ ոճով որ ՚ի սիրան ինձ ահ ու դող ազդեց, բայց ՚ի

վերջէ իր խօսքրգաւոր ձևերուն մէկ հետեւթիւնը նկատեցի :
 « Աւասիկ իրողութիւնը :
 « Արքունիքէն լուր առած է, ըստ. յայտնի է քեղ որ ող.
 Լորէնի միջոցաւ ստացած է :
 « Իր լրերը կ'ըսեն՝ թէ Թադատուրէն սէրոյն մէջ ուշուկ ունեցած քութիւններն վրայ կ'իւսէն եղէր արքունիքը :
 « Գիտես թէ այս բանս որոււ կ'պատկանի :
 « Ասէից պար կ'ըսէին գարձեալ իր առած լրերը, ուստաց այս չիս իւսուց էր որ բաննաստնէն արտին կ'ընծայէ :
 « Այս անորոշ խօսքերը չթողուցին զիս քննանալու : Նրէ կուանէ վեր սաստիկ վշտացայ որ իմ ուղիղ և տկար բնաւորութեամբս՝ թէ կ դոյզն ինչ յամառութիւն ունիմ, այս ակնարկութեանց չկըրացայ պատասխան տալ :
 « Մէկ խօսքով՝ ող. Վարդի բնալու կ'մեկնէր. բայցատրութիւններ իննիրելով իր ըուն չուշացուցի . և ասկէ զատ՝ անվայելու կ'երեւէր ինձ հարցուփորձի ենթարկել մարդ մ'որու վերքը հազիւ ուրեմն զոյսուեր էր :
 « Միով բանիւ՝ սակայ գաղար առնլով պիտի դիմէ ՚ի Բարիզ որպէս զի, կ'ըսէ, ներկայ զանտի այն հետաքրքիր տեսարանին զոր արքունիքը քիչ ատենէն պիտի ընծայէ եղէր անշուշտ իր աշաց :
 « Այս խօսքերուն քանի մը չնորհաւորութիւններ ապա վշտակցութեան խօսքեր աւելցուց : Ո՛չ ասոնք և ոչ անոնք հասկրցայ : Վլուխս կ'զանար իմ մտածմոնքովս և այս մարդուն դէմ ունեցած անվստահութեամբս + անվստահութիւն մը զոր ինչպէս ամեն քաջ դիան, չկրցայ փարատել երբէք :
 « Բայց երբ նա մեկնեցաւ, իմ միտքս բացուեցաւ :
 « Անկարելի է որ Վարդի բնաւորութեան պէս բնաւորութիւն մ'իր չարասիրութեան թօյնը թափած չլինի մեր իրարու հետ ունեցած յարաբերութեան մէջ :
 « Հետեւապէս անկարելի է որ, ող. Վարդի ինձ ըսած բոլոր խօրհրդաւոր խօսից մէջ՝ չզանուի զաղանի իմաստ մ'որ ինձի կամ զիտցած անձիդ չչափեացնեմ :
 « Թաղաւորին հնազանդելու համար շուտով ճամբաց ելնելու

ստիպուած լինելով, բնաւ մաքէս չանցաւ . Պ. Վարդին ետեկն վաղել որպէս զի իր ակնարկութեանց բացարութիւնը խնդրեմ, բայց ահա քեզի սուրհանդակ մը կ'առաքեմ և այս զիրս կ'զրեմ, որ իմ ըոլոր կասկածներու քեզի պիտի յայտնէ : Գուք, ես եմ, ես մոտածեցի, գուք պիտի զործէք :

« Պ. Վարդ քիչ ատենէն պիտի համնի . իմաց!ք թէ ի՞նչ ըսել ուզեց, եթէ արդէն չէք իմացած :

« Գարձեալ այս Վարդ պնդեց թէ . Պ. Պլքինկչէմ Բարիդէն մեկնելու ատեն իշխանուհի ոյն կողմէ մմծ շնորհներ ընդունեց . այս այնպիսի խնդրի մ'էք որ անմիջապէս սուրս պատենէս հանելու պիտի յորդորէք զիս, եթէ ստիպուած չլինէի թաղառորին ծառայութիւնն ամէն բանէ առաջ դասել :

« Այրեցէք այս զիրը՝ զոր Օլիվէն պիտի յանձնէ ձեզի :

« Օլիվէն ըսել նոյն իսկ ազահովութիւն ըսել է :

« Շնորհ ըրէ, կ'առաջեմ քեզ, սիրելիդ իմ կոմա, զիս Լա Վալիերի յիշեցնել որու ձեռքը յարդանօք կ'համբուրեմ :

« Կոկ քեզ կ'զրեմ :

« ՊՐԱԺԼՈՒ ԴԵՐԿՈՄՄԸ »

« Յ. Եթէ ծանր բան մը սպատահի, պէտք է ամէն բան նախատեսել, սիրելի բարեկամ, ինձ սուրհանդակ մը զրկէ սա բառով միայն . « Եթէք » և նամակդ ստանալէն երսուն վեց ժամ՝ ետքը Բարիդ պիտի զանտիմ » :

Կիշ հառաջեց, երբորդ անդամ մ'ալ զիրը ծալեց, և փախանակ զայն այրելու, ինչպէս որ Ռատու անոր սպասուիրեք էք, իր դրամնը զբառ :

Պէտք տնէք կարդալ և նորէն կարդալ զայն :

— Ի՞նչ յուզմունք և միանդամայն ի՞նչ վստահութիւն — մը բառաց կոմոք — Ռատուի բոլոր հողին այս նամակին մէջն է . առնոր մէջ Լա Ֆէք կոմոք կ'մոռնայ, և Լուիզի համար ունեցած յարդանաց վրայ կ'խօսի : Խճի համար աղդարարութիւն կ'ընէ, իրեն համար զիս կ'աղաջէ : Ա՛ս — շարտնակեց Կիշ սպանալից շարժումնը մը — զու իմ զործերուս կ'խառնուիս, Պ. Վարդ :

Հան, ես ալ քու զործերովդ պիտի զբաղիմ : Խոկ զու, խեղջ Ռատու, սիրտդ ինձ աւանդ մը կ'թուղու, պիտի հսկեմ անոր վըրայ, բանէ մը մի վախնար :

Այս խոսումն ընելին ետեկ Կիշ իմաց սուսաւ Մալիքօրնի որ անյազաղ իր սենեակը զայ, եթէ կարելի էք :

Մալիքօրն այս հրաւերին փութաց այնպէս շուտով որ Մօնդաւէի հետ իր ունեցած խօսակցութեան առաջին արդիւնքն էք :

Որչափ Կիշ՝ որ ասպահով կ'արձէք ինքնինքը, Մալիքօրնի հարցու փորձ կ'ընէք, այնչափ այս վերջինն որ մութին կ'աշխատէք, իր հարցափնչին միաբը զուշակեց :

Ասկից սա հետեւեցաւ որ քառորդ մը խօսակցութենէ ետք՝ երբ որ Կիշ կարծեց թէ Լա Վալիերի և թագաւորի մասին ամէն տեսակ ստոյդ սեղեկութիւններ առած է, ուրիշ բան չիմացաւ բայց եթէ ինչ որ իր աչօքը տեսեք էք, մինչդեռ Մալիքօրն իմացաւ կամ զուշակեց, ինչպէս որ կ'ուզես սեպէ, թէ Ռատու հեռուէն կասկածներ կ'առած էք, և թէ Կիշ հետպէրիտեանց ճամբուն վըրայ պիտի հսկէք :

Մալիքօրն ընդունեց վիշապը լինելու պաշտօնը :

Կիշ կարծեց թէ իր բարեկամին համար ամէն ինչ ըրաւ և մինակ ինքն իր վրայ սկսաւ մոտածել :

Հետևեալ իրկոն Վարդի վերադարձն իմացոցին, նոյնպէս իր առաջին երեսումը թագաւորին սպալատը :

Իր սցցելութենէ ետքը՝ նորարայդ երիտասարդն իշխանին սենեակը պիտի երթար :

Կիշ ժամանակէն առաջ իշխանին մօտ զնաց :

ԺԹ

ՎԱՐԴԻ ԿԱԶՅԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՑԱԿ ԱՐՔՈՒՆԻՔԸ

Իշխանն ընդունեց Վարդն այնպիսի նշանաւոր շնորհօք որով

կ'թելադրուի ամէն թեմե բնաւորութեան տէր մարդ մ'երբ կամաց նոր բան մը տեսնելով սփոփիլ:

Վարդ որ իրօք ամսէ մ'ի վեր տարակայ էր, իբրև նոր պտուղ կ'ներկայանար: Գոգուել զանի՝ նախ իր պալատականաց անհաւատարիմ դանուիլ էր և անհաւատարմութիւն մը միշտ իր հրապոյրն ունի. ասկէ զատ՝ անոր հասուցում մը տալ էր. հետեասպոյրն իշխանն անոր չափազանց նպաստաւոր ընդունելութիւն մը պէս իշխանն անոր չափազանց նպաստաւոր ընդունելութիւն մը ցցուց:

Լորէն ասպետը՝ որ այս նախանձորդէն շատ կ'վախնար, բայց անոր բնութիւնը կ'յարդէր որ իրենին յար ու նման էր, և ասկէ զատ՝ արիասրատութիւնն ունէր, Պ. Լորէն ասպետը Վարդին հետ աւելի անուշ քաղաքավարութեամբ վարուեցաւ քան թէ իշխանը:

Ինչպէս ըսինք, Կիշ անդ էր, բայց փոքր ինչ հետու կ'կենար, համրերութեամբ սպասելով որ բոլոր այս գետպանութիւնն ներն աւարտին:

Վարդ՝ ուրիշներու և նոյն իսկ իշխանին հետ խօսելու առեն Կիշն աչքէ չէր հետացոցած. իր բնազդումն իրեն կ'ըսէր որ Կիշն իրեն համար կ'սպասէր:

Ուստի շլտակ Կիշն կողմը զնաց երբ միւսներուն հետ խօսքը լմնցուց:

Երկուքնին ալ խիստ մարդավարական խօսքեր ըրին իրարու, այսուհետեւ Վարդ իշխանին և միւս աղասորդիներուն մօտ եկաւ:

Յաջող վերապարձի շնորհաւորութեանց ժամանակ, իմաց տուին որ իշխանուհին կ'զայ: Իշխանուհին Վարդի վերադարձն իմայցեր էր: Գիտէր նա իր ուղևորութեան բոլոր պարագաներն ու Պըքինկէմի հետ ունեցած մնամարտութիւնը: Զէր դժկամակէր որ ներկայ պիտի զանուի երբ իրեն թշնամի դիտցած անձն առաջին անդամ պիտի խօսէր:

Իշխանուհին իրեն հետ երկու երեք հատ պատոյ օրիորդներ ունէր: Վարդ ամենաշնորհալի բարեներ տուաւ իշխանուհոյն, և ամենէն առաջ իմացոց որ պարաստ էր կոխն մկնելու համար Պըքինկէմի վրայօք իր բարեկամաց լուրեր հաղորդել:

Աւզպակի պատասխան մ'էր այն պաղութեան որպէս իշխանուհին ընդունելու էր:

Այս յարձակումը ծանր էր, իշխանուհին հարուածն զգաց ընդունելով: Արագօրէն իր աշունքն իշխանին և Կիշի վրայ նետեց:

Իշխանը կարմրեցաւ, Կիշ դեկնեցաւ:

Իշխանուհին միայն կերպարանը չլիսինց, բայց քաջ հասկընալով թէ այս թշնամին իրեն ինչ տհաճութիւն կրնայ զրգուել զինքը մտիկ ընուլ երկու անձանց մօտ, ուղեղորին կազմը ծռեցաւ մաղելով:

Ուղեղորն ուրիշ բանի վրայ կ'խօսէր:

Իշխանուհին արիասիրա, մինչեւ անդամ անխոհեմ էր. ամէն նահանջ զինքն ընդ առաջ կ'քշէր: Սրտի առաջին նեղութեանէտոք պայքարն սկսաւ:

— Պ. Վարդ, վերպէտ շատ տառապեցոցին քեզ — Հարցուց նա — վասն զի իմայցանք որ վիրաւորուելու շարաբաղդութիւնն ունեցեր ես:

Վարդին կարդ եկաւ դոդողալու. շրթերը խածաւ:

— Ա՛չ, տիկին — ըստ նա — զրեթէ ցաւ չկրեցի:

— Սակայն այս սոսկալի տարերաւն . . . :

— Ծալման օդը զալ է, տիկին, և ասկէ զատ՝ միսիթարութիւն մ'ունէի:

— Ա՛չ, տեղի աղէկ, ինչ միսիթարութիւն:

— Սիմիթարութիւնն ունէի զիտնալու որ իմ հակառակորդ իղնէ տեղի կ'տառապէր:

— Ա՛չ, միթէ քեզնէ տեղի կարելէքը վիրաւորուեցաւ. այդ չէի զիտեր — ըստ իշխանուհին կատարեալ անզայութեամբ:

— Ա՛չ, տիկին, կ'սակալիք, կամ իմ խօսքս սիտալ իմանալ կը ձեացնէք: Զեմ ըսէր թէ իր մարմինն իմինէս տեղի տառապանք քաշեց, այլ իր սիրալ վիրաւոր էր:

Կիշ հասկըցաւ որ պայքարն ուր կ'յանդէր. իշխանուհոյն նշան մ'ընելու համարձակեցաւ. այս նշանով կ'աղերսէր նա որ կուռէն քաշուի:

Բայց իշխանուհին առանց Կիշն պատասխան տալու, առանց զանի տեսնել ձեացնելու, և միշտ մաղելով, հարցուց:

— Ե՛հ, ի՞նչ կ'ըսես, ուրեմն Պ. Պլքինկհէմի սրտի՞ն զար-
կիր։ Ես մինչ յարդ չէի կարծեր որ սրտի վէրքը բռւմի։

— Ափսո՞ս, տիկին — պատասխանեց Վարդ շնորհալի կերպով
— կանայք այս բանիս կ'հաւտան, և աչա այս պատճառաւ վատա-
հովեան գերաղանցութիւնն ունին մեր վրայ։

— Սիրելիս, խնդիրը ծուռ կ'հասկընաս — ըստ իշխանն ան-
համբեր — Պ. Վարդ ըսել կ'ուզէ թէ Պլքինկհէմի գուքը սըր-
տէն զարնուեր է սուրէ տարբեր բանով մը։

— Ա՛հ, լաւ, լաւ — զոչեց իշխանուհին։ — Պ. Վարդ կա-
տակ կ'ընէ ուրեմն, քաջ է, միայն կ'փափաքէի դիմանալ թէ ար-
դեօք Պ. Պլքինկհէմ այս կատակին իր ճաշակին յարմար կ'զըտ-
նէր։ Ճշմարիտը, յաւալի է որ ներիայ չգտնուիր, Պ. Վարդ։
Երիտասարդին աչքէն փայլակ մ'անցաւ։

— Ա՛հ — ըստ նաև ակուները սեղմելով — ես ալ կ'փափա-
քէի որ աստ դժունէր։

Կիշ տեղէն չշարժեցաւ։

Իշխանուհին կարծես թէ կ'սպասէր որ իրեն օգնութեան զայ։
Իշխանը կ'վարանէր։

Լօրէն ասպետն սուաջ անցաւ և խօսիլ սկսաւ։

— Տիկին — ըստ նաև — Վարդ քաջ զիտէ թէ Պլքինկհէմի
մը համար սրտէ զարնուիլը նոր բան մը չէ, և անոր ըստածն ար-
դէն տեսանը։

— Դաշնակցի մը տեղ, աչա երկու թշնամի — մըսնաց իշխան-
ուհին — երկու դաշնակցի, անհաշտ թշնամիներ։

Եւ խօսակցութիւնը փոխեց։

Գիտենք որ խօսակցութիւնը փոխեն իշխաններու իրաւունք մ'է,
զոր պաշտօնական քաղաքավարութիւնը յարդել կ'սպասուիր։

Հետևաղէո խօսակցութեան մնացածը չափաւոր եղաւ. զլիսա-
ւոր գերասաններն իրենց գերն աւարտեր էին։

Իշխանուհին կանուխ քաշուեցաւ իր սենեակը, և իշխանն որ
անոր հարց ու փորձ ընել կ'ուզէր, իր ձեռքն անոր տուաւ։

Ասպետը շատ կ'երկնչէր որ երկու ամուսնոց մէջ միաբանու-
թիւնը չհաստատուի, ուստի զանոնք առանձին հանդարտ թողով
չուղեց։

Ուստի իշխանին սենեկին կողմը զարկաւ որպէս զի գարձին
զանի յանկարծ դիմաւորէ և երեք բաւով ջնջէ անոր սրտին մէ-
ջէն իշխանուհույն ըրած բոլոր նպաստաւոր տպաւորութիւնները։
Կիշ Վարդին կողմը քայլ մ'առաւ, որու չորս կողմն առեր էին
բաղմաթիւ մարդիկ։

Այսպէս իրեն հետ խօսակցելու փափաքը կ'յայտնէր։ Վարդ՝
գլխով ու աչքով նշան ըրաւ անոր որ միաբը կ'հասկընայ։

Օտարներու համար այս նշանը լոկ բարեկամական կ'երեւէր։

Այն ատեն Կիշ գարձաւ իր տեղն ու սպասեց։

Ընդ երկար չպասեց։ Վարդ՝ իր խօսակիցներէն աղատելով,
Կիշին մօտեցաւ, և նորէն իրարու բարե տալէն ետե՛ երկուքնին
ալ քովէ քով քալելու սկսան։

— Յաջող վերագարձ մ'ունեցար, սիրելիս իմ Վարդ ու ը-
ստ կոսնը։

— Պատուական, ինչպէս որ կ'տեսնես։

— Եւ միաբդ միշտ շատ ուրախ զուարթ է։

— Առաջնէն աւելի։

— Այդ մեծ երջանկութիւն մ'է։

— Ի՞նչ ընեմ, աշխարհիս մէջ ամէն բան ծաղրաշարժ, մեր
բուրաիքն ամէն բան ծիծաղական է։

— Երաւոնք ունիս։

— Ա՛հ, զու ալ իմ կարծիքս ունիս։

— Ի՞նչպէս չէ։ Եւ վարէն մեզի լուրեր կ'բերես։

— Երաւ որ չեմ բերեր։ Այս տեղ եկայ փնտուելու լուր։

— Խօսէ։ Սակայն ՚ի Պուլօնյը բաւական բազմութիւն տեսար,
մեր բարեկամներէն մին, և գեռ շատ ատեն չկայ։

— Չատ բազմութիւնն . . . մեր բարեկամներէն մի՞ն . . .

— Ցիշողութիւնդ կարձ է։

— Ա՛հ, սոյզ բ., Պրամլօնը։

— Ճիշտ այդպէս։

— Որ պաշտօնով Շարլ թագաւորին քովը կ'երթար։

— Այն, այդպէս։ Լաւ, միթէ քեզի չըսան, կամ դու անոր
ըստիր . . .

— Շատ աղէկ չեմ զիտեր անոր ըստածը, կ'խոստովանիմ, բայց
ամէն ինչ որ անոր չըսի, զիտեմ:

Վարդ նոյն ինքն նրբանառ թիւն էր, կասարելապէս հասկը-
ցաւ կիշին դիրքէն, զիրք մ'որ պաղտութեամբ, արժանապատռ-
ութեամբ լի էր, թէ խօսակցութիւնը գէշ զարձուած մը կ'առ-
նուր: Խօսափ որոշեց խօսակցութեան ճարակ տալ և զդոյշ կենալ:

— Ուրեմն ի՞նչ է այն բանը զոր անոր չըսեր ես — Հարցոց
կիշ:

— Լաւ, Լա Վալենիրի վերաբերող զործը:

— Լա Վալենիր . . . : Ով է այդ, և վարդն իմացած այլան-
դակ բան բատած ի՞նչ է, մինչդեռ Պրաժլօն որ հոս էր՝ ինքը
չիմացաւ:

— Սիթէ լրջօրէն կ'ընես ինձ այդ հարցումի:

— Շատ լրջօրէն:

— Ի՞նչ, դու պալատական, դու որ իշխանուհոյն մօտ կ'ասո-
րիս, դու որ արքունի տան սեղանակիցն ես, դու իշխանին բա-
րեկամը, դու մեր իշխանուհոյն սրաակիցը:

Կիշ բարկութենէ կարմբեցաւ:

— Ո՞ր իշխանուհոյն վրայ է խօսդ — Հարցոց նա:

— Բայց ես մէկ հատ իշխանուհի կ'ձանչեմ միայն, սիրելիր-
իմ: Ես թագաւորին եղբօրը կնկան վրայ կ'խօսիմ: Սիթէ սրաիդ-
մէջ ուրիշ իշխանուհի մ'ո՞նին: Տեսնէնք:

Կիշ պիտի նեղուէր, բայց դարանը դիտեց:

Այս երկու երիտասարդաց մէջ կուին աննահանջելի էր, միայն
Վարդ յանուն իշխանուհոյն կ'ուզէր կուիւ հանել, մինչդեռ Կիշ
միայն Լա Վալենիրի անուան զայն կ'ընդունէր: Այն վայրիկենէն
շնծու խաղ մը սկսաւ իրենց մէջ, և պիտի շարունակէր մինչեւ
որ ասննցի մին զարնուի:

Հետեապէս Կիշ իր պաղարինութիւնն առաւ վերստին,

— Ամենեին այս մեր խօսակցութեան մէջ իշխանուհոյ ինդիր
չկայ, սիրելիր իմ Վարդ — ըստ Կիշ — այլ այն ինդիրն որ
քիչ մ'առաջ բացեր էիր:

— Ի՞նչ կ'ըսէի:

— Թէ Պրաժլօնէն քանի մը բաներ պահեր ես:

— Զորս ինձի չտի լու դիտես — պատասխանեց Աւրդ:

— Պատույս վրայ, չդիտեմ:

— Օ՞ն, չեմ հաւտաք:

— Եթէ ըսես պիտի իմանամ, թէ ոչ կ'երկնում որ անդէտ
եմ:

— Ինչպէս, ես վարէն, վաթսոն մղնն տեղէ կ'դամ, դու այս
տեղէն չշարժեցար, դու աչօքդ տեսար ինչ որ համբան իմ՝ ա-
կանջիս հասյուց հեռու տեղ մը, և հիմակ կ'ելնես ծանրօքէն
կ'ըսես թէ բան մը չգիտեմ: Ո՞չ, ո՛բչափ անազորյն ես:

— Ինչ որ կ'հաճիս, ըսէ, Վարդ, բայց կ'կրկնեմ որ բան մը
չդիտեմ:

— Դու գալսնապահութիւն կ'դասես, այդ խոհական ընթացք
մ'է:

— Ուրեմն, ինչպէս Պրաժլօնի, ինձի ալ բան մը չպիտի ըսես:

— Դու խուլ ականջ կ'լինիս: Ես համոզուած եմ որ իշխան-
ուհին ինքնիրեն այնչափ տէր չպիտի լինէր որչափ դու:

— Ո՞չ, կրկնի կեղծաւա՛ր — մրմնաց Կիշ — ահա վերստին
քու խօսիդ գարձար:

— Լաւ ուրեմն — շարունակեց Վարդ — քանի որ այսչափ
դժուարին է մեզ Լա Վալենիրի և Պրաժլօնի վրայ համաձայնիւ,
դու անձնական գործերուդ վրայ խօսինք:

— Բայց — ըստ Կիշ — ես անձնական գործ մը չունիմ: Վար-
ձեմ թէ իմ վրայօք Պրաժլօնի բան մը չըսիր որ միանդամյն ինձ
ըսելու չկարտղանաս:

— Ո՞չ: Բայց կ'իմանաս, Կիշ, որչափ որ քանի մը բաներու
մասին անդէտ եմ, նոյնչափ զամուած եմ ուրիշ մի քանի բանե-
րու վրայ: Օրինակի համար՝ եթէ հարկ լինէր բարիզի մէջ որ.
Պրեինկէմի յարաբերութեանց վրայ քեզի խօսիլ, երբոր դուքսին
հետ կ'ուղեռէի, կընամ՝ քեզի խիստ կարենը ըսել: Կ'ու-
ղես որ ըսեմ:

Կիշ իր ձեռքը ճակախին տարաւ որ քրտինքով նամէտ էր:

— Բայց ո՞չ, հարիւր անդամ՝ ո՞չ կ'ըսեմ — պատասխանեց նա:

— Բնաւ հետաքրքիր չեմ իմանալու այն բաներն որ ինձի հետ վերաբերութիւն չունին : Պ. Պըքինկհէմ ինձի համար պարզապէս ծանօթ մ'է , մինչդեռ Ռառու իմ սրտակից մէկ բարեկամն է : Ռւստի բնաւ հետաքրքիր չեմ իմանալու թէ ի՞նչ պատահեցաւ . Պ. Պըքինկհէմի , մինչդեռ չափազանց հետաքրքիր եմ Ռառուն հասած բաներն իմանալ :

— Բարի՞ղ :

— Այս , Բարիղ կամ 'ի Պուլօնյը : Կ'իմանաս որ ես միշտ ներկայ եմ , եթէ գէպք մը պատահի , պարաստ եմ զայն դիմաւորելու , մինչդեռ Ռառու բացակայ է , և միայն զիս ունի իրեն ներկայացուցիչ . ուստի ամենէն առաջ Ռառունի զործերը նայինք :

— Բայց Ռառու պիտի վերադառնա :

— Այս , իր պաշտօնավարութենէ եաք : Բայց գարձեալ զիսես որ եթէ մէկը չար լուրեր տարածէ անոր դէմ , պարտաւոր եմ զանոնք քննել :

— Կա մանաւանդ անոր համար որ երկար ատեն պիտի մնայ 'ի Լոնտօն — ըստ Վարդ ծաղքելով :

— Միթէ այդպէս կարծես — հարցուց Կիշ միսամօրէն :

— Զարմանք , միթէ չզիտե՞ն որ Լոնտօն զրկեցին որպէս զի միայն երթայ ու դառնայ : Ո'չ , Լոնտօն զրկեցին որ այն տեղ մնայ :

— Ա'չ , կոմս — ըստ Կիշ Վարդին ձեռքն ուժին բռնելով — աւասիկ Պրամօնի համար ցաւալի կասկած մ'որ խիստ զարմանալի կերպով կ'արդարացնէ ինչ որ Պուլօնյէն ինձ զրած էր :

Վարդ պաղարին դարձաւ , կատակասիրութենէ լնդ առաջ մղեցաւ , իր անխոչեմութեամբ իր վրայ խօսք բերաւ :

— Արի ըսէ ինձ , ի՞նչ զրեց — հարցուց նա :

— Գրած է թէ քանի մը նենդաւոր քարեր նետեր ես Լա Վալերի դէմ և թէ այն նորահասակ աղջկան վրայ իրեն ունեցած չափազանց վլստահութեան վրայ ծիծաղելու երես ցոյց տուեր ես :

— Այս , այդ ամենն ըսի — ըստ Վարդ — և պատրաստ էի այսպէս վարուելով , լսել Պրամօն գերկումին կողմէն ինչ որ կը լսէ մարդ մ'որիշ մարդէ մ'երբ այս վերջինն անոր գժդոհութիւն

պատճառած է : Այսպէս , օրինակի համար , եթէ քեզի հետ կուուի բռնութիւն կամնայի , պիտի ըսէի քեզի թէ իշխանուհին Պ. Պըքինկհէմի համակրութիւն յայտնելէն ետեւ այսօր կ'ըսուի թէ դուքսը Ճամբեր է քու օգախիդ համար :

— Ո'չ , սիրելի Վարդ , այդ բանը բնաւ զիս չպիտի վիրաւորէ — ըստ Կիշ մատելով թէ և իր երակներուն մէջ սարսուռ մը կ'զգար կրակի պէս : — Կրող , այդպիսի շնորհ մը , մեղը է :

— Համաձայն ենք , բայց եթէ քեզի հետ անդամառ կոխ ընել ուզէի , պիտի խնդրէի որ ըսածն սուտ հանես , և պիտի խօսէի քեզի անտառակի մը վրայ ուր հանդիպեցար այն նշանաւոր իշխանուհոյն հետ , պիտի խօսէի ծնրադրութեան մը վրայ , ձեռքի համբոյներու վրայ , և դու որ զարմապահ , դու որ վառվառն և զիւրագրիու մարդ մ'ես . . . :

— Լաւ , ոչ , կ'երդնում քեզի — ըստ Կիշ խօսքն ընդմիջելով մական 'ի շուրջն , թէ և այնպէս կարծէր թէ պիտի մեռնէր

— ոչ , կ'երդնում որ այդ ըսածներովդ չպիտի զրպառէի , զանոնք սուտ չպիտի հանէի : Ի՞նչ ընեմ , սիրելիդ իմ կոմն , այսպէս է իմ բնաւորութիւնն , ինձ վերաբերող բաներու . համար սառի կաոր մ'եմ : Ա'չ , բայց բոլորովին կ'փոխուիմ երբ խնդիրը բացակայ բարեկամի մը վրայ է , բարեկամի մ'որ , մեկնելու ատեն՝ ինձի իր շահեւն աւանդեց : Ո'չ , այդ բարեկամին համար , զիսեմ արգեօք , Վարդ , որ բոլորովին կրակ կ'զառնամ :

— Կ'իմանամ միտքդ , Պ. Կիշ . բայց 'ի զուր կ'խօսիս , այս ժամանս ոչ Պրամօնի վրայ է մեր խօսքն և ոչ այն անշան օրինորդին վրայ որ Լա Վալերի է կ'կոչուի :

“Եղն պահուն՝ քանի մ'երխտասարդ պալատականներ սրահակէն կ'անցնէին , և քիչ մ'առաջ ըստած խօսքերը լսելով կարող էին ետեն զալիք խօսքերն ալ լսել :

Վարդ աեսաւ զանոնք և բարձր ձայնով շարտնակեց :

— Ո'չ , թէ որ Լա Վալերի իշխանուհոյն պէս պշրասէր լիւնէր , որու նաղմակը , թէ և կ'հաւատամ որ անմեղ էին , Պ. Պըքինկհէմ Անկլիա Ճամբեր տուին , և ապա քեզ յաքսոր զրկեցին , դու , վասն զի վերջապէս դու ալ անոր նաղմակէն բռնուեցար , այնպէս չէ , պարտն :

Վղատորդիները մօտեցան մինչդեռ ԱԷՇդ-Խնյան անսնց զլուին էր և Մանկքան ետևէն կ'զար :

— ԷՇ, սիրելի իմ, ինչ ընեմ — ըստ Կիշ ծիծաղելով — ես խաստակ եմ, ես, ամէն մարդ զիսէ այս բանս : Կաստակի մը հատացի և աքսոր զրկուեցայ : Բայց իմ սիսալմանքս տեսայ, որ անկն էր իմ սնափառութիւնն խոնարհեցացի, և իմ աքսորէն կոչումն ձեռք ձգեցի ներտղութիւն խնդրելով և ինքվինքիս խոստանալով այս պակասութիւնը դարձմանելու, և, կ'տեմնես այժմ, այնչափ լաւ բժշկուած եմ որ այժմ կ'ծիծաղիմ այն բանին վլրաց որ չորս օր առաջ իմ սիրտս կ'խորտակէր : Բայց Ռատու սիրուած է, չծիծաղիր այն բանբասնաց վրայ որ կրնան իր երջանկութիւնը վրդովիլ, այն վայրահաչութեանց վրայ որոց դութարդմանն եղած ես, երբ գու գիտէիր սակայն, կոմն, ինձի պէս, այս սիրուաներաւն պէս, ամենուն պէս, որ այդ ձայները միայն դրաբարաւութիւն մ'էին :

— Զրպարաւութիւն մը — զոչեց Վարդ, կատղելով որ մակարին ընկած է Կիշին սկալարինութենէ :

— Բայց այն, զրպարաւութիւն մը : Գրափ, առասիկ իր նամակը որու մէջ կ'ըսէ ինձ թէ օրիորդ Լա Վալեկի ըր բանբասեր ես, և որով կ'հարցնէ ինձ թէ այս սողջկան վրայ ըսածդ Շշմարիս է : Վ'ուշն որ այս սիրուաները գատաւոր կարգեմ, Պ. Վարդ :

Եւ, մեծ սաւնութեամբ մը, Կիշ բարձր ձայնով կարդաց Լա Վալեկի ըր վերաբերով սկարբերութիւնը :

— Արդ՝ այժմ — շարունակեց Կիշ — ինձի համար բոլորավին ստուգուած է որ այն սիրելի Պրաժշնի անդորրութիւնը վրդովիլ ուղեր ես, և թէ նինդամէտ էին քու խօսքերդ :

Վարդ չորս դին նայեցաւ թէ արդեօք տեղի մ'օդնութիւն սիրտի տեսնէ, բայց մոտածելով միայն որ Վարդ՝ թէ ուղղակի թէ անտողակի թշնամաներ էր այն օրիորդն որ օրուան սկալելի էակն էր, ամէն մարդ զլուխը յնցեց, և Վարդ վինքը յանցաւոր զտնելու սկարբաստ մարդիկ տեսաւ իր բոլորավիը :

— Պամաներ — ըստ Կիշ բոլոր հանդիսականաց ներքին կարծէքը գուշակելով — մեր վիճականութիւնը Պ. Վարդին հետ վաս

վառէ իմնդրոյ մը վրայ կ'գառնայ, և կարեւոր է որ ոչ ոք լսէ այս վէճն առելի քան զոր լսեցիք : Աւստի դռները պահեցիք, կ'աղաւեմ, և թոյլ սառէք որ մէջ աւարտենք մեր խօսակցութիւնը, ինչպէս որ կ'վայլէ երկու աղատորդիներու, որոց մին միւսին ըսածը սուտ հանեց :

— Պարոններ, պարոններ — զոչեցին հանդիսականները :

— Արթէ անիրամ կ'ունեք զիս օրիորդ Լա Վալեկի ըր սրաշտապաննելու — ըստ Կիշ : — Եթէ անիրամ եմ, ինքվինքս կ'գաստապարաեմ և Պ. Վարդի գէմ ըսած վերասորիչ խօսքերս ետ կ'առնում :

— Կրնկ — ըստ ԱԷՇդ-Խնյան — բնաւ . . . օրիորդ Լա Վալեկի հրեշտակ մ'է :

— Առաքինութիւնը, նոյն ինքն անարատութիւնն է — ըստ Վանիքան :

— Կնայիս, Պ. Վարդ — ըստ Կիշ — ես միայն այս խեղջ աղջկան սկաշտապան չեմ : Պարոններ, վերատին կ'աղաւեմ որ մեղ առանձին թաղոք : Կնայիք որ անկարելի է մեր եղածէն առելի հանդարատ լինիլ :

Պալտասականներուն ուղածն ալ հեռանալ էր, ոմանք մէկ դրան, այլք միւս զրան կողմը զարկին :

Երկու նորատի երիտասարդները միայնակ մնացին :

— Քերդ լաւ խոսկացիք — ըստ Վարդ կոմոին :

— Անսպէս չը — սկատասահնեց այս վերջինը :

— Ի՞նչ ընեմ, դաւառը բնակելով հաստցայ, սիրելի իմ, մինչդեռ զու, կոմն, կ'շփոթես զիս, քանի կ'աեմնեմ թէ ինչ մեծ իշխանութեամբ ինքվինքդ կ'զսպէս : Կանանց ընկերութեան մէջ մարդ միշտ բան մը կ'շահէ : ուստի ընդունէ իմ զովեստներս :

— Վլնդոնիմ զմնանք :

— Եւ զանանք իշխանուհին սկստի ընեմ :

— ԱՇ, այժմ, սիրելի իմ Վարդ, որչափ բարձր որ կ'աղ գետ խօսինք անոր վրայ :

— Զիս մի հրամիրեք իմ մարտ :

— ԱՇ, քեզ կ'հարաիրեմ : Դու իրքե անզամ մարդ հանչ

ցուած ես . եթէ այդ ընես , վասի տեղ պիտի անցնիս , և իշխանուհին ալ այս իրկուն քեղ պիտի կախել տայ իր պատուհանին նիզէն : Խօսէն , սիրելիդ իմ Վարդ , խօսէ :

— Արդէն մենամարտեցայ :

— Բայց տակաւին պէտք եղածին չափ չէ :

— Կ'նայիմ որ չպիտի գմկամակիս զիս սրով ծեծելու :

— Ո՛չ , չպիտի գմկամակիմ , մանաւանդ աւելի լաւը կ'ուզեմ :

— Սատանայ , իրաւ որ այս ժամնւս , սիրելի կոմն , հաճելի չես ինձի . արդէն ըրած կուռէս եաբը նոր մ'ընել բնաւ բանիս չղար : Հաս արիւն կորտուի 'ի Պուլօնցը , եթէ քիչ մ'աւելի յոդնիմ վէրքս կրնան բացուիլ , և այն ատեն զիրաւ պիտի ընկճես զիս :

— Իրաւ է — ըստ Կիշ — և սակայն 'ի դարձիդ քու աղւոր կերպարանքդ և լաւ բաղուկներդ պարծենալով ցոյց տուիր :

— Այն , բազուկներս գեր լաւ են , իրաւ , բայց սրունքս տկար են . ասկից զատ՝ այն զարշելի մենամարտութենէ 'ի վեր սուր չեմ բռնած ձեռքս , և դու , հաւաստի եմ որ ամէն օր սուսերամարտութեան վարժութիւն կ'ընես այդ փոքրիկ ծուղակիդ մէջ մարդ որսալու համար :

— Պատւոյս վրայ կ'ըսեմ — պատասխանեց Կիշ — ահա վեց ամփս կայ որ բնաւ վարժութիւն ըրած չեմ :

— Ո՛չ , լաւ մը խորհելէն եակ , ահա կ'ըսեմ քեղ , կոմն , որ չպիտի մենամարտիմ , զէթ քեղի հետ : Պրածլօնի պիտի սպասեմ , քանի որ կ'ըսես թէ Պրածլօն ինձի դէմ դմկամակած է :

— Ո՛չ , ո՛չ ամենեին , Պրածլօնի չպիտի սպասես — դոչեց Կիշ զայրացած — վասն զի , արդէն ըսիր , կարելի է Պրածլօն կալու ուշանց , և մինչեւ դալը՝ քու շարանենդ միաքդ իր դործը պիտի կատարէ :

— Սակայն փաստ մ'ունիմ տալու . զգոյշ եղիր :

— Ութ օր կ'տամ քեղի որ բոլորովին բժշկուիս :

— Այդ ալ ընդունելի է : Ութ օրէն պիտի տեսնենք :

— Այն , այն , կ'իմանամ ըսածդ . ութ օրուան մէջ , թերեւս թշնամոյն ձեռքէն խոյս տաս : Ո՛չ , ո՛չ , և ոչ օր մը :

— Յիմար ես , պարոն — ըստ Վարդ քայլ մը նահանջելով :
— Եւ գու ողորմելի մարդ մը պիտի երեխս աշքիս թէ որ առանց ընդգիտութեան 'ի պայքար չելնես :

— Լաւ , ուրեմն :

— Քեղ թագաւորին պիտի մատնեմ իրեւ մարդ մ'որ Լա Վալերը նախատելէն ետեւ մենամարտելու մերժեցիր :

— Ա՛չ — ըստ Վարդ — գու վտանգաւոր կերպով խորամանկ մարդ մ'ես , պարոն ուղիղ մարդ :

Արդարեւ չկայ աւելի վտանգաւոր բան մը քան այն ամանին նենցութիւնն որ միշտ ուղիղ ճամբան կ'քալէ :

— Ուրեմն իմ սրնքացս ոյժ տուր , կամ հաւասար բաղդ ունենալու համար պէտք է որ լաւ մ'արին առնես :

— Ո՛չ բնաւ . աւելի լաւ միջոց մը կայ :

— Ըսէ :

— Երկուքնիս ալ ձի պիտի հեծնենք և հրացանակի երեք հարուած պիտի փոխանակենք : Դուք քաջ քաշող ես : Ծիծառաները զնդակով զարնելդ արշաւակի տեսեր եմ . չէ մի ըսեր , ես արդէն տեսեր եմ քեղ :

— Կարծեմ թէ իրաւոնք ունիս — ըստ Վարդ — և այս կերպով կարելի է որ քեղ սպաննեմ :

— Ճշմարիտը , ինձ մեծ ծառայութիւն մը պիտի ընես :

— Զեռքէս եկածը պիտի ընեմ :

— Այսպէս կ'հաճիս :

— Զեռքդ առներ :

— Աւասիկ . . . բայց մէկ պայմանաւ :

— Ի՞նչ է այդ պայմանը :

— Երդում պիտի ընես թաղաւորին բան մը չըսելու կամ իւմայնելու :

— Ո՛չ ինչ , կ'երդնում քեղի :

— Երթամ պիտի ձիս առնելու :

— Ես ալ իմս պիտի առնելու :

— Ուր պիտի երթանք :

— Դաշտավայրը , պատուական տեղ մը դիտեմ :

— Միթե միասին պիտի մեկնինք :

— Ինչու չէ :

Եւ երկոքնին ալ գետ ՚ի ախտները դիմելով, իշխանուհոյն պատուհաններուն տակեն անցան, որոնք թեթեւ մը լուսաւորուած էին. տանթելի վարդոյներու ետեւն ստուեր մը կ'մեծնար :

— Ահա կին մը — ըստ Վարդ ժպաելով — որ մարդեն չանցնիր անզամ՝ որ իրեն համար մահուան կ'զիմնիք :

Ի

ՊԱՅ-ԲԱՐ

Վարդ իր ձին ընտրեց և Կիշ իրենը :

Յետայ իւրաքանչիւրն իրենը ըմարեց հրայանակիր թամրով :

Վարդ բնաւ հրայանակ չուներ : Կիշ երկու զզյու տներ : Ինքնաց տունեն բերելու զանոնք, լիցուց և Վարդին առաջարկեց որ ընտրէ :

Վարդ արդեն քսան անզամ դործածած հրայանակներն ընտրեց, Ճիշտ անոնք էին որով թուելու տաեն ծիծաւներ սպաննելը Կիշ տեսներ էր :

— Զպիտի զարմանաս անշուշտ — ըստ նաև — եթե ամէն զզուշտ թիւնները կ'ընեմ : Զէնքերդ քեզի ծանօթ են : Աւստի միայն մեր վլիճակը հաւասարելու կ'ջանամ :

— Այդ գիտողութիւնդ աւելորդ էր — պատասխանեց Կիշ — և այդ քու իրաւոնքդ է :

— Այժմ — ըստ Վարդ — կ'աղաքեմ քեզ, օղնէ ինձ որ ձիս հեծնեմ, վասն զի տակաւն դժուարութիւն կ'զդամ՝ աշտանակելու :

— Ուրեմն պէտք էր հետիւուն մենամարտիլ :

— Ո՛չ, եթե մի անզամ ձիս հեծնեմ, ես զիտցած մարդդ կը դառնամ :

— Քաջ է, ալ չխօսինք :

Եւ Կիշ վարդին օգնեց ձին աշտանակելու :

— Այժմ — շարտնակեց երխասարդը — զիրար բնաջինջ ըշնելու եռանդով բանի մ'ուշադրութիւն չըրինք :

— Ի՞նչ բանի :

— Այսինքն զիշեր է, և պէտք է որ խարխափելով զիրար ապաննենք :

— Թա՞ղ այդպէս լինի : Սիշտ մի և նոյն արդիւնքը պիտի տեսնուի :

— Սակայն ուրիշ պարագայէ մը զզուշտ պէտք է, այս է թէ բարեկիր մարդիկ առանց վկաներու մենամարտի չեն երթար :

— Ո՛չ — զոչեց Կիշ — զու ալ ինձի չափ կ'փափաքիս ամեն բան ըստ կարդի բնելու :

— Այս, բայց չեմ ուզեր բնաւ որ ըսեն թէ կենացս զաւանեցիր, նոյնակէս եթէ երբէք քեզ սպաննեմ, չեմ ուզեր որ նոյն յանցանկով ամբաստանուիմ :

— Սիթէ այդպիսի բան մ'ըսին Պլքինկէմի հետ ունեցած մենամարտութեանդ համար — ըստ Կիշ : Սակայն ինչ սպայմաններով որ այն տեղի ունեցաւ, նոյն սպայմանները կան նաև մեր մենամարտին համար :

— Կրաս է, բայց զեռ ևս լոյս կար և մինչեւ մեր ազդրները ջրին մէջն էինք . ասկէ զատ՝ բազմամիւ հանդիսականներ ծովշեղը շարուած մեղի կ'նայի ին :

Կիշ սպահ մը մոռածեց, բայց առնեն առաջ իր մոռին մէջ ծնող կարծիքը կ'հասաւասուէր, այսինքն թէ Վարդ վկաներ կ'ուղեզը ունենալ որպէս զի իշխանուհոյն վրայ բերէ խօսքն և սպայքարին նոր գարձաւած մը տայ :

Աւստի պատասխան մը չտուա, և որովհետեւ Վարդ աչքովը վերջին անզամ մ'ալ անոր հարց ու փորձ ըրաւ, զլիս նշանով մը պատասխանեց անոր որպէս ըսել կ'ուղեզը թէ իրենց ըրած ուրշումն ինչ որ է զործադրին :

Հետեւապէս երկու հակառակորդները ճամբայ ընկան և զղեկէն դուրս ելան այն գունէն զոր արդէն կ'ձանչենք, որովհետեւ անոր մօտ անսանք Մօնղալէն ու Մալիքօրնը :

Գիշերը՝ որպէս թէ օրուան ջերմութիւնը ցրուելու համար, բռնը ամսկերը ժողվեր լոիկ և ծանրութէն կ'մղեր արևեմուտքէն դէպ արեւելք։ Այն կամարը, առանց բացատի և երեսյթական որոտաման՝ երկրիս վրայ իր բոլոր ծանրութեամբը կախուեր և սկսեր էր հովին սասակութենէ ծակուիլ իրեւ ահազին կտաւ մ'որ ձեզունէն կ'քակուի։

Անձրեի կաթիւները դաղջ և խոշոր՝ երկրիս վրայ կ'հոսէին, ուր փոշին կ'կոտէին իրեւ զլորուն գնդակներ։

Նոյն պահուն, մացաւներէն որ փոթորիկը կ'չնչէին, ծարափ ծաղկիներէն, ոստալի ծառերէն աեսակ աեսակ հոսաւէտ բուրմունք կ'ելնէին, որոնք անուշ յիշատակներ, երիտասարդութեան յափառնական կենաց, երջանկութեան և սիրոյ տեսիներ կ'աղշգէին մարդուս յիշալութեան։

— Հողը շատ ալոր կ'հոսի — ըստա վարդ — իր կողմէն հրապոյր մ'է այս որպէս զի մեղ իրեն քաշէ։

— Աղէկ միտքս ընկաւ — պատասխանեց Կիշ — միտքս շատ բաներ եկան և կ'ուղեց զանոնք քեզի յայտնել։

— Խնչը վերաբերեալ։

— Մեր պայքարին վերաբերեալ։

— Արդարե, ժամն է, կարծեմ, այդ բանին վրայ խորհելու։

— Միթէ սովորական և հաստատեալ կանոնաց համեմատ սիւտի լինի այս պայքարը։

— Կայիմ ի՞նչ է այդ կանոնք։

— Չիերէն վար կ'իջնենք ալոր դաշտի մը մէջ, մեր առջեւելու առարկայի մը զանոնք կ'կատենք, անզն իրարու կ'մօտենանք, աստ հարիւր յիսուն քայլ իրարմէ կ'հեռանանք որ նորէն իրարու վրայ դանք։

— Քաջ է. ահա այդ ձեռլ սպաննեցի խեղչ ֆօլիվանը, եւ քեր շաբաթ կայ, ՚ի Աէն-Տընի։

— Կերէ, պարագայ մը կ'մոռնաս։

— Ի՞նչ պարագայ։

— Ֆօլիվանի հետ ոնեցած մենամարտութեանդ մէջ՝ ոտքով իրարու դէմ քալեցիք, սուրն ակռաներով բոնած և հրացանակ ՚ի բուին։

— Իրաւ է։

— Ընդ հակառակն այս անդամ, որովհետեւ չեմ կարող քաշել, դու ինքնին կ'խոստովանիս այդ, ձի պիտի հեծնենք և իրարու պիտի զարնուինք, առաջ քալել ուղղող կ'քալէ։

— Անտարակմայս, այդ լաւաղոն է, բայց զիշեր է. պարապտեղ շատ աւելի պիտի հրացան պարպենք այժմ քան թէ լոյս աչքով։

— Փոյթ չէ. իւրաքանչիւրը կրնայ երեք մնուամ պարպել, երկուքն որ բոլորովին լեցուն պիտի լինին և երրորդ մը վերստին լեցնելու պայմանաւ։

— Սքանչէն է։ Մեր պայքարն ուր տեղի պիտի ոնենայ։

— Միթէ սիրած վայր մ'ունին։

— Ո՛չ։

— Կ'տեսնեն սա անտառակն որ մեր առջեւ կ'տարածուի։

— Որոշէն անտառը։ Շատ աղէկ կ'տեսնեմ։

— Կ'ձանչն զայն։

— Կատարելապէս։

— Ուրեմն զիտես, որ կեդրոնը բացատ մը կայ։

— Այո։

— Երթանք մինչեւ այն բացատը։

— Շատ լու։

— Տեսակ մը շրջապատեալ դաշտ մ'է, ամէն կերպ ձամբաներով, կողմնակի ուղիներով, փոսերով, դարձուածներով, անցքերով, այն տեղը սպանչելի վայր մ'է մեղի համար։

— Եթէ կ'ուղես ես ալ այն տեղը կ'ուզեմ։ Կարծեմ թէ հասանք։

— Այո։ Կայէ բոլորակն մէջ աղոր միջոցը։ Աստղերէն իշջած գոյն ինչ լոյսը, ինչպէս կ'ըսէ Գօրնէլ, նոյն վայրը կ'ամփոփի. բնական սահմաններն են անտառն որ իր պատնէներով զայն կ'շրջապատէ։

— Վաւ, ինչպէս որ կամփս այնպէս ըրէ։

— Ուրեմն, պայմաններն որոշենք։

— Աւասիկ իմ պայմաններս. եթէ ընդդիմութիւն մ'ունիս պէտք է որ յայտնիս։

— Ըսէ, մտիլ կ'ընեմ։
 — Երբ ձին սնկանառի, ձիառորը կ'պարտառը հետիւնն մաքառիլ։
 — Այդ սնմիստելի է, քանի որ փոխնորդ ձի չունինք։
 — Բայց հակառակորդը ստիպեալ չէ ձիեն վար իջնելու։
 — Հակառակորդն աղատ է ուղածին պէս զործելու։
 — Երբ մի անդամ հակառակորդները միանան, կրնան այլ ևս չընտառիլ, ուստի՝ իրարու վրայ սպարողել գէմ ուռ դէմ հրացանը։
 — Վ'ընդունիմ։
 — Երեք հարուած միայն, այնով ու չէ։
 — Կարծեմ թէ այդ բաւական է։
 — Աւասիկ վառօդ և հրացանակներուդ համար դնդակներ։
 չսփէ երեք անդամ՝ լիցնելիքդ, առ երեք զնդակ. ես ալ նոյնչափ պիտի սանում, աղա վառօդին մնացորդը պիտի թափենք, նոյն պէս պիտի նետենք դնդակներուն մնացորդը։
 — Եւ Քրիստոփ վրայ կ'երդնանք, այնով ու չէ — յարեց վարդ։
 — որ մեր վրայ ոչ վառօդ ունինք և ոչ զնդակ։
 — Այդպէս ընդունելի է, ես կ'երդնում։
 Կիշ իր ձեռքը դէպ երկին վերցուց։
 Նոյնն ըրաւ և Վարդ։
 — Իսկ այժմ, սիրելի կամ — ըստ նա — թոյլ տուր ինձ ըստու որ բնաւ խարսած չեմ։ Խշխանուհոյն սիրողն ես կամ պիտի լինի։ Ես դադանիքը թափանցեցի, կ'վախնաս որ չյանձնեմ, սպաննել կ'ուղես զիս որպէս զի ըստ թիւնն աղահովես, այդ բնական բան է, ես ալ քու տեղդ նոյնը պիտի ընէի։
 Կիշ զըստիր ծաեց։
 — Միայն կ'հարիսնեմ — շարայարեց Վարդ յաղթական — մի թէ կ'արմէր, ըսէ ինձ, վրաս բեռնասորել Պրամլոնի այս անս շահ զործը. զգուշացիր, սիրելի բարեկամ. եթէ վարազը նեղը խօթես կ'իսատղի նա. աղուեսը նեղը դնելով, յովազի վայրադութիւնն անոր կ'ասա։ Ասկէց կ'հետեւ որ զիս սաստիկ նեղը զնելուգ, պիտի սպաշտակնեմ ինքզնիքս ցմահ։
 — Այդ քու իրաւոնքդ է։

— Այն, բայց զգուշացիր, շաս չարկի պիտի հասցնեմ. այս ոկէս, դորձն սկսելու համար պիտի ըսեմ, գու ալ կ'զուշակեն, այնպէս չէ, որ իմ դաղնիքս ամուր պահելու յիմարութիւնը չունիմ։ Բարեկամ մը, շատ մտացի բարեկամ մը կայ, զանի կը ճանչես, որ իմ դաղնիքիքս մասնակից եղաւ. եթէ զիս սպաննես, մահս մեծ բանի մը չպիտի ծառայէ, մինչզեռ՝ ընդ հակառակն, եթէ քեզ սպաննեմ, ո՛չ, այն ատեն, ամէն բան կարելի է, ինչ պէս որ կ'հասկընաս։

Կիշ սարսուռ մ'զգաց։

— Եթէ քեզ սպաննեմ — շարայարեց Վարդ — իշխանուհոյն երկու թշնամի տուած պիտի լինիս որոնք իրարու հետ պիտի մրցին անոր անունն աղարտելու համար։

— Ո՛չ, պարան — զոչեց Կիշ կատղած — այդպէս իմ մահս տանս վրայ մին յուսար, այս երկու թշնամեաց մին անմիջապէս սպաննելու կ'յուսամ, և միւնն առաջին առ թիւ։

Վարդ այնպիսի գիւական քսրիջով մը պատասխանեց որ աւետորդապաշտ մարդ մ'անկից պիտի զարհուրել։

Բայց Կիշ այս աստիճան գիւրազգած չէր։

— Կարծեմ թէ — ըստ նա — ամէն ինչ որոշուած է, Պ. Վարդ, այսպէս կ'աղաչեմ ասուարեզ առ, եթէ նախաղաս չես համարիք որ ես քաշուիմ։

— Ո՛չ — ըստ Վարդ — յօժարակամ այդ ծանրութիւնը պիտի խայեմ քեզ։

Եւ իր ձին արշաւակի քշելով՝ բացատը բոլոր տարածոթեամբն անցաւ, և զնաց կայ առաւ քառուղին բոլորակին այն կէտն որ Կիշն բռնած տեղոյն դիմացը կ'ընդէր։

Կիշ անշարժ մնաց։

Գրեթէ հարիւր քայլ իրարմէ հեռու կեցած երկու հակառակորդները բոլորովին իրարու անտեսանելի էին, վասն զի կնձնիւներուն և շաղանակենիներուն թանձն ստուերին ներքե կորսուած կ'երկէին։

Վայրիեան մ'անցաւ խորին լուռ թեան մը մէջ։

Այս վայրկենէն ետք՝ իրագանչիւրն իր պահուած չուքին ներ-

քեւ լսեց հրացանակի մոյթին կրկին շշուկն որ մարտկոցին մէջ կ'հնչէր :

Կիշ սովորական մարտադիսութեան համեմատ՝ իր ձին յարշաւ մղեց, համոզուած լինելով որ ապահովութեան կրկնապատիկ երաշխաւորութիւն մը պիտի գտնէր թէ ձիուն օձաձև շարժման և թէ անոր ընթացից արագութեան մէջ :

Այս ընթացքով ուղիղ զծով այն կէտը պիտի համնէր ուր իր կարծեօք՝ իր հակառակորդը բունած պիտի լինէր :

Կէս ձամբուն կ'յուսար Վարդին հանդիպիլ, բայց կ'սխալէր :

Իր ընթացքը շարունակեց՝ ենթադրելով որ Վարդ իրեն կ'ըսպասէր անշարժ :

Բայց բացատին երկու երրորդ մասին համնելուն, տեսաւ յանակարծ որ քառուղին հրացանի նշոյլով մը կ'լուսաւորի, և զնդակ մը սուլելով եկաւ իր գլխարկին վրայի բոլորշի փետուրը կտրեց :

Գրեթէ նոյն միջոցին, և որպէս թէ առաջին հարուածին բոցը միւսը լուսաւորելու օդնած լինէր, երկրորդ պայմում մը հնչեց, և երկրորդ զնդակ մ'եկաւ Կիշի ձիուն զլուխը ծակեց՝ ականջէն քիչ մը վեր :

Կենդանին վար ընկաւ :

Այս երկու հարուածները՝ որ բոլորովին տարբեր ուղղութենէ մը կ'զային քան այն տեղէն ուր Կիշ կ'յուսար զտնել Վարդը, զինքը սասափի զարմացուցին. բայց որովհետև շատ անյողգողդ մարդ մ'էր, իր անկումը կշռեց բայց այնքան ձարակիկ չգտնուեցաւ որ իր կօշին ծայրը ձիուն ներքեւ չնար :

Բարեբաղդօրէն կենդանին մահուան ձգնաժամին մէջ շարժում մ'ըրաւ, և Կիշ կարող եղաւ ոտքը քաշել նուազ սեղմեալ տեսնելով :

Կիշ ոտք ելաւ, խնդիրը շօշափեց, բնաւ վիրաւորուած չէր :

Այս միջոցին որ ձիուն տկարանալը տեսեր էր, Կիշ երկու հրացանակին թամբին խորշերուն մէջ տեղաւորեր էր, առ ահի որ անկումէն հրացանակին մէկը և մինչեւ անդամ երկուքը կրակ չտուն, որով անօգուտ տեղը զինաթափ պիտի մնար :

Երբ մի անդամ կանդ առաւ, խորշերէն հանեց հրացանակներն

և ընդ առաջ անցաւ այն կողմն, ուր՝ բոցին նշոյլէն՝ Վարդը հեռուէն նշմարեր էր: Կիշ առաջին հարուածէն իսկ հասկըցեր էր իր հակառակորդին ռազմական ընթացքը, որ շատ սկարզ էր:

Վարդ՝ փոխանակ Կիշին վրայ վագելու կամ իր տեղը մնալով անոր սպասելու, զրեթէ տասն հինգ քայլի չափ տեղ հետեւը էր ստուերին բոլորակն որ զինքն իր սոտիին տեսքէն կ'պահէր, և մինչդեռ այս իր ընթացքին ժամանակ իր կողն անոր կ'ներկայացնէր, իր տեղին հրացանակը քաշեր էր, հանդարտօրէն նշան առնլով և ձիուն արշաւէն օգուտ քան դժուարութիւն քաղելով:

Տեսաւ որ՝ թէ մութ էր, առաջին զնդակը Կիշին զլակն բթամատի, չափ վերէն անցեր էր:

Վարդ՝ այնքան ապահով էր իր հարուածին վրայ՝ որ կարծեր էր թէ Կիշ պիտի իսկոյն վար ընկնի: Մեծ եղաւ իր զարմանքն երբ՝ ընդ հակառակն՝ ձիաւորն իր թամբին վրայ մնաց անմնաս:

Երկրորդ անդամ կրակ ընելու փութաց, ձեռքը շեղեցաւ և ձին սպաննեց :

Ճարտար հարուած մը պիտի լինէր այս եթէ Կիշ ձիուն ներքեւ բոնուած մնար: Անոր տակէն չպրծած Վարդ երրորդ հարուած կ'պատրաստէր և Կիշ իր ձանկին ներքեւ էր:

Բայց՝ ընդ հակառակն՝ Կիշ ուաքի վրայ կանդուն էր, և երեք հարուած ունէր տալու:

Կիշ զգաց իր գերքը . . . կարեռ կէտն էր Վարդի համնի արակօրէն: Արշաւակի ձամբայ ելաւ, որպէս զի անոր մօտենաց երրորդ անդամ հրացանակը չեցուցած:

Վարդ կ'տեսնէր անոր գալը փոթորկի պէս: Գնդակը՝ Ճիշափողին ծակին չափ լինելով ձողին կ'դիմագրէր. եթէ Վարդ հրացանակը լաւ չեցնէր իր վերջին հարուածը պիտի կորուսէր, թէ լաւ լեցնէր իր ժամանակը, կամ լաւ ևս իր կեանքը պիտի կորուսնէր:

Իր ձիուն ընթացքը խոտորեցուց :

Կիշ ինքն իր վրայ դարձաւ, և այն միջոցին որ ձին կ'դառնար՝ զնդակը թռաւ և Վարդին զլիսարկը վար ձգեց:

Վարդ հասկըցաւ որ միայն վայրիկեան մ'ունէր, անկից օգուտ քաղելով իր հրացանակը լեցուց:

Կիշ տեսնելով որ իր հակառակորդը չընկաւ, առաջին հրաժանակը՝ որ անօգուտ դարձեր էր, վար նետեց, և Վարդի վրայի խաղաց երկրորդ հրացանակը վերցնելով։

Բայց այն ինչ երրորդ քայլն առեր էր՝ Վարդ զանի բռնեց քալելու միջոցին՝ և կրակ ըրաւ։

Բարկութեան մոնչիւն մ'անոր պատասխանեց. կոմին թել կարկամելով վար ընկաւ. հրացանակը գետինը ձեց։

Վարդ կոմին ծռիլը, ձախ ձեռքով հրացանակն առնուլ և վերստին նոր քայլ մ'առաջ խաղալը տեսաւ։

Նոյն ժամը ծայրազոյն ժամ մ'էր։

— Կորսուած եմ — մրմնաց Վարդ — վերաւորուած չէ բնաւ։

Բայց այն միջոցին որ Կիշ իր հրացանակը Վարդին կ'ուղիլը, կոմին զլուխը, ուսերն ու ծնկերը միանդամայն կորացան։ Վշաւ լի հառաջ մ'արձակեց և զնաց Վարդի ձիոն ոտից ներքեւ զլուրեցաւ ընկաւ։

— Աղբ ուրեմն — մրմնաց Վարդ։

Եւ իր ձիուն սանձը ծողվելով երկու կողմէն խմեց։

Չին անկենդան մարմնոյն վրայէն ցատկեց և զնարդ դղեակը տարաւ արազապէս։

Երբ անդ հասաւ Վարդ քառորդի չափ կայ առաւ խորհրդածելու համար։

Պատերազմի դաշտէն հեռանալու անհամբերութեամբ՝ Վարդ մասցեր էր ստողելու թէ արգեօք Կիշ մեռած էր։

Վարդին յուղեալ միտքն երկու ենթադրութիւն պաշարեր էին. Կամ Կիշ միայն վերաւորուած էր։

Եթէ Կիշ սորաննուած էր, միթէ պէտք էր թողուլ անոր մարս մինը գայլերու ճարակ. այս անօգուտ անդթութիւն մ'էր, վասն զի՞ եթէ Կիշ մեռած էր, հարկաւ չպիտի խօսէր։

Եթէ մեռած չէր, ինչո՞ւ համար՝ անոր օդնութիւն զըսնալով՝ վեհանձնութենէ զուրկ վայրենիօ մը տեղ անյնիլ։

Այս վերջին նկատումը յաղթանակեց։

Վարդ Մանիքանի վրայ լուր հարցուց։

Խմացաւ որ Մանիքան Կիշը փնտեր, և զանի չզանելով դացեր սպակեր էր։

Վարդ դնաց քնացողն արթնցուց և դործն անոր պատմեց. Մանիքան մատիկ ըրաւ առանց ձայն մը հանելու. բայց մատիկ ընելու ատեն այնպիսի սրամութեան երես մը կ'ցուցնէր որ իրմէ չէր սպասուեր։

Միայն երբ Վարդ խօսքն աւարտեց, Մանիքան բառ մ'արտաւանեց։

— Երթանիք։

Քալելու ատեն Մանիքանի երեակայութիւնը կ'ըռըրպէր, և քանի Վարդ պատահած դէպէն անոր կ'պատմէր, դէմին աւելի ևս կ'ախրէր։

— Այսպէս — ըստ նա երբ Վարդ լմցուց — կարծէս թէ մեռած է։

— Ավսո՞ս, այս։

— Եւ միթէ այդպէս առանց վկայի՞ մենամարտեցաք։

— Այսպէս ուղեց։

— Զարմանալի՞ բան։

— Ի՞նչ ըսել է զարմանալի։

— Այսո՛, Կիշին բնաւորութենէ դուրս չ-այդպիսի մենամարտը։

— Յուսամ որ իմ խօսքէս չես կասկածիր։

— Հէ՞, հէ՞։

— Կ'կասկածի՞ն։

— Քիչ մը . . . բայց ես աւելի պիտի կասկածիմ, այժմէն կ'ըսեմ քեղի, եթէ խեղձ պատանին մեռած տեսնեմ։

— Պ. Մանիքան։

— Պ. Վարդ։

— Կ'երեկի ինձ որ զիս կ'նախատես։

— Ի՞նչպէս որ կ'ուղես այնպէս առ։ Ի՞նչ ընեմ, ես երբէք չեմ հաւանած այն մարդիկն որ կ'զան ըսելու. «Այս ինչ սպանեցի մէկ անկիւնի մէջ. մեծ դժբաղդութիւն մ'է, բայց զանի անենչ սպանեցի»։ Գիշերը շատ մութ է այդ մակրային համար, Պ. Վարդ։

— Լուսթիւն, աչա հասանը։

Արդարեւ սկսեր էին տեսնել փոքրիկ բացարը, և պարապ միշավարը՝ սև խոտին վրայ՝ երեսը հողին դարձած՝ կոմն իր արեան մէջ կ'թաթաւէր :

Մի և նոյն տեղը կեցած էր և շարժում մ'անդամ ըրած չէր երևեր :

Մանիքան ծունկի վրայ ընկաւ, կոմսը վերցուց և զանի պաղ ու արինլուայ գտաւ :

Վաղ վերստին զետինը թողուց :

Այսուհետեւ անոր մօտ երկնալով՝ բան մը փնտուց մինչև որ կիշին հրացանակը գտաւ :

— Անօրէն — ըստաւ այն ատեն կանկ առնլով ուրուականի պէս զունատ և հրացանակ՝ ի բոխն — անօրէն, չես սխալած, բոլորովին մեռած է :

— Մեռած — կրկնեց Վարդ :

— Այս, և իր հրացանակը լեցուն է — յարեց Մանիքան մատովը հրացանակին սկահակը քիննեռով :

— Բայց միթէ չըսի՞ քեզի որ քալելու ատենը զանի բոնեցի և թէ անոր վրայ հրացանակս պարզեցի մինչդեռ ինձի նշան կ'առնուր :

— Միթէ ստոյդ ես անոր դէմ կոռուկլուդ վրայ, Պ. Վարդ : Ես կ'խոստավանիմ, և կ'վախնամ որ յանկարծակի կենացը դաւաճանեցիր : Ո՛չ, մի՛ պոռար, դու քու երեք հրացանակդ պարսկէր ես, և իրը դեռ լեցուն է : Իր ձին սպաններ ես, և ինք, ինք կիշ, որ Գրանսայի լաւաղոյն հրացանաձիղներէն մին է, ոչ քեզ և ոչ ձիուդ դպեր է : Տես, Պ. Վարդ, զլիսուդ փորձանք բերիր զիս այս տեղ բերելով, բոլոր այս արինը զլիս զարկաւ, փոքր ինչ զինով եմ, և կարծեմ, պատոյս վրայ, քանի որ առիթը կ'պատահի, որ սա հրացանակով ըղեղդ պիտի ցրուեմ : Պ. Վարդ, հողիդ Աստուծոյ յանձնէ :

— Պ. Մանիքան, այդպիսի բան մը կ'մտածեն ընելու :

— Այս, մանաւանդ թէ շատ կ'մտածեմ :

— Զիս դաղնուդողի պիտի սպաննեն :

— Առանց խղջի խայթի, դէմ առ այժմ :

— Միթէ աղասորդի՞ ես :

— Ասպետ եղած եմ, ուրեմն իմ աղասորդի լինելուս փորձը ցոյց տուած եմ :

— Ուրեմն, թող որ ես ալ կեանքս պահպանեմ :

— Հան, որպէս զի ինձի ալ ընէիր ինչ որ ըրիր խեղջ կիշին :

Եւ Մանիքան՝ իր հրացանակը վերցնելով թեր ձգտած և ունքը պղոստած՝ կեցուց զայն Վարդին կրծքին բարձրութեանը :

Վարդ և ոչ իսկ փորձ փորձեց խոյս աալու, զգետնած էր :

Այն ատեն այս վայրկենական ահարկու լուռվեան ժամանակ, որ Վարդին դար մ'երեցաւ, հառաչ մը լսելի եղաւ :

— Ո՛չ — զոչեց Վարդ — կ'ապրի՛, կ'ապրի՛ : Պ. կիշ, ինձ հասիր, զիս սպաննել կ'ուղնն :

Մանիքան ընկրկեց, և այս երկու երիտասարդաց մէջ, կոմսը դժուարաւ իր մէկ ձեռքին վրայ ելաւ :

Մանիքան հրացանակը տամ քայլ հեռու նետեց, և իր քարեկամին վաղեց ուրախութեան ձայն մ'արձակելով :

Վարդ իր սառ քրտինքով ողջեալ ձակասը սրբեց :

— Բարեպատեհ ժամ էր — մրմուաց նա :

— Ի՞նչ ունիս — հարցուց Մանիքան կիշին — և ի՞նչ կերպով վիրաւորուեցար :

Կիշ իր հաշեալ ձեռքն ու արինաւի լանջը ցցուց :

— Կոմն — զոչեց Վարդ — կ'ամբաստանուիմ որպէս թէ քեզ գաղտնուդողի սպաննեցի : Խօսէ, կ'աղերսեմ քեզ, ըսէ որ աննենդ մենամարտեցայ :

— Իրաւ է — պատասխանեց վիրաւորը — Պ. Վարդ աննենդ մենամարտեցաւ ինձի հետ, և ով որ ասոր հակառակը խօսի զիս երեն թշնամի պիտի ընէ :

— Է՛չ, պարօն — ըստաւ Մանիքան — նախ օկնէ ինձ սա խեղջ երիտասարդը փոխագրելու և ասա ուզած հասուցումդ քեզի պիտի տամ : կամ, եթէ շատ կ'արտորաս, աւելի լաւ միջոց մը կայ : կոմսին վերքը կապենք քու և իմ թաշկինակովս, և որովհետեւ տակաւին երկու զնդակ կայ քաշելու, քաշենք :

— Ճնորհակալ եմ — ըստաւ Վարդ : — Մէկ ժամու մէջ եր-

կու անդամ տեսայ մահն՝ ՚ի մօտութա, շատ տղեղ է, մահը, և
քու արդարացումք կ'ընդունիմ:

Մանիքան սկսաւ ծիծաղիլ, նոյնպէս Կիշ, թէ սասափիկ կ'սա-
ռապէր:

Այս երկու երիտասարդներն ուղեցին Կիշը բառնալ տարիլ,
բայց նա յայտնեց որ բաւական ոյժ ունէր առանձին քալելու։
Գնուակը մատանոյ մասն ու ծիցթը խորտակեր էր, ասք մէկ
կողմէն սահեր էր առանց կուրծքը թափանցիլու։ Հետեւապէս Կիշ
ցաւէն քան թէ վէրքին ծանրութենէ շանթահար ընկած էր։

Մանիքան թէ մէկը Կիշին ուսէն անցուց, Վարդն ալ միւս
ուսէն, և այսպէս զանի Գօնդէնալո տարին, այն բժշկին տունն
որ Արամիսին, նախորդ Փրանչիսկեանի մահուան անկողնոյն մօտ
գտնաւեր էր։

ԻԱ

ԹԱԳՎԱԾԻՈՒԻՆ ԸՆԹԲԻՔԸ

Նոյն սկահուն թաղաւորը սեղան նստեր էր, և նոյն օրուան
կոչնականներու սակաւամիւ խումբն իր քովիք բաղմեր էին սովոր
բական շարժումներու ետք՝ որ նստելու հրաման մ'էր։

Այն ատենէն՝ ՚ի վէր՝ թէ և էրէւէդն այնպէս կարպագրուած չէր
ինչպէս որ վերջէն եղաւ, Փրանչայի արքունիքը՝ Հանրի Դի ա-
տենուան նահապետական պարզութիւնն ու բարեսիրութեան աւան-
դութիւններն ՚ի բաց մերժեր էր և Լուի Ֆրանչ կակածու ողին
փոքր առ փոքր արտաքսեր էր նոյն սովորութիւններն որպէս զի
մեծութեան փարթամ վարք ու բարք մուծանէ, թէ և յուսահատ
էր որ չէր կարող իր փափաքին համնիլ։

Հետեւապէս թագաւորը զատ փոքրիկ սեղանի մ'առջե կերակուր
կ'ուտէր, այս սեղանը՝ նախագահի մը գրասեղանին պէս՝ մօսակայ
սեղաններուն վրայ կ'տիրապետէր. փոքրիկ սեղան ըսինք, սակայն
փութանք յաւելլու որ այս փոքրիկ սեղանը միւսներէն առելի մեծ էր։

Ասկէ զատ ողին սեղանին վրայ կ'գիզուէին՝ բազմազան կերա-
կուրներ, ձկեր, երէ, միս, միբոր, ընդեղէն և անուշեղէն։

Թաղաւորն որ նորահասակ և ուժեղ, մեծ որսորդ և ամէն բուռն
մարզանքի հետամուտ էր, ասկից զատ՝ արեան բնական ջերմու-
թիւն մ'ունէր որ զուրպօնեանց յատուկ է, և որ մարսողութիւ-
նը կ'փութացնէ և ախործակը կ'նորոդէ։

Լուի Ֆրանչ ահարկու կոչնական մ'էր, իր խոհակերները քննա-
գատելու կ'ախործէր, բայց երբ անոնք կ'պատուէր, այս պատիւը
մեծ և ահապին էր։

Թաղաւորն ամենէն առաջ աեսակ տեսակ թամն կ'ուտէր, թէ
միասին մակեդոնական խաւուրդ, կամ զատ զատ։ Այս ապուր-
ները կ'խաւոնէր կամ լաւ ևս իրարմէ կ'բաժնէր հին դինի մը
խմելով։

Շուտ կ'ուտէր և բաւական անյաղութեամբ։

Բորթոս՝ որ առ ակնածութեան նախ ա՛Արդանեամի կողմէն ար-
մի հարուածին սպասեր էր, աեմնելով որ թաղաւորը կերակուր-
ները կ'լափէ, հրայանակրին դարձաւ և կիսանայն ըստ անոր։

— Կ'երեկի ինձ որ կրնամ սկսիլ, նորին Վեհափառութիւնը
խրախոյս կ'կարդայ։ Նայէ մի անդամ։

— Թաղաւորը կ'ուտէ — ըստ ա՛Արդանեան .— բայց միանդա-
մայն կ'խօսակցի . այնպէս վարուէ որ՝ եթէ պատահմամբ՝ խօսքը
քեզի ուղղէ, բերանդ լեցուն շատնէ քեզ, որ անչորհ բան մը
չլինի։

— Ուրեմն լաւագոյն միջոցն է — ըստ Բորթոս — բնաւ ըն-
թրել։ Սակայն անօթի եմ, ինչ մեղքս պահեմ, և չոքս դիէն այն-
պէս անուշ հոտեր կ'առնում որ թէ հոտուելիքս և թէ ախոր-
ծակս կ'զրգուէն։

— Նայէ որ չուտել չընեն — ըստ ա՛Արդանեան — Նորին
Վեհափառութիւնը կ'բարկացնես։ Թաղաւորը սովոր է ըսելու
թէ՝ լաւ ուտողն է լաւ աշխատող, և չուզեր որ ից սեղանին առ-
ջե ծանրէն քաշեն։

— Այն ատեն ի՞նչ ընելու որ բերանս լեցուն չլինի քանի որ
պիտի ուտեմ։

— Բաւական է միայն — պատասխանեց հրացանակրաց հրամանատարը — կուլ տալ բերնիդ պատառն երբ թագաւորն իր խօսքը քեզի ուղղելու պատիւն ընէ :

— Շատ լւա :

Եւ նոյն միջոցէն սկսեալ՝ Բորթոս քաղաքալար խանդով մ'ուաելու ձեռնարկից :

Թագաւորն ատեն ատեն ակմբին վրայ աչքը կ'ածէր, և իրեմ դիտակ՝ իր կոշնականին տրամադրութիւնները կ'զնչատէր :

— Պարո՞ն Վալլօն — ըստ նա :

Բորթոս Ճաղարի խորտիկ մ'ուաելու վրայ էր, և կէս ման մը պիտի լափէր :

Իր անունն այսպէս կոչուելուն՝ դող ելաւ, և կոկորդի ուժզին ճիկ մ'ընելով՝ բոլոր պատառը կլւեց :

— Վեհափառ — ըստ Բորթոս ինեղդուկ ձայնով մը, բայց բաւական իմանալի :

— Գառնուկի սա քամակը Պ. Վալլօնին տարեկք — ըստ թագաւորը : — Պ. Վալլօն, միթէ դեղին միսերը կ'սիրեմ :

— Վեհափառ, ամէն բան կ'սիրեմ — պատասխանեց Բորթոս :

Եւ տ'Արդանեան անոր փսփսաց :

— Ամէն ինչ որ Զեր Վեհափառութիւնն ինձ կ'յուղարկէ :

Բորթոս կրինեց :

— Ամէն ինչ որ Զեր Վեհափառութիւնն ինձ կ'յուղարկէ :

Թագաւորը գոհունակութեան նշան մ'ըրաւ իր զլսովը :

— Մարդ լւա կ'ուտէ, երբ լւա կ'աշխատի — պատասխանեց թագաւորը, զմայլելով որ Բորթոսին նման շատակեր սեղանակից մ'ունի :

Բորթոս զառնուկին պնակն առաւ և անոր մէկ ման իր սկսառակին վրայ սահեցուց :

— Լաւ ուրեմն — ըստ թագաւորը :

— Համեղ է — ըստ Բորթոս հանդարտութեամբ :

— Միթէ քու զաւառդ՝ այսպիսի ընտիր ոչխարներ կան, Պ. Վալլօն — շարունակից թագաւորը :

— Վեհափառ — ըստ Բորթոս — կարծեմ թէ իմ գաւառիս

մէջ, ինչպէս ամենուրեք, նախ լաւագոյն բանը թագաւորինն է . բայց այս կայ որ Զեր Վեհափառութեան կերած կերպով ես չեմ ուսեր ոչխարի միսը :

— Համ, համ, և ինչպէս կ'ուտես :

— Սովորաբար, ամբողջ զառնուկ մը խորովել կ'սամ :

— Ամբողջ :

— Այո, Վեհափառ :

— Եւ ինչ կերպով :

— Աւասիկ. իմ խոհակերս, այս անօրէնը զերմանացի է, Վեհափառ, իմ խոհակերս Ստրասպութիկն բերել տուած խորի ապուխտով, Թրօյէն բերել տուած երշիկներով, բըդի-Ալիէն բերել տուած արտոյտներով զառնուկը կ'լեցնէ, չգիտեմ ինչ միջոցաւ ոչխարին ուկրոտիքը կ'հանէ, ինչպէս հալի մը, կաշին վըրան թողլով, որ կենդանաւոյն բոլորտիքը խորովոյք կեղե մը կը ձեացնէ. երբոր շերտ առ շերտ կ'ջարդես, ինչպէս որ ահադին ասկուխտ մը կ'ջարդեն, վարդաղոյն մուզ մը կ'հոսի որ աշաց խորժելի և միանդամայն քմաց համեղ է :

Եւ Բորթոս իր լեզուն զարկաւ բերնին մէջ :

Թագաւորն աչերը մեծ մեծ բացաւ հիանալով, և իրեն մեծարուած փասեանէն ուսելով :

— Աւասիկ, Պ. Վալլօն, կերակուր մ'որմէ շատ պիտի ախորմէի. ինչ, ամբողջ ոչխար մը :

— Ամբողջ, այո, Վեհափառ :

— Ուրեմն սա փասեանները Պ. Վալլօնին անցուցէք, կ'նայիմ որ կերակուրէ հասկրցող մարդ է :

Այս հրամանը կատարեցին :

Ապա ոչխարին գառնալով,

— Եւ միթէ այդ ըստածդ շատ դէր չլինիր :

— Ոչ, Վեհափառ, Ճարպը կ'թափի միանդամայն և մուզն ու կ'ծփան . այն ատեն իմ զինակերս զանոնիք կ'բառնայ արծաթէ գոզալով մը զոր յատկապէս ասոր համար շինել տուած եմ :

— Եւ ուր կ'բնակիս — հարցոց թագաւորը :

— Ի Բիէրֆօն, Վեհափառ :

— Ի Բիերֆօն, ուր է այդ տեղը, զ. Վալլօն, զէլ-Իոլի կողմէն է :

— Ո՛չ, ոչ, տէր իմ. Բիերֆօն Սուասօնէի մէջ կ'զանուի :

— Կարծէի թէ այդ ոչտարներուն վրայ կ'խօսէիր աղի մարդերուն համար :

— Ո՛չ, Վեհափառ, մարդեր ունիմ որ աղի չեն, իրաւ, բայց դարձեալ անոնց շափ կ'արժեն :

Թաղաւորն ապա խորտիկներուն անցաւ, բայց Բորթոսն աչքի չհեռացնելով, և Բորթոս կրցածին չափ իր փորը կ'լեցնէր :

— Աղօր ախորժակ մ'ունիս, զ. Վալլօն — ըստ նա — և քնաիր կոչական մ'ես արդարեւ :

— Ո՛չ, Ճշմարիար, Վեհափառ, եթէ Զեր Վեհափառութիւնն երբէք ի Բիերֆօն զալու լինի, մեր ոչտարն ի միասին կրնայինք ուտել, վասն զի գուք ալ բաւական ախորժակ ունիք, զմ'ք : Տ'Արդանեան աղլոր կից մը տուաւ Բորթոսին սեղանին տակէն : Բորթոս կարսիեցաւ :

— Զեր Վեհափառութեան այդ երջանիկ հասակին մէջ — ըստ Բորթոս որպէս զի ըսածը մեղմէ — հրացանակրաց գունդն էի, և ոչ ոք կարող էր զիս յաղեցնել : Զեր Վեհափառութիւնն աղլոր ախորժակ ունի, ինչպէս որ արդէն պատիւ ունեցաց ըսելու, բայց մեծ փափկութեամբ կ'ուտէ իր կերակուրները, ուտի չկրնար շատակեր ըստիւ :

Թաղաւորն իր հակառակորդին քաղաքավարութեանէ շատ զոհ երեցաւ :

— Միթէ այս սերէն պիսի ճաշակե՞ս — ըստ նա Բորթոսին :

— Վեհափառ, գուք այնպէս կ'մեծարէք զիս որ տափառած ճմ Ճշմարտութիւնը բացարձակ յայանիւ :

— Ըսէ, զ. Վալլօն, ըսէ :

— Լաւ, շաքարեղէնի մասին, միայն բլիթները կ'սիրեմ, և կ'ուղեմ որ ասոնք շատ լեցուն լինին . բոլոր այս փրփուրներն իմ ստամեսս կ'ուուցնեն, և այնպիսի տեղ մը կ'բւնեն որ շատ անդին է և չեմ ուզեր ընդունայն լեցնել :

— Ո՛չ, պարսներ — ըստ թաղաւորը Բորթոսը ցայց տալով

— աւասիկ որովայնաբուծութեան Ճշմարիտ տիսլար մը : Աեր հարք այսպէս կ'ուտէին, որոնք այնպէս լսաւ զիակին ուտել — յարեց Կորին Վեհափառութիւնը — մինչդեռ մնոք, մնոք միայն կերակուրները կ'չօշափինք :

Եւ այս ըսելով հաւի փափուկ միս խողի ասպուխտով խառնուած առաւ :

Բորթոս ալ իր կողմէ կաքաւի և լորամարդի գճիք մ'աւերելու սկսաւ :

Մատուակը թագաւորին բաժակը խնդադին լեցուց :

— զ. Վալլօնին իմ զինիէս առուր — ըստ թագաւորը :

Արդարական սեղանին այս մեծ պատիւներէն մին էր :

Տ'Արդանեան իր բարեկամին ծտնիլ սեղմից :

— Եթէ միայն սա կնձին զլխուն կէսը լափել կարենաս — ըստ նա Բորթոսին — տարուան մէջ վստահ եմ որ գուքս և նա խարար պիտի լինիս :

— Հիմակ պիտի սկսիմ — ըստ Բորթոս անվրդով :

Արդարեւ կնձին կարդը՝ շատ չանցաւ եկաւ, վասն զի թագաւորն այս ընտիր կոչնականը զրդաւելու կ'ափորթէր . ինչ կերակուր որ Բորթոսին կ'զրկէր նախ ինք կ'ճաշակէր, ուստի կնձին զլիսէն ալ առաւ : Բորթոս քաջ մարտիկ մ'երեցաւ, փոխանակ զլիսին կէմ ուտելու, ինչպէս որ ըսեր էր տ'Արդանեան, անոր երեք քառորդը կլեց :

— Անկարելի է — ըստ թագաւորը կիսաձայն — որ ամէն օր այսպէս լսաւ ընթրով և պատուական ակուաներ ունեցող աղատորդի մը, իմ թագաւորութեանս ամենէն բարեկիր մարդը չլինի :

— Ա'լսէն — ըստ տ'Արդանեան իր բարեկամին ականջին :

— Այո, կարծեմ թէ քիչ մը թագաւորին աչքը մտայ — ըստ Բորթոս իր աթոռին վրայ օրօրուելով :

— Ո՛չ, հովդ յաջող է, այո՛, այո՛, այո՛ :

Այսպէս թագաւորն ու Բորթոս ի մեծ զոհունակութիւն կոչանականց շարունակեցին իրենց կերակուրը, մինչդեռ ումանք՝ բարի նախանձով շարմեալ, անոնց հետեւու փորձ փորձեր էին, բայց պարտաւորեր էին կէս ճամբէն ետ դառնալ :

Թաղաւորը կ'կարմրէր և երեսին վրայ երեցած արիւնը ցցց կը տար լիութեան սիլիպը :

Ահա այն ատեն Լուի ԺԴ, փոխանակ ցնծութեան նշաններ ցցց տալու ամէն արբողնելու պէս, կ'ախրէր և լռակաց կ'դաւանար :

Ընդ հակառակն՝ Բորթոս զուարթ և լեզուանի կ'լինէր :

Տ'Արդանեանի ոտքն ստէպ այս վիճակն անոր յիշեցնելու պարտաւորեցաւ :

Աղանդերը բերին :

Թաղաւորն այլ ևս Բորթոսին վրայ չէր մասածէր, իր աշունքը դրան կողմը կ'գարձնէր և կ'հարցնէր, ինչպէս որ լսուեցաւ, թէ ինչո՞ւ համար Սէնդ-Էնյան դալու կ'ուշանար :

Վերջապէս այն միջոցին որ Նորին Վեհափառութիւնը մեծ հաւաչ մը հանելով շաբարեղէնի անօթ մը կ'լմնցնէր՝ Պ. Սէնդ-Էնյան երեցաւ :

Թաղաւորին աշերն որ փոքր առ փոքր նուաղէր էին, իսկոյն փայլեցան :

Կոմը թաղաւորին սեղանին կողմը դիմեց, և անոր մօտենալը տեմիւլով, Լուի ոտք ելաւ :

Այն ատեն ամենքն ելան, նոյն իսկ Բորթոս, որ կոկորդիլոսի մ'երկու կղակներն իրարու փակցնելու կարող նշանաւոր կարկանդակ մը լմնցնելու վրայ էր: Ընթրիքն աւարտիր էր:

ԻԲ

ՅԵՏ ԸՆԹՐԵԱՑ

Թաղաւորը Սէնդ-Էնյանի թեն առաւ և մօտակայ սենեակն անցաւ :

— Ո՛րչափ ուշացար, կոմ — ըսաւ թաղաւորը :

— Պատասխանը կ'բերէի, Վեհափառ տէր — պատասխանեց կոմը :

— Աւրեմն այդչափ ժամանակի կարօս էր իրեն դրածիս պատասխանը տալու :

— Վեհափառ, ոուք ոտանաւորներ շինելու հաճեր էիք, օրինորդ Լա Վալիէր նոյն դրամով, այսինքն ոսկով վճարել ուզեց թագաւորիկ :

— Ոտանաւորով, Սէնդ-Էնյան . . . — զոչեց թաղաւորը զմայլած : — Տուր, տուր, նայիմ:

Եւ Լուի փոքրիկ նամակի մը կնիքը կոտրեց, որ արդարեւ ու ոտանաւորներ կ'պարունակէր զորս պատմութիւնը մեղ աւանդեց, ոտանաւորներ որոց իմաստը լաւագոյն են քան թէ շէնքը :

Սակայն՝ այսպէս լինելով հանդերձ՝ թաղաւորը զմայլեցուց, որ բացայայտ խանդով իր խնդութիւնը բացատրեց. բայց ընդհանուր լուսութիւնն իմացուց Լուիին, որ պատշաճութեանց նախանձախնդիր էր, թէ իր ուրախութիւնը կրնար այլ և այլ մեկնութեանց առիթ տալ :

Դարձաւ և տոմսակն իր զբանը դրաւ, ապա քայլ մ'առնլով որ զինքն իր կոչնականներուն դմնուած սենեկին դուռը բերաւ,

— Պ. Վալլօն — ըսաւ նա — քեզ տեսնելուս սաստիկ ուրախ եմ, և նոր ուրախութեամբ մը քեզ տեսնելու կ'փափաքիմ:

Բորթոս ծուեցաւ, Հոռդոսի կոթողին պէս, եթէ ծուէր, և ետ ետ քաշուելով դորս ելաւ :

— Պ. Վերդանեան — շարունակեց թաղաւորը — վերնադաւթին մէջ իմ՝ հրամանիս պիտի սպասես. շնորհակալ եմ քեզ որ Պ. Վալլօնն ինձ ծանօթացուցիր: Պարզներ, վաղը Բարիզ պիտի դաւնամ՝ Սպանից և Հոլանտուցի դեսպանաց չու ին համար, ուստի վաղը կ'տեսնուինք :

Սրահն անմիջապէս պարպուեցաւ :

Թաղաւորը Սէնդ-Էնյանի թեր մտաւ, և անոր կարդացուց վերստին Լա Վալիէրի ոտանաւորները :

— Ի՞նչպէս կ'զանես զանմնք — ըսաւ նա :

— Վեհափառ . . . դիւթիչ են :

— Արդարեւ, կ'զիւթեն զիս, և եթէ ձանչցուէին . . . :

— Ո՛չ, քերթողները պիտի նախանձէին անկից, բայց չպիտի իմանան :

— Միթէ իմիներս անոր տուիր :

— Ո՛չ, Վեհափառ, լամից զանոնք :

— Վախնամ որ տկար բաներ էին :

— Օրիորդ Լա Վալիէր այդպիսի բան մը չըսաւ :

— Միթէ կարծե՞ս որ իր ճաշակին յարմար դտաւ :

— Սաոյդ եմ այդ մասին, Վեհափառ :

— Ուրեմն, պէտք է որ պատասխանեմ :

— Ո՛չ, Վեհափառ . . . անմիջապէ՞ս . . . ընթրիքէ՞ն ետք . . .

Զեր Վեհափառութիւնը պիտի յոգնի :

— Կարծեմ թէ իրաւոնք ունիս. կերակուրէն ետքն աշխատանքը վնասակար է :

— Մանաւանդ քերթողական աշխատանքը . ասկէ զատ՝ այս միշնոցին, օրիորդ Լա Վալիէր մեծ հողի մէջ պիտի լինի :

— Ի՞նչ հոգ :

— Ո՛չ, տէր, ինչպէս ամէն կանանց համար :

— Ինչո՞ւ համար :

— Այն խեղջ կիշին պատահած զիստածին համար :

— Ա՛չ, Տէր Աստուած, արդեօք Կիշին դլատն փորձանք մը չասաւ :

— Այս, Վեհափառ, իր ձեռքը խորտակած է, կուրծքին վրայ ծակ մ'ունի, մեռնելու վրայ է :

— Տէր Աստուած, և ով լրաւ քեզի այդ բանը :

— Մանիքան քիչ մ'առաջ Գօնդէնպլօի մէկ բժշկին տունը տառ զանի, և լուրը մինչեւ հոս հասաւ :

— Բժշկին տարառ, խեղջ կիշ. և ինչպէս պատահեցաւ առոր այս փորձանքը :

— Ա՛չ, աւասիկ, Վեհափառ, ինչպէս պատահեցաւ բանը :

— Զարմանալի դէմքով մը կ'ըսես ինձ այդ բանը, Սէնդ-Էնժյան : Մանը պատմէ ինձ զործը . . . : Ի՞նչ կ'ըսէ նա :

— Ինք բան մ'ըսած չունի, Վեհափառ, այլ ուրիշները . . . :

— Ոյք են ուրիշներ :

— Անոնք որ վինը բերին, Վեհափառ :

— Ով են ասոնք :

— Զդիաեմ, Վեհափառ, բայց Պ. Մանիքան զիտէ, Պ. Մանիքան իր բարեկամներէն մէկն է :

— Ամենուն պիս — ըստ թագաւորը :

— Ո՛չ, ո՞չ — վրայ բերաւ Սէնդ-Էնյան — կ'սխալիք, Վեհափառ. ամէն մարդ Պ. Կիշին բարեկամը չէ իրօք :

— Ուստի զիտես այդ բանը :

— Միթէ թագաւորդ կ'ուղէ որ միաքս բացատրեմ :

— Անտարակիցոյս, կ'ուղէմ :

— Լաւ ուրեմն, Վեհափառ, կարծեմ թէ երկու աղատարդիներու մէջ պատահած կրուի մը վրայ քանի մը բան լսեցի :

— Ե՞րբ :

— Այս իրկուն իսկ, Զեր Վեհափառութեան ընթրիքէն առաջ :

— Այս խօսքէդ բան մը չիմայցուիք : Մենամարտութեան զէմ այնպիսի խիստ հրամաններ հանած եմ, կարծեմ թէ ոչ պիտի. յանդգնի այդ հրամանաց հակառակ շարժելու :

— Ուստի ես ալ կ'զգուշանամ մարդ մ'արդարացնելու. — զաշեց Սէնդ-Էնյան : — Զեր Վեհափառութիւնը սրաւուիրեց ինձ խօսելու, և կ'խօսիմ :

— Ուրեմն, ըսէ թէ Կիշ կոմն ինչպէս վիրաւորուեցաւ :

— Վեհափառ, կ'ըսեն թէ որսի գարանակալ էր :

— Այս իրկուն :

— Այս իրկուն :

— Զեռքին մէկը կորուե՞ր է, կուրծքին վրայ ծակ մը : Պ. Կիշի հետ ով զացեր է որսի գարանակալ :

— Զդիաեմ, Վեհափառ . . . : Բայց Պ. Մանիքան զիտէ, կամ պէտք է որ զիսնայ :

— Իզնէ բան մը կ'ուղաչես, Սէնդ-Էնյան :

— Ո՛չ ինչ, Վեհափառ, ո՞չ ինչ :

— Ուրեմն, բացատրէ ինձ զիտածը. միթէ հրացան մը պայթեցաւ :

— Հաւանական է. բայց մտածելով, չէ կ'ըսեմ, Վեհափառ, վասն զի Կիշի մօտ իր հրացանակը զտնուեցաւ զեռ ևս լեցուն :

— Իր հրացանակը : Բայց հրացանակով որսի չեն երթար, կարծեմ:

— Վեհափառ, կ'ըսեն թէ Պ. սիշի ձին սպաննուեր է, և
թէ ձիոն զիակը ատկամին բայցատին մէջն է :

— Ե'ր ձին : Կիշ որսի զայեր է ձիով : Սէնդ-Էնյան, այդ ըս-
տածէդ ոչ ինչ չեմ հասկլնար : Այդ բանն ուր սպատահեր է :

— Վեհափառ, Ռօշէն անտառակը, բոլորակին մէջ :

— Լաւ, կոչէ Պ. ա'Յրդանեանը :

Սէնդ-Էնյան հնազանդեցաւ :

Հրացանակիրը ներս մոտաւ :

— Պ. ա'Յրդանեան — ըստ թագաւորը — մասնաւոր սանդղէն
վար իջնելով դուրս պիտի ենես :

— Այն, Վեհափառ :

— Զիդ պիտի հեծնես :

— Այն, Վեհափառ :

— Եւ Ռօշէնի անտառակին բոլորակը պիտի երթաս : Սիթէ
այս վայրը զիտե՞ս ուր է :

— Վեհափառ, երկու անդամ այն տեղ մենամարտած եմ :

— Ինչպէս — զոչեց թագաւորն այս սպատասխանէն սրտմտած :

— Վեհափառ, կարտինալ Ռիշլիէօի հրովարտակներուն դէմ
սպատասխանեց ա'Յրդանեան իր սովորական հանդարտութեամբը :

— Այդ տարբեր բան է, պարճն : Ուրեմն անդ պիտի զնաս,
և ուշի ուշով նոյն տեղերը պիտի քննես : Այն տեղ մարդ մը
վերաւորուեր է, և մռած ձի մը պիտի զանես : Պիտի ըսես ինձ
թէ այս գէպքին վրայ ի՞նչ է կարծիք :

— Շատ լաւ, Վեհափառ :

— Բացայայտ է թէ քու յատուկ կարծիք կ'ուղեւմ և չէ թէ
ուրիշինը :

— Ժամէ մը պիտի իմանաք, Վեհափառ :

— Կ'ըսամայեմ քեզ որ և է մէկու մը հետ չհաղորդակցիլ :

— Անորմէ զատ որ ինձ լապտեր մը պիտի տայ — ըստ ա'Յր-
դանեան :

— Այն, անտառակոյս — ըստ թագաւորը ծիծաղելով այս
համարձակութեան վրայ զոր միայն իր հրացանակրաց հրամանա-
տարին կ'չնորհէր :

Տ'Արդանեան սղափիկ սանդղէն վար իջաւ :

— Այժմ կամչեցէք իմ բժիշկս — յարեց Լուի :

Տասն վայրկեան ետք՝ թագաւորին բժիշկը հեւալսվ կ'ներկայա-
նար :

— Պարճն — ըստ թագաւորը — Պ. Սէնդ-Էնյանի հետ քեզ
տանելիք տեղը պիտի զնաս և ինձ տեղեկալթիւն պիտի տաս այն
հիւանդին վրայ որու վիճակն երթալ քննելով կ'խորիսմ :

Բժիշկն առանց դիտողութեան հնազանդեցաւ, ինչպէս որ սկսեր
եին այն ատենէն Լուի ժողի հնազանդիլ, և Սէնդ-Էնյանէն ա-
ռաջ դուրս ելաւ :

— Դու, Սէնդ-Էնյան, Մանիքանն ինձ դրկէ, բժիշկն անոր
հետ չխօսած :

Հստ կարդի՝ Սէնդ-Էնյան դուրս ելաւ :

ՎԵՐՋ

ԽՕԹՆԵՐՈՒԴԻ ՀԱՏՈՐԻ

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ

ԵՐԵՄ

Ա. Խնչ որ չէին զուշակած ոչ նայադ և ոչ դրիադ	3
Բ. Ժեղվիղներուն նոր զօրապետը	13
Գ. Փոթորիկ	25
Դ. Անձրե	34
Ե. Տորի	48
Զ. Իշխանուհոյն բաղդի յոյսը քառասլատիկ	59
Է. Վիճակահանութիւն	67
Ը. Մալակա	77
Թ. Պ. Պէզմօի նամակը	92
Ժ. Ընթերցողը հաճութեամբ պիտի տեսնէ որ Բորթոս իր ոյժը միշտ կ'պահէ	97
ԺԱ. Մուկ ու պանիր	118
ԺԲ. Բլանշէի դիւղիկը	126
ԺԳ. Բլանշէի տունէն տեսնուածը	133
ԺԴ. Ի՞նչպէս Բորթոս, Թրուչէն և Բլանշէ իրարմէ իրրե բարեկամ բամսուեցան՝ ի շնորհս տ'Արդանեանի . .	139
ԺԵ. Բորթոսի ներկայացումը	144
ԺԶ. Բացատրութիւնք	149
ԺՒ. Իշխանուհին և Կիշ	157
ԺԸ. Մօնդալէ և Մալիքօրն	166
ԺԹ. Վարդ ի՞նչպէս ընդունուեցաւ արքունիքը	175
Ի. Պայքար	188
ԽԱ. Թագաւորին ընթրիքը	200
ԽԲ. Յետ ընթրեաց	206

1909-1912

2212

